



ՅԱՌԱՋԱԲԸՆ

Ի՞ովանդակ գիտութեանց ու արուեստից խորին ու-
մը եթէ ամէն աստիճանի մարդկան հարկաւոր չէ նէ,
նոնց վրայ գոնէ գոյզն գաղափար կամ' տեղեկութիւն
մ' ունենալը ներկայ գարուս մէջ ամէն հասակի մարդկան
նշրաժեշտ կարեւոր է։ Աս հարկաւորութեան մեծապէս
ապաստամատոյց կ'ըլլայ առաջիկայ՝ Բ-Հ-Ն-Դ-Ե-Ր-Ե-Ւ-Ն-Ց-
Ե-Ն-Չ- Ա-Ր-Ե-Ւ-Ր-Ե-Ն- անուամը՝ գիրքը, որուն մէջ ամէն գի-
ութիւնք ու արուեստներ չէ թէ ընդարձակ, հապա հա-
մառօտ, պարզ ու զիւրըմբոնելի աւանդուած են, ուզն եւ
ծուծն ընթերցողաց առջին դնելով։ որով անհմուտը քիչ
ժամանակուան մէջ հմուտ եւ ուսեալ կ'ըլլայ, եւ այսպէս
ընկերութեանց մէջ գտնուած ատեն կրնայ ամէն բանի
վրայ ճառել բաւական գիտութիւն ունենալով։ Այսպիսի
օգտակար գիրք մը յուսանկը թէ մեր ազգէն աղէկ ըն-
դունելութիւն կը գտնէ, որով մեր աշխատութիւնը կը
վարձատրուի ի փառս Միոյն Աստուծոյ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԻՏՈՒԹԵԱՅ ԵՒ ԱՐԱՒԵՍԻՑ



ԹԱՂԵՆԻ ԳԵՂԻ ԽՈՒԽԻՆ

ԳԻՏՈՒԹԵԱՅ ԵՒ ԸՐՈՒԵՍԻՑ

ԱՐ Ե

ԲԵՐԿԱ, ԲԱՐՁՐԱԿԱ, ՊԵՏՄԱԿԱ,
ԱԽՈՒՄԻՉԱԿԱ ՈՅ ԱՐՈՒԵՍՏԱԿԱ ԳԻՏԵԱՅՑ

ՀԵՄԵԹՈՑ ԴԿԱՐԵԳԻՔ

ԱՃԻԵՏԾՈՒՐՈՒԹԻՒՆ

Հ. ԵՂԻՋԵՒ Վ. ԳԱՖՑԱՆՑԵԱՆ

ՄԻՒԹ. ԱԼԽՈՏԵՇԻ




ՎԱՐԵՆԱ

ՄԻՒԹԾՈՒԵԱՅ ՏՊԵՐԵՆ

ԱՎՀ. 1861

Ugme

85



Գ. Լ. Ա. Խ. Խ. Ա.

Կրօնի վրայ:

Կրօնի մարդկացին դիտութեանց ամենէն գլխաւորն ու երեւելին է: Ճշմարիտ կրօնի գիտութիւնը՝ ամէն բարի կրթութեան խարիսխ կամ հիմն է, այնպէս որ կրօնն ու բարի կրթութիւնը ձեռք ձեռքի տուած միատեղ պէտք են ընթանալ, եթէ ուղելու ըլլանք որ ուրախալի արգասիք յառաջ բերեն: Ամէն կառավարութեան երջանկութիւնը՝ կրօնի հանդամանքէն կախում ունի, որովհետեւ ուր որ ժողովուրդը ճշմարիտ կրօնի հիմնական ծանօթութիւնը կամ գիտութիւնը չունի, հռն մարդկանց բարոյականութեան ու համեստութեան համար բաւական ու շատացուցիչ քաղաքակցութիւն չկայ: Միայն ան մարդն արժանի է պատուաւոր մարդ անուանուելու, որն որ թէ առ Աստուած ու թէ առ մարդիկ ունեցած պարտաւորութիւնները հաւատարմութեամբ կը կատարէ:

Կրօն ըսելով կ'իմացուի երկրպագութիւն Աստուծոյ հոգւով եւ ճշմարտութեամբ, մեծարանք սրբոց ու պահպանութիւն ամէն եկեղեցական օրինաց ու արարողութեանց զոր եկեղեցին Աստուծոյ պատուիրանին համաձայն հաստատած ու հրամայած է:

Կռապաշտութիւնը կամ կռոց երկրպագութիւնը, որն որ գժբախտութեամբ դեռ երկրադնդին շատ կողմերը կը գտնուի, ամենեւին կերպով մ'աւ կրօնի անուան արժանի չէ:

Ճշմարիտ կրօնը՝ միայն աստուածային յայտնութեամբ կրնար մարդկան ծանօթ ըլլալ. վասն զի միտքն ինք իրեն չի կրնար մարդուս ոչ բնութեան եւ ոչ ալ վախճանին վրայ յագեցուցիչ հետեւութիւն մ'ընել: Այսպէս նաեւ չենք կրնար, առանց այսպիսի աստուածային յայտնութեան մը՝ գիտնալ ոչ մարդուս բախտը կամ վիճակը իր մահուընէ ետքը, ոչ Աստուծոյ գոյութիւնը, որմէ նաեւ մեր գոյութիւնն ու ամէն բանն առած ենք, եւ ոչ ալ իրեն հաճոյ եւ ընդունելի պաշտօն ու

Երկրպագութիւն մատուցանելու կերպը կամ եղանակը գիտնալ: Աս ամէն առարկաներուն վրայ միայն աստուածային յայտնութեամբ կրնայինք լուսաւորութիւն մ'ունենալ:

Մի միայն ճշմարիտ կրօն կրնայ ըլլալ: որովհետեւ ինչպէս որ մէկ Աստուած կայ, այսպէս նաև մի միայն ճշմարտութիւն, այս ինքն մի միայն ճշմարիտ դաղափար Աստուծոյ վրայ ու իրեն հաճելի ու ընդունելի երկրպագութեան եւ կամ Աստուածապաշտութեան կրնայ ըլլալ: Աս միակ ճշմարիտ կրօնը ու զգափառքիստոնէական կրօնն է, որն որ մեզի Քրիստոսիւ Յիսուսիւ յայտնուած է:

Քրիստոսի Տեառն մերոյ՝ մեր սուրբ կրօնին յայտնութեան իր մեծ գործքին գործակիցները տասն ու երկու աղքատ, միամիտ ձկնորսներ էին, որ առափեալ կը կոչուին, զորոնք իրեն օգնականներ ընտրեց, մարդկան իր երկնաւոր հօրը կարողութիւնը ցուցընելու համար, որն որ իր բարձրագոյն վախճանին հասնելու համար դոյզն միջոցներ կը գործածէ:

Ճշմարիտ կրօնին հաւատացելոց աս աշխարհքիս վրայ տուած օգուտներն հետեւեալներն են. 1. Ճշմարիտ կրօնը ազգիւր է ամէն առողջ բարոյականի, առանց որոյ երկրիս վրայ երջանկութիւն չկայ. 2. Ինք կը սորվեցընէ մարդկան համբերող ըլլալու, որով ինք գժրախտութեանց մէջ հաստատուն նեցուկ կ'ըլլայ. 3. Ինք կը սորվեցընէ մեզի ամէն մարդիկ իբրեւ մեր եզրարքը սիրելու. 4. Ա'եր ամէն մէկ վշտաց մէջ՝ զօրութիւն կու տայ ապագայ լաւագոյն կենաց յայսը. 5. Ինք զմեզ շափաւորութեան մէջ կը բռնէ, որով մենք մեր առողջութիւնը կը պահպանենք: Բարոյականութիւնը, համբերութիւնը, մարդասիրութիւնը, շափաւորութիւնն ու հաստատուն հաւատքը լաւագոյն կենաց՝ այնպիսի առաքինութիւններ են, որոնք զմեզ թէ հոս աս աշխարհքիս վրայ ու թէ անդին երջանիկ կ'ընեն:

Իսկ անհաւատութեան վնասներն են. 1. Մարդ առանց կրօնի ինք իրեն բեռն կ'ըլլայ. 2. Գժրախտութեանց մէջ յուսահատութիւն ու տատամութիւն. 3. Ատելութիւն. 4. Ամէն տեսակ շուայտութիւն ու անառակութիւն, որով մարդ իր թէ աս աշխարհքիս մէջ ունեցած երջանկութեան ու թէ իր յաւիտենական երանութեան վնաս կը հասուցանէ:

Հերձուած ըսելով կ'իմացուի ան եկեղեցական բաժանումն, որն որ շատ անգամ մի եւնոյն կրօնին հաւատակիցներուն մէջ կը ծագի: Ասկից յառաջ կու գան ճշմարիտ կրօնէն հեռացընող մալորական վարդապետութիւնները: Այսպիսի մա-

լորական վարդապետութեան գլխաւորները հերձուածապետ կ'անուանուին :

Հերետիկոս անուամբ կ'իմացուին ճշմարիտ կրօնին հակառակող վարդապետութիւն ունեցաղները : Այսպիսի մոլորական վարդապետութեան բովանդակութիւնը հերետիկոսութիւն կը կոչուի :

Իսկ հերեսիովապետ կ'անուանուին հերետիկոսութիւն հանողները :

Ոիւնհոդոսը եկեղեցական հովուապետաց ժողովքն է, կրօնի վերաբերեալ դէպքերու մէջ վճիռ մը տալու համար :

Եկեղեցական հովուապետներն են . 1. Քահանայապետը՝ իրբեւ յաջորդ Ա. Պետրոսի, առաքելոց գլխաւորին . 2. Նախագահ եպիսկոպոսապետներ, Պատրիարքունք, Կաթուղիկոսք ու Եպիսկոպոսները, իրբեւ յաջորդ առաքելոց :

Բարոյական ըսելով կ'իմացուի ան բարոյական գիտութեանց բովանդակութիւնը, որուն համաձայն պէտք ենք մեր առանձնական ու հրապարակական վարքը կարդաւորել : Կրօնն ու մեր խիղճն աս գիտութեան աղբիւրներն են, ասանց ձեռքք կը սորվինք թէ ինչպէս պէտք ենք առ Աստուած, առ կառավարութիւն, առ ընտանիս, առ ամենայն մարդիկ ընդհանրապէս մեր ունեցած պարտաւորութիւնները պահպանել :

Աս բարոյականնին սկզբանց քննութիւնն ու կրթութիւնը ամէն իմաստունք ճշմարիտ երջանկութեան ճանապարհ ճանչցած են :

Գ. Ա. Խ. Խ. Բ.

Գիտութեանց ու արուեստից վրայ ընդհանրապէս :

Գիտութեան անուամբ ընդհանրապէս կ'իմացուի իրի մը հիմնական ծանօթութիւնը :

Հիմնական ծանօթութեան մը կը հասնուի . 1. անհակառակելի հիմնական ճշմարտութիւններէն հետեւութիւն մը յառաջ ըերելով . 2. ուղիղ ցուցմամբ, 3. արժանահաւատ անձանց վկայութեամբ :

Գիտութիւնները կը բաժնուին վերաբեր կամ դուռը բնակչութեան ու քերբենաւու գիտութիւն : Աերացեալ գիտութիւնները կը հիմնին ընդհանուր ընկալեալ հիմնական ճշմարտութեանց ու ցուցմանց վրայ : Բնական գիտութեանց ծանօթութիւնը

թիւնը կը ստացուի տեղեկութեամբ ու փորձով, իսկ գերբնական իրաց ծանօթութեան կը հասնուի հաւատով ու յայտնութեամբ :

Աերացեալ կամ պարզ գիտութիւններն են ուսովական (mathématique) գիտութիւնները: Բնական գիտութիւններն են բնական պատմութիւնը, բնագիտութիւնը կամ ֆիզիդա ու բնալուծութիւն կամ Քիմիա: Աստուածաբանութիւնը մէկ հատիկ գերբնական գիտութիւնն է:

Աշխատ ընելով կ'իմացուի բովանդակութիւն այնպիսի կանոնաց, որոնց համաձայն արուեստի գործ մը պիտ'որ կատարուի, կամ թէ ըսենք յաջողակութիւն կամ ընդունակութիւն մը՝ որով աս կանոնաց համամատ արուեստական գործ մը յառաջ կը բերուի:

Արուեստները ու մասնաւուն արուեստներու կը բաժնուին:

Ազատ արուեստիւ մանաւանդ անոնք կ'իմացուին, որոնց կանոնները մեծաւ մասամբ գիտութեան մը բովանդակութեան կը մերձենան, ինչպէս են Լեզուագիտութիւնը, Բանաստեղծութիւնը, Ճարտարախօսութիւնը, Տրամաբանութիւնը կամ Խորհելու գիտութիւնը, Ուսողութիւնը (mathématiques), Գծագրութիւնը, Նկարչութիւնը, Քանդակագործութիւնը, Երաժշտութիւնը եւ այլն:

Մեքենական արուեստ ըսելով անոնք կ'իմացուի, որոնց վրայ աւելի մեքենական յաջողակութիւն քան թէ ընդհանուր կանոնաց ճշգութիւն կը դիտուի:

Ազատ արուեստ կոչուելնուն պատճառն ան է որ ժամանակաւ աս արհեստները բարձրագոյն կարգի մարդիկ ի գործ կը գնէին:

Թէպէտեւ ամէն գիտութիւններն ու արուեստները այնպէս իրարու հետ կապուած են որ իրարու փոփոխակի կ'օգնեն, ի վերայ այսր ամենայնի սորվելու ատեն միշտ բնական կարգ մը մէջերնին կը տեսնուի, ուստի եւ բնական է որ ամենապիւրինէն սկսուի, այս ինքն ան գիտութենէն կամ արուեստէն, որն որ քիչ օգնական ծանօթութիւններ կ'ենթադրէ, որոնք, մէկալ սորվելու գիտութեանց ու արուեստից կը ծառայէն: Ասոնց մէջէն զիլսաւորն է լեզուագիտութիւնը, կամ լեզուաց ծանօթութիւնը:

Գ Լ Ա Խ Խ Գ .

Լեզուագիտութիւն :

Այլ եւ այլ լեզուները՝ զորոնք երկրիս վրայ զանազան ազգեր կը գործածեն իրենց մտածութիւնն իրարու հաղորդելու համար՝ կը բաժնուին երեւու ու ինունի լեզուաց :

Մերեւու լեզուներն անոնք են, որոնք ժամանակաւ կը խօսուէին, բայց հիմակ եւ ոչ ազգ մը զանոնք կը գործածէ :

Իսկ անոր հակառակ ինունի լեզուք անոնք են, որոնք հիմակ ալ երկրագնդին այլեւայլ ազգացը մէջ կը խօսուին :

Մեռեալ լեզուաց կարգը կը համարուին Երբայեցերէնը, Հատիներէնը, գրաբար Յունարէնն ու դրաբար Հայերէնը:

Իսկ կենդանի լեզուաց կարգն են Գաղղիերէնը, Խտալերէնը, Անգղիերէնը, Գերմաններէնը, Ապանեօյերէնը, Բորդուկեղերէնը, Սլաւական լեզուները, Ունկարերէնը, նոր Հայերէնը, նոր Յունարէնը, Տաճկերէնը, Արաբերէնը եւ այլ ուրիշ քիչ ծանօթ եղած արեւելան լեզուները:

Չատ աղէկ բան է հին կամ մեռեալ լեզուաց գիտութիւնն ունենալը, որովհետեւ անոնցմավ 1. շատ դիւրաւ կը սորվուին նոր լեզուները, որոնց ծագումն առ ջններէն է. 2. անոնց օգնութեամբը մարդ կրնայ հին հեղինակները հասկընալ, որոնց գեղեցկութիւնն ամենեւին եւ ոչ մէկ թարգմանութեամբ մ'ամբով ու կատարեալ կրնայ ընծայուիլ. 3. ամէն քաղաքներու մէջ կը գտնուին անձինք որոնք հին լեզուաց կատարեալ գիտութիւնն ունենալով՝ նոյներուն մեկնիչները կրնան ըսուիլ ու հմտագունաց ու գիտնոց կարգը կը համարուին :

* Կենդանի լեզուաց օգտակարութիւնն յայտնի է. վասն զի անոնց միջնորդութեամբը, ամէն երկիրներու բարձրագոյն վիճակի մարդկան մէջ կրնայ մարդ ինք զինքն հասկըցընել. զանազան աղքաց ճարտար գործքերը նախաւոր լեզուաւը կարդալ ու վայելել ու ճամբորդութեան ատեն դիւրաւ ամէն կօղմ անցնիլ երժաւալ, որովհետեւ կրնայ ինք զինքը դիւրաւ ամենուն հասկըցընել: Գլխաւորաբար վաճառականաց ճամբորդութեան ու թղթակցութեան համար կենդանի լեզուաց գիտութիւնն անհրաժեշտ հարկաւոր բան է:

Օտար լեզուները սորվելու ամենէն յարմար ու աղէկ ժամանակը պատանեկութեան ժամանակն է. ինչու որ աս հասկին մէջ լեզուի գործարանները շատ դիւրաժեք ըլլալով՝ աղէկ արտարերութիւն կը ստացուի, եւ հասարակօրէն ա էկ յի-

շողութիւն կ'ունեցուի . որ որ ծերութեան ատեն ասոնք դիւրաւ տեղի չեն ունենար :

Երբայեցերէն լեզուն հին ժամանակները շատ տարածուած կ'երեւայ . հին կտակարանը նախ եւ առաջ աս լեզուաւ գրուած է : Լատիներէն լեզուն ալ Հռոմայեցւոց ժամանակը երկրիս ամէն մասին վրայ տարածուած էր, որչափ որ անոնց աշխարհակալութիւնները կը տարածուէին: Ամէն լեզուաց մէջէն դժուարագոյնը հաւանականաբար Սինէականն է . որովհետեւ 335 միավանկ արմատական բառերէ կազմուած է , որոնց ամէն մէկ բառը հնչման փոփոխութեամբը հինգ կերպով նշանակութիւնը կը փոխէ , որով 1675 բառ կ'ըլլան: Բաց ասկից Ոինէացիք արտաքոյ կարգի դժուարին գրաւոր լեզու մ'ալ ունին որն որ 80.000էն աւելի այլեւայլ նշաններէ կը բարկանայ :

Ամէն լեզուաց վախճանը մեր մտածութեանց հաղորդութիւնն է :

Լեզուագիտութեան կը վերաբերին 1. Քերականութիւնը , 2. Ճարտարախօսութիւնը , 3. Տրամաբանութիւնը : Ասոնցմէ Առջինը՝ կը սորվեցընէ մեր մտածութիւնները ուղիղ բացատրել , Երկրորդը՝ նոյները զարդարել ու Երրորդը՝ նոյները կարգաւորել :

Քերականութեան վրայ :

Քերականութեան կը սորվեցընէ՝ ուղիղ ու լեզուին ոգւոյն համաձայն եղանակաւ մը մեր մտածութիւնները կամ բերնով եւ կամ գրով բացատրել :

Խօս+ը յառաջադրութեանց մէկ յարակից կապն է , որով ինչ եւ իցէ առարկայի մը վրայ ունեցած տեսութիւննիս կը յայտնենք :

Յարականութեան բառերուն իրարու հետ կապակցութիւնն է , որոնք ամբողջ իմաստ մը կը յայտնեն կամ կը բացատրեն :

Մաս+ն+ բանէ կամ խօս+ի հաս+ր ըսելով կ'իմացուի հասարակօրէն բառերուն այլեւայլ տեսակները , որոնցմէ որ խօսքը կը կազմուի կամ կը շնուի : Աս խօսքի մասերը ինը հատ են . 1. Յօդ . 2. Գոյական . 3. Ածական . 4. Թուական անուն . 5. Դերանուն . 6. Բայ . 7. Մակրայ . 8. Ծաղկապ . 9. Միջարկութիւն :

Ոչ ըսելով կ'իմացուի իր մտածութիւնները բացատրելու կերպը կամ եղանակը : Ոճը խօսուած կամ ճառուած առարկային կամ նիւթին համաձայն պէսք է ըլլալ :

Այնդանի լեզուաց մէջ խօսելու մէջ կրթութիւնը ամենէն գերազանց ուսուցիչն է։ Խոկ Մ'եռեալ լեզուներուն կանոնները իւրաքանչիւր քերականութեանց մէջ նշանակուած են։

Իւրաքանչիւր ոք իր գլխաւոր փոյթը մայրենի լեզուին հիմնական ուսմանը պէտք է ծախել։ առանց իր լեզուին կանոնաց ուղիղ ծանօթութեանը, մարդս ոչ իր մտածութիւնները կրնայ ըստ պատշաճի ուրիշին հաղորդել, եւ ոչ ալ ուրիշներունը կրնայ հասկընալ։

Գրելն ու խօսիլը երկու իրարմէ զատ բաներ են։ Գրելու ատեն ուղղագրութեան եւ ուղիղ թուրբութիւն միտ դնելու է։ Խոկ խօսելու ատեն ուղիղ թուրբութիւն, սեպհական բարբարիւն ու չեղուը մտադիր պէտք է ըլլալ։

Գրի վրայ։

Գիրն ուրիշ բան չէ՝ բայց գրչով գրերուն ձեւը հանել։

Գրաւոր լեզուին հեղինակ ըլլացը յայտնի չէ։ Յունաց աւանդութիւնը նոյնին հեղինակութիւնը կադմոս, Փիւնիկեցւոց թագաւորին կու տայ, որն որ ազգաբետքը Փիւնիկէ էն Յունաստան բերաւ 1519ին Քրիստոսէն յառաջ։

Երբ որ Ամերիկացիք առաջին դիրք կամ գրուածը տեսան՝ կարծեցին որ թուղթը կը խօսի։ Հնդիկ մ'իր տիրոջը հրամանաւը ուրիշին կողով մը թուղ տանելու եղաւ հետը նամակով մը։ Ճամբան բաղձանկըն եկաւ թուղերուն համը նայելու։ մնացածները նամակով մէկտեղ օտարականին տարաւ տուաւ։ Երբ որ օտարականն անոր սկսաւ հարցումներ ընել թուղերը ուտելուն համար, Հնդիկը կարծելով որ թուղթը զինքը մատներ է, սկսաւ զանիկայ խարերայ ու սուտ վկայ անուանել։ Միտքը դրաւ որ ուրիշ անդամ խարէութիւն մ'ընէ։ Ուստի նորէն թուղերէն շատ մը կերաւ, բայց կերած ատենը նամակը քարի մը տակ դրաւ որ իր յանցանքը չտեսնէ։ Բայց երբ որ նամակը տալէն ետքը դարձեալ նոյն հարցումներն եղան, ան ատեն իր յանցանքը խօստովանեցաւ եւ անկէ ետքը դրուած թուղթէն սկսաւ մեծապէս վախնալ, զանիկա մոդ կարծելով։

Գրելու արուեստին օգտակարութիւնը շատ յայտնի է։ Ինքն է վաճառականութեան հոգին, անցած ժամանակին հայելին, ապագային կանոնն ու մեր մտածութեանց պատգամաւորը։ Գիտութիւնք ու արուեստները առանց գրի չէին կրնար մնալ, եւ չկայ մարդկային կենաց վիճակ մը որուն մէջ առ գրելու արուեստը հարկաւոր չըլլայ։

Գրել սորվելու ամենէն յարմար հասակը ութէն մինչեւ իններորդ տարին է . որովհետեւ աս հասակին մէջ բաւական զօրութիւն ու դիւրաթեքութիւն կ'ունեցուի գրիչը շխտակ ու հաստատուն գործածելու :

Թէ Հքեայք ու թէ արեւելեան ազգաց մեծ մասը աջէն դէպ ի ձախ կը դրեն . Այնէացիք վերէն դէպ ի վար , իսկ մնացած ազգերը ձախէն դէպ ի աջ կը դրեն :

Ուղղագրութեան վրայ :

Ուղղագրութեան կը սորվեցընէ ամէն բառերն ուղիղ ու սեպհական գրերով գրել : Ուղղագրութեան համար վարպետ պէտք է առնուլ միայն վկայեալ ու անուանի հեղինակները . իսկ ժամանակիս քանի մը հեղինակաց անհանձար նորոգութիւնները յարդ մը չունին :

Ուղղագրութիւնն ամենէն աղէկ կը սորվուի փութով ու շատ գասական հեղինակներ կարդալով , ստէպ գրելով , եւ գլխաւորաբար տարակուսական բաները աղէկ բառդիրքի մը մէջ փնտռելով :

Ուղիղ գրելու համար պէտք է մտադիր ըլլալ նաեւ ուղիղ արտաքերութեան , ստուգաբանութեան կամ բառերուն ծագման ու միաձայնութեան :

Ուղղագրութիւնն գիտնալը ամէն կրթեալ մարդու անհրաժեշտ հարկաւոր բան է : Անալ գրելը , գիտութեան մէջ նուազ կրթեալ ըլլալու նշան է , եւ շատ հեղ տգիտութեան հետ հաւասար :

Ակտութեան կը սորվեցընէ , կէտադրութեան նշաններն ուղիղ գործածել , որոնցմով խօսքի մը լըննալը կամ կտրելը կը նշանակենք . եւ աս նշանները կը ցուցընեն նաեւ թէ կարդալու ատեն ուր պէտք ենք հանգչիլ :

Առ կէտադրութեան նշաններն են , ստորակէտ (.) , կէտաստորակէտ (.) , վերջակէտ կամ կէտ (.) , հարցական նշան (՞?) , զարմացական կէտ (՞!) , երկու կէտ կամ վերջակէտ (.) , կրկնակէտ կամ անջատիչ (..) , փակագիծ () :

Ուղիղ արտաքերութիւնը կը կայանայ բերանը չափաւոր ու պատշաճ բանալու ու լեզուին յատակութեան վրայ : Պէտք է բառերը յատակ արտաքերել ու վանկերը որչափ կարելի է քիչ կլիել :

Ազգու եղանակաւ խօսելու համար , պէտք է նիւթին համաձայն երբեմն կամաց ու երբեմն ալ չուտ խօսիլ , երբեմն ձայ-

նին աստիճանը բարձրացընել երբեմն ալ ցածցընել ու խօսքին այլեւայլ կրիցը պատշաճ գոյները տալ :

Նաեւ շեշտը, որ երբեմն աս կամ ան վանկին, աս կամ ան բառին վրայ կը գրուի, խօսքին տպաւորութեան մեծ աղդեցութիւն կու տայ :

Արձակի վրայ :

Արձակ ըսելով կ'իմացուի հասարակ, ընթացիկ գրաւոր լեզուն, որն որ ամենեւին յանդով կամ ոտանաւորի չափերով սեղմուած չէ :

Արձակը կը գործածուի գիտութեանց, պատմութեանց վաճառականական գործողութեանց, ընդհանրապէս նամակներու, քարոզներու ու դատերու մէջ :

Ոճը՝ ճառուած կամ գրուած նիւթերուն համեմատ կ'ըլլայ : Ուստի եւ արքունեաց ոճ, պատմական ոճ, նամակի ոճ, ուսուցանելու ոճ եւ այն կայ :

Նամակի ոճն աւելի ծզդութիւն մ'ունի, ուստի եւ վաճառականական նամակ մը՝ բարեկամի մը գրուած նամակին պէս պէտք չէ ըլլալ : Առջինին մէջ ինել մը արուեստական բացատրութիւններ կը գտնուին, որոնք վաճառականաց մէջ կը գործածուին, ուր որ անոր հակառակ երկրորդին մէջ վստահական դարձուածներ, փափուկ բացատրութիւններ կը գործածուին, ու ամէն բանի վրայ երկայնաբանութեամբ կրնայ գրուիլ . քանի թէ վաճառականական նամակի մը մէջ, որ իմաստ կարծ ու համառօտ պէտք է ըլլալ : Որդւոյ մը իր մօրը գրած նամակը պէտք է մեծարանօք, սիրով ու հնազանդութեամբ եւ այն լցուած ըլլալ :

Բանաստեղծութեան վրայ :

Բանաստեղծութիւնը կամ բանաստեղծական արուեստը կը սորվեցընէ բարձր, գեղեցիկ ու հանճարեղ խորհուրդները որոշեալ ոտանաւորի չափով մը եւ կամ յանդերով յայտնել հոգւոյ ու սրտի վրայ աւելի եւս զօրաւոր աղդեցութիւն ընելու համար :

Բանաստեղծական արուեստին հարկաւոր է երեւակայութիւն ու գիւտ եւ տաղաչափութեան մէջ հաստատութիւն . վասն զի բաւական չէ ոտանաւորով կամ յանդով բան մը գրել հազար պէտք է նաեւ գեղեցիկ պատկերներ ու ազգու, զօրաւոր բացատրութիւններ գործածել, արձակ գրուածէ մ'աւելի :

Գիւտը բնութեան պարգեւ մըն է . ինչպէս Ովրատիոս կ'ըսէ * , բայց ի վերայ այսր ամենայնի՝ հին ու նոր ժամանակուան դասական բանաստեղծները մտադրութեամբ ու յաճախ կարդալով՝ կ'ընդարձակուի ու կը լուսաւորուի . բանաստեղծներուն գրուածներուն մէջ գեղեցիկ խորհուրդներ, պատկերներ ու դարձուածներ առատութեամբ կը գտնուին :

Առաջնահիննէ վանկերուն չափոյն կանոնները դիտնալ կը սորմեցընէ : Նոյնպէս շարունակ աղէկ բանաստեղծներ կարդալն, ինչպէս նաև անձամբ բանաստեղծական արուեստը փորձելը շատ կ'օգնէ դիւրաւ տաղաւափութիւն շինելու :

Ամէն լեզու յանդի միտ չէ դրած . ինչպէս Լատին ու Յոյն բանաստեղծները՝ առանց յանդի բանաստեղծութիւն կը շինէին, եւ ան ալ միայն որոշեալ չափով մը : Գերմաններէն լեզուի մէջ երկուքն ալ կրնան գործածուիլ :

Բանաստեղծութիւնը զանազան տեսակիներ ունի : Քնորական, (Lyrique) որուն մասերն են Գեղօն¹, Հնչեակ², Երդք³ եւ այլն : Բառագործական, (Dramatique) որուն տակ կ'երթան Ողբերգութիւն⁴ ու կատակերգութիւն⁵ : Վերական, (Épique) որուն կը վերաբերի Դիւցաղնական վիպասանութիւնը⁶ եւ այլն :

Բանաստեղծութեան զրեթէ ամէն մէկ տեսակը զատ զատ զափեր կը պահանջէ , որոնց վրայ գասագրոց մէջ ի մասնաւորի կը խօսուի :

Ճարտարախօսութեան վրայ:

Ճարտարախօսութեան արուեստը մեր գաղափարներն այնպիսի եղանակաւ ճառել կամ բացատրել կը սորմեցընէ , որ անով կարող կ'ըլլանք ուրիշները կամ զրով եւ կամ բերնով հաճեցընել , շարժել ու համոզել :

Ճառի մը զլսաւոր մասերը հինգ հետեւեալներն են . Յառաջաբան, Պատմութիւն, Յուցումն, Յրումն կամ Մերժումն եւ Վերջաբան :

Յուրաքանչին մէջ , կը ջանացուի ունկնդիրները՝ տեղւոյն , անձանց եւ ուրիշ մասնական պարագաներուն ստորագրութեամբ բուն նիւթին պատրաստել : Պառագութիւնը՝ ճառելու բուն նիւթը կը ստորագրէ . աս ստորագրութիւնը կամ պատմութիւնը՝ պէտք է յստակ , առանց միօրինակութեան , ճշմարիտ կամ ճշմարտանման ըլլալ : Ճառին երրորդ մասին մէջ շառագութները՝

* Poetae nascuntur.

1. Ode. 2. Sonnet. 3. Chanson. 4. Tragédie. 5. Comédie. 6. Épopée.

ճառուած նիւթին վրայ, համոզիչ եղանակաւ մը պէտք Են կարգաւ դրուիլ. չորրորդ մասին մէջ հակառակ կողման հիմքը կամ առարկութիւնները կը շբուն: Առ ցրումը պէտք է կենդանի ու զօրաւոր եղանակաւ ըլլալ: Վերջին մասին՝ այս ինքն Ալեքսանդր մէջ ըստածները համառօտ եղանակաւ կը կրկնուին, ու մասնաւորապէս կը ջանացուի ունկնդրաց սրտին վրայ ազգելու, զիրենք պաշտպանած նիւթին համոզելու կամ ձգելու համար:

Քաջ ճարտարախօս ըլլալու համար պէտք է՝ իր առարկան կամ նիւթն աղէկ ու պատշաճ եղանակաւ կարգաւորել ու ամէն բան իր որոշեալ տեղը դնել դիտնալ. եւ պէտք է միանգամայն երեւակայութիւն ու աղէկ յիշողութիւն ունենալ, ամէն բան յարմար ժամանակին ու որոշեալ պայծառութեամբ ի լոյս ընծայելու համար. պէտք է նաև աղէկ արտաքերութիւն ունենալու փոյթ տանիլ, ու բառերը սեպհական բացատրութեամբ ու պատշաճ ազդուութեամբ յայտնել: Առանց առ յատկութիւններու ճարտարախօս մը չի կրնար իր ունկնդրաց վրայ տպաւորութիւն մ'ընել:

Տրամաբանութեան վրայ:

Տրամաբանութիւնը կամ Խորհելու թիւն կը սորվեցընէ ուղիղ խորհիլ ու դատաստան ընել. զանազան առարկաներու վրայ խորհած ատեննիս մեր մտացը կ'առաջնորդէ թէ ինք զինքնիս կրթելու ու թէ ուրիշները սորվեցընելու: Տրամաբանութեամբ կարող կ'ըլլանք ամէն բան ըստ պատշաճի որոշել ու բաժանել, եւ ուղիղ դատաստան կտրել ու անսխալ հետեւ ութիւն յառաջ բերել:

Տրամաբանութիւնը՝ նաև մեր մտածութիւնները պատշաճ եղանակաւ իրարու հետ կապել ու զանոնք յայտնել կը սորվեցընէ: Ամէն տեսակ ուսմանց ու գիտութեանց մէջ ինքնէ մեր առաջնորդը, որովհետեւ ճշմարտութիւնը քննելու կանոնները՝ եւ իր գաղափարները կարգաւորելու եւ ըստ պատշաճի հազորդելու արուեստը՝ ամենուն մէջն ալ միշտ ոյն է:

Գ Լ Ա Խ Խ Դ .

Աստուածաբանութեան վրայ :

Աստուածաբանութիւնն ան գիտութիւնն է , որն որ զմեզ
Աստուածոյ եւ իրմով յայտնուած կրօնին վրայ տեղեակ կ'ընէ :
Աս սուրբ գիտութեան ուսումը եկեղեցականաց անհրաժեշտ
հարկաւոր է :

Կը բաժնուի 1. Դրական Աստուածաբանութիւն , որն որ
կը ճառէ հաւատոյ վարդապետութեանց վրայ , ինչպէս որ սուրբ
զրբին մէջ բովանդակուած ու եկեղեցւոյ վարդապետներէն ու
սիւնչոդոսներէն մեկնուած են : 2. Բարդյական Աստուածաբա-
նութիւն , որն որ աստուածային բարդյական կանոնաց , առաքի-
նութեանց ու մոլութեանց վրայ կը ճառէ : 3. Դպրոցական Աստուածաբանութիւն , որն որ հաւատոյ հիմնական վարդապե-
տութիւններէն՝ աստուածային բաներու վրայ նոր հետեւու-
թիւններ յառաջ կը բերէ :

Աստուածաբանական տեղիք ան աղբիւրներն են , որոնցմէ
Աստուածաբանութիւնն իր ցուցումները կ'առնու , որ են Ս.
Գիրք , Աւանդութիւն , Սիւնչոդոսներ , Արբոց հարց գործքերն
ու Պատմութեան վկայութիւնը եւ այլն :

Գ Լ Ա Խ Խ Ե .

Իրաւագիտութեան վրայ :

Իրաւագիտութիւնն օրինաց գիտութեան կամ ծանօ-
թութեան հետ կը զբաղի , որուն գործքն է , ամէն քաղաքական
ընկերութեանց անդամներուն իրաւունք ստանալ տալ : Արտ-
րութիւնը՝ իրաքանչիւրոց իրենը տալու հաստատուն կամաց վրայ
կը կայանայ , որուն մէջ կ'իմացուի չէ թէ միայն ինչք , իրաւ-
ու նքու պարտք , այլ նաեւ վարձն ու պատիժը :

Բնական օրէնքն ամէն դրական օրինաց հիմն է . աս օ-
րէնքն ալ երկուք է , կամ բնույն ոռույնույն օրէն + , որն որ ա-
ռանձնականաց իրաւանց ու պարտուց վրայ կը ճառէ , եւ կամ
ոչոյն օրէն + , որն որ աղքաց իրարու հետ ունեցած իրաւանց
ու պարտուց վրայ կը խօսի , իրբեւ բարդյական անձինք համարե-
լով : Առանցնույն + աղքաց վրայ կ'իմացուի , տէրու-
թեան մը քաղաքացեաց ունեցած իրաւունքներն ու պարտաւո-
րութիւնները : Ոստիանութիւնն օրինացնույն ու յանցույց

համար դրուած օրէնքը, տէրութեան օրինաց գէմ գործուած այլեւայլ յանցանքները պատժելու վրայ կը ճառէ:

Իրաւանց ուսումը չէ թէ միայն անոնց հարկաւոր է, որոնք իրենք զիրենք փաստաբանութեան կամ դատաւորութեան նուիրած են, հապա նաև անոնց, որոնք տէրութեան բարձրագոյն պաշտօնի կամ ծառայութեան մէջ մտնելու ետեւէ են. որովհետեւ իրաւունք գիտցողներուն, ուրիշ գիտութիւններն ենթադրելով, աւելի առաւելութիւն կը տրուի: Դարձեալ այսպիսի ծանրակշիռ ու մեծապէս հարկաւոր ուսումն պարապողները՝ այնչափ աւելի նախամեծ ար ըլլալու արժանի կ'ըլլան, որշափ որ, բնական ու դրական գիտութիւն ունեցող անձանց հարկաւորութիւնը կ'աւելնայ:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

Բժշկական գիտութեանց վրայ:

Բժշկական գիտութիւնը՝ առողջութիւնը պահպանելու ու հիւանդութիւնը բժշկելու միջոցներ կը սորվեցընէ: Առ զիտութիւնը՝ հազարաւոր տարիներով առողջ ու հիւանդ մարմիններու վրայ եղած քննութեանց ու անբաւ փորձերու արգասիքն է, եւ այլայլած հաւասարակշութիւնը տեղը բերելու համար, անկոց, հանգերու ու կենդանեաց բնական զօրութիւնները գործածելէն յառաջ եկած արդիւնքն է: Եւ հարկ էր ալ նախ եւ յառաջ Անդամահատութեան կամ Անդամազնութեան, Տնկարանութեան, Քիմիայի, Բնագիտութեան ճիշգերուն մէջ ընդարձակ գիւտեր ըլլացին, որպէս զի աս գիտութիւնն ան բարձրագոյն աստիճանին հասնէր, որուն մէջ հիմա կը գտնուի:

Բժշկական գիտութիւնն ըստ հասարակ բաժանման հինգ հետեւեալ ճիշգերու կը բաժնուի. 1. Բարեգիտութիւն (Pathologie, գործարանաւոր մարմնոց կազմութեան գիտութիւն). 2. Ախտաբանութիւն (Pathologie). 3. Կշանաձառութիւն (հիւանդութեանց, Séméiologie). 4. Առողջութեան կանոնք կամ ուսումն առողջութեան (Hygiène). 5. Դարմանագիտութիւն (Thérapeutique).

Բարեգիտութիւնը մարդկային մարմնոյն կազմութեան ու անոր առանձին մասերուն վրայ կը ճառէ, որոնք անունաւութեան (Anatomie) մերձաւորապէս կը զնուին ու կը սահմա-

նուին : Բարեգիտութիւնը կը սորվեցընէ , թէ յորում կը կայ-անայ կեանքն ու առողջութիւնը , եւ մեր մարմնայն բոլոր մա-տակարարութեան (Economie) վրայ մեկնութիւն կու տայ :

Անթոբանութիւնը հիւանդութեանց վրայ կը ճառէ , որոնց ենթակայ է մարդկային մարմննը , եւ անոնց զանազանիչ նշան-ներուն , պատճառներուն ու ազդեցութեանց վրայ կը խօսի :

Կը սորվեցընէ այլեւայլ հիւանդու-թեանց նշանները , ինչպէս նաեւ առողջութեան նշաններն ու-ղիղ ճանչնալ , անոնց վրայ դատաստանընել , ու օգուտ հանել :

Առողջութիւնը , առողջութեան ու զանիկայ պահ-պաննելու միջոցներուն վրայ կը ճառէ :

Դրահանութիւնը կը ճառէ , գեղերը պատրաստելու ու հիւանդութեանց ժամանակ նոյները գործածելու վրայ . Ա-սոր տակ կ'երթան Դիղագործութիւնն (Pharmacie) ու Ալիրա-րութութիւնը (Chirurgie) :

Բժժկական արուեստը այնչափ ընդարձակ գիտութիւն կամ ծանօթութիւն , այնչափ այլեւայլ ուսում , այնչափ եր-կայնժամանակեան փորձ ու այնչափ տաժանելի աշխատութիւն կը պահանջէ , որ անոնց յարգը ոչ ոք կրնայ ըստ բաւականին ճանչնալ ու անոնց վրայ զարմանալ , բայց եթէ անոնք՝ որոնք աս բաներս յաջողութեամբ ի գործ կը դնեն ու անոնցմազ մարդկային ազգին բարերարները կ'ըլլան :

Գ Լ Ո Ւ Խ Է .

Աւսողական գիտութեանց վրայ :

Աւսողական գիտութիւնները քանակութեանց վարդա-պետութիւնը կը բովանդակեն , կամ թէ ընդհանրապէս ան բա-ներուն ուսումը կը բովանդակեն , որոնք յաւելուած կամ նուա-զութիւն կրնան ընդունիլ :

Աւսողութիւնը (mathématiques) խիստ ու մոտադիր փոյթ-կամ ուսում մը կը պահանջէ . որովհետեւ իր գործքը բոլոր ցուցումներով ու հետեւութիւններով է :

Աւսողութիւնը պարզ ու մերձեցուցեալ ուսողութեանց կը բաժնուի : Պարզ ուսողութիւնը ընդհանուր քանակութեանց կը պարապի : Իսկ անոր հակառակ մերձեցուցեալը կը սորվեցընէ առ ընդհանուր վարդապետութիւնները կամ օրէնքները քանի մը գիտութեանց դրութեանց մերձեցուցանել :

Պորշ ուսողութիւնը հետեւեալ ճիւղերու կը բաժնուի .
Թուարանութիւն , Գրահաշիւ , Երկրաշափութիւն , Այլակեր-
պական ու Ամբողջական հաշիւ :

Մերկացութեալ ուսողութիւնը , նմանապէս հինգ ճիւ-
ղերու կը բաժնուի . Մերենազիտութիւն , Զրաքաշխութիւն ,
Աստեղագիտութիւն , Տեսարանութիւն ու Լսարանութիւն , եւ
աս գիտութիւնները Բնագիտութեան սահմանին կը վերա-
բերին :

Թուարանութիւն :

Թուարանութիւնը թուերու ու անոնց այլ եւ այլ հա-
շիւներու մէջ գործածութեան վրայ կը զրադի :

Թիւ մը՝ մի եւ նոյն տեսակ շատ միութեանց գումարն
է : Թիւերը երկու տեսակ են . մէյ մը ամբողջ թիւեր զոր օրի-
նակ 1 · 2 · 3 · 4 . եւ այլն , եւ երկրորդ կտարակներ ինչպէս
 $\frac{1}{2}$, $\frac{1}{3}$, $\frac{1}{4}$. դարձեալ խառն թիւեր , զոր օրինակ $1\frac{1}{2}$, $2\frac{3}{4}$
եւ այլն :

Չորս գլխաւոր հաշիւներ կամ գործողութիւններ կան .
1 . Գումար , 2 . Հանում , 3 . Բազմապատկութիւն ու 4 . Բա-
ժանում :

Գումար մի եւ նոյն տեսակ շատ թիւերը մէկ բովանդա-
կութեան ամփոփել կը սորվեցընէ :

Հանում կը սորվեցընէ թիւ մը ուրիշ թիւերէն հանել :
Ան թիւը՝ որմէ որ կը հանուի Կըսուի , իսկ ան
թիւը՝ որն որ կը հանուի կըսուի Հանուլ : իսկ մացածը Մա-
շարտ կամ Այլուրդունիւն կ'անուանուի :

Բազմարին կ'ուն կը լլայ հանում ընելով , իսկ հանման
փորձը գումար ընելով :

Բաշտութիւնները կը սորվեցընէ որոշեալ թիւ մը (Բա-
շտութիւնն) այնչափ անգամ առնուլ , որչափ անգամ որ ուրիշ
թիւի մը՝ (Բաշտութիւնն) մէջ միութիւն կայ , աս գործողու-
թեան արդինքը Արտերքուն կամ Արդինա + կ'անուանուի :

Բաժանութիւններ կը սորվեցընէ փնտուել որ որոշեալ թիւ մը ,
(Բաժանութիւն) ուրիշ թուայ մը մէջ , (Բաժանութիւն) որչափ անգամ
կայ : Գործողութիւնը ընելէն ետեւ գտած թիւերնիս Բաժ-
անութիւնը կըսուի :

Բազմապատկութեան փորձը բաժանմամբ , իսկ բաժա-
նման փորձը բազմապատկութեամբ կ'լլայ :

Մացեալ թուարանական գործողութիւններն են Կարո-
ղութեան հանել , Արմատ հանել , Երկրի կանոն , Ըլմայի կա-

նոն, Ընկերութեան կանոն, Ծահու հաշիւ եւ Ենթադրական կանոն :

Կուսական ըսելով կիմացուի ինք իրեն հետ բազմապատկուած թուոյ մը արդիւնքը : Նոյն իսկ առ թիւը առաջին կարողութիւն կը կոչուի . առ թիւը ինք իրեն հետ բազմապատկուելով կ'ելլէ երրորդ կարողութիւնը . երկու անգամ բազմապատկուելով կ'ելլէ երրորդ կարողութիւնը . երկու անգամ բազմապատկուելով կ'երթայ : Երկրորդ կարողութիւնը՝ քառակուսի, երրորդը՝ խորանարդ կարողութիւն ալ կը կոչուի . օրինակի աղադաւ առնունք թիւը իրեւ առաջին կարողութիւն ինք իրեն հետ բազմապատկուելով կու տայ որ է 2ին երկրորդ կամ քառակուսի կարողութիւնը : Աս քառակուսի թիւը 2ով բազմապատկուած կու տայ 8, որ է 2ին երրորդ կարողութիւնը ու 2ին խորանարդ թիւը :

Որոշեալ թուոյ մը Արմատ ըսելով կիմացուի ան թիւն՝ որ ինք իրեն հետ բազմապատկուելով կու տայ նոյն որոշեալ թիւը . զոր օրինակ 2ը՝ 4ին քառակուսի, եւ 8ին խորանարդ արմատն է :

Ուրեմն թէ որ թիւ մը կարողութեան հանել ուզուի, պէտք է ինք իրեն հետ այնչափ անգամ բազմապատկել, որչափ որ կարողութիւնը կը պահանջէ : Իսկ թէ որ որոշեալ թուէ մը արմատ հանել ուզուի, պէտք է ան թիւը փնտռել որ ինք իրեն հետ բազմապատկուելով սրոշեալ կարողութիւնը տուած է:

Մէն համարուական հաշիւ կը սորվեցընէ խառնուած բանի մը միջին արժէքը հաշուել . միայն թէ խառնուրդն որչափ մասէ բազկացած ըլլալն, եւ իւրաքանչիւր առանձին մասերուն ինչ արժէք ունենալը պէտք ենք գիտնալ : Կրնայ նաեւ մասերուն թիւն ալ հաշուիլ, եթէ՝ թէ խառնուրդին ու թէ առանձին մասերուն արժէքը կը գիտցուի : Օրինակի աղադաւ, զինեվաճառին մէկը 300 շիշ զանազան գնով զինի իրարու հետ խառնել կ'ուզէ, այսինքն 200 շիշը 20ական քարանթանով 100 շիշ ալ 30ականով : Վերջէն կ'ուզէ գիտնալ որ աս խառնուրդին ամեն մէկ շիշը քանիսով կու գայ . աս ուզածը միջին համեմատական հաշուավ կրնայ իմանալ : Կամ սոկերիչ մը կ'ուզէ գիտնալ թէ որչափ սոկի ու արժամ պէտք է առնուլ որոշեալ կշռով ու արժէքով խառնուրդ մը յառաջ բերելու համար . դաշնամատուած աս հաշուի գործողութիւնը պէտք է ի դործ դնէ :

Երեքի կանոնը, Ընկերութեան, Ծահու հաշիւները ու Ենթադրական կանոնը՝ համեմատութեան կանոններուն վրայ հաստատուած են :

Ամեն համեմատութիւն 4 անդամներէ կը կազմուի :

Երեսի իշխան մէջ՝ համեմատութեան երեք ծանուցեալ անդամներ կան, իսկ չորրորդը անծանօթ անդամ է, որն որ հաջուով կը գտնուի :

Ըստութիւն հայոց մէջ՝ որոշեալ թիւ մը՝ շահ եղեր է կամ վասա, ընկերաց ամեն մէկուն դրած թուղյն համեմատ, իրենց մէջ կը բաժնուի : Ասիկա գլխաւորաբար վաճառականական գործողութեանց մէջ շատ գործածական է, շահը կամ վասան ընկերաց մէջ իւրաքանչիւրոց դրած ստակին համեմատ հաջուելու համար :

Չորս հայոց կը սորմեցընէ, թէ դրամոց որոշ գումար մը ասչափ ժամանակի մէջ որչափ շահ կը բերէ, երբոք ուրիշ դրամոց գումարի մը որոշ ատենուան մէջ բերած շահը գիտենք : Աս տեսակ հաշուը գլխաւորաբար սեղանաւորները կը գործածեն :

Ենթադրութիւն իշխան կը սորմեցընէ ենթադրեալ սուաթուով մը՝ համեմատութեան թուերով փնտուած ստոյդ թիւը գտնել :

Պատրիարքութեան Ակովտիացի Պարոն Շթեկերին գիւան է, որով հաշիւներն արտաքոյ կարգի կրնան կարմեցուիլ, որովհետեւ աս գործողութեան մէջ բազմապատկութիւնը գումարի, իսկ բաժանումը հանման կը փոխուին :

Առաջին մէջ ալ նոյն տեսակ հաշուելու եղանակը կը գործածուի ինչ որ ամբողջ թուերու մէջ գործածական է : Հասարակ կոտորակներէն զատ առաջին իշխան ալ կան :

Թուարանութիւնն ամեն մարդու ամեն վիճակի մէջ շատ կամ քիչ անհրաժեշտ հարկաւոր ու օգտակար է : Անոր ձեռքով կը սորմինք մեր գործքերը կամ շահը հաստատուն որոշեալ կարգի մը մէջ պահել, Վաճառականները գլխաւորաբար առանց հաշուէ գիտութեան չեին կրնար մնալ : Գրեթէ ուրիշ ամէն գիտութիւնները թուարանութեան ծանօթութիւնը կ'ենթադրեն :

Գրահաշուի վրայ :

Գրահաշու մեծ թիւերը ընդհանրապէս հաշուել կը սորմեցընէ . աս հաշիւներու մէջ փոխանակ թուղյ՝ գրեր կը գործածուին . ինչու որ ասոնք որոշեալ զօրութիւն մը շունենալնուն ամէն կարելի մեծ թուերուն տեղը կրնան բռնել :

Գրահաշխիւր թուաբանութեան պէս ամէն հաշիւներու կը գործածուի . բայց անով ըստ մեծի մասին հաստարաւնիւնները կը հաշուին , ու ընդհանուր որոշ ձեւեր յառաջ կը բերուին :

Հաւասարութիւն մը՝ երկու թիւերու քանակութեան հաւասարութեան բացատրութիւնն է :

Հաւասարութեան ձեռքով անծանօթ քանակութեան մը մեծութիւնը՝ ծանուցեալ մեծութեան համեմատութեամբը կը գտնուի :

Հաւասարութիւնները շատ մասերու կը բաժնուին , առաջին , երկրորդ , երրորդ եւ այլն աստիճանի հաւասարութեան :

Գրահաշխիւն՝ թուաբանութենէ վերադաս ըլլալն յայնո՞ կը կայանայ որ 1 . թուաբանութիւնը միայն թուերով կը զբացի . իսկ Գրահաշխիւր ամէն ըմբռնելի կամ կարելի քանիօնութեանց հետ : 2 . Գրահաշխիւն ընդհանուր արդիւնք յառաջ կը բերէ , որոնք ամէն տեսակ հարցմանց ու ձեւերու կը պատշաճին , որոնց ձեռքով ամէն հաշիւ շատ կրնայ կարճեցուիլ :

Գրահաշխիւն գիտութիւնն ամէն ուսողական ուսմանց կամ գիտութեանց որ եւ իցէ մասին պարապողներուն անհրաժեշտ հարկաւոր է , եւ ամենուն մէջ առհասարակ գործածուելուն համար հարկաւորներէն ու զլխաւորներէն մէկն է :

Երկրաշափութեան վրայ :

Երկրաշափութիւնն կը սորվեցընէ ամէն տեսակ մարմնոյ մեծութիւններ՝ իրենց տարածութեան համեմատ , այս ինքն երկայնութեան , լայնութեան ու խորութեան՝ չափել :

Երկրաշափութեան անունը կը նշանակէ գիտութիւն կամ արտևեստ երկիրը չափելու : Աս գիտութեան անոր համար աս անունը կու տան , վասն զի աս էր իր առջի գործքը , այս ինքն երկիրը չափել : Աս գիտութիւնը Եգիտապացիք գտան , իրենց կալուածներուն տարածութիւնը ճշդիւ որոշելու համար վասն զի անոնց սահմաններն ամէն տարի Նեղոս գետին ողողելով կը շփոթէր :

Երկրաշափութիւնը երկը գլխաւոր մասերու կը բաժնուի , Գծաշափութիւն , Հարթաշափութիւն , Հաստատաշափութիւն :

Գ.Հ-Լ-Ֆ-Ն-Ի-Ն-Ս պարզ գծի մը մեծութիւնը որոշել կը սորվեցընէ : Հ-Շ-Լ-Ֆ-Ն-Ի-Ն-Ս մարմնոց երեսաց վրայ կը ճառակ . իսկ Հ-Շ-Դ-Վ-Վ-Ն-Ի-Ն-Ս հաստատուն մարմնոց արտաքին երեքպատիկ ծաւալը որոշել կը սորվեցընէ :

Գիծը քանիօնութեան մը ըստ երկայնութեան տարածութիւնն է . երեսը քանիօնութեան մը տարածութիւնն

է ըստ երկայնութեան ու լայնութեան . իսկ հաստատուն մարմինը քանիօնութեան մը տարածութիւնն է , ըստ երկայնութեան , լայնութեան ու թանձրութեան կամ խորութեան :

Երկրաշափութիւնը ճարտարապետներուն ու ճարտարապետութեան ճիւղի մը պարապողներուն անհրաժեշտ հարկաւոր բան է . ասիկա ուրիշ շատ դիտութեանց հիմն է , մանաւանդ մկընականութեան ու ձեռաց արուեստներու , որոնք որ ասոր հետ կապակցութիւն մ'ունին :

Այլակերպական ու ամբողջական հաշիւներու վրայ :

Այլակերպական հաշիւն ուսողական գիտութեան ճիւղ մըն է , որն որ կոր գծի մը ամենափոքր մասը հաշուել կը սորվեցընէ : Նեւոսն աս հաշուի տեսակին Մանրականութիւն է : Այլակերպական հաշուէ անունը կու տար :

Այլակերպական հաշուէ անոր հակառակ՝ յանբաւս փոքր մասունքներն հաշուելու կամ այլակերպական հաշուի միջնորդութեամբը՝ նոյն յանբաւս պզտիկ մասանց վերջնական մեծութիւնը հաշուել կը սորվեցընէ :

Աս երկու գիտութիւնները՝ գիծերը , կոր երեսներն ու իրենց շօշափողները , այս ինքն ան գիծերը , որոնք կոր երեսներուն միայն մէկ կէտը կը շօշափեն՝ հաշուելու կը ծառայեն :

Գ Լ Ո Ւ Խ Ը.

Գծագրութեան արուեստ (*dessin*) :

Աս արուեստը կը սորվեցընէ , երեսի մը վրայ , զոր օրինակ թղթոյ վրայ , մարմնոյ մը՝ ինչպէս տան , ծառի կամ անձի մը կերպարանքը գծագրել :

Կրկին տեսակ գծագրել կայ : Մէկուն մէջ ուզուած մարմինները չափելու որոշեալ գործիքներ կը գործածուին , որպէս զի երկրաշափութեան կանոնաց համաձայն ծրագիր մը կարող ըլլայ հանուիլ : Իսկ մէկակին մէջ կը գործածուին միայն մատիտ , զրիչ եւ այլն , աչաց չափակցութեան համաձայն՝ մարմնոյ մը կերպարանքը հանելու համար :

Առջի կերպ գծագրելը գլխաւորաբար ճարտարապետութեան մէջ գործածական է , չէնքերու ծրագիրներ հանելու համար . բայց նոյնը՝ նաեւ ուրիշ ամէն տեսակ ճարտարութեանց

ու արուեստներու մէջ ալ կը գործածուի, գործավարաց իրի
մը շափը կամ ծրագիրը տալու համար, որպէս զի անոնց համա-
ձայն շինեն :

Երկրորդ տեսակը, այս ինքն աղատ գծագրելն ան ատեն
կը գործածուի, երբոր մաթեմատիկական ճշդութիւն շիպահան-
ջուիր, մանաւանդ երբ որ վայրանկար, կենդանի կամ մարդ կը
գծագրուի, սրովչետեւ նոյն իսկ թէ անօգուտ ու թէ դժուար
ալ է աս առարկաները երկրաչափական ճշդութեամբ գծագրելը :

Աս վերջի տեսակ գծագրութիւնը մեղի նաեւ մեծ զուար-
ճութիւն մ'ալ կը պատճառէ, ինչու որ անով կարող կ'ըլլանք
քիչ ժամանակուան մէջ հաւած տեղերնուս ծրագիրն առնե-
լու, կամ տեսպ մը եւ կամ վայրանկար կամ դաշտանկար մը
եւ այն գծագրելու : Կաեւ կրնանք աս արուեստիս միջնորդու-
թեամբ սիրած անձերնուս պատկերն առնել, անոնց հեռաւու-
րութեան ատեն իրենց տեսութիւնը վայելելու համար :

Աս գծագրութեան երկու տեսակն ալ իրարու կ'օգնեն :
Առջի կերպ գծագրութիւնը կը գործածենք տեղւոյ մը հեռա-
նկարը ճիշդ երեւցընելու համար ու շուք տալու մէջ. երկրորդ
կերպը շատ անգամ երկրաչափական յատակագիծներու մէջ կը
գործածուի, երբ որ կ'ուզուի ծառ մը կամ ուրիշ նման առար-
կաներ յատակագիծն վրայ առնուիլ: Շատ աղէկ է անոր հա-
մար երկու տեսակն ալ գիտնալ: Հասարակօրէն գծագրութիւն
կ'ըսուի նէ, աղատ գծագրելուն երկրորդ տեսակը կ'իմացուի :

Գծագրութիւն սորվելու համար լաւագոյն է նախ եւ
յառաջ երկրաչափական գծագրութիւնը սորվիլ. երկրաչափա-
կան գործեաց տուփն ու սանդուղ (պղտիկցուած մղոնաչափ)
գործածելով. վերջէն սկսիլ վարպետէն առած օրինակներն ընդ-
օրինակել. դիւրիններէն դէպ ի դժուարինները յառաջ երժա-
լով: Երբ որ երկայնժամանակեայ կրթութեամբ ալ հաստատուն
վարժութիւն կ'ունեցուի, ան ատեն գաճէ շինուած արձաններու
կամ պատկերներու օրինակներ ու վերջէն մարդիկներ գծագրե-
լու կը սկսուի:

Թաէպէտեւ կրնայ դիւրին բաները՝ մանաւանդ երկրանկար-
ներն ու ասոնց նմաններն առանց վարպետի սորվուիլ, բայց յա-
ռաջադիմութիւն ընելու համար, մանաւանդ դէմք գծագրելու
համար հարկաւոր է վարպետ մ'ունենալ, որն որ մեր ըրած պա-
կասութիւնները կը ցուցընէ ու մարդկային մարմնոյն ճիշդ շա-
փակցութեանց գիտութիւնը մեղի կը սորվեցընէ :

Ճիշդ շափակցութիւն ըսկը կ'իմացուի մարդուս մար-
մնոյն առանձին մասերուն բաժանում ու տարածութիւնը

ինչպէս որ նկարիչներէն ու պատկերահաններէն ընդհանրապէս ընդունուած են։ Ոմանք մարդուս մարմինն ութը՝ իսկ ոմանք ալ տասն կամ տասուերկու մասերու կը բաժնեն։

Մարդուս դէմքը չորս մաս կը բաժնուի։ Առջի մասը կը սկսի գլխուն գաղաթէն մինչեւ մազերուն արմատը կամ մինչեւ ճակատ։ Երկրորդն՝ ասկէց մինչեւ քթին սկիզբը։ Երրորդն՝ ամբաղջ քիթը, իսկ չորրորդը՝ մնացած մասէն մինչեւ ծնօտին վարի մասը։

Մարդու գլուխ մը գծագրելու համար նախ եւ յառաջ ձուաձեւ դիմ մը կը քաշուի, որուն վրայ՝ վերջէն գլուխը կը գծագրուի։

Ասի գլուխ հանելու համար, իրբեւ չափ կառնուի վերայիշեալ գլխուն շորս մասերէն մէկուն կէսը, եւ այս չափը համեմատաչափ (module) կ'անուանուի։

Աչքը համեմատաչափ մը երկայնութիւն ունի։ Բիրը (աշաց գնդակը) համեմատաչափի մը երրորդական մասը։ արտեւանունքը վեցերորդական համեմատաչափ։ Իսկ ընքուիները կէս համեմատաչափ վերին արտեւանանց ծայրէն հեռաւորութիւն ունին։

Երկու աչք մէջ, մէկ աչքի երկայնութեամբ միջոց մը կայ։ Կողմնակի գծագրուած աչք մը՝ բարձրութեան կողմանէ շխտակ գծագրուած աչք հետ նոյն համեմատութիւնը կամ չափակցութիւնն ունի։ բայց երկայնութիւնը միշտ կէս համեմատաչափ է։

Քիթը շխտակ կամ կողմնակի միշտ երկու համեմատաչափ բարձրութիւն ու մէկ համեմատաչափ լայնութիւն ունի։ Քիթափողերը՝ (parine, ուռո՞ն դէլէի) ամէն մէկը կէս համեմատաչափ բարձրութիւն ու մէկ երրորդական համեմատաչափ լայնութիւն պիտ'որ ունենան։

Բերանը շխտակ դիրքի մէջ մէկ ու կէս համեմատաչափ երկայն ու կէս համեմատաչափ բարձրութիւն ունի։ կէս համեմատաչափ քիթէն վար է։ Կողմնական դիրքի մէջ բերանը շխտակ դրից երկայնութեան կէսին չափ է։

Ականջները քիթին պէս մի եւ նոյն բաժանումն ու երկայնութիւնն ունին։ Ըստ երկայնութեան երեք մաս կը բաժնուի։ միջին մասին մէջ կ'էյնաց ականջաց խոռոչքը։ Կողմնական դրից մէջ՝ ականջին տեղը գիթերով կ'որոշուի ու գլխոյն ըստ ամենայնի միջին վայրը կը բռնէ։

Մարդուս ամբողջ մարմինը ութ երեսաց երկայնութեան կը բաժնուի։ Աս բաժանումն ամէն սկսողը դիւրաւ կ'ըմբռնէ։

Առջի երեսաց կամ գլխու երկայնութիւնը գագաթէն մինչեւ կղակ է . երկրորդը՝ կղակէն մինչեւ կուրծք . երրորդը՝ մինչեւ պորտ . չորրորդը՝ ազգերաց կապուած տեղը . հինգերորդը՝ մինչեւ ազգերաց կէսը . վեցերորդը՝ մինչեւ ծունկ . եօմներորդը՝ սրունից մինչեւ կէսը . ութերորդը՝ մինչեւ ներբան : Տարածուած բազկաց երկայնութիւնը , մարմնոյն երկայնութեան հաւասար է :

Ոտուըներն ու ձեռուըները մէկ երեսաց երկայնութիւն ունին : Աս չափն ալ դարձեալ չորս մասերու կը բաժնուի :

Չեռաց առաջին մասը կը սկսի յօդուածքէն մինչեւ ափ , երկրորդը՝ մինչեւ ցուցամատին արմատը . երրորդը՝ միջամատին մինչեւ առաջին յօդուածքը . չորրորդը՝ մինչեւ անոր ծայրը :

Ոտից առաջին մասը կը սկսի ներբանէն մինչեւ ոտքին ոսկը . երկրորդը՝ մինչեւ ոտից կէսը . երրորդը՝ մատուըներուն արմատը . չորրորդը՝ մինչեւ ցուցամատին ծայրը :

Գծագրութեան արուեստը գլխաւորաբար Նկարչութեան ու Քանդակագործութեան մէջ կը դործածուի :

Նկարչութեան վրայ :

Նկարչութիւնը (reinture) արուեստ մըն է՝ որն որ գիծերու ու գոյներու միշնորդութեամբ՝ շիտակ երեսի մը վրայ ամէն տեսանելի առարկաները կը ներկայացընէ :

Նկարչութեան էական մասերն են , գիւտ , գծագրութիւն ու Երանգք :

Գիւտը՝ ներկայացուելու առարկաները կ'ընտրէ , նոյները պատմութենէ , առասպելներէ փոխ առնելով . կամ թէ՝ գիւտը այլաբանական է , այսինքն ներկայացուած առարկաները ծածկուած իմաստ կամ միտք մը կ'ունենան , որն որ ներկայացուած առարկաներուն ձեռքով կ'իմացուի : Աս առարկաները պէտք են իրարու մէջ իմաստնալից ու պարզ կապակցութիւն մ'ունենալ :

Գծագրութեան մէջ ուղիղ չափակցութեան ձիշդ պահպանութիւնը կ'ենթադրուի : Զէ թէ մինակ նկարիչներէն , այլ նաեւ քանդակագործներէն ու պղնձագիրներէն արուեստին կանոնաց ձիշդ պահպանութիւնը կը պահանջուի : Աղէկ գծագրելու համար հետեւեալ բաները կը պահանջուի . 1. Ճշդութիւն . այս ինք կերպարանաց մէջ պահանջուած կամ ենթադրուած չափակցութեան ձիշդ պահպանութիւնը : 2. Ճաշակ : Աս ճաշակն այլ եւ այլ դպրոցաց համաձայն , որոնց մէջ որ նկարիչը սորված է , զանազան է : 3. Այսելութիւն . այս ինքն առար-

կաներուն զարդարանկքը, որն որ առարկայից համեմատ կամ պատշաճ է, ու ճշմարտութեան ալ ամենեւին նուազութիւն մը չի բերեր: 4. Նկարագիր. այս ինքն ամէն առարկաներն իրենց սեպհական նկարագրին համաձայն պէտք են ներկայացուիլ, այնպէս որ անով իրարմէ ճիշդ զանազանուին: 5. Զանազանութիւն. այս ինքն ամէն մէկ անձ պէտք է իրեն յատուկ տեղը, գիրքն եւ այլն ունենալ, եւ ասիկակ ըստ ազգայնութեան, ըստ հասակի ու ըստ սեռի այլ եւ այլ պէտք են ըլլալ: 6. Զգածում. այս ինքն ամէն մէկ կերպարանք պէտք է հոգւոյն ու սրտին ներքին կիրքը յայտնող շարժում մը ցուցընել: 7. Հեռանկարութիւն. կամ արուեստ առարկաներն այլ եւ այլ հեռաւորութեան մէջ ներկայացընելու. եւ ասիկա կ'ըլլայ կարճ ցուցուած գծերով կամ գոյներուն մեղմ ու աստիճանաւոր փոփոխութիւն մը տալով: Նկարիչը պէտք է լոյսն ու ստուերը նկարուած առարկաներուն հեռաւորութեանց համեմատ պատշած կերպով բաժնելը գիտնալ:

Երանգք ըսելով կ'իմացուի ան արուեստը, որուն միջնորդութեամբ նկարիչ մը գիտէ ամէն բնական առարկաներուն գոյնը՝ գունոց յարմար խառնութեան նմանցընել: Ասիկա նկարչութեան էական ու գլխաւոր մասերէն մէկն է, եւ կը սորվեցընէ թէ գոյները ինչ յատկութիւն պէտք են ունենալ, որ ան կէս մութ գոյներուն զարմանալի ազգեցութիւնները կարենան յառաջ բերել, որոնք՝ պատկերները գուրս ելած կամ ցցուած կ'երեւցընեն ու զանոնք նկարուած կամարի եւ ասոնց նման իրերուն իրերեւ թէ առջեւի կողմը կեցած կը ցուցընեն: Կէս մութը (գոյն) լուսոյ ու ստուերի մէջ տեղն է: Ամբողջ ու կէս գոյներու յարմար բաժանմամբ ու շուրբին աստիճանաւոր փոփոխութեամբ նկարչութիւնն ան հրապոյրներն ու գեղեցկութիւններն յառաջ կը բերէ, որ զմեզ զարմացմամբ լի կ'ընէ ու գեղեցկի երեւակայութեանց մէջ կը փոխադրէ:

Քայլց բուն աղէկ նկարչութեան մը գլխաւոր յատկութիւնը ճշմարտութիւնն է. այս ինքն որ պատկերը՝ իր նախանկարին կամ օրինակին ճշմարիտ նկարագիրը կարելի եղածին շափ հաւատարիմ պիտոր ներկայացընէ: Նկարիչը պէտք է նոյնպէս բնութեան ամենածածուկ զգածմնանքները գիտելու պարզ հաւատարմնութեամբ կտաւի վրայ նոյներն յառաջ բերել գիտնալ. այնպէս որ միսը իրերեւ ճշմարիտ միս, նիւթն իրերեւ իրական նիւթ, իւրաքանչիւր յատկութեանց համեմատ երեւցընէ:

Հասարակօրէն ութ տեսակ նկարչութիւն կայ. 1. Զրաներկով նկարչութիւն (Peinture en détrempe), որն որ ամե-

նէն հինն է : 'Ներկը կամ' գոյները խիժի ջրով կը լուծուի : Աս կերպ նկարչութիւնը զարդերու մէջ կը գործածուի :

2. Որմանկար նկարչութիւն (Peinture à fresque), կամարներու ու պատերու համար կը գործածուի, եւ առ վախճանիս համար պատերն յառաջագոյն կրկին անդամ շաղախով կը ծեփեն : Առ շաղախով ծեփածին վրայ հաստը թղթով գծագիրը կը համար հաստատեն ու ետքէն ամէն մէկ գիծերը սրածայր գործիքով մը շաղախին վրայ կը հանեն, այնպէս որ եթէ թուղթը մէկդի առնուի, բովանդակ գծագիրը շաղախին վրայ տեսնուի :

3. Իւղանկար նկարչութիւն (Peinture à l'huile) : Աս ալ երկայն ժամանակէ ի վեր գործածութեան մէջ է : 'Ներկն առ վախճանիս համար ընկուղի իւղին մէջ կը լուծեն : Գոյներն՝ ստով յատուկ կենդանութիւն մը կը ստանան, ու ամենեւին ջրէն կամ խոնաւութենէն չեն վնասիր :

4. 'Ներկախառն կապարանկարչութիւն (Peinture en pastel) : Աս կերպ նկարչութիւնն յատուկ կապարագրչով կը լսայ, որ ներկախառն կապար կ'անուանուի : Ասիկակ ուրիշ բան չէ բայց եթէ զանազան գոյներու խմնը կամ զանգուած մը՝ սպիտակագեղով (Է-Ռի-Պէ-Հ) խառնուած : 'Ներկախառն կապարով հանուած գծերը պէտք է մատի ծայրով շփել, որով ամբողջ ու կէս եւ կամ միջին գոյները դուրս կը հանուի, առ ընելու ժամանակ գոյները՝ հաստատուն մնալու տեղերը աղէկ մ'իրարու հետ կը մարէն կամ կը մանրեն : Աս կերպ նկարչութիւնն հասարակօրէն միայն կտաւի վրայ կպցուած թղթեայ պատկերներու համար կը գործածուի : Ասով մարմինը կամ միսը շատ աւելի բնական ու աղէկ կը նկարուի, քան թէ ուրիշ կերպ նկարչութեամբ, սրովհետեւ շատ աւելի կենդանի, գեղեցիկ ու գոյներն ալ թաւիշանման յատկութիւն մը կ'ունենան :

5. Մոմախառն երանգօք նկարչութիւնը (Peinture en caustique) մոմով, գունով ու հրով կը լսայ : Աս կերպ նկարչութիւնը շատ դժուար է յաջողցընելը :

6. Մանրանկարչութիւնը (Peinture en miniature) ջրաներկով նկարչութիւնն մըն է . ասոր՝ մի եւ նոյն գոյները կը գործածուին, որոնք, ինչպէս ծանօթ է, կուկը (gomme arabique) ջրոյ մէջ լուծելով կը խառնեն : Ասիկակ ըստ մեծի մասին գէմքերու կամ պատկերներու եւ կամ ուրիշ պղտիկ առարկաներու համար կը գործածուի : Հասարակօրէն թղթոյ ու փղոսկրի վրայ վրձինի ծայրով կը նկարեն :

7. Միագոյն նկարչութիւնը (Peinture en camaïeu) զա-

նազան յատակի վրայ միայն մէկ գունով նկարչութիւն մըն է : Ասով մարդոք կամ սպիտակ քարէ խորաքանդակներ կը ներկացուին :

8. Գրակոնտիկոնի կամ արծնածի նկարչութիւն (Peinture sur émail) : Աս կերպ նկարչութեան վրայ գաղափար մ'ունենալու համար, պէտք է նախ եւ յառաջ Գրակոնտիկոնին (ՀԱԿ) ինչ ըլլալը գիտնալ : Գրակոնտիկոնն ուրիշ բան չէ բայց եթէ հաւասարամաս ապակւոյ, զինկի ու կապարի խառնուրդ : Ասոր վրայ կ'աւելցնեն նաեւ ան մետաղի գոյնը, զորն որ բաղադրութեան տալ կ'ուզուի . զոր օրինակ կանաչ, գեղին եւ այլն : Աս խառնուրդը՝ հրոյ միշնորդութեամբ ինք իրեն մետաղին վրայ կը հաստատուի, ու ետքէն գրակոնտիկոնի նկարչութեան կը ծառայէ : Աս կերպ նկարչութիւնն ի գործ գնելու համար պէտք է քանդակագործութենէ, ձուլելու արուեստէն ու նկարչութենէ քիչ մը բան ասզընալ : Աս արուեստը քանդակագործութեան աւելի բարձրագանդակներուն նմանելու կը ջանայ, եւ երանգն ալ նոյն կենդանութիւնն ունի ինչպէս նկարչութեան մէկալ մասերուն մէջ : Աս կերպ նկարչութիւնը ագամանդներ, զարդեր ու պատկերներ ներկայացընել ուզուած ատեն կը գործածուի :

Նկարչութեան մէջ արուեստախօսական բառերը կամ բացատրութիւնները հետեւեալներն են :

1. Խոռոչ, որով ուրիշ բան չ'իմացուիր, բայց եթէ շատ իրարու քով կեցած մարդու դէմքեր, անասուններ ու ծառեր որոնք վախճանի մը համար հոս միացուեր են : Քանդակագործութեան մէջ խոռով ըսելով կ'իմացուի պատուանդանի մը վրայ միացեալ ամէն դէմքերը :

2. Առաւեր ըսելով նկարչութեան մէջ կ'իմացուի պատկերի մը մժագոյն մասերը, որոնք մնացած մասերուն փայլունութիւնն աւելի գուրս կը հանեն : Նկարչի մ'ամենամեծ ձարտարութիւնը՝ լուսոյ եւ ստուերին, բաց ու մութ գոյներուն պատշաճ բաժանման վրայ կը կայանայ : Հոս ստուեր ըսելով լուսոյ նուազութիւն միայն կ'իմացուի :

3. Հաքսաու (Draperie) կամ արձաններուն զգեստը՝ կը կայանայ ճերմակեղէնները, անոնց ծալքերը, զանազան կերպասներն եւ ուրիշ իրերը ներկայացընելու վրայ, որոնք երկրանկարներէն, դաշտանեկարներէն կամ մսէն բոլորովին զատ բան մըն են : Նախ եւ յառաջ նկարիչն իր նկարներն մերկ կը գծագրէ, ետքէն հագուեցընելու կը սկսի : Նկար մը վայելու հա-

կուեցընելու համար գլխաւոր թէութիւնն յայնմ կը կայանայ . որ զգեստով ծածկուելու մարմեղին մասերը ճիշդ պէտք է զիտնալ : Զգեստներուն ճիշդ ու վայելուչ ծալքը նկարչութեան մէջ մեծ յարդ ու արժէք ունի :

4. Կողմանուն ուրիշ ըսելով կ'իմացուի նկարին ան կեցուացքը , որն որ նկարը՝ ըստ մասին կ'երեւցընէ : Աս տեսակ զիբով պատկերը մէկ աչքով ու մէկ երեսով կը նկարուի :

5. Զնորութ թանձր , կպչուն հեղուկ մըն է , զօրն որ պատկերներուն աւելի փայլունութիւն տալու համար կը գործածեն : Ասիկա կը շինուի կանեփի խիժէն , կոտաւատի եղէն ու տեսակ մը հալուէէն :

Քանդակագործութեան վրայ :

Քանդակագործութիւն (Sculpture) ան արուեստն է , որն որ գծագրութեան ձեռքով ու երկաթի գրչի օգնութեաթիքնական առարկաներուն կը նմանի : Քանդակագործութեան նիւթերն են , մարմոր , քար , ոսկի , արծաթ , պղինձ ու փայտ : Քանդակագործներն աս նիւթերուն վրայ կամ խորաքանդակեւ կամ բարձրաքանդակ գործուածներ կը շինեն :

Բարձրաքանդակ պատկեր ըսելով՝ կ'իմացուի ընութեան նմանելով շինուած առարկաները , որոնք , աղատ ու առանց յատակին կոթընելու կը կենան : Խոկ խորաքանդակը՝ յատակէն դուրս ցցուած գործուած մըն է :

Քանդակագործութիւնը հիներուն մէջ շատ աւելի յառաջադէմ էր քան թէ հիմայ : Յոյներն ու Հռոմայեցիները ասոր մէջ շատ երեւելի էին : Նոյն ատենէն ձեռքերնիս եկած վարպետ գործուածներուն կատարելութեան վրայ կընանք միայն ապշիլ ու զարմանալ : Ամէն մարդ գիտէ կը ճանչնայ Պելվետերի Ապողոնը , Աստղիկը , Աթենասը , Լաօգոնի խումբն եւ ուրիշ վարպետ գործուածները , որոնք զանազան հաւաքածոյից մէջ զարմացման առարկաներ եղած են :

Մետաղ կամ պղինձ ձուլելու արուեստն ալ քանդակագործութեան կը վերաբերի , ասոր ձեռքով պատկերներ , արձաններ ու զարդեր կը շինուի : Դարձեալ քանդակագործութեան կը վերաբերի գաճէ դէմքեր ու պատկերներ շինելը , եւ ասի հասարակօրէն կաղապարով կ'ըլլայ : Ասով երեւելի քանդակագործներու վարպետ գործուածները կ'առնուի ու աժան դնով կը ծախուի . թէ այսպիսի առարկաները ստանալ ու

աեւնելով յագենալ ուղղներուն ու թէ նաև արուեստաւուրաց օրինակի ծառայելու համար :

պղնձագրութեան (*Chalcographie*) ու Փայտագրութեան (*Xylographie*) վրայ :

Աս արուեստը մեղի պղնձագիրներ ու փայտագիրներ կը մատակարարէ : Փլորենտիայի մէջ սակերիչ մը աս արուեստին դարիչ կը համարուի : Աս մարդը, որն որ Մացո Ֆինէկուէրա կ'անուանուի, սովորութիւն ունէր, որ իր արծաթի վրայ գործածներուն ամեն լէկէն կաւով կազապարը կ'առնուր, ու աս կազապարին մէջ հալած ծծուքը կը թափէր : Անգամ մը յաջողցուց ձէթի ու մրուրի ձեռքբով այօպիսի պատկեր մը թղթի վրայ առնուլ, նոյն նիւթերը առած պատկերին վրայ քոելով : Աս զիւտը շուտ մը հասարակ եղաւ, ու 200 տարւան մէջ հիմակուան կատարելութեան աստիճանին հասաւ :

Պատկերափորագրութեան երկու տեսակը կայ . փայտի ու պղնձի վրայ :

Փայտագրութեան մէջ՝ ան ամէն մասերն ու գծերը որ դրոշմածին մէջ պիտ'որ երեւան, բարձր կը փորագրուին, իսկ ձերմակ մնալու տեղերը խոր, եւ ըստ հետեւորդի ան տեղերը թանաք չեն առնուր :

Պղնձագրութեան մէջ ըստ ամենայնի ասոր հակառակն է . թանաք առնելու տեղերը խոր՝ իսկ ձերմակ մնալու տեղերը բարձր կը փորագրուին : Տպողը պղնձէ տախտակին վրայ թանաքը քսելէն վերջը բարձր տեղերը կը մաքրէ, այնպէս որ թըրջած թուղթը՝ պղնձէ տախտակին վրայ դնելէն ու մամլյ տակէն անցրնելէն ետքը, խորունկ տեղերուն մէջ կը մտնէ եւ այսպէս բոլոր սեւ մասերը իր վրան կ'առնու :

Պղնձագրութեան երկու զիսաւոր տեսակը կայ, այս ինքն մէջ մը խորաքանդակով՝ մէջ մ'ալ ժանտաջրով (eau régale) :

Խորաքանդակի կ'ուղղուի նէ, կարմիր պղնձէ տախտակի վրայ կը գործեն, որն որ փայլցուցիչ գործիքով յդկուած ըլլայ : Երկու տեսակ քանդակագործի կը գործածուի, մէկը քառակուսի, մէջ մ'ալ շեղ քառակուսի, ասոնցմէ զատ ուրիշ քանի մը գործիքներ : Ուստի նախ եւ յառաջ պղնձէ տախտակը ձերմակ մեղրամոմով կ'օծեն, վերջէն պղնձագրին կամ գծագրին ետեւը կարմիր նիւթ մը կը բան . ան մասերուն միայն որոնք որ պիտ'որ փորագրուին : Ասկէց ետքը աս կարմիր կողմէ

մումիզ օծուած պղնձէ տախտակին վրայ կը պառկեցընեն . ու սրածայր գործիքով մը պատկերին ամէն մէկ գծին վրայէն կամաց մը կ'անցնին , որով մեղրամոմին վրայ բոլոր կարմիր գծերը կ'ելլեն : Աս ընելէն ետքը ելած կարմիր տեղերէն մեղրամոմը մէկդի կ'առնուն , եւ այսպէս պղնձէ տախտակը դիւրաւ կը գծուի , վերջէն գործքը խորաքանդակով յառաջ կը տանին կը լինցընեն : Աս կերպ պղնձագրութիւնը խիստ գժուար , բայց շատ յարգի է :

Հասարակ գործածութեան մէջ եղածը ժանտաջրով պղնձագրութիւնն է . պղնձագիր փորագրողներուն մեծ մասն աս եղանակը կը գործածէն , գործածնին գիւրաւ ու շուտ լինցընելու համար : Ուստի ասոր համար , պղնձէ տախտակը փոխանակ մեղրամոմով օծելու , ջնարակով կ'օծեն , որն որ ըեւեկնի խիժէ , ու ետինէ ու ընկուղի եղէ կը պատրաստուի : Արդ պղնձէ տախտակը կը տարցընեն ու ջնարակով օծուած երեսը վառուած մեղրամոմի ծխով կը սեւցընեն : Ասկէց ետքը՝ վերն ըսուած եղանակաւ գծագիրը ջնարակին վրայ կը պառկեցընեն , ու տախտակին չորս կողմը կարմիր կամ՝ կանանչ մեղրամոմով շրջանակ մը կը շինեն , ու վրան քիչ մը ժանտաջուր կը հեղուն , որն որ հասարակ ջոռով խառնուած կրնայ ըլլալ : Ժանտաջուրը կ'երթայ միայն պղնձին վրայ կ'ազգէ , եւ այսպէս գծագրուած տեղերը քանդակործւոյ պէս կը քերէ : Վերջէն ջնարակը մեղմ կրակի ցուցընելով ցնդել կու տան , աղէկ մը կը սրբեն ու կը սկսին քանդակագործւով պղնձի վրայ գործել ու աւարտել : Աս կերպ պղնձագրութիւնը շատ աղէկ ու օգտակար է ան տեսակ գծագիրներու համար , որոնք շատ գծեր ունին , որովհետեւ ժանտաջրով ան ամէն գծերը ճիշդ կ'ելլեն , որոնք որ քանդակործւով այնչափ ճիշդ հանելն անկարելի է :

Գ Լ Ո Ւ Խ Թ.

Երաժշտութեան վրայ :


Երաժշտութեամբ՝ (musique) կ'իմացուի ձայներու յատկութեանց ու անսնց գործածութեանց ժանոթութիւնը կամ արուեստը , չեղիւլուն (mélodie) մը յառաջ բերելու համար , որն որ պարզ ձայներու կամ՝ նորտունուն (harmonie) , այս ինքն շատ մէկտեղ հնչուած պլեւայլ ձայներու վրայ կը կայանայ :

Կուիտոս Ալբեցցո Փերքարացին երաժշտական ձայնից առաջնանը կամ սանդուղը, ինչպէս նաև բանալիներն ու ծանօթվեց ձայնանշանները կամ խաղերը (notes) գտաւ, որոնք են սլ, րէ, մի, ֆա, սոլ, լա, որոնք գերմանական անուանակոչութեամբ հաւասար են ասոնց, ս. դ. է. գ. ա։ Եօթներորդ ձայնանշանը սի, կամ հ, լը Մէգր անուամբ գաղղիացին աւելցուց։

Երաժշտութիւնը՝ չոյնէ (vocale) եւ չուներունց (instrumentale) երաժշտութեան կը բաժնուի, որովհետեւ կամ երգով եւ կամ երաժտական գործեզր կը կատարուի։

Չայները (ton) կամ բարձր են եւ կամ ցած։

Երաժշտունունունունուն (gammæ) ըսելով կ'իմացուի իրարույաջորդող ձայներու շարք կամ կարդ մը զանազան ընկալեալ համեմատութեամբ, երաժտական սանդուղն ասիկակ է։




Ինչպէս հոս գրուած երաժտական սանդուղէն կը տեսնուի, Ո-Ռ-Ե-Ր-Շ-Տ մը (Octave) երաժտական սանդուղին իրարույաջորդող ութեալ ձայներէն կը բաղկանայ։

Երաժտական սանդուղ մը ամբողջ եւ կէս ձայներէն կը բաղկանայ։ Դաշնամուրի (Clavecin) վրայ օրինակի աղագաւ, ամէն մէկ առանձին ձայն, կէս ձայն է. երկու կէս ձայները ամբողջ ձայն մը կը կազմին։ Խէստ կամ Է-Շ-Տ (Dur) երաժտական սանդուղի մէջ կէս ձայները երրորդէն չորրորդ, ու եօթներորդէն ութերորդ կը դրուին։ Թայլ երաժտական սանդուղի մէջ երկու կէս ձայները երկրորդէն երրորդ ու եօթներորդէն ութերորդ կը նշանակուին։

Հինգ տողերը, որոնց վրայ երաժտական ձայնանշանները կը գրուին, Ե-Ր-Ե-Լ-Ր-Ե-Ն Յ-Ջ-Ն-Ն-Լ-Ն-Ն Բ-Ն-Ն-Դ-Ր-Ե-Ն (portée) կ'անուանուին։ Առջի տողը ըսելով, ամէն անդամ վարինը կ'իմացուի։ Տողերուն մէջի միջոցները, մէջ մէկ ձայնանշան կը բովանդակէն։ Ուրեմն ձայնանշաններ կան, որոնք երկայն տողի մը վրայ կը կենան, կան ալ որ միջնական միջոցներու վրայ։ Երկայն տողերուն վրան ու տակը ուրիշ կարճ տողեր ալ կը դրուին։ որոնց վրայ նոյնապէս ձայնանշաններ կը նշանակուին։

Բ-Ն-Ն-Լ-Ւ (clef) ըսելով կ'իմացուի ան նշանը, որն որ ձայնանշաններուն անունը կ'որոշէ։ Չորս այլեւայլ բանալիներէն ամէն մէկը, զատ զատ տողի վրայ կը դրուի, որով ձայնանշանները զանազան նշանակութիւն կ'ունենան։

Աւանալիներ չորս հատ կան . քնարի (violin) կամ Sol կամ G բանալի (la clef de Sol), երկրորդ զիկ բանալի (la clef d' Ut), վերնարամբի բանալի (la clef d' Ut) ու բամբի բանալի (la clef de Fa) :




Քնարի բանալին, երկրորդ տողին վրայ կը կենայ, աս տողը Sol կամ G կ'անուանուի :

Երկրորդ զիկ բանալին, երրորդ տողին վրայ կը կենայ ու աս տողը աս բանալին վրայ Ծ կամ Ut կ'անուանուի :

Վ երնարամբի բանալին, չորրորդ տողին վրայ կը կենայ ու աս տողը աս բանալիին վրայ Ծ կամ Ut կ'անուանուի :


Բամբի բանալին, չորրորդ տողին վրայ կը կենայ, եւ աս տողը աս բանալիին վրայ F կամ Fa կ'անուանուի :

Ամէն մէկ ձայնանշաններն իրենց ձեւին համեմատ այլ եւ այլ գորութիւն ունին, այս ինքն, ամէն մէկն ուրիշներուն համեմատութեամբ երկայն կամ կարծ պիտ'որ ըլլան, օրինակի աղագաւ .




Առջի ձայնանշանը ամբողջ մըն է եւ կ'արժէ, երկու կէս, չորս քառորդ, 8 ութերորդական, 16 տասնութեցերորդական, 32 երեսունուերկրորդական, 64 վաթսնութօրրորդական . Երկրորդը կէս ձայնանշան է, 3ը քառորդ, 4ը ութերորդական, 5ը տասնութեցերորդական, 6ը երեսունուերկրորդական, 7ը վաթսնութօրրորդական :

Հանդիպը (pause) լուելու նշան մըն է : Աս ալ ամբողջ, կէս, քառորդ, ութերորդ, տասնութեցերորդ, երեսունուերկրորդ, վաթսնութօրրորդ ունի զոր օրինակ .



Խաղի մը ետևը կեցող կէտը, նոյնը իր կէս զօրութեանը
չափ կ'երկնցընէ ինչպէս.



կէս ձայնանշան մը կէտով՝ 3 քառորդի զօրութիւն ունի. քա-
ռորդ ձայնանշան մը երեք ութերորդականի, մէկ ութերորդա-
կանը երեք 16երորդականի, մէկ 16երորդականը երեք 32երոր-
դականի մէկ 32երորդականը երեք 64երորդականի:

Խաղի մ'առջեւ եղած խաչը չ խաղը կէս ձայն կը բար-
ձրացընէ. մէկ ՚ն խաղի մ'առջեւ, կէս ձայն նոյնը կը ցածցընէ:
Լուծման նշանը գ, խաչին կամ ՚ին լուծմանը կը յայտնէ:

Բանալոյն առջին դրուած խաչը կամ ՚ն՝ կը ցուցընեն
որ նոյն տողերուն եւ կամ միջատողին մէջ, որուն վրայ որ ա-
սոնք կեցած են, որչափ որ ձայնանշան դալու ըլլայ, կէս ձայն
մը բարձր կամ ցած պիտի առնուին:

Երկու զլխաւոր հիմնածայներ կան. խիստ կամ կարծր ու-
թոյլ, խիստին մէջ երրորդ (Tierce) մեծ է, այսինքն երկու ամ-
բողջ ձայներէ կը կաղմնուի: Խոկ թոյլի մէջ երրորդ պղտիկ է.
այս ինքն մէկ ամբողջ ու կէս ձայնէ կը կաղմնուի:

Առաջ (Tempo, Measure) ըսելով կ'իմացուի ժամանակի
չափը, այսինքն երգուած երգի մը դանդաղ ու շուտ ժամանակը:
Ամանակով ընականապէս կ'որոշուի ձայնանշաններուն երկայն
կամ կարծ տեւողութիւնը: Առանց չափի երաժշտութիւն չ'ըլ-
լար, բայց եթէ խառնակութիւն մը: Ամանակին չափը անմիջա-
պէս բանալիէն ետքը թուանշանով կը նշանակուի:

Յառաջնաշն ըսելով կ'իմացուի չ խաչերու ու ՚ներու
նշանները, որոնք բանալիներէն ետքը կը նշանակուին:

Երկու, երեք, չորս մասերով ամանակներ կան, օրինակի
համար երկու, երեք կամ չորս քառորդ, կամ ութերորդական:
Ամանակաչափով նշանակուած, քառորդ, ութերորդական եւ
ուրիշ ձայնանշաններուն թիւերը ամանակին երկայնութիւնը
կ'որոշեն: Երաժշտութեան երգերը կամ կտորները կացուցանող
այլեւայլ ամանակներն՝ ուղղաձիգ գծերով, որոնք չոչչ չէն (ba-
rge) կ'անուանուին, իրարմէ հեռու կը նշանակուին:

Աղէկ կարգաւորուած երգիներու ժողովոց, ու թատրոնի
մէջ միշտ երաժշտապէտ (maître de chapelle) մը ներկայ կը գըտ-
նուի, որն որ ամանակ կու տայ, որպէս երաժիշտներն ու երգիչ-

ները անոր տուած ժամանակի շափերուն համաձայն կը նուագեն կամ կ'երգեն։ Ամանակը երաժշտութեան հոդին է, առանց ամանակի ներգաշնակութիւն չկայ։

Գ. Լ. Ո. Ւ. Խ. Ժ.

Ճարտարապետութեան վրայ։

Ճարտարապետութիւն (architecture) ըսելով ընդ հանրապէս շէնք շինելու արուեստը կ'իմացուի։ Աս իմաստով ճարտարապետութիւնը շատ հին է, որովհետեւ մարդիկ շատ վաղուց սկսան իրենց բնակարաններ կառուցանել իրենք զիրենք օդին խստութենէ պահպանելու համար։ Բայց երբ որ հետզիետէ աս արուեստը հանդստութեան ու գեղեցկութեան միտ դնելով կատարելագործուելու սկսաւ, ան ատեն խել մը կանոններ յառաջ եկան նոյն շէնքերն աւելի գեղեցիկ ու աւելի յարդարուն կազմելու, որ այսօրուան օրս ճարտարապետութիւն որ կ'ըսուի, հինգ ընկալեալ ճարտարապետական ոճերէն մէկուն համաձայն հրապարակական ու առանձնական շէնքեր շինելու արուեստը կ'իմացուի։ Ճատ անգամ նաեւ խառն ոճով ալ շէնք կը շինեն, այնպէս որ երբեմն ամէն հինգ ոճերն ալ մէկ շէնքի վրայ կը գործածուին։

Ճարտարապետութիւնն երեք գլխաւոր մասերու կը բաժնուի, այս ինք քաղաքական, զմնուորական ու նաւական ճարտարապետութիւն։

Քաղաքական ճարտարապետութեան վրայ։

Քաղաքական ճարտարապետութեամբ կ'իմացուի, ճարտարապետութեան ան բաժանումը, որն որ կը սորվեցընէ թէ հասարակ տունները, պալատները, տաճարները, կամուրջները, և այլն ինչպէս պէտք է շինել։

Ամենէն հին հոյակապ շէնքերու յիշատակարանները Եղիպտացւոցն է, իրենց ձեւին ու զարդուն մէջ պարզ, բայց զարմանալի մեծութեամբ ու հաստատութեամբ, որոնք հազարաւոր տարիներ կը դիմանան։

Յոյնները, բնութենէ ազնիւ զգածում ու բարակ ճաշակ ունենալով, առաջին եղան աս արուեստին ուղիղ կանոններն ու շինուածոց միջու շափակցութիւնն աղէկ ըմբռնելու։ Հու-

մայեցիք աւելի շափազանց շրայլութեան յարգ կ'ընծայէին, որն որ շատ անգամ զեղուութեան կը տանէր: Արարացւոց վառ-վըռութեան երեւակայութիւնը ամեննեւին հաստատուն կանոնի մը տակ իյնալ չէր ուզեր, անոր համար ալ իբենց ճարտարապե-տութեան ոճը անսովորական ու սեպհական բան մ'ունի: Ասկէց յառաջ եկաւ հոռոշի ճարտարապետութեան ոճը, որուն ամե-նամեծ յարգը իր ազնուութիւնն է:

Յունական ճարտարապետութիւնը՝ բարձր եղանակաւ մը չափակցութեան գեղեցկութիւնը՝ ձեւին գեղեցկութեան հետ կը միացընէ: Ամէն տեղ անոնց նմաննելու կը ջանան: Եւ որով-հետեւ հիմակուան սովորութիւններն ու գործածութիւններն յունականէն շատ տարրեր են, անոր համար աս նմանութիւնը քիչ մը չափաւորութիւն կը կրէ, որով Նոր ճարտարապետու-թիւնը Յունաց ու Հռոմայեցւոց հին ճարտարապետութենէն կը զանազանուի:

Յառաջուան մարդիկ օդին խատութեան դէմ, խիւղերու ու խոռոշներու մէջ ապաւէն կը փնտռէին, եւ աս խիւղերն ալ ծառի ծիւղերով կը շնէին: Ճարտարապետութիւնը կը ջանար աս յառաջուան բնակարաններուն նմանիլ ու զանոնք գեղեցկացընել: Ուստի եւ խոռոշներուն անձեւ ծածկերը՝ ձե-ւառոր ու չափակցեալ կամարներու փոխուեցան, խորոշներուն մուտքը՝ դաներու, ժայռերուն պատառուածները՝ չափակցեալ պատուհաններու: Խիւղերուն տանիքը վերցընելու համար ծառի ծիւղեր կը գործածուէին, վերջէն ժամանակաւ սիւներն ելան, որոնք հիմայ մեր եկեղեցիներն ու պալատները կը զարդարէն, եւ այսպէս հինգ սիւներու ոճներն յառաջ եկան: Արուեստը՝ տանեաց գուրս ելած մասերը զարդարուն քիւերու փոխեց, ձո-ղերուն ծայրերը՝ որոնք յարկը վեր կը բռնէին, քիւերուն մոշ-թերուն, ու անտաշ ցանկերը՝ ցցապատնէներու: Ճարտարապե-տութիւնն ամբողջ առեւալ իր նախապատկերէն այնչափ հեռա-ցած է, որ նորագիւտ արուեստ մը կրնայ համարուիլ:

Աիւներուն ոճը շէնքի մը ամենազեղեցիկ զարգը կը կա-ցուցանէ: Խրաբանչիւր ոճն երէք մասերէ կը բաղկանայ, Պա-տուանդան կամ խարիսխ, Աիւն ու Խոյակ: Ճարտարապետու-թեան աս ոճն ալ խիւղերէն առնուած է: Խիւղերը ողողէլէն պաշտպաննելու համար, բարձրացած հողէ կամ քարէ խարիսխ-ներու կամ հիմերու վրայ կը կառուցանէին: Աս խարիսխնե-րուն չորս կողմը գերաններ կը դրուէին, որոնք բոլոր շէնքը շըր-ջապատելով, տանիքը հաստատուն կը բռնէին, եւ անձրեւին

հոսանքներէն շենքը կը պահպանէին։ Աս տանիքը կամ յարկը դարձեալ հօրիզոնական մոյթերու վրայ կը կենար, որոնք գերաններով հաստատուած էին։ Աս կոչտ նախապատկերէն՝ կամաց կամաց կատարելագործուելով ու գեղեցկանալով յառաջ եկան, խարիսխը, սիւնն ու խոյակը, մէկ խօսքով սեանց ոճը։

Հինգ այլեւայլ սեանց ոճեր կան, այս ինքն, Ետրուրիացի կամ Դոսկանացի, Դորիացի, Յոնիացի, Կորլնթացի ու Խառն ոճեր։

Ետքութեացի ոճն ամենէն պարզն է, սեանց բարձրութեան չափն է տրամագիծն եօթն անգամ առնուած։

Դորիացի ոճին երկու գլխաւոր յատկութիւններն են իրենց հաստատութիւնն ու ալնուութիւնը։ Միայն աս ոճին մէջ խոյակը առանձին սեպհականութիւն մ'ունի։ Այս ինքն խոյակը Ապողոնին քնարին նմանութիւն մըն է, զորն որ Դորիացի կանուանեն, ու քիւին վրայ կը դրուի։ Դորիացի սեան բարձրութիւնը՝ ութն անգամ առնուած տրամագիծին հաւասար է։

Յոնիացի ոճը Դորիացի ոճին պարզութեան ու Կորլնթացի ոճին փառաւորութեան միջինն է։ Իր իրական տարրերութիւնը սեանց գլուխը զարդարող խղընջնաձեւ անտերեւ զարդերուն վրայ կը կայանայ։ Աս ոճին՝ սեան բարձրութեան հետ ունեցած համեմատութիւնը, անոր տրամագիծին ինն անգամ առնուածին հետ հաւասար է։

Արշակունիացի ոճը մէկալ հինգ ոճերուն ամենէն ազնիւն ու գեղեցիկն է։ Իր վայելութիւնը՝ յունական ճարտարապետութեան ամենաբարձր ազնուութեան ցոյցն է։ Սիւներուն բարձրութիւնը, տրամագիծին տասն անգամ առնուածն է։ Խոյակներուն զարդն ամենէն հարուստն է։ Երկու կարդ տերեւներով ու տասնուովեց խղընջնաձեւ զարդերով զարդարուած են։ Հարըստութիւնն ու փառաւորութիւնն աս ոճին նկարագիրներն են։

Խորհրդացի ոճը, որոշ նկարագիր մը չունի, եւ ոչ ալ առանձին համեմատութիւն մը։ Տրամագիծը տասն անգամ առաեալ իր բարձրութիւնը կու տայ։ Աս ոճը կը ճանշցուի, Կորլնթացի խոյակներուն տերեւներուն կից եղած չորս Յոնիացի խղընջնաձեւ զարդերէն։

Ուրիշ մասնաւոր ոճ մ'ալ կայ, որն որ գեղջկական կըրնայ անուանուիլ, բայց առանձին ոճ մը չի կաղմեր, միայն հինգ ոճերուն մէջ կրնայ գործածուիլ։ Ասոր նկարագիրն ան է որ սիւները անկոփ քարերէ են, ու շատ բիրտ գործուած, եւ սիւներն ալ գուրս կախուած սայլաձեւ քարերէ են։ Աս օճով

շինուած շէնք՝ հատ մը Փարիզի մէջ Լուքսէնպուրկեան պալատն է, երկրորդն ալ Փլորենտիայի մէջ Ալիդդին պալատը:

Ուսողական գիտութիւններն ու գծագրութեան արուեստը, ճարտարապետի մը համար մարդկային գիտութեանց երկու անհրաժեշտ հարկաւոր ճիւղերն են: Գլխաւորաբար ճարտարապետ մը՝ թուղթի վրայ գծագրուած շէնք մը, իրաք շինելու ու լմնցընելու գիտութիւնը պէտք է ունենալ: Միայն գործնական ճարտարապետութեան ճիշդ գիտութիւնը կրնայ իր գործքերուն նոյն հաստատութիւնն ու ամրութիւնը տալ, որոնք իրեն՝ թէ յաջորդաց մեծ համբաւն ու թէ ժամանակակիցներուն վստահութիւնն ու համարումը ստանալ կու տան, եւ այսպէս քաջ ճարտարապետի մը կեանքն ու հարստութիւնը իր գիտութենէն կախում ունի:

Զինուորական ճարտարապետութեան վրայ:

Զինուորական ճարտարապետութիւնը կամ բերդից ճարտարապետութիւնը կը սորվեցընէ, առանձին քաղաքները եւ կամ ամրող կառավարութիւնը այլեւայլ ամրութեանց ձեռքով թշնամնոյն յարձակմանէ ապահովութիւննել: Բոլոր ամուր բերդերն առնելու կամ պաշտպանելու գործողութիւններն ասոր կը վերաբերի:

Բերդից ճարտարապետութիւնը՝ քաղքին պատերուն ամէն մէկ մասերը, կամ զինուորական կայանները այնպէս կարգադրելու գիտանան է, որ անոր մէջ գտնուած զինուորները՝ նոյնը կարող ըլլան երկայն ատեն պաշտպանել ու զիրենք պաշտուած թշնամնաց յարձակման քաջութեամբ գէմ դնել:

Երկու տեսակ ամուր կայան կրնայ ըլլայ, մէյ մը բնական գրեցը կողմանէ, մէյ մ'ալ արուեստով շինուած:

Կայան մը բնական գրեցը կողմանէ հաստատուն է, երբ որ գիրքը ժայռոտ լերան վրայ է, եւ կամ ճախիններու մէջ գտնուելով ամէն բնական յարձակմանց գէմ կը դնէ, այնպէս որ գիւրաւ իր հզօր թշնամնոյն յարձակման գէմ ինք զինքը կրնայ պաշտպանել:

Արուեստական ամրոցն ասոր հակառակ ան է, որ թէպէտ գիրքը բնութեամբ ամուր չէ, բայց արուեստով ամրացընելով կարող կըլլայ հզօր թշնամնոյն յարձակմանց գէմ դնել: Արուեստական ամրոցը կամ անցաւոր է եւ կամ տեւական:

Տեղուած ամրոց ըսելով ան կ'իմացուի, որն որ արուեստավ կ'ամրացուի ու թշնամն պյն ամէն առեն յարձակումը անկարելի կ'ընէ. իսկ առջառար ամրոցն ասոր հակառակ ան է, որքիչ մ'առենուան եւ կամ արշաւանոց մը համար կ'ամրացուի կամ կը շինուի, օրինակի աղադաւ բանակի, կամ կամուրջի դրից ամրութիւնը: Աս տեսակ ամրութիւններն հասարակօրէն այնչափ առեն կը դիմանան, որչափ որ պատերազմը կամ արշաւանքը կը պահանջէ:

Տեղոյ մը ամրութիւնները կը կայանան 1. Պատնէշի, 2. Փոսի, ու 3. Թագուն ճամբաներու վրայ:

Պատնէշ կամ Հողարլուր (Rempart) ըսելով կ'իմացուի, հողի ու քարերու կոյտ մը, թշնամն յն մերձենալը խափանելու համար. պատնէշը բաւական բարձր պէտք է ըլլալ, բերդին կամ ամրոցին զլիսաւոր շէնքը թշնամն յն կողմանէ տրուած կրակէն պաշտպանելու, ու պաշարեալները բանակին վրայ թքնդանօթ արձակելու չափ հեռու ազատ տեսպ մ'ունենալու համար, որպէս զի թշնամն մերձեցած առեն, կարենան համարձակ վրանին յարձակիլ:

Փոսը (Tranchée) պատնէշին մօտ ու դուրսի կողմը կամ դաշտի վրայ պէտք է ըլլալ, ասով թշնամն մօտենալը կը դժուարանայ, ու ասդին անցնիլը կ'արգելէ կամ կը դժուարացընէ: Երկու տեսակ փոս կրնայ ըլլալ մէյ մը չոր, մէյ մ'ալ ջրով լեցուած. վերջինը աւելի դժուարութիւն կու տայ, անոր համար ալ ջրով լեցուած փոսերը նախադաս են, զորոնք հարկաւորութեան առեն կը լեցընեն:

Թագուն ճամբան (Chemin couvert) ամուր փոսերու առջեւ շուրջ վեց կանգուն ընդարձակ տեղ մըն է, զորն որ հողակոյտով կը ծածկեն, ու թագուն ճամբուն ճակատը կ'անուանեն: Ասիկակ անզգալարար 20 – 25 կանգուն դէպ ի դաշտ կը տարածուի: Աս հեռաւորութիւնը բերդի մը հրառուաւէ (Glacis) կը կօչուի: Իսկ թագուն ճամբուն առջեւն եղած ճակտին արտաքին կողմը շալաւանեշեց (Palissade) կան, կարգ մը քառակուսի ցիցերով որոնց ծայրերը սուր ու իրարու չետ հաստատուն կապուած են: Միայն մէջ տեղերը հրացանի խողովակներն անցնելու չափ միջոց կը թողուն:

Ասոնցմէ զատ զանազան ռհութեաննէր կան թշնամն յարձակումը դժուարացընելու կամ բոլսրովին արգելելու համար, որոնք այլ եւ այլ անուններ ալ ունին: Եւ որովհետեւ ասոնց ճիշդ գիտութիւնն աւելի զինուորականաց հարկաւոր ու

օդտակար է, անոր համար զանց կ'առնենք ու միայն աւելի գիտ-
նալու հարկաւոր եղածներուն վրայ ճառելն յառաջ կը տանինք:

ՄԻՇ-ԲԵՐԴ (Citadelle) ամսուր տեղ մըն է, որն որ քա-
ղաք մը պաշտպանելու եւ կամ քաղքին բնակիչները զսպելու
համար կը շինուի: Աս վախճանիս համար քաղքին՝ միջնարերդ-
ներուն համեմատութեամբ այնչափ ամրութիւն չի տրուիր. եւ
միջնարերդները այնպիսի դիրքի մը մէջ կ'ըլլան, որ ջրոյ ճամ-
բաները իրենց ձեռքն ըլլայ, որպէս զի քաղաքն առնուելէն ետ-
քը զիրենք թշնամին չկարենայ առնուլ: Միջնարերդը քաղքէն
ամրագոյն պէտք է ըլլալ. ինչու որ եթէ տկար ըլլալու ըլլայ
թշնամին նախ եւ յառաջ զանիկայ կը գրաւէ ու վերջէն ան-
ջան բովանդակ քաղքին կընայ տիրել: Բայց եթէ նախ քա-
ղաքն առնելու աշխատի ու առնելու ալ ըլլայ, ի վերայ այսը
առնենայնի պէտք է որ միջնարերդը դրսանց պաշարէ:

Զինուորական իրովութեանց տեղեակ ըլլողը ճարտարա-
պետ (ingénieur) կ'անուանուի. ուսողական գիտութիւնը
իրեն անհրաժեշտ հարկաւոր է:

Նաւական ճարտարապետութիւն:

Նաւական ճարտարապետութիւն ըսելով կ'իմացուի, նաւ
շինելու արուեստը, ան արուեստը, որն որ նաւ վարելու ու կա-
ռավարելու արուեստին հետ այնպէս անձուկ կապ մ'ունի, որ
հարկ կը համարինք նաև ասոր վրայ ալ հարկաւոր եղածները
հոս դնել:

Նաւավարութեան արուեստը շատ ուսողական գիտու-
թիւններ կը պահանջէ, որով մէկը ի վիճակի կ'ըլլայ նաւ մը
մէկ տեղաց ուրիշ տեղ մը տանիլ ապահով ու կարծ ճամ-
բով, ու կը գիտնայ միանդամայն թէ այսչափ ատենուան մէջ
ուր կընայ գտնուիլ:

Ասիկակ ի գործ կը գրուի միջնորդութեամբ հովի, առա-
դաստի, կողմացուցի, զեկի, թիակի, ծովու տախտակի եւ այլն:

Նաւ ըսելով կ'իմացուի ատաղձէ շէնք մը, այնպէս շինուած
որ ջրի վրայ կը ըստ կամի կընայ տարուիլ բերուիլ:
Երկայնութիւնը, լայնութիւնն ու խորութիւնը իր տարա-
ծութիւնն է:

Պատերազմի նաւերը վաճառականի նաւերէն իրենց մե-
ծութեամբն ու ամրութեամբը կը զանազանին. շատ մը թնդա-
նոթ ալ կը տանին: Իրենց մեծութեանը, յարկին թուզյն ու

թնդանօթներուն շատութեանը համեմատ հասարակօրէն երեք կարգ կը բաժնուին :

Առաջին կարգի պատերազմական նաւ մը 170—280 սովը երկայն, 44—50 սովը լայն ու 20 սովը խոր է : Ունի երեք ամբողջ յարկ, ու ամբողջ մարտկոց՝ միայն երեք, այսինքն ամբողջ մարտկոց գնելու տեղեր . երկու կէս յարկ, առաջակողման ու խելաց բարձրաւանդակ (gaillard d'avant, d'arrière) ու վերջնոյն վերի դին երկու դաստիկան կայ զորն որ հասարակօրէն չ-է-ա-կանուանեն : Աս կարգի նաւերը ամենանուազն 100 ու առ առաւելն 120 թնդանօթ կը կրեն, 1200 մարդ, 1500 տակառակշիռ, այս ինքն 1500×2000 թ.^{*} = 3.000.000 թ կամ 30.000 կենդինար (մէկ կենդինարը 100 ֆրունդ հաշուելով) :

Երկրորդ կարգի պատերազմական նաւերը 150—155 սովը երկայն կ'ըլլան, 3 յարկ ու երկու կէս յարկ ու մէկ չ-է-ա-կանունին : 1000—2200 տակառակշիռ կը կրեն, այս ինքն 24.000 կենդ . ու 80—90 թնդանօթ կը տանին : Աս նաւերը առաջին կարգի նաւերէն շատ աւելի պատերազմական գործողութեանց յարմար են :

Երրորդ կարգի նաւերը 135—145 սովը երկայն են, երկու ամբողջ յարկ ու մէկ կէս յարկ ունին ու մէկ չ-է-ա-կանունին : 8—900 տակառակշիռ կը տանին, այս ինքն 800×20 կամ 900×20 = 16.000 կամ 18.000 կենդ . ու 60—76 թնդանօթ : Աս նաւերը ամենէն աւելի ալէկոծութեանց կը դիմանան ու պատերազմի մէջ ալ ամենէն օգտակարներն են : Աս երեք կարգի նաւերը լուսաւորէ կամ Ճ-ի-ւ-ռ-ու-ն նաւ (Vaisseau de ligne) կ'անուանուին, որովհետեւ պատերազմի ատեն մէկ ճակատ կամ կարգաւ մը կը կենան : Պղտիկ նաւերը զատ անուն ունին :

Կը բայրիներն (Frégate) ալ պատերազմի նաւեր են, որոնք շատ նաւափայտ չունին . ջրին վրայ շատ բարձր չեն կենար արագագնաց են ու երկու յարկ ունին : Երեսուն թնդանօթ ունեցող կրկնայարկերը չուրջ 100 սովը երկայն կ'ըլլան ու 500 տակառակշիռ = 10.000 կենդ . կը տանին :

Մէյ-րէ (Corvette) նաւն ալ տեսակ մը պղտիկ կրկնայարկ է . 50 սովը երկայն 16—24 թնդանօթուլ, առագաստ ու ղեկ ալ կը գործածէ : Ասիկա հասարակօրէն լուր տանելու ու բերելու կը գործածուի :

* Մէկ դերմ. լիորը = 176 տրամ:

Ն-ս-ս-ի-ւ-ր-ը (Chaloupe) պղտիկ թեթեւ նաւեր են, մեծ նաւերուն ծառայութեան համար. իրենց մեծութիւնը, միշտ ծառայող նաւերուն մեծութեան համեմատ է: Իրենք ալ առագաստ ու զեկ կը գործածեն: «Նաւազնացութեան ատեն, նաւակը մեծ նաւին մէջ կը դնեն, իսկ նաւահանգստի մէջ ծով կ'ինջեցընեն եւ նաւաստիներն ու վաճառքները նաւ խոթելու ու հանելու կը գործածեն:

Վաճառականութեան նաւերուն մէկզմէկու մէջ եղած զանազանութիւնը, տակառակշռոյ վրայ հաստատուած է: Ուստի այսպէս կ'ըսուի, 100 տակառակշիռ նաւ, այս ինքն նաւ մը, որն որ 2000 կենդինար կշռող վաճառք կրնայ տանիլ:

Նաւու մ'առջեւի մասը Ե-ւ-չ (Proue) կ'անուանուի իսկ ետեւինը Ե-ւ-չ (Poupe):

Ղ-է-չ (Gouvernail) երկայն, տափակ ու լայն տախտակ մըն է, որն որ նաւուն խելքը հաստատուած է: Աս զեկը ձողի մը ձեռքով որն որ նաւուն մէջէն անցած մինչեւ ծով կը հասնի, անկիւնաւոր աջ ու ձափ կը շարժի: Ղեկին ձեռքով նաւուն պէտք եղած ուղղութիւնը կու տան, կը դարձընեն, ու գլխաւորաբար ամէն տեսակ պատերազմական շարժումն ու կրթութիւները կ'ընեն: Ղեկը նաւու մը էական մասն է:

Յ-ո-է (Pont) ըսելով կ'իմացուի ան յատակը կամ տախտակամածը, որուն վրայ թնդանօթները դրուած են:

Կ-ո-յ-է (Mât) նաւուն մէջտեղը հաստատուած երկայն գերան մըն է որուն վրայ առագաստակալ գերանն ու առագաստը կը հաստատեն: Մեծ նաւերը հասարակօրէն չորս կայմ (ունին). մեծ կայմ (le grand mât) նաւուն միջավայրը. առաջակողման կայմ (le mât de misaine) առաջքը. խելաց կայմ (le mât d'artimon) խելքը. ու ցուուկի կայմ (le mât de beaupré) որն որ նաւուն առաջակողմը ցուուկի վրայ հաստատուած է:

Ա-ռ-ժ-ո-ռ (Voile) ըսելով կ'իմացուի մեծ ու պղտիկ հաստը լաթեր, որոնք առագաստակալ գերանին վրայ կը հաստատուի ու հովը մէջը կ'առնուի նաւը մղելու համար: Երեք գլխաւոր առագաստ կայ. մեծ առագաստ (la grande voile), առաջակողման առագաստ (voile de misaine), ու խելաց առագաստ (voile d'artimon): Ասկէց զատ ուրիշ փոքր առագաստներ ալ կան, որոնք մեծ կայմին զօրութիւնը աւելցընելու համար սահմանուած են:

Կ-ո-պ-ս (Compas) նաւու մը վրայ ամենակարեւոր ու անհրաժեշտ գործիք մըն է: Պղտիկ տուփ մըն է, որուն մէջ

մագնիսի ասեղը հորիզոնական ուղղութեամբ ազատ սրածայր յենարանի մը վրայ կեցած կը շարժի: Մագնիսի ասեղը միշտ հիւսիս կը ցուցընէ, եւ այսպէս անոր միջնորդութեամբն ու հովերուն 32 կողմանց պատկերով՝ որոնք կողմացուցին շրջանակին վրայ գծերով նշանակուած են, նաւուն ամէն ուղարկած ուղղութիւնը կը տրուի. եւ որովհետեւ աս գծերը ջրագրական աղլասին վրայ եղած գծերուն համեմատ է, անոր համար նաւուն ուղղութիւնը ձիշդ կրնայ հաշուուիլ: Աղէկ առագաստաւոր նաւ մը՝ հասարակ քայլով չորս ժամու մէջ ըլլուելու ճամբան, մէկ ժամու մէջ կ'ընէ. այս ինքն 2½ գերմանական մղոն:

Աղէկ նաւավար ու քաջ նաւու ճարտարապետ ըլլալու համար, ուսողական գիտութիւնը անհրաժեշտ սորված պէտք է ըլլալ:

Գ Լ Ո Ւ Խ ԺԱ.

Մարմնավարժութիւն:

Մարմնավարժութեան (Gymnastique) վախճանն ուրիշ բան չէ, բայց եթէ մարդուս մարմինը զօրաւոր ընել ու առողջութիւնը անդամաց վարժութեամբն ու շարժմամբ պահպանել:

Աւստի մարմնավարժութեան գործքը կը կայանայ այնպիսի յարմար կրթութիւններ ի գործ դնել տալ, որոնք՝ մարմինը կամաց կամաց դիւրինէն գէպ ի դժուարիններ երթալով զօրաւոր ընելու կ'օգնեն, յաջողակ կամ ճարպիկ կ'ընեն, եւ անոր ան գեղեցկութիւնը կու տան, որն որ տմարդութենէ, անյաջողակութենէ, ինչպէս նաեւ պըքանքէ հեռու է:

Զօրութիւնը զարգացընելու համար զիսաւոր կրթութիւններն են Աստում կամ Ցատքել, Վաղք կամ Ընթացք ու Ըմբցամարտք:

Ս-ր-ր-ր (saut) կամ բարձր կամ ցած դրուած սահմանի (գերան կամ չուան) վրայէն եւ կամ առանց սահմանի գոց սրունքներով եւ կամ գերանի մը կռթընելով փոսի մը եւ այլն, վրայէն կ'ըլլայ: Աս վերջի կրթութեամբ սրտոտութիւնը կ'աւելնայ ու մարմինն ուղիղ հաւասարակշռութեան կը վարժի: Ասով նաեւ կրծոց ջղղերը, բազուկներն ու ձեռքերը կը զօրա-

Նաև։ Տասնուհինգ մինչեւ քսան ոտք բարձր տեղէ մ'սատումը բաւական բան կը համարուի։ Աս կրթութեամբ ալ արի ու աներկիւղ ըլլալ կը վարժուի։ Կենաց մէջ ասոր գործադրութեան շատ առիթներ կրնան պատահիլ։ Դէպ ի երկայնութեան ոստումը փոսէ կամ առուէ մ'անցնելու կը ծառայէ։ Աս ալ մարմնոյն հաստատութիւն կու տայ ու զանիկա դիւրակոր կ'ընէ, որովհետեւ ցատքելու համար հարկաւոր է զիստերն ու սրունկները միշտ ձիգ բռնել։ Գոյց սրունկներով ոստման մէջ տղոց մրցել կու տան, ով որ քիչ ոստմամբ նպատակին կը հասնի, ան կը յազթէ։ Մէկ ոտքի վրայ ոստումը սրուններն ու ծնկութերուն յօդուածները զօրաւոր ու դիւրակոր կ'ընէ, ասոր խիստ շատ հաւասարակշռութիւն պէտք է։ Պէտք է ջանալ որ աջ ոտքով սկսուի, ու ձախ ոտքով դադրուի։

Վաշչ, ի՞մ ընթացէ (course) մարդուս առողջութեան պահպանութեան համար ամենաօգտակար ու ամենէն բնական մարմնոյ շարժում մըն է, արտաքոյ կարգի անդամներն ու թռքերը կը զօրացընէ։ Վաղքը շատ տեսակներ ունի։

1. Չէնթաց (course de chevaux) երրորշատ հոգի որոշեալ նպատակի մը հասնելու համար կը վազն։ Նորավարժերը իսկըսան քիչ հեռաւորութիւն ունեցող տեղ մը, ետքէն անոր կրկինն ու երեքպատիկը արշաւել կու տան։

2. Երիշյան լուս (longue course), ասիկա շատ աշխատեցուցիչ է, բայց ասով երիտասարդները շուտ ու շարունակ քայլելու կը վարժին։ Աս կրթութիւնը միայն աշխան ու ձմեռը պէտք է ընել։ Յառաջ քան վազելու սկսիրը, զգեստները կը հանեն։ Վաղելը լմըննալէն ետքը նորէն կը հագուին ու քիչ մ'ատեն ալ անդին ասդին կը պարտին մէկէն ի մէկ ցուրտ շառնելու համար։

3. Բուլիբուլ որշաց (course de traîneaux) շատ աւելի զուարձալի ու զօրացուցիչ է։ Սառած լնի մը վրայ բալխիրով ընկեր ընկերի հետ կը մրցի։ Յառաջ անցնելու համար ընկերը մէկ կողմը ձգելու կը ջանան ու ամեն տեսակ հնարք կը բանեցընեն։ Աս առողջարար կրթութիւնն այնպէս զուարձալի է, որ մարդ իր կենաց բոլոր աշխատութիւնները կը մոռնայ։ Դարձեալ գերեվարը, աշկապու կը ու ասոր նման ու քիչ խաղերը մեծ զուարձութիւն կը պատճառեն, մանաւանդ գիշերուան իրիկունները։ ասով անձրեւն ու ձիւնը մարդ կը մոռնայ ու ձանձրութենէ կը փախչի։ Եւ պէտք է նայիլ որ երիտասարդաց քով աս ձանձրութիւնը ամենեւին մուտք ցանէ։

Ըմբառություն (lutta) ալ նմանապէս սքանչելի մարմնոյ կրութութիւն մըն է : Երկու երիտասարդներ իրարու բաղկէն կը բռնեն եւ իրար գետին ձգելու կ'աշխատին : Աս խաղին էականն ախոյեանն ետ մղելն ու հրաժարել տալն է : Կամ թէ զինքը վերցընելու կ'աշխատին, մինչեւ որ ալ նիկ զինքը չկարենայ պաշտպանել . եւ կամ ախոյեանը գետինը կը ձգեն, ու իրարմէ կը բաժնութին կոփւը նորէն սկսելու համար . ով որ երկորդ անգամ իր ախոյեանը գետին կը ձգէ, ան կ'ըլլայ յաղթող : Ամենէն գժուարն ան է . երբոր յաղթող ախոյեանը զյաղթուողը գետինը կը բռնէ կը կենայ, եւ երկուքէն որն որ յառաջ կը յոգնի ան կ'ըլլայ յաղթող : Կոյնապէս աղէկ կրթութիւն մըն է, երբ որ մէկը ձեռաց մէջ խնձոր կամ գաւազան մը կը բռնէ, ու մէկալը կ'աշխատի անոր ձեռքէն առնելու : Ըմբշամարտը մարմնոյն բոլոր անդամները արտաքոյ կարգի կը զօրացընէ : Ասպարէզը հասարակօրէն կամ թանձր մարգագետին եւ կամ խորունկ ցանած բարակ աւազ կ'ըլլայ : Ըմբիշները նախ եւ յառաջ վրաներնէն աւելորդ զգեստները կը հանեն ու թշնամական կռուէն ու բռնցի հարուածներէն եւ այն կը հրաժարին : Ըմբիշները ոչ իրարու մաղերէն եւ ոչ ալ զգեստներէն, հապա միայն մերկ մարմինէն կրնան բռնել :

Մարմնոյն ոյժ ու յաջողակութիւն տալու համար, զինաւոր երեք կրթութիւններ կան, 1, Լողալ, 2, Կետել ու 3, Մագլել :

Լուս մեծապէս օգտակար ու առողջաբար բան է : Կախ մարդ կը լուացուի ու կը մաքրուի . երկրորդ ի վիճակի կ'ըլլայ թէ իր ու թէ ուրիշին կեանքն ազատելու . քաջ լողորդ բլալը ենթագրելով : Երիտասարդք միշտ պազ ջրով պէտք են լուացուիլ . ասով իրենց ջղաց զօրութիւնը կ'աւելնայ, յրտին դէմ տոկուն կ'ըլլան, ամառն իրենց արեան ջերմութիւնը կը չափաւորուի, ու անոր շրջաննը կարգի կը մտնէ . բաց ասկէց իրենց առողջութիւնը կը դարձնանուի, որովհետեւ առողջութիւնն առանց մաքրութեան տեւական չիկրնար բլալ : Ամենէն աղէկ լուացուելու ատենն, արեւը չելած է . իսկ կերակրէն անմիջապէս ետքը ամենեւին աղէկ չէ : Երիտասարդները ջուր մտնելէն յառաջ պէտք են տաքութիւննին անցընել, վերջէն ցաթկելով ջրին մէջ սուզիլ, ապա թէ ոչ արիւնը գլուխնին կը զարնէ : Ով որ սուզիլ չի կրնար, այնպիսին նախ եւ յառաջ պէտք է զրուխը, վիզը, կուրծքը, ուսւերն ու բազուկները պազ ջրով թրջել : Տասը մինչեւ տասուերկու վայրկեան բաւական է ջրի մէջ մնալ զովանալու ու ջղերը զօրանալու համար :

Առանց վարպետի լողալ սորմիլ ուզողը յանդուգն ու աներկիւղ պէտք է ըլլալ : Իրը դիւրինցընելու համար, զոյդ մը ուռած փամփուշտ եւ կամ պարապ գոռում կը գործածեն : Կախ դէպ ի յառաջ երեսի վրայ ջուր կը նետուին, գլուխն ու վիզը շիտակ ու կոնակը քիչ մը ծուռ բռնելով : Ա երջն սըրաւնկըները զրեթէ ջուրին մինչեւ երեսը վեր կը քաշեն, ետքէն կ'երկընցընեն, նորէն կը քաշեն ու դարձեալ կ'երկընցընեն : Աս գործողութեան ատեն բազուկներն ալ կ'երկնցընեն, վերջէն դէպ ի երկու կոզմ ձեռուրեներով ջրին վրայ կէս աղեղ կը կազմին եւ այսպէս հանդարտ կրծոց վրայ յառաջ կ'երթըցուի : Բազկին ամէն մէկ շարժման հետ նաեւ ոտքերուն շարժումն ալ մղելով պէտք է ընկերանալ, որով յառաջ կ'երթըցուի : Անդամ մը ամէն ուղղութեամբ շարժելու ու սուզելու վարժելէն ետքը, մարդ կրնայ ջրի մէջ կեանքը վտանգի մէջ ինկած մարդիկներուն օդնութեան հասնիլ ու ազատել : Անձին ապահովութեան համար, նաեւ պէտք է զգեստաով լողալ դիտնալ, յանկարծ նաւարեկութեան՝ եւ կամ ուրիշ ջրի վտանգներու մէջ ինքզինքն ազատելու համար : Աղէկ լողորդ մը պէտք է որ նաեւ ջրին տակ կենալ ու ջրին տակէն լողալ դիտնայ : Ասոր համար պէտք է ինք զինքը քանի մը վայրկեան շունչը բռնելու վարժեցընել : Երբոր նորէն ջրին երեսը գալ կ'ուզուի, ան ատեն ոտքով ջրին կը զարնեն ու ձեռուրեներով վերի ջուրը դէպ իրեն վար կը ճնշեն : Լողալը շատ տեսակներ ունի, որմնիք կրծութեամբ կը սորվուի : Ան տեսակներն ալ դիտնալը հարկաւոր է, փոփոխութեան ու յոգնութիւն առնելու համար, երբոր լողալը սովորականէն աւելի տեւելու ըլլայ :

Ներեւ բազկին ջղերը կը զօրացընէ, յաջողակ կ'ընէ, ու աչաց ստոյգ ու անվրէպ չափ ստանալ կու տայ : Ասոր գործողութիւնը առարկայ մը կամ ձեռքով եւ կամ գործիքով մը նետելու կամ արձակելու վրայ կը կայանայ : Աս տեսակ մարմայ կրծութեանց գլխաւորները հետեւեալներն են.

1. Կետաձգութիւն կամ բազիսար նետել : 2. Փրացուացյ գնդակ խաղալը, որն որ կամ բռամբ եւ կամ ստօր կ'ըլլայ : Եւ որովհետեւ ասոր մէջ դիւրաւ կրնայ վնասուիլ, անոր համար բազուկը փայտէ կամ կաշիէ գործիքով կը զինաւորեն, որն որ ձեռնոցի պէս կ'երեւայ : Բազուկը աս գործիքին մէջ կը խօթեն, ու ձեռքով անոր մէջի օղակը կամ կապը հաստատուն կը բռնեն ու ան գործիքով գնդակը վեր կը նետեն : Աս խաղը բոլոր մարմական կրծութիւնները հետն ունի, ու շատ գուարձալի է : 3.

Պատին գնդակ նետելն ալ աղէկ կրթութիւն մըն է, մարմինը զօրաւոր, դիւրաթեք ու յաջողակ կ'ընէ: 4, Ափուճի խաղ սրուն մէջ մէկը մէկալին ափուճը կը նետէ, նոյն Ափուճի խաղը սրուն մէջ ափուճը կամ կաշէգունդը տախտակով մը կը նետուի: 6, Գնդամուղ (la balle, les quilles, le billard): 7, Գնդախազ: Աս ամէն խաղերը թէ մարմնոյ յաջողակութիւնը կրթելու ու թէ զուարձութեան կը ծառայէն: 8, Փետրագունդ (volant). աս խաղը շատ հաւասարակշութիւն կը պահանջէ, գլուխը շիտակ ու վեր կը բռնէ, ու ամէն մարմնոյ շարժումներ ընելու առիթ կու տայ: 9, Օդաթռիչն (cerf-volant) ալ յարմար խաղ մըն է տղոց համար, որոնց ճաշակը կրթելու կ'օդնէ նոյնը զարդարուն շինելու մէջ:

Մ-չչչ (Grimper) ալ տեսակ մը մարմնոյ կրթութիւն է, սրուն մէջ ձեռուրները, բազուկներն ու սրունքները կը դործածուին, ծառի մը վրայ ելելու եւ կամ կայսի մը ծայրը հանելու համար: Երիտասարդք մագլելու ձեռքով, համբերութիւն, յարատեւութիւն ու մարմնոյ ցաւերը արհամարհել կը սորվին:

Պատանիներուն կամաց կամաց մագլել սորվեցնելու համար, գերանի կամ լարուած չուանի վրայ ձեռուրներով ու բազուկներով կախուելու կը վարժեցնեն: Ով որ աս գերքի մէջ երկայն ատեն կախուած կը կենայ ան կ'ըլայ յաղթող: Վսկեց ետքը ցած ծառի մը վրայ մագլի ելել, վերջապէս չուանէ սանդուխի վրայ ելելու կը վարժեցնեն: Մագլել սորվելու ամենէն վերջի գործողութիւնը տնկուած մէկ մատ հաստ սեան վրայ ելելն է: Աս կրթութիւնները մեծապէս կը զօրացընեն առողջութեան ու մարմնոյ յաջողակութեան մէկիկ օդտակար բաներ են:

Մարմինը զօրաւոր ընելու ու կրթելու օգնող խել մը խաղերուն մէջէն միայն հետեւեալ մէկքանի հատը հոս կը դնենք:

1, Տախտակի մը կողին վրայ քալել: 2, Կլոր գերանի վրայ քալել: 3, Ռոնացպով (échasses) քալել: 4, Ասուուցի վրայ յատուկ հողաթափով սահիլ. աս վերջի կրթութեամբ երիտասարդք դիւրաթեքութիւն, գեղ ու վայելութիւն կը ստանան: 5, Չուանի վրայէն ցաթելել, տղոց ամենահասարակ զուարձութիւն մը: Ասիկա աղեղով ալ կ'ըլայ:

Մարմնոյ վայելութիւնն ու դրից աղնուութիւնը գլխաւորաբար երկու հետեւեալ մարմնոյ կրթութիւններով կը ստացուին. 1, Զիավարութեամբ ու 2, Զինախաղութեամբ:

Չեւշրո-նիւնը, ձիավարժութեան դպրոցը կը սորվուի. Եւ ասի ուրիշ բան չէ, բայց եթէ ձին օգտակարապէս գործածել ու անով զուարձանալ գիտնալ. Չիուն վրայ կենալու դիրքը բնական պիտ'որ ըլլայ. մարմնոյն ամէն մէկ մասը այնպէս հանգիստ դիրքի մէջ պիտ'որ ըլլայ որ դիւրաւ չցոգնուի: Հեծեալի մը հանգիստ դիրքը ձիուն ալ հանգիստ կու տայ. ազատ գործածութեան մէջ առանց հարկաւորութեան ձիուն զօրութիւնը պէտք չէ փորձել: Այսելուչ ու ազնիւ դիրքը քաջ հեծեալի մը նշանակէ: Պէտք է որ հեծեալը իր ձիուն ընութիւնն ու յատկութիւնը քաջ ճանչնայ, եւ աս օգտակար ու գեղեցիկ անասունը ճանչնալու համար ամէն տեսակ տեղեկութիւններն ու արուեստը զիտնալու անփոյթ պէտք չէ ըլլալ. ինչու որ ձին մարդու ընկերն ու օգնականն է անոր աշխատութեան ու կուռոյն ատենը: Փայփայելով, շողպորթելով ու աղէկ վարուելով ամէն ուղուածը կրնայ ձիոյն ընել տրուիլ: Անոր հակառակ խրատութիւնը, բարկութիւնն ու գէշ վարմունքը կը խրոչեցընէ, կ'ապականէ, առանց վախճանին հասնելու: Փայտաշէն ձիու վրայ հարաւոր իսուս (jeu de baguie)՝ ձիավարելու աղէկ պատրաստութիւն ու անվտանգ զուարձութիւն մըն է:

Զինականականը, ճարպկութեամբ սուր կամ ծուռ սուսեր գործածել գիտնալու վրայ կայացեալ է, իր ախոյեանը վիրաւորելու ու ինք զինք անոր յարձակմանէն պաշտպանելու համար: Զինախաղութիւնն ալ յատուկ վարպետներ ունի: Ասոր վարժութեան համար անսայր ու անծայր սուր կը գործածուի, որն որ շատ դիւրաթեք է ու չիկոտրի, ծայրն ալ կոճակ մը կայ չվիրաւորելու համար: Զինախաղութեան զլխաւոր մասերն են. 1. Հարուած. 2. Յառաջընթաց խաղեր կամ ձեւեր. 3. Յարձակում: Աս մարմնոյ կրթութեանց մէջ մարմննը մեծ դիւրաթեկութիւն, շուտութիւն ու դիւրաշարժութիւն կը ստանայ. բայց աս առաւելութիւնները երիտասարդները պէտք չեն մենամարտութեան եւ ուրիշ բաններու գործածել, հապա հայրենեաց պատերազմի եւ կամ մահարեր թշնամոյն յարձակման մէջ:

Մարտադիտութեան վրայ:

Մարտադիտութիւն (tactique) ըսելով կ'իմացուի, պատերազմ մղելու արուեստը, որն որ չէ թէ միայն շատ մեծ ծանօթութիւն կամ գիտութիւն, հապա նաև առողջ միտք, ուղիղ գատաստան, արտաքոյ կարգի սրատեսութիւն ու հաստատուն քաջասրտութիւն կ'ենթադրէ:

Պատերազմը, կամ Յարձակողական կ'ըլլայ եւ կամ պաշտպանողական, Օգնիչ եւ կամ քաղաքական պատերազմ:

Յ-Ռ-Ի-Շ-Ի-Ն Դ-Մ-Ե-Ռ-Շ-Ն ան ատեն կ'ըլլայ, երբոր ազգի մը պատիւն ու իրաւունքը, նոյները բռնարարող կամ բռնարարելու սպառնացող ազգին դէմ կը պաշտպանուի: Ո-Մ-Ռ-Ռ-Ն Ա-Ն-Ջ-Ի-Ն Դ-Մ-Ե-Ռ-Շ-Ն մէջ թշնամնոյն յարձակումը ետ կը մղուի ու հայրենիքն անոր դէմ կը պաշտպանուի: Օ-Հ-Ի-Ն Դ-Մ-Ե-Ռ-Շ-Ն ան ժամանակ կ'ըլլայ, երբ որ պատերազմի մէջ նեղ մոտած դրացի բարեկամ ազգին օգնական զօրք կը խաւրուի, կամ զանիկայ պաշտպանելու համար թշնամնոյն երկրին վրայ յարձակում կ'ըլլուի ի շնորհս բարեկամ ազգին: Խսկ Դ-Մ-Ե-Ռ-Շ-Ն երկրի մը ամենէն մեծ խարազանն ու դժբախտութիւնն է. ինչու որ պատերազմը մի եւ նոյն երկրին կամ քաղքին քաղաքցեաց մէջն է:

Ազէկ սպարապետ մը՝ պէտք է ամէն բանէն յառաջ իր ու թշնամնոյն զինուսրական զօրութիւնը ճիշդ ճանչնայ գիտնայ, իրարու հետ կշռելու համար: Եթէ իր գլխաւոր զօրութիւնը ձիաւորաց վրայ կը կայանայ, ան ատեն պէտք է որ գաշտային ու բաց կողմերն ընտրէ զանոնք ճակատեցընելու համար. խսկ եթէ իր գլխաւոր կարողութիւնը հետեւակաց վրայ է, ան ատեն ասոնց համար ալ լեռնային կողմերը, կիրճերը եւ այլն, պէտք է ընտրէ: Երբ որ մէկ կողման զօրքը բազմաթիւ ու քաջ է, անոր հակառակ թշնամնոյնը տկար, նորաժողով զօրքէ բաղկացած, եւ կամ երկայն ատեն անգործ կենալով անզօր եղած, ան ատեն կը նայուի որ պատերազմ մղուի, իսկ եթէ հակառակն է նէ, ան ատեն պատերազմէն ետ կենալու կը ջանացուի: Ասոր համար ապահով դիրք մը, ամուր անցք կամ կիրճ մը կ'ընտրեն, միայն թշնամնոյն յառաջ գալն արգիելը բաւական կը սեպեն, ու կը ջանան ասով ատեն վաստրկելու ու պատեհ ժամանակի սպասելու: Թշնամին կը շրջապատեն, ու անոր բանակին մօտ գտնուած ազէկ բարձրաւանդակներն ու դիրքերը կը բռնեն, ու անոր պաշարը եւ այլն, կը կտրեն: Բաց ասկից պատնէշներու մէջ կը մնան ու ամեննեւին անհաւասար զօրութեամբ պատերազմ չեն ըներ, ու ամէն տեսակ միջոցներ ու պատերազմական հնարքներ կը գործածեն:

Սպարապետ մը պէտք է նաեւ պատերազմի ասպարէզ եղած երկիրը ճանչնալ. ուստի ասոր համար այլ եւ այլ իմաստուն պաշտօնականներու հրամանատարութեամբ փոքր զօրաբաժիններ կը խաւրէ, որ երթան նոյն երկիրը ազէկ մը քննեն:

Ճանշնան ու անոր վրայ տեղեկութիւն բերեն։ Աս տեղեկութիւնն անհրաժեշտ հարկաւոր է, երբ որ ուզուի բանակ մը իր թնդանօթներով, պարէնովն ու բեռնակիր անասնոց ճարակովը կարծ ու յարդարեալ ճամրէ մը յառաջ տանիլ. որովհետեւ պէտք է գետերը, առուներն եւ ուրիշ ջրերը աղեկ գիտնալ, որոնց վրայէն որ զօրքը պիտ' որ անցնի, ինչպէս նաեւ անտառներն ու կիրճերը. աս տեղեկութեամբ ու ծանօթութեամբ սպարապետը կարող կ'ըլայ իր զօրքն այնպիսի տեղ մը բանակեցընել կամ գետեղել, ուր թէ մարդիկներն ու թէ անսառուններն իրենց պարէնը գտնեն. դարձեալ այնպիսի դիրքի մէջ պէտք է գտնուիլ, որ կարող ըլլայ օդնական զօրք առնուլ, ու թշնամի զօրաբաժիններուն գլխաւոր բանակին հետ միանալը արգիլել. իր զօրքը պէտք է այլ եւ այլ զօրաբաժիններու բաժնել, ու պատերազմի համար յարմար գետին մ'ընտրել. ու շարունակ թշնամին անհանդիստ ընելու ի վիճակի ըլլալ։ Նոյն ծանօթութիւններով տեղեակ կ'ըլայ նոյն երկրին ինչպիսի ցորեն, ճարակ, ըմպելիք, պաճար եւայլն ունենալուն, եւ թէ սայլ ու դրաստ ունի զօրաց պարէնը հօգալու ու զանոնք փոխադրելու համար։

Սպարապետ մը պէտք է ճշգիւ գիտնալ, թէ իր զօրքը ինչպիսի պարէնի հարկաւորութիւն ունի, ամէն մէկ գունդը օր ըստ օրէ որչափ հաց, խոտ եւ այլն, կ'ուղէ։

Սպարապետ մը պէտք է նաեւ գիտնալ հարկաւոր ռազմամթերք, զոր օրինակ թնդանօթներուն, գնդակներուն, ռումբերուն, վասոգի եւ այլն, թիւն ու չափը, որմնք հարկաւոր են պատերազմ՝ մը մզելու, պաշարման ձեռք զարնելու եւ այլն, համար։

Զօրք կամ բանակ (armée) ըսելով կ'իմացուի, շատ մը զօրաբաժիններու գումարութիւնը, որոնք հետեւակ ու ձիաւոր զօրքէ կը բազկանան, իրենց հարկաւոր թնդանօթներով ու կազմածներով, եւ ամէն մէկն ալ իրենց առանձին հրամանատարն ունի, որն որ իրենց ընելու շարժումներն ու գործողութիւնները կ'իմացընէ։

Հետեւակազօրաց գունդ մը (un régiment d'infanterie) երեք կամ չորս խումբէ (bataillon) կը բազկանայ, ամէն մէկ խումբն ալ դարձեալ ութը վաշտ (compagnie) ունի, որոնց ամէն մէկը 60—100 հոգի ունի։ Պատերազմի ատեն աս թիւերը կը շատնան։

Զիաւորաց գունդ մը (un régiment de cavalerie) երեք մինչեւ չորս վաշտէ (escadron) կը բազկանայ, եւ ասոնց ամէն

մէկն ալ չորս հեծելոց վաշտէ (une compagnie de cavalerie) կը կաղմնւի, որոնց ամէն մէկը 50—80 հոգի ունի:

Զէնքերն ասոնք են. Պատրուգաւոր հրացան. Առևին, Առւր, Ատրճանակ, Թնդանօթ ու Ասնդ:

Ճակատատեղ (camp) ըսելով կ'իմացուի. բաց դաշտի վրայ տեղ մը, ուր զօրքը կրնայ ճակատ յարդարել ու խել մ'ատեն կենալ: Կարգաւորեալ ճակատատեղ մը, բաւական մեծ ճակատ (front) (այսինքն առջեւի կողմն) պէտք է ունենալ, ճակատ յարդարելու ու ըստ պատշաճի զօրաց պէսպէս շարժում տալու համար:

Ճակատատեղը նոյնպէս հարկաւոր խորաձորները պէտք է ունենալ գնդերը ժողվելու ու ճակատի յարդարելու համար: Ճակատը (այս ինքն գնդերուն առջեւի կողմը) պէտք է աղեկ պատապարուած ըլլալ, այս ինքն պէտք է հոն գետ կամ ճախին մը եւ կամ ուրիշ արդելք մ'ըլլալ թշնամւոյն յարձակման դէմ: Կամ կողերը կամ (թեւերը) այս ինքն երկու կողմերը, պէտք են թշնամւոյն յարձակման դէմ ինչ եւ իցէ արդելքներով ամրացուած ըլլալ: Դարձեալ ճակատատեղը պէտք է ամէն առտու իրիկուն իր հարկաւոր պարէնն ունենալ, ու մօտ տեղերը ջուր փայտ ու ձիերուն համար ճարակ պէտք է գտնաւիլ:

Մարտ կամ պատերազմ (bataille) ըսելով կ'իմացուի երկու թշնամի բանակներուն, հետեւակ, ձիաւոր, թնդանօթաձիգ զօրաց, իրարու դիմաց դալը, զարնուիլը իրար ջարդելու, բաժնելու ու ի փախուստ աճապարել տալու համար: Որոշիչ պատերազմ ան կ'ըսուի, որուն մէջ մէկ կողմը կատարեալ յաղթութիւն կ'ընէ, այնպէս որ թշնամւոյն բոլոր զօրարածինները ջարդուած, լուծուած ու վնասուած պատերազմի դաշտը թողուլ փախչելու կը ստիգուիին: Ասոր հակառակ եթէ մինակ հետեւակազօրը կամ ձիաւոր զօրքն յարձակում ընէ, իսկ զօրաց մեծ մասն անոր մասնակցութիւն չունենայ, ան ատեն ասիկա Է-է (engagement) կ'անուանուի:

Նաւարկութեան վրայ:

Նաւարկութեան (Marine) անուամբ կ'իմացուի ծովու վրայ նաւ վարելու դիտութիւնը, իսկ ան նաւերու բազմութիւնը, որոնցմէ որ տէրութեան մը նաւական զօրութիւնը կը բաղկանայ, նաւատորմիդ կ'անուանուի: Աս դիտութիւնը ամէն նաւական զօրութիւն ունեցող տէրութեան համար կարեւոր բան է: որովհետեւ ասով իր զօրութիւնն ու համբաւը կը բար-

ձրանայ, Նաւագնացութեամբ աղդ մը աշխարհքիս ամէն կողման բերքերը կընդունի, ու անոր դիմացը իր երկրին ձեռակերաները կու տայ, անոր արդիւնքովն արուեստներն ու գիտութիւնները կը ծագին, հարստութիւնն ու առատութիւնը իր վարձքը կ'ըլլան: Ասով կառավարութիւնը զօրաւոր պաշտպանութեան միջոց մը կ'ունենայ, եւ աս պաշտպանութեան միջոցը գործադրութեան հանելու արուեստը պատերազմական գիտութեան մէկ ճիշդն է:

Նաւարկութիւնը՝ վաճառականական ու պատերազմական նաւարկութեան կը բաժնուի. ասոնցմէ իւրաքանչիւրն ալ դարձեալ հետեւեալ երեք գլխաւոր մասերու կը բաժնուի: 1. Նաւշներու գիտութիւն. 2. Նաւագնացութիւն. 3. Նաւավարութիւն կամ նաւուղղութիւն: Որովհետեւ երկու առաջին մասերուն վրայ արդէն խօսեցանք, երրորդ մասին վրայ քիչ մը խօսելու բան կը մնայ մեղի:

Նաւի մը կամ փաքրիկ նաւատորմղի մը վերաբերեալ այլ եւ այլ շարժումներն ու գործողութիւնները ուղղելու ու կառավարելու համար, զանազան նշաններ կը գործածուին, որոնց ամէնն ալ ծովակալին նաւէն կը տրուին:

Նաւ կառավարելու արուեստը մասին ծովական պատերազմի գիտութեան հարկաւոր էական մասն է, որովհետեւ անոր օդնութեամբը միայն, կրնայ ծովային պատերազմի մը մէջ մնե ճակատու նաւերը կառավարուիլ ու անոնց ամէն մէկ բաժինները այնպէս մը տեղաւորուիլ, որ իրարաւ փոփոխ օգնական ըլլան:

Ծառաւուած ուրիշ բան չէ բայց եթէ երկու նաւատորմղի մէջ ընդհանուր կո.իւ մը, որոնք իրարու դիմաց ճակատ առ ճակատ կեցած են: Ասոր մէջ շատ բան հովէն, ծովակալին ճարտարութենէն, աղէկ դիրք որոշելէն, ու հրամանները յարմար ատենին տալէն, ինչպէս նաև նաւատիններուն ծշդութենէն ու արագութենէն, բայց մանաւանդ. ճակատողներուն քաջասրատութենէն կախումը ունի:

Ուրիշ ամէն կո.իւները, միայն ծովային կո.իւ կ'անուանուին, օրինակի աղաղաւ երկու նաւախումբերու եւ կամ փաքրիկ նաւատորմիջներու (escadre) մէջ եղած պատերազմները: Մէկ նաւախումբը, ըստ կանոնի ամբողջ նաւատորմղին երրորդ մասէն կը կազմուի: Նաև երկու առանձին նաւերու մէջ եղած պատերազմը, ծովային կո.իւ կը կոչուի:

Նաւատորմղի մը վերին հրամանատարը ՀԱՆԻՒ (amiral)

կանուանուի, նաւախումբի մը հրամանատարը է-իսունավ ճաշուուկ կամ երիբորդ ժաշուուլ (vice-amiral). իսկ փոքրիկ նաւատորմղի եւ կամ բաժնի մը հրամանատարը երրորդ ժաշուուլ (contre-amiral): Պատերազմական նաւու մը հրամանատարը հարիւրապետ կամ նաւապետ կը կոչուի: Ճակատու նաւու մը նաւապետը իր հրամանին տակ, տեղակալ մը, երկու ստորին տեղակալներ, եւ ուրիշ ստորակարգեալ պաշտօնակալներ ունի: “Նաւատիներն ու ծովական զօրքն ամէնը մէկանց նաւու մը սպասարկութիւնիւը կամ նույնիւ (équipage) կ'անուանուին:

Աղէկ նաւավար մը պէտք է իր նաւը կատարեալ ճանչնայ. պէտք է որ երկրաշափութիւն, աստղաբաշխութիւն ու աշխարհագրութիւն քաջ գիտնայ. դատաստան կտրելու մէջ արտաքոյ կարգի սրամնութիւն ու անյողքողդ քաջարտութիւն ունենայ, ամէն ժամ իրեն սպառնացող այլ եւ այլ վտանգներուն, համարձակ ու քաջութեամբ դիմագրաւ ըլլալու համար: Պէտք է որ նաեւ հեռաւառ տեղեր ճամբորդութիւններ ըրած ըլլայ:

Բաց ասկէց իրեն՝ ուսողական ուսման հիմնական գիտութիւնը՝ ինչպէս նաեւ նաւ մը եւ կամ նաւախումբ մը կառավարելու հմտութիւնը անհրաժեշտ հարկաւոր է: Պէտք է պատերազմական ամբողջ անօթներն, կայսի կազմածններն, առաջաստից որպիսութիւնը, նաւի շինութիւնը վերջապէս ան ամէն բան աղէկ գիտնայ ու հասկընայ, ինչ որ պատերազմական նաւու կաղմութեան կամ պատրաստութեան համար հարկաւոր է:

Վաճառականութեան վրայ:

Վաճառականութիւնը (commerce) մարդկային հաղորդակցութեանց ամենէն օգտակար գործարաննաւորութիւններէն մէկն է: Իրարմէ համատարած ծովով բաժնուած տէրութիւնները իրարու հետ մերձաւոր կ'ընէ ու բարեկամական կապով կը կապէ, ամէն աղգայ անապատներու մէջ ճամբայ կը բանայ, զանազան աղգերը հեռաւառ աշխարհներու բերերուն մասնակից կ'ընէ, մէկ խօսքով բոլոր մարդկային աղգէն մէկ ընտանիք մը կը կազմէ: Աղջի մը սեպհական երեւցող գանձերն ու դարմանները ուրիշ աղջի մ'ալ վայելել կու տայ ու զանազան երկիրներու ան առատութիւնները կը պարգեւէ, որոնք որ իրենց դրիւքն ու բնական պատահարներով անբեր են ու նոյներուն կարօտութիւնը հետեւաբար կը կրէին:

Վաճառականութեամբ ամենէն վայրենի աղգերն ալ

քաղաքականացեալ կ'ըլլան . այլ եւ այլ ազգեր իրար ճանչնալու կը սկսին ու իրարու հետ իրեւ եղայր վարուելու կը վարժին Առանց վաճառականութեան երկրի մը աւելորդ բնական բերքերը կը փնտանային , ուր որ ուրիշ երկիր մը անոնց պակառութիւնը կը կրէ : Առանց վաճառականութեան ազգերու մէջ բարեկամաւթիւն կամ կապ չէր ըլլար . եւ իւրաքանչիւր ազգ իր սահմանին մէջ անմշակ կը մնար : Միայն վաճառականութիւնն է որ բոլոր երկրրամէն ազգաց հասարակաց ինչքն ու ստացուածքը կ'ընէ :

Ազգաց իրարու մէջ բարեկամութիւն հիմնողը՝ հարկաւոր ու օգտակար , բնական ու արուեստական բերքերու առուտուրն է : Ազգ մը կ'ուզէ իր վաճառքը ծախել ու մէկայն ալ նոյները գնել : Ասիկա գլխաւորաբար երկրի բերքերու նկատմամբ . որովհետեւ գրեթէ ամէն մէկ երկիր իր յատուկ բերքն ունի , զոր ուրիշ մը չունի : Եթէ մէկը իմ չունեցած վաճառքն ունի , ևս ապահով կրնամ՝ ըլլալ որ ինք նոյնը ինձի պիտ' որ բերէ , եթէ գիտնայ որ ես նոյնը գնել կ'ուզեմ : Կ'երեւայ որ Արարիչը իր պարգևներն անոր համար այսպէս անհաւասար եղանակաւ զանազան ազգաց մէջ բաժնած է , որ աս բերքերու վաճառականութեան ու առուտուրին ձեռքով , մարդիկ իրարմէ կախում ունենան ու բարեկամական յարաբերութեանց մէջ մտնելու առիթ ունենան : Այսպէս փոփոխ շահախնդրութիւնը բոլոր ազգաց մէջ ընդհանուր կապ մը յառաջ բերած է . որովհետեւ գրեթէ չկայ ազգ մ'որ ինք ուրիշ ազգի մը չունեցածն եւ ունենալ բաղձացածը չունենայ :

Վաճառականութեան առարկան ամեն տեսակ վաճառք ինչպէս նաեւ թղթագրամ ու արծաթէ գրամն է : Վաճառականութիւնը երկու տեսակ է . մէյ մը շահախնդրութիւնը (commerce par terre) երբ օրինակի աղադաւ վաճառքները կառքերով կամ նաւերով մէկ քաղքէ մէկալ քաղաք , մէկ գաւառէ մէկալը , տէրութենէ տէրութիւն կը տարուին : Աս տեսակ վաճառականութիւնը հերթին չափանիշն ալ կ'անուանուի , որովհետեւ մի եւ նոյն տէրութեան բնակչացը մէջն է : Շահախնդրութիւնն (commerce maritime) ասոր հակառակ աշխարհքիս շատ մասերը իրարու հետ կը կապէ . աս ալ նաեւ կամ համաշխարհական վաճառականութիւնն կը կոչուի . բայց հասարակօրէն ներքին վաճառականութիւն ըսելով , տէրութեան մը իր բնակչաց մէջ եղած վաճառականութիւնը կ'իմացուի , իսկ արտաքին՝ այլեւ այլ տէրութեանց մէջ եղած վաճառականութիւնը :

Գարձեալ վաճառականութիւնը երկու կը բաժնուի, Մէջ Համարները մեծ մասերով, հակերով, մասուկներով ու մեծ կտորներով կը ծախուին: Փոքր Համարները պղտիկ մասերով, առանձին առանձին, կշիռքով ու չափով կը ծախուին: Ատակի վաճառականութիւն ըսելով կ'իմացուի լումայափախութիւնը (commerce de lettres de change; banque). այսինքն երբ որ վաճառական մը, ուրիշէ մ'ընդունած պատրաստ դրամին դիմացը իր ուրիշ քաղքի մը մէջ, երբեմն նաև աշխարհքիս ուրիշ կողմ մը գտնուած վաճառակիցներէն մէկուն վրայ փոխանակագիր կամ՝ լումայագիր (lettre de change) մը կը քաշէ, զորն որ աս վաճառակիցը վերջէն փոխանակագիրը կամ լումայագիրը բերողին ստակը կը վճարէ: Աս վաճառականութիւնը պատրաստ դրամի մեծ պաշար կը պահանջէ: Թալիք Համարներն ալ ան վաճառականութիւնն է, որուն մէջ պատրաստ դրամ չի վճարուիր, այլ միայն թղթեր, ինչպէս տէրութեան թղթեր (effets publics), պարտականութեան թղթեր (obligation), բաժանորդութեան թղթեր (action) եւ այլն, պատրաստ դրամի տեղ կ'ընդունուին:

Մէծ վաճառականութեան գործքը կամ՝ ձեռակերտներու, կամ արուեստանոցի գործուածներու, կամ երկրի մը բնական բերքերու վաճառականութեան հետ է, որմէ որ վերջէն ուրիշ դիսաւոր քաղաքներու մէջ մեծ վաճառքի մէծերանոցներ կը դրուին. Եւ կամ դրսի վաճառականութեան հետ. այս ինքն երբ որ նոր երկրի մը բերքերը ուրիշ օտար երկիր մը կը տարուի, ու դիմացը նոյն երկրին բերքերէն կ'առնուի, նոյները իր երկրին մէջ ծախելու եւ կամ ուրիշ երկիրներ խաւրելու համար: Ամենէն մեծագործ վաճառականութիւնը՝ կառավարութեան պաշտպանութեան տակ մեծ վաճառականութեան ընկերութիւններով եղածներն են. ինչպէս օրինակի աղաղաւ. Անդդիայի վաճառականութիւնը արեւելիան Հնդկաստանի ընկերութեամբ գէպ ի Հնդկաստան եւայլն: Աս վաճառականութիւնը՝ երկայն ծովային ճամբորդութիւն, մեծ վաճառականութեան նաւատորմիդ մը, օտար երկիրներու մէջ մեծ ամեծ վաճառականութեան տներ (comptoir) եւ այն կը պահանջէ: Ատոյդ է ասոր ծափքը շատ է, բայց շահն ալ մեծ ու երեւելի է:

Աբեւելչէ Համարներն ըսելով կ'իմացուի գէպ ի յոնիական Ալբիուկղաղոսի կղզիները, Կոստանդինուպոլիս, Զմիո-

նիս, Հայէպ, Կիսպոս, Աղեքսանդրիս, Գայիբո, Պերպերիսյի ծովեղերեսյ երկիրներն եղած վաճառականութիւնը:

Հետեւ Համապատասխան ուղղութիւնը Տանցիկի. Վիւպէքի, Համապուրիկի, Ռիկայի, Բէդրոպուրիկի, Արխանկէլի եւայլն, վրայէն է:

Առեւիւէ ու իր կղզիներուն վաճառականութիւնը, նաեւ Արարիայի, Պարսկաստանի ու Պարսից Խորչերուն վաճառականութիւնն ալ մէկտեղ կ'առնու:

Արեւելւուն Հնդկաստանի վաճառականութիւնը չէ թէ միայն Գորոմաննտէլի ու Մալապալի ափանց, Պենկալայի ու Մոնկոլի վաճառականութիւնն ունի, հապա նաեւ Չինի, Գոշինչինայի, Սիամի, Մոլուքէան ու Փիլիպպէան կղզիներուն եւ այլն, վաճառականութիւնն ալ իրենն է:

Անգլիայի վաճառականութիւնը հիւսիսային ու հարաւային Ամերիկայի վաճառականութիւնն ունի:

Արեւելւուն Հնդկաստանի կղզեաց գիւստոր վաճառականութեան նիւթերն են, Շաքար, Խաչուէ, Հնդիկնուշ (Հ-Հ-Հ-Հ) եւ այլն:

Սևանիւնիւն (Յանցուց) ըսելով կ'իմացուի վաճառականի տան մը դիտմամբ իր պարտատէրները գոհ չընելը, որն որ կը պատահի, երբ որ վաճառական մը իր ամենէն ընտիր կարասիքն ու ստակն հետն առած, յանկարծ աներեւոյթ կ'ըլլայ իր պարտատեարց պարտքը վճարելու չստիպուելու համար. աս տեսակ սնանկութիւնը խարէական սնանկութիւն կ'անուանուի: Այսպիսի խարերայ մը խստիւ կը պատժուի, երբ որ ձեռք իյնայ:

Ասոր հակառակ երբ որ կ'ըսուիթէ այս կամ այն անուն վաճառականը բացը ելաւ (Gaiillir) կամ վճարի անկարող եղաւ կ'իմացուի որ, չէ թէ խարելու եղանակաւ իր պատատէրները չէ կրցած գոհ ընել, հապա ըստ պատահման ու դժբախտութեամբ չէ կրցած հատուցանել: Ասի կը պատահի, երբ որ վաճառական մը, իր փոխանակագիրները՝ ստրկի պակսութեան համար կամ ուրիշ դժբախտութեան պատճառաւ, ինչպէս վաճառականի նաւը ընկղմելով, հրդեհով, վաճառականի մ'ընկերութեան պարտքը ծանրանալով, չարութեամբ, պարտապաններուն վճարել չկրնալով կամ չուզելով, վճարի անկարող կ'ըլլայ ուստի եւ այսպէս բացը կ'ելլէ. բայց հասարակօրէն իր պարտատէրները անոր ներողամտութիւն կը ցուցընեն, ու չափաւոր ժամանակ մը կը չնորհեն իր պարտքը վճարելու հա-

մար : Աս կերպ սնանկացող վաճառականի մը վարկը (credit) ստոյդ է որ քիչ մը կը նուաղի , բայց նախատանաց կնիքը վրան չ'առնուր :

Առուեստանոց, Գործատուն (manufacture; fabrique) ըսելով կ'իմացուի ան տեղը , ուր կառավարութեան պաշտպանութեամբը իսկ մը բազմութիւն ամէն տեսակ գործքերով կը զբաղին իրենց վերատեսչին հսկողութեան տակ : Անթիւ անհամար գործատուններ կան , որոնց մէջ ամէն տեսակ կերպաններ եւ ուրիշ ձեռակերտ գործատածներ կը շինուին : Ասոնց կը վերաբերին նաեւ գորգի գործատունները , որոնց մէջ ամենէն գեղեցիկները Փարիզի Գոպէլեան գործատան մէջ հիւսուածներն են : Կան ուրիշ ամէն տեսակ խաղալեաց , ապակւոյ , յախճապակւոյ , կաչ կարասեաց , գլխարկի , ասուի (շուխ) , թղթոյ , ոսկի , արծաթ ու մետաքսեայ կերպաններու , թաւշի , կազի , ժապաւէնի , զանկապանի , կանանց գլխու զարդերու , ընդհանրապէս զարդու , զինուց եւ այլն , գործատուններ :

Գ. Լ. Ո. Խ. ԺԲ.

Տնտեսական երկրագործութեան վրայ :

Տնտեսական երկրագործութիւն (économie) ըսելով կ'իմացուի ան արուեստը՝ որուն վախճանն ուրիշ բան չէ բայց եթէ երկիրը մշակել ու ամէն տեսակ գաշտի ու պարտիզի պառուղները կամ բերքերն առնուու : Տնտեսական երկրագործութիւնը շահաւէտ գիտութիւններէն մէկն է . որովհետեւ ասոր պարտական ենք մեր սնընդեան հարկաւոր եղածներն ունենալը , ու գլխաւոր եւ ստոյդ հարստութիւննիս . եւ նոյն իսկ տէրութեան վաստակն աս կողմանէ է :

Ազէկ տնտեսական երկրագործ (économie) մ'ըլլալու համար հետեւեալներն աղէկ հասկընալու է : 1. Պէտք է հողին յատկութիւնը առջի նայուածքին ճանչնալ : 2. Գիտնալ թէ ինչպէս պէտք է երկիրը պատրաստել ու գործել որ աղէկ ու գեղեցիկ պտուղներ յառաջ բերէ . տնտեսական երկրագործութեան մէջ հարկաւոր կանոնները՝ ինչպէս նաեւ ժամանակը դիտնալ թէ երբ պէտք է երկրագործական պատրաստութիւններն օգտակարապէս սկսիլ . դարձեալ այլ եւ այլ դաշտային պտուղներուն յատկութիւնները ճանչնալ ու դատաստան ընել : 3. Ազէկ տնտեսական երկրագործ մը պէտք է հասկընալ նաեւ

այգիէն, մարդագետնի ու անտառաց գործողութիւններէն, որուն ընդարձակ գիտութիւն պէտք է: 4. Նոյնպէս անտեսական երկրագործութեան հարկաւոր եղած կենդանևաց տեսակներուն գործածելու եղանակը գիտնալ. որովհետեւ անոնց ամէն մէկ տեսակը առանձին յատկութիւն կամ որպիտութիւն ունի. պէտք է նաեւ առ կենդանեաց սիրական կերակուրը, ինչպէս նաեւ անոնց զանազան հիւանդութիւնները, ու զանոնք դարմանելու կերպն ու դեղէրը գիտնալ: Դարձեալ պէտք է ձի բազմացնելու եղանակը գիտնալ. վասն զի առ կենդանինները տընտեսական երկրագործութեան մէջ այնպիսի ծանրակշիռ խաղեր ունին, որ պէտք է անոնց աղէկ ու գէշ յատկութիւնները՝ վրանին տեսնուած նշաններէն ճանշնալով՝ դատաստան ընել:

Տեսեսական երկրագործութեան ամենահարկաւոր գործիքներն ու անօթներն են, սպյակ (chariot à ridelettes), արօր (charrue) որով գեղացին դաշտը կ'արօրէ. ասիկա հասարակօրէն երկու անիւ ու մէկ առանցք ունի, որուն վրայ սայլին կաղմածքը կը հանգչի անոր վրայ ալ քեղին (le timon), արօրի կարոցը (couteau), մաճը (manche) ու մաճին կոթը հաստատուած են. Է-ժ-է (soc) մեծ, հատու երկաթի կտոր մըն է, որն որ երկիրը կը պատռէ. բ-ր-է (terre), հողը տակն ու վրայ կ'ընէ: Ա-շ-է ան մասն է, որուն վրայ արօրի կտրոցը հաստատուած է ու երկաթին պատռած հողը մէկդի առնելու կը ծառայէ:

Լ-ո-ն-է (joue) գերանի կտոր մըն է, որն որ եղանց վիզը կը բռնէ, որ արօրը քաշեն ու դաշտն արօրեն:

Տ-ժ-ա-ն-է (herse) սանդղաձեւ գործիք մըն է, երկաթի ակռանքներով, գուղձերը (motte de terre) մանրելու համար:

Ա-շ-ր-է-ն-է (moulin) ցորենը աղալու գործիք մըն է, ալիւր շինելու համար: Երեք տեսակ աղօրիք կայ, ջրազաց (moulin à eau), հողմաղաց (moulin à vet) ու բազկաղաց (moulin à bras):

Ա-ր-հ-ա-լ-է (presse) գործիք մըն է, որով խաղողը կամ ուրիշ պտուղները կը ճմին անոնց հիւթն առնելու համար:

Խ-ս-ր-բ-է-լ-է (crible) մաղ մըն է, ցորենը աղտերէն զատելու համար:

Թ-է (pelle) կամ թ-հ-է (bêche; louchet) գործիք մըն է զոր պարտիզանները ստէկ կը գործածէն: Ասիկակ ութը մատ լայն, տասուերկու մատ երկայն տափակ երկաթ մըն է, երեք ոտք երկայն կոթով, որն որ հողը գարձընելու կը գործածուի:

Բ-ր-է-լ-է (houe), գարձած կամ ծռած բահ մըն է, զոր գլխաւորաբար այգւոյ մէջ կը գործածէն:

ԵՐԵՒԱԿԻ ԲՐԵԼԸ (house à deux fourches; hoyau) երեք մինչեւ չորս մատ լայն, եօթը մինչեւ ութ մատ երկայն երկաթէ գործիք մըն է, պատառաքաղի ձեւով, ու չորս սուր երկայն կոթով մը: Հողը տակն ու վրայ ընելու կը գործածուի:

ՏԵՇՆԵՒԸ (գետնի սանտր, râteau), զիշաւորաբար պարտիզի մէջ կը գործածուի. տունկերուն բոլորտիքն եղած հողերը կակցընելու գործածուածները երկաթի ակռաներով են. իսկ պարտիզի ճամբաներն ու անցքերը մաքրելու գործածուողները փայտեայ ակռաներով:

ՅԵՐԵՎԸ (serpette) յորենի մանգաղինման պղտիկ գործիք մըն է, որով ուռերը ու ծառերու ճիւղերը կը կտրեն:

ԵՐԿՐԻ ստացուածքները կը բաժնուին 1. ՀԱՌԴԵՐՈՒՄԵՆ (seigneurie) կամ Կ-Շ-Ն-Ֆ-Ի-+է, որուն տակ մեծ տնտեսական երկրագործութեան ստացուածք մը կը պարունակուի: Վ-Ր-Յ-Ն-Շ-Շ-Ք-Ի-Ը (ferme; métairie) պղտիկ կալուածք մըն է, որն որ գաշտեր, մարդեր, այգիներ ու անտառներ ունի: Վ-Ր-Յ-Ն-Ի-Ը (fermier) հողատիրոջ բառու կը վճարէ ագարակը գործածելուն համար, ու կը պարտաւորի զհողաւէրը իրեւ բարի տնտես ու ազնիւ գերդաստանի հայր մը հիւրընկալել:

2. ԱՆԴՐԱՆԻՐԱՆ (forêt). ասոնք ամենէն աւելի շահաբեր են. վասն զի շատ քիչ ծախք կը պահանջեն, քիչ գժբախտութիւն կը կրեն ու շատ դիւրաւ ալ կը ծախուին: Փայտահարութիւնը (coupe du bois; abatage) յաջող կ'ըլլայ, երբ որ ծառերն աղէկ աճած ու խիտ են եւ դալար երեւոյթ մ'ունին: Անտառ տնկելու ու յառաջ բերելու ամենաշուտ եղանակը, աղէկ աճեցող ու արմատացած փոքրիկ ծառեր տնկելն է: Այսպիսի անտառ մը տասը տարւան մէջ գործածուելու փայտ կու տայ: Քսանուեօթէն մինչեւ երեսուն տարւան մէկտեղ աճած ծառերու խումբը անտառակ կ'ըսուի: իսկ աւելի տարեւորները բռն անտառ կ'անուանուի: Բարակ ծառերէն հասարակօրէն որթատունկներու նեցուկեր, ձողեր, տունկերը կապելու թելեր եւ այլն, կը շինեն. իսկ մեծ ծառերը՝ շինքերու, կառք շինելու եւ այրելու կը գործածուին:

3. Մ-Ր-Յ-Ն-Ի-Պ-Ի-Ը (prairie): Ասոնք դաշտեր են, որոնք առանց մշակելու ինքնարոյս սէղ ու խոտ յառաջ կը բերեն զոր տարին մէկ կամ երկու անգամ կը հնձեն. ասոնք բնակա մարդագետիններ են: կան նաև ա-ը-ս-ւ-ս-տ-ո-ւ-ն մարդագետիններ որոնց վրայ ճարակուելու խոտեր՝ ինչպէս են առուցյա, բուրդունդական առուցյա եւ այլն, կը սերմանուին. ասոնք ամենալա-

մարդագետիններն են։ Գետեղերաց, լճերու, առուներու քովկերն եղող մարդերը՝ բնական մարդագետիններէն երեքպատիկ աւելի խար (չոր խոտ) կու տան։ Բարձր տեղերու մարդագետիններուն մանաւանդ Ալպեան մարդերու վրայ ամենալաւ ու սնընդարար խոտեր կ'աճին իսկ եղտիւրներու վրայ գէշէր։ Մարդագետիններուն վրայ ամբողջ եզան կամ ոչխարի հօտեր կրնայ արածուելու հանութիւ։ Արծով ըսելով գէշ մարդագետիններ կ'իմացուի, որն որ հասարակաց գործածութեան համար սահմանուած է։

4. Լէնէրը (étang) ցած տեղեր ջրոյ մեծ ընդունարաններ են որոնք թումբով մը շրջապատուած են ջրոյն ողողելն արգելու համար, որոնց մէջ ձկեր կը սնուցաննեն ու կը բազմացընեն։ Աս վախճանաւ, այսպիսի լծի մը մէջ շատ մը պղտիկ ձկեր կը դնեն։ Պաղ ու վազուն ջրով լճերու մէջ ան ձկերը կը դնեն, որոնք նոյն ջուրը կը սիրեն։

5. Եշտէր (marécage) ըսելով կ'իմացուի կեցած ջրով կտոր մը երկիր, ուր ամէն տեսակ մեծ տունկեր՝ ոփի (Քոշն-ռաշն), եղեգ (Ք-՛ւն) եւ այլն, կ'աճին։ Աս եղտիւրները կրնայ ջրանցքներու ձեռքով ջուրը նուազցընելով մշակելի ընելու պարտէղներու կամ մարդագետիններու դարձընել։

6. Ճ-Ք-Ռ-Ն-Ւ-Ր-Ն- Ռ-Ք-Ե-Շ-Ջ-Ն-Ւ-Ր-Ը (garenne) որոշեալ երկրի մը մաս են, որոնց վրայ ճագարներ կը բազմացընեն. հասարակօքէն աս արգելոցները պատով մը փակուած կ'ըլլան, եւ անոր մէջ խնկունի (Պէտքէնէ), ուրց (Է-Պ-Ն-է Խ-Հ-է օ-Ռ-Ն), ծոթօրին (Չ-Ռ-Ռ-Ն) եւ այլն, կը սնեկեն, որոնցմէ որ ճագարները կը կերակրին։ Ուրիշ շատ արգելոցներ ալ կան, որոնց մէջ ճագարները կը մեծցընեն, վերջէն նոր սերընդով մեծագոյն արգելոցները լեցընելու համար։

7. Ա-Ռ-Ն-Կ-Ռ-Ն-Ն-Ւ-Ր-Ը (pigeonier), աշտարակածեւ վանդակներ կամ տնակներ են, որոնց մէջ ազաւնիները կը պահեն։

Մ-Ի-Ռ-Ռ-Ե-Ն (parc) ըսելով՝ կ'իմացուի ընդարձակ շրջապատուած տեղ մը՝ ուր կը գտնուին դաշտեր, անտառներ, մարդագետիններ, պարտէղներ, տնակներ եւ այլն։ Անցքերու կամ պտրտելու համար ճամբաններ ու չափանուած տեղեր ալ կը գտնուին։ Մակաղատեղը կալուածքի մը ամենամեծ զարդն է, եւ շատ անգամ նաեւ ամենէն շահարեր մասը։

Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

Թղթագործութեան (Papeterie) վրայ :

Թուղթը՝ պրտու (papyrus) ըսուած տունկէն յառաջ եկած է, որն որ արեւելք կ'ամի, եւ որուն կեղեւը հիները զրելու կը գործածէին, մեր հիմակուան թուղթը չգտնուած : Ամենէն առջի գործածութեան ելած թուղթը եգիպտականն է, շուրջ ութերորդ դարուն . ասիկա ծեծուած ու լուծուած բամբակէ կը շինուէր: Յետ ժամանակաց երբ որ Եւրոպացիք դտան որ կտաւն ու կանեփն ալ շուտ կը լուծուի կամ կը պատրաստուի, հիմակուան թղթագործութիւնը յառաջ եկաւ:

Թուղթը հետեւեալ կերպով կը շինուի: Շատ մը հին լաթի կտորուանքներ ու ջնջոցներ կ'առնուն, մասնաւոր գործիքով մը կը մանրեն ու կարասի մը մէջ կը գնեն վրան առատ ջուր կը լեցընեն ու տոփաններով կը սկսին զարնել, որով անոնք կը լուծուին ու շատ պղտիկ կտորներ կ'ըլլան . մէկ կողմանէ ալ կարասին մէջ մաքուր ջուր կը վազէ, իսկ աղտոտ ջուրը կարասին տակն եղած ծակոտ թիթեղի մը ծակերէն դուրս կը վազէ . ասով նաեւ լաթերուն աղտօտութիւնն ալ կը մաքրուի: Վերջէն թղթոյ աղօրիքի (moulin à papier) մէջ նոյն զանգուածը գարձեալ վերն ըսուած եղանակաւ աղէկ մը մանրելէն ետեւ կը հանեն ու կը չորցընեն: Թուղթ շինել կ'ուզուի նէ, նոյն զանգուածը նախ ամանի մը մէջ ջրով կը լուծեն, եաքէն շինուելու թղթին մեծութեամբ շրջանակ մը կ'առնուն, որուն վրայ կարգաւ խիտ առ խիտ մետաղէ բարակ թելեր պրկուած են, ու թղթի զանգուածի ամանին մէջ կը խոթեն ու դուրս կը հանեն, որով թելերուն վրայ մնացած զանգուածը թղթի թերթ մը կը շինէ ու ջուրը թելերուն ծակերէն դուրս կը վազէ: Աս կերպով դուրս հանուած թերթը շատ շուտ կը չորսայ: Նոյն թերթը տախտակի մը վրայ կը տարածեն ու թաղկով մը կը ծածկեն նոյնպէս երկրորդ երրորդ ու հետեւեալ թերթերն աս կերպով կը գիզեն: Վերջէն աս թուղթերէն խուրձ մը մամլոյ մէջ կը գնեն ու կը ճնշեն, որով թղթին մէջ դեռ մնացած ջուրը դուրս կ'ելլէ: Ասկէց ետքը թերթերը թաղկիքներուն մէջէն կը հանեն ու նորէն մամլոյ մէջ կը ճնշեն ու դուրս հանելով օդբանուկ տեղ մը չուաններու վրայ կը կախեն կը չորցընեն: Բայց աս եղանակաւ շինուած թուղթը պտղուն է եւ միայն տպագրութեան համար կը գոր-

ծածուի : Գրի թուղթ շնուելու համար, այսպէս շնուած թղթի թերթերը՝ մէջը սոսինձ ու պաղեղ լուծուած ջրի մէջ կը թաժախեն ու նորէն կը չորցընեն : Թաղթին երեսը փայլեցընելու կամ յղկելու համար զանիկայ երկու իրարու վրայ հաստատուած փայտէ գլաններու մէջէն կ'անցընեն : Թառուղթը փայլուն ընելու համար յառաջադոյն ճարպով կ'օծէին : Աս գործողութենէն ետքը թերթը երկու կը ծալեն . 24 թերթը տրցակ (main) մը կը կազմէ ու 20 տրցակը, խուրձն (rame) մը : Ամենէն ետքը թուղթը խուրձն խուրձն կը կապեն ու մամլոյ տակ կը դնեն :

Նեղագրութեան կամ համառօտագրութեան վրայ :

Նեղագրութեան (sténographie) բաելով կ'իմացուի խօսուելու պէս շուտ գրելու արուեստը : Ասիկակ ուրիշ բանով չ'ըլլար, բայց եթէ ամբողջ աղփարետաց տեղ խիստ պարզ նշաններ դնելով, ու բառերուն մէջի ձայնաւոր գրերը դուրս ձգելով եւ ամբողջ բառերու տեղ որոշեալ պարզ նշաններ կամ մենագրեր (monogramme) գործածելով :

Աս արուեստով շատ ժամանակ կը շահուի, ու կարող կ'ըլլանք անուանի ճարտարախօսաց, քարոզաց, վարպետներու եւ այլն, ճառերը՝ խօսուածին պէս շուտ գրի առնուլ : Նեղագրութեան օգնութեամբը երիտասարդները իրենց յիշողութիւնն արտաքոյ կարգի կը զօրացընեն, ինչպէս նաև իրենց դատաստան ընելու ձիրքը, մանաւանդ երբոր թարգմանելու կ'ըլլան՝ նեղագրական նշաններ կամ գրեր կը գործածեն : Լեզուաց ուսումն ասով արտաքոյ կարգի կը դիւրըննայ :

Ամենագրութեան վրայ :

Ադրագրութեան (pasigraphie) ան արուեստն է, որուն ձեռքով կրնայ մէկը, ամէն մարդու առանց լեզունին գիտնալու գրով ինք զինքը հասկըցընել : Ասիկայ ուրիշ բանով չ'ըլլար, բայց եթէ այնպիսի նշաններ գործածելով, որոնք մտածմանց հաւասար պատկերներն են, որոնք ամէն մէկ լեզուի մէջ ուրիշ անուններ ունին : Այսպիսի նշաններ կամ գրեր տասուերկու հատ են, ու աղփարետաց եւ ու մէկ հատին կը նմանին : Բաց ասկէց ուրիշ տասուերկու ընդ հանուր կանոններ ալ կան, որոնք ամէն լեզուաց ու անոնց բարբառներուն (dialecte) մէջ կը գործածուին, ու ամեննեւին բացառութեան տակ չեն իյնար : Ըեշտելն ու կէտաղբութիւնը Եւրոպայի կենդանի լեզուաց պէս է :

Տպագրութեան վրայ :

Տպագրութեան արուեստը (imprimerie; typographie)՝ մարդկային մասաց ամենաօգտակար գիւտերէն մէկն է : Եւ ասի շարժական գրերը գործածելով կը լլայ, որոնք ամբողջ աղիարետը կը կացուցանեն : Աս գրերուն ու մամոյ մը օգնութեամբ, որուն տակ աս գրերը կը դրուին, անգամ մը ճնշելով, ու զուած ձեւով ամբողջ թերթ մը թուղթ այլ եւ այլ էջերով կը տպուի :

Տպագրութեան վրայ ճիշդ գաղափար մ'ունենալու համար, պէտք է նախ գրերէն սկսիլ : Աս գրերը՝ բաղադրութեամբ մը կը շնուռին, որ են կապար, զինկ ու զուտ ծարրաքար : Աս խառնուրդը սաստիկ կրակի վրայ կ'եռացընեն, եւ աս հեղուկ մետաղէն՝ ձուլողը երկաթէ պղտիկ դգալով մը կ'առնու, ու կաղապարին մէջ կը թափէ : Աս կաղապարին տակը կտոր մը պղինձ կայ, որուն վրայ խորունկ նշանագիրը մը փորուած է, որ ժայ նշանագիր կ'անուանուի : Արդ ձուլողը կաղապարը կը բանայ ու ձուլուած գիրը դուրս կը հանէ, որ մէկ մատնաչափ բարձր ձուլուածք մըն է, որուն վերի մասին վրայ նշանագիրը բարձր դուրս ցցուած կ'երեւայ : Աս գիրը վերջէն վրան տպարանի թանաք կ'ընդունի, որով թերթ մը կացուցանող շարուած գրերը կը սեւցընեն :

Երեւան բառերը կացուցանող գրերը իրարու քով դնելով կ'ըլլայ : Աս վախճանիս համար ամէն մէկ տպարանի մէջ, շրջա ու ուղիղ կան, որոնք գրակալի պէս ծուռ դիրքով բարձր կը կենան : Աս արկղները պղտիկ չորեքկուսի խորշերու բաժնուած են, որոնց ամէն մէկուն մէջ խել մը զատ զատ գրեր կան . Հաջեւը դրուած ձեռուագրին կամ տպուած գործքին մէջ կարդացած բառերը շարելու համար, ան խորշերէն կրցածին չափ շուտ, մէկիկ մէկիկ գրերը կ'առնու, ու ձախ ձեռքը բռնած էր շնուռ (անկիւնաւոր գործիք) մէջ կը դնէ : Արոշեալ երկայնութեամբ մէկ կամ քանի մը տող շարելէն ետքը, գրընկալին վրայէն զդուշութեամբ կը վերցընէ ու նաւազէն (շրջանակով չորեքկուսի տախտակ) վրայ կը դնէ, այսպէս կը շարունակէ մինչեւ որ էջ մը կազմուի : Երբոր կը լմբնայ աս էջը, բարակ շուանով շորս կողմանէ կը կապէ ու նաւակին վրայէն վերցընելով զատ տեղ մը կը դնէ : Երբ որ թերթի մը առջի երեսին ամէն էջերը շարուած կ'ըլլան, որոշեալ կարգաւը տպելու տախտակին վրայ կը տեղաւորուին, ու երկաթի շրջանակի մը մէջ

կը փակուին ու հիշյներով (փայտէ կամ՝ երկաթէ քառակուսի դաւաղաններ) թէ՛ էջերուն ու թէ՛ լուսանցքներուն իրարմէ ու նենալու հեռաւորութիւնները կ'որոշուին ու կը հաստատուին։ Աս կերպով շրջանակի մէջ հաստատուած շարուածքը գրքի մը դէր կ'անուանուի։ Աս գործողութիւնները կատարուելէն ետքը շարուածքը մամիոյ մէջ կը դնեն ուստի որբուժութը կ'առնուն որն որ կարծը խոզանակով ալ կ'ըլլայ, ու ձեռագրին հետ կը բաղդատեն, որ եթէ քանի մը սխաններ կան նէ տեսնուին ու սրբագրուին։ Եւ աս սրբագրութիւնը սրածայր հերիւնով մը կ'ընեն, սխալ գրերը դուրս հանելով ու տեղը ուղիղը դնելով։

Աս միջոցիս մէջ տպագրութեան թուղթը թրջուած կ'ըլլայ, զոր տախտակով մը կը ծածկեն ու վրան ալ ծանրութիւն կը դնեն, որպէս զի թուղթը հաւասարապէս ջուրը իրեն քաշէ ու խոնաւնայ, առանց ասոր թուղթը տպագրութեան թանաքը վրան չ'ընդունիր։ Աս պատրաստութիւններէն ետեւ շարուածքը մամիոյ շրջանակին մէջ կը դնեն ու տպելու կը սկսին։

Տպելու համար հարկաւոր է գլան մը. (հին ատենները ասոր տեղ ձիու մազով լեցուած շան կաշիէ մեծկակ գունդեր էին, որոնք հիմայ չեն գործածուիր) աս զլանը սոսընձի եւ օշարակի բաղադրութիւն մըն է, զոր պատրաստելու համար սոսինձը նախ եւ յառաջ ջրոյ մէջ կը կակղացընեն ու ետքէն որոշեալ չափով օշարակ ալ մէջը կը լեցընեն ու երկաթէ կամ պղնձէ կաթսայի մէջ դրած, զատ ջրով լցուած կաթսայի մէջ կը խոթեն ու կ'եփեն։ Երբոր աս զանդուածը պատշաճ հեղուկ վիճակի կը հասնի, արդյոք կամ թափծու երկաթէ գլանաձեւ կաղապարի մէջ կը լեցընեն, որուն մէջտեղը երկայն յլղկուած կլոր փայտէ գաւազան մ'ալ հաստատուած է։ Աս թափծու զանդուածը երկայն ատեն զով տեղ մը կը դնեն, մինչեւ որ դարձեալ պատշաճ կարծրութիւն ու ձգականութիւն ստանայ։ Վերջէն զբանաձեւ խողովակէն կը հանեն, եւ երկու ծայրերէն մէկ մաս հաստութեամբ գլուխները դարձած երկաթի կը հաստատեն, որուն վրայ երկու հատ փայտէ մնղեին ալ կայ։

Երբոր շարուածքը մամիոյն շրջանակին մէջ կը տեղաւորուի, ան ատեն վերն ըսուած եղանակաւ շինուած զլանը կ'առնու օգնիչը ու կը դպրընէ տպարանի թանաքին վրայ, որն որ կտաւատի եղէն ու ծխոյ մուրէն կը շինուի, ու ներկասեղանին (քարէ կամ պողպատապատ քառակուսի սեղան) վրայ կը կլորէ, որպէս զի թանաքը գլանին վրայ հաւասարապէս տարածուի, եւ

շարուածքին վրայ կլորելով կը սեւցընէ . աս միջոցիս անդիէն ուրիշ մը կամ տպողը թերթ մը խոնաւ թուղթէն շարժական շրջանակին վրայ կը դնէ , որուն վրայ երկու հատ սրածայր առեղներ կան , որոնք թուղթը ծակելով հաստատուն կը բռնեն : Վերջէն աս շրջանակը շարուածքին վրայ կը բերէ , այնպէս որ սպիտակ թուղթը գրերը կը շօշափէն , ու ձախ ձեռքով ճախարակը կը դարձնէ . որով շարուածքը , մամլոյն երկաթէ կամ արորէ ճնշող տախտակին տակ կու գայ : Անմիջապէս աջ ձեռքով մամլոյն բաղկէն կը բռնէ դէպ իրեն այնպէս մը կը քաշէ , որ ճնշող տախտակը շարուածքին վրայ կը ճնշէ եւ այսպէս կը տպուի : Նախ եւ յառաջ շարուածքին մէկ մասը միայն մամլոյն տակ կու գայ , մամլոյն բազուկը երկրորդ անգամ քաշելուն ամբողջը՝ եւ այսպէս կէս թերթը (այսինքն թերթին մէկ երեսը) կը տպուի : Շարուածքը դարձեալ ճախարակին ձեռքով դուրս կը մղուի , շրջանակը վեր կը վերցուի ու բոլորովին տըպուած կէս թերթը մէկդի կ'առնուի :

Աս եղանակաւ ուղուածին չափ օրինակ թերթին մէկ երեսը տպուելէն ետքը , անի կը վերցընեն ու մէկալ երեսին շարուածքը մէջը կը դնէն . բայց որպէս զի երեսները ճիշդ իրարու վրայ գան , շրջանակին վրայ հաստատուած երկու սրածայր առեղները , որոնք թուղթը հաստատուն կը բռնեն , թուղթին ան ծակերէն կ'անցընեն , որոնք առջի երեսը տպուած ժամանակ ծակուած են : Երբ որ տպագրութիւնը կը լմբննայ , շարուածքը մնխրացրով կը լուան , ու խողանակով մ'ալ կը շփեն որպէս զի գրերը աղէկ մը մաքրուին . ետքէն շարուածքը կը քակէն ու ամէն մէկ գրերը իրենց ծակերուն մէջ կը բաժնեն :

Աս է ահաւասիկ տպարանի մը կարգաւորութիւնը , որով անհաւատալի շուտութեամբ հազարաւոր գրուածներ կը տպուին ու կը տարածուին :

Ուրիշ տպագրութեան կերպ մ'ալ կայ որ շոգւոյ զօրութեամբ կը կատարուի , մարդու աշխատութեան հարկաւորութիւն չկայ . անգամ մը շարուածքը ու թանաքը մեքենային մէջ տեղաւորելէն ետեւ , տղայ մը թուղթը մէկիկ մէկիկ առեղներուն վրայ կը հաստատէ (նաեւ առանց ասոր ալ) , ու մեքենան շոգւոյ զօրութեամբ , երթալով գալով տպագրութիւնը կը կատարուի : Աս կերպ տպագրութիւնը շատ աւելի շահաւոր է , ինչու որ քիչ ատենուան մէջ շատ բան կրնայ տպուիլ , եւ Փարիզ , Լոնտոն , Գերմանիա ու Վիեննա գրեթէ շատ տպարաններու մէջ աս կերպով է տպագրութիւնը :

Ընթերցուածի վրայ:

Տպուած աղէկ գրուածներու ընթերցուածը (lecture) ամենէն օգտակար ու ամենահարկաւոր բան է . կարդալը հոգին կ'արթընցընէ, միտքը կը կերպաւորէ, յիշողութիւնը կը զօրացընէ, դատողութեան կարողութիւնը կը սրէ, ճաշակը կ'աղնուացընէ, երեւակայութեանը կենդանութիւն կու տայ: Ընթերցուածը՝ զմեզ մտօք ամէն դարերու ու աշխարհքիս ամէն կողմբը կը փոխադրէ, մեզի դատարկ ժամանակնիս կը կարձեցընէ, ձանձրութենէ ու դատարկութեան վտանգներէն զմեզ կը պահպանէ, եւ հոգւոյն վրայ այնպիսի զօրաւոր ազգեցութիւն ի գործ կը դնէ, որ շատ մարդիկներուն վրայ մտաւոր տաղանդի պակութիւնը կը լեցընէ . առանց անոր ուսումը յառաջ չիկրնար երթալ, եւ նոյն իսկ տաղանդաւոր երիտասարդները ամենեւին յառաջադիմութիւն չեն կրնար ընել:

Բայց աս օգուտները կամ ազգեցութիւնները յառաջ բերելու համար պէտք է Ընտրութեամբ, կարդաւ ու Մտադրութեամբ կարդալ: 1. Ընտրութեամբ կարդալ ըսելով կիմացուի, անհամար տպուած գրքերուն մէջն զանոնք ընտրել, որոնք նիւթին կողմանէ երեւելի են, ու կրօնի եւ բարի վարուց դէմ բան չեն պարունակեր: Աղէկ գրքերը հոգւոյն ու մտաց ընտրի սնունդն են, իսկ ասոր հակառակ գէշ զբքերը թոյն են, որոնք սնուցանելու տեղ կը սպաննեն: 2. Կ-Շ- կարդալը, կարդ մը բռնել ըսել է, այս ինքն ըստ քմաց, երբեմն աս եւ երբեմն ան չեղինակները կարդալու չէ, վախճանազուրկ եւ չետաքրքրութեամբ միայն թղթատելով: 3. Մ-Շ- կարդալը ալ ան կ'իմացուի, որ պէտք չէ միայն գիրը մը վերիվերս կարդալով դոհ ըլլալ, հապա անոր մէջ բովանդակուածները ըստ մասին բառ առ բառ մաքին մէջ պէտք է դրոշմել, կարդացածին վրայ համար պահանջել ու անոնցմէ քաղուածոյք մ'ընել: Ուրեմն ասկէց կը հետեւի որ բանը շատ կարդալուն վրայ չէ, հապա աղէկ ու կարդաւ մը կարդալուն վրայ:

Մատենադարան (մի եւ նոյն նիւթերու վրայ գրուած գրքերու ժողովածոյք) մը ընտրելը ամենէն ընտրելին է . մանաւանդ որոշեալ դարու մը զբքերը, որ դարուն մէջ մի եւ նոյն նիւթերու վրայ շատ գրուածներ ելած են . բայց ասոր մէջն ալ միտ դնելու բանն ան է, որ նոյները անպարսաւ սկզբամբ եւ ուրիշներէն վերադաս ըլլան: Այսպիսի մատենադարաններ մեր աղդին մէջն ալ քիչ շատ կը գտնուին, եւ հետզետէ ալ երեւ-

Նալու վրայ են, որով թէ ազգային լեզուին մշակութեան կ'օգնեն ու թէ ազգային յառաջադիմութեան նպաստ կ'ըլլան :

Գ Լ Ո Ւ Խ Ժ Դ Դ Տ .

Տիեզերագրութիւն վրայ:

Տիեզերագրութիւն (cosmographie) անուամբ կ'իմացուի, աշխարհքիս ստորագրութիւնը :

Աշխարհք կամ Տիեզերք ըսելով կ'իմացուի, երկնաւոր մարմնոց գումարութիւնը, որոնք անսահման անջրպետի մէջ կը տատանին, որուն կը վերաբերին նաեւ մեր երկիրը իր ամէն բաներովն ու հեռաւոր աստղները :

Աստղները կամ երկնաւոր մարմնները երկու կը բաժնուին լուսաւոր, որոնք իրենք իրենցին լոյս ունին, ինչպէս է մեր արեգակը, եւ անլոյս, որոնք լոյս չունին, եւ իրենց լոյսը լուսաւորներէն կ'ընդունին, ինչպէս է լուսինը :

Լուսաւորաց կարգն են 1. արեգակն ու 2. հաստատուն աստղները, որոնք հիւսիսային բեւեռին մօտերը միշտ մի եւ նոյն դրիւք կը դառնան ու գիշերները պարզ աշօք ալ կը տեսնուին :

Աս հաստատուն աստղներուն վախճանն ալ, որչափ որ կ'երեւայ, արեգական պէս, իրենց չորս կողմը մէկանց շարժաղ սւրիշ երկնաւոր մարմնները լուսաւորել, ջերմացնել ու պըտղարեր ընել է : Ասկէց կը հետեւի ուրեմն որ, իրենք ալ արեգական նման, արեգակնային դրութիւն (système solaire) մը պիտ'որ ունենան :

Անհամար երկնային անլոյս մարմններուն՝ երկրին պէս արեգական բոլորտիքն ըրած շարժումն ու դիրքը արեգակնային դրութիւն կ'անուանուի . իսկ երկնային անլոյս մարմնները հաւաքած կամ հաւաքած են :

Անլոյս մարմնները երեք կարգ կը բաժնուին . Մոլորակ, Արբանեակ ու Գիսաւոր :

Արեգակն լուսաւոր աստղ մըն է, որն որ մեր երկիրը կը լուսաւորէ ու կը ջերմացնէ, աս բարերար ազգեցութիւնը նաեւ եր բոլորտիքը շարժող մէկալ մոլորակներուն ալ կ'ընէ :

Արեգական մեծութեան վրայ դատաստան ընելու համար, պէտք է գիտնալ որ իր տրամադիծը 319.000 գաղղիական կամ 191.400 գերմանական մղոն է, ուստի եւ 111 անգամ մեծադոյն է երկրիս տրամագիծէն . ըստ հետեւորդի պէտք է որ արեգակը մէկ միլիոն ու 40.000 անգամ մեծադոյն ըլլայ երկրէս :

Հին ատենները այնպէս կը կարծէին որ արեւը երկրիս բոլորտիքը կը դառնայ. բայց հիմակ ամէն մարդ գիտէ որ երկիրն արեգական բոլորտիքը կը դառնայ. բայց արեգական սկառակին վրայ կանոնաւոր եղանակաւ աներեւոյթ ըլլող ու դարձեալ երեւցող բիծերէն իմացած են որ արեգակն ալ իր սեփական առանցքին վրայ կը շարժի եւ աս շարժումը 25 օրուան ու 12 ժամու մէջ կը կատարէ :

Մուշտիկ ինչպէս վերը ըստնք երկնային անլոյս մարմիններ են, որոնք մեծ կամ փոքր հաւկթաձեւ ճամբով արեգական բոլորտիքը կը դառնան :

Գլխաւոր մոլորակներ եօթը հատ կան, որոնք ընդ ամէնը 17 Արբանեակ կամ Լուսին ունին, ու ասանկ կ'անուանուին. 1. Փայլածու կամ Հերմէս, որն որ արեգական մօտագոյնն է : 2. Աստղիկ կամ Արուսեակ : 3. Երկիր, Լուսին մ'ունի : 4. Հրատ կամ Արէս : 5. Արամազդ, 4 Լուսին ունի : 6. Երեւակ կամ Կրոնոս, 7 Լուսինէն դատ ըստ նոր զնութեան 2 հատ ալ աստղէգոտի ունի : 7. Ուրանոս, 6 Լուսին ունի : Ասոնցմէ զատ կան նաեւ շատ փոքր մոլորակներ, որոնց թիւը մինչեւ 50 կը հասնի :

Մոլորակները կրկին շարժում ունին, մէյ մը իրենց սեփական առանցքին վրայ, մէյ մ'ալ արեգական բոլորտիքը : Երկու շարժումներն ալ արեւմուտքէն դէպ ի արեւելք կ'ընեն :

Մոլորակները հաստատուն աստղներէն իրենց լուսովը կրնան որոշուիլ : Հաստատուն աստղները շարժուն լոյս մ'ունին. ասոր հակառակ մոլորակները հանդարտ ու ազօտ լոյս մը . ամէն մէկ մոլորակ գարձեալ տարրեր ու սեպհական լոյս մ'ունի յատուկ գունով :

Մոլորակներուն ձեւը կլոր է, բայց իրենց շարժման արագութեան պատճառաւ, դէպ ի բեւեռ քիչ մը տափակ ու դէպ ի հասարակած ծռած է :

Երկիրը իր առանցքին բոլորտիքը 23 ժամու, 56 վայրկենի մէջ կը դառնայ. իսկ արեգական բոլորտիքը 365 օրուան, 6 ժամու եւ 9 վայրկենի մէջ : Իր տրամագիծը 1719 գերմ. մղոն է. եւ իր արեգակէն ունեցած միջին հեռաւորութիւնը 2 միլիոն 40.000 գերմ. մղոն : Արեգական բոլորտիքն ըրած ճամբան հաւկթաձեւ է :

Արբանեակներն անլոյս մարմիններ են, որոնք՝ մոլորակի մ'արեգական բոլորտիքը գարձած ատեն անոր կ'ընկերանան. իրենք ալ թէ իրենց առանցքին վրայ ու թէ մոլորակաց բոլոր-

տիքը կը դառնան : Ա երբ ըսուած գլխաւոր մոլորակներէն չորսը միայն այսպիսի արբանեակներ ունին , այս ինքն Երկիքը , Արամազդը , Երեւակը կամ Արտոնուն եւ Ուրանոսը :

Երկրին արբանեակը Լուսին է : Յոյները զատ մոլորակ մը կը համարէին Լուսինը :

Լուսինը 29 օրուան ու 12 ժամու մէջ հեղ մը երկրիս բոլորտիքը կը դառնայ : Իր ճամբան ալ նոյնպէս հաւկիմածեւ է : Իր երկրէն ունեցած միջին հեռաւորութիւնը շուրջ 50.000 գերմ . մղոն է :

Լուսինը +---րդ ըսելով կ'իմացուի ան զանազան դիրքերը , որոնց մէջ որ Լուսինը ամսուան մը մէջ երկրին բոլորտիքը դարձած ատենը մեղի կ'երեւայ : Աս գիրքերը չորս են . Կոր լուսին , Առաջին քառորդ , Լուսմն լուսնի , Վերջին քառորդ :

Լուսնոյ քառորդներ յառաջ գալուն պատմառը՝ ան այլ եւ այլ գիրքերն է , զորն որ Լուսինը երկրին բոլորտիքն ըրած ճամբուն ընթացքին մէջ արեգական ու երկրին դիմացը գալով կ'ունենայ : Որովհետեւ լուսինը սեփական լցոս չունի , հապա արեւէն ընդունած լուսովը կը լուսաւորուի , եւ նոյնը հայելոյ պէս կը ցոլացընէ , անոր համար ան ատեն մեղի կատարեալ կը կ'երեւայ , երբ որ իր արեգակէն ամբողջ լուսաւորուած սկաւառակը դէպ ի մեղ դարձած կ'ըլլայ . եւ այսպէս կ'ըսուի Լուսականի : Ասոր հակառակ երբ որ լուսնոյ արեգակէն չլուսաւորուած մասը դէպ ի մեղ դարձած կ'ըլլայ , ան ատեն Լուսինը ամսնեւին չենք տեսներ , եւ է Կոր լուսին . եւ ասի անոր համար այսպէս կ'անուանուի , որովհետեւ ութ օրէն ետեւ լուսինը իսկզբան քիչ մը , վերջին կամաց կամաց աւելի տեսանելի կ'ըլլայ եւ նորէն լուսաւորելու կը սկսի : Երբ որ Լուսնոյն կէս սկաւառակը լուսաւոր երեւնալու ըլլայ , ան ատեն Լուսնոյն Առաջին +---րդն է , որովհետեւ իր կը կողմը դէպ ի արեգակ դարձած է : Ասոր հակառակ երբ որ Լուսինը լրանակէն ետքը կամաց կամաց կը սկսի նուազնալ ու իր սկաւառակին կէս լուսաւորուած մասը մեղի կը ցոլացընէ , ան ատեն կ'ըլլայ Լուսնոյ Վէրջին +---րդը , որովհետեւ իր կը կողմը արեւուն մառը մտած կողմը դարձած է :

Գ.-----ր որով ըսելով կ'իմացուի ան մոլորակները , որոնք անհամար բազմութեամբ ու դեռ մեղի անծանօթ շրջաններով տիեզերաց մէջ կը շրջին : Անոնց վրայ այսչափ միայն գիտենք որ շատ երկայն ձուաձեւ ճամբով արեգական բոլորտիքը կը շարժին : Եւ որովհետեւ ասոնք սովորաբար երկայն լուսաւոր պո-

չով մը կ'երեւան, հիմն ժամանակներն այսպիսի դիսաւոր մը երեւար՝ դժբախտութեան նշան կը համարուէր:

Հաստատուն աստեղաց մեր երկրէն ունեցած հեռաւորութիւնը, դեռ ճիշդ հաշուած չէ, բայց մերձաւոր հաշուով մը գիտենք թէ ամենէն մօտաւոր հաստատուն աստղները արեգակէն 400.000 անգամ աւելի երկրէն հեռու են. իսկ արեգակը ինչպէս վերն ըսինք երկրէն երկու միլիոն մղոնէն աւելի հեռու է:

Աստղները աստեղաց խումբերու կը բաժնուին, զսր Աստեղաց կ'անուաննեն: Աս տեսակ աստեղատուններ խփատ շատ բլարուն՝ զանոնք դիւրաւ աչքի տակ ձգելու համար հիւսիսային ու հարաւային աստեղատանց կը բաժննեն:

Հիները աս աստեղատանց մինակ մէկ մասը գիտէին. այս ինքն կիւրահաւաքարին կամ Զոդիականին 12 աստեղատունները նախ եւ յառաջ ծանօթ էին, ետքէն մէկալ աստեղատունները ճանցուեցան, ունանք ալ նոր ժամանակները գտնուեցան:

Զոդիակոսին 12 նշանները հետեւեալներն են. Խոյ Կ, Ցուլ Ը, Երկաւոր Ո, Խեցգետին 69, Առիւծ Զ, Կոյս որ, Կշիռ Շ, Կարիճ Պ, Աղեղնաւոր +, Այծեղիւր Յ, Քըհօս =, Չուկն (։ Առջի երեք աստեղատունները Գարունը կը ցուցընեն, հետեւեալ երեքը Ամառը, միւս երեքը Աշունը, իսկ վերջի երեքը Չմեռը, այս ինքն արեգակը Գարնան առջի երեքին մէջ կը գտնուի եւ այլն:

Ծրիւնակ (գնայուն աստեղաց, sphère) ըսելով կ'իմացուի արուեստական մետաղէ բոլորակ կազմուած գործիքը, զորն որ Տիեզերագրութեան մէջ կը գործածուի, աստղները դիւրաւ դիտելու ու ճանչնալու համար:

Երիւսական արուեստաւոր գունդ մըն է, որուն մակերեւութին վրայ այլ եւ այլ աստեղատուններուն դիրքը նշանակուած է: Խոկ Երիւսական ալ, դարձեալ արուեստաւոր գունդ մըն է, որուն մակերեւութին վրայ ճիշդ նշանակուած են այլ եւ այլ երկիրներու, ծովերու, քաղաքներու, գետերու եւ այլն, տեղերը:

Որովհէտեւ ի հնուց ծանօթ է որ երկիրը ինք իր բոլորակը կը դառնայ, ուստի հետեւցուած կամ մոածուած է թէ պէտք է որ զիծ կամ առանցք մ'ըլլայ, որուն վրայ երկիրը

իրրեւ անիւ մը դառնայ: Աս գիծը կամ առանցքը մէկ բեւեռէն մէկալ բեւեռ երկրիս կենդրոնէն անցնելով ձգուած կը մտածուի, եւ կը կոչուի Առողջաց Երիշի: իսկ երկու արտաքին ծայրերը կ'անուանուին Բնեւեռ: հիւսիսայինը՝ Հետեւոյն բեւեռ, հարաւայինը՝ Հորուոյն բեւեռ:

Հորիւոյն շրջանակ մըն է, որն որ երկրիս բոլորտիքը՝ մեզմէ հաւասար հեռաւորութեամբ մեծ կամ պղտիկ կը մտածուի: Անոր համար կրկին հորիզոն կայ, Առեւեւոյն կամ Տեսանելւ հորիշն, որն որ մեր բոլորտիքն իրրեւ ի կենդրոնի մեր աշքին զօրածին շափ կ'երեւայ: Բուռն կամ Մոնեւուիսաւան հորիշն, որն որ երկիրը երկու հաւասար մասերու կը բաժնէ: Ասիկա աստեղներուն ելլելն ու մտնելը կը ցուցընէ:

Հորուոյն ալ ուրիշ շրջանակ մըն է, որն որ երկիրը՝ բեւեռներէն հաւասար հեռաւոր երկու մասերու կը բաժնէ: Միջրեւոյն շրջանակ մըն է, որն որ նոյնպէս երկիրը երկու հաւասար հեռաւոր մասերու կը բաժնէ, միայն հակառակ ուղղութեամբ, այս ինքն բեւեռէն անցնելով ու հասարակածը կտրելով: Երբոր արեգակն աս միջօրէական գծին վրայ գալու ըլլայ, կիւսօր է: Ինչպէս որ հասարակածով երկիրը երկու հիւսիսային ու հարաւային մասերու կը բաժնուի, այսպէս ալ Միջօրէականով նոյնը երկու արեւելեան ու արեւմտեան մասերու կը բաժնուի:

Ծիր իւսուրան ալ շրջանակ մըն է, որն որ հասարակածը շեղ ուղղութեամբ կը կտրէ: Աս բոլորակին վրայ մետաղէ շերտ մը կայ, որուն վրայ կիւտանութերին կամ Զորիւոյն տասու երկու աստեղատունները նշանակուած են: Մինչեւ հիմակ ըսուած շրջանակները մեծ շրջանակներ կ'անուանուին, որովհետեւ երկիրը երկու հաւասար մեծ մասերու կը բաժնեն: Փոքր շրջանակները հետեւեալներն են:

1. Երկու Արեւերոյները, 2. Երկու Բնեւեռոյն լընեւաները: Երկու Արեւագարձները հասարակածին հետ զուգահեռական են, ու արեգական առերեւոյթ շարժման ամենավերջին կէտերը կը ցուցընեն. հիւսիսայինը կը կոչուի Արեւերոյն իւշչիւոյն ու հարաւայինը Արեւերոյն այնեղնէ: Երկու Բնեւեռոյն լընեւաները ալ նոյնպէս զուգահեռական են Արեւադարձներուն հետ հասարակածէն:

Գօրէ ըսելով կ'իմացուի, Բեւեռական շրջանակներուն ու Արեւադարձներուն մէջ գունուած երկրագնդին մասերը, որոնք իրենց այլ եւ այլ դիրքերովը զանազան եղանակներ ունին:

Այսպէս գօտիներ հինգ հատ են. 1. Տու կամ Արեւելու հօտի, երկու Արեւադարձներու մէջ, 2. երկու Բորբերուն հօտիները Արեւադարձներու ու Բեւեռական շրջանակներու մէջ, ու 3. երկու Պողոս կամ Արեւելու հօտիները Բեւեռական շրջանակներուն ու Բեւեռներուն մէջ:

Երկրախօսութիւնը վրայ:

Երկրախօսութիւնը (Géologie) երկրին ընդերքը քննելու կը զրադի:

Երկրախօսները ժայռերն ու լեռները կը քննեն, երկրին տակ եղած այրերը, քարահատներն ու բովերը կը զննեն, ան էական մասերը կամ յատկութիւններն իմանալու, որոնցմէ որ երկրին ընդերքը կազմուած է, ինչպէս նաև հողին այլ եւ այլ կարգերը, որոնք երկրին մէջը իրարու վրայ կեցած են:

Երկրախօսները շատ երկայն ատենէ ի վեր իրենց քննութիւններովը մերձաւոր մեկնութիւններ կը փնտուեն երկրիս կազմութեանը վրայ. բայց դեռ ան աստիճանի կատարեալ յագեցուցիչ լուծման մը հասած չեն: Այսու ամենայնիւ իրենց անխոնջ աշխատութեամբը շատ մը հետաքրքիր մեկնութիւններ ու ճշմարտութիւններ յառաջ բերած են:

Աս երկրախօսական քննութիւններով՝ ծովէն շատ հեռու ու նյոյն իսկ բարձրաբերձ լերանց վրայ անչափ բազմաթիւ քարացեալ ձուկեր ու խեցիներ գտնուած է, որ պէտք որ ատենօք աս տեղերը ծով եղած ըլլայ, եւ աս ամէն քարացածները զըրհեղեղին արդիւնքն ըլլայ: Ամբողջ ժայռեր կան, որ բոլոր աս տեսակ քարացածներէ բազկացած են: Փարիզի մօտերը աս տեսակ ժայռեր կը գտնուին որոնցմէ որ քաղաքը շինուած է: Փարիզի մօտ Արքէօյլ գեղը կայ, որ ամբողջ խեցիներէ բազկացած քարերէ շինուած է:

Երկրախօսութեան ու Հանքարանութեան մէջ եղած տարրերութիւնն աս է որ երկրախօսները լերանց, հողերու եւ այլն, տեսակներուն ամբողջ զանգուածները կը քննեն, իսկ անոր հակառակ հանքարանները՝ առանձին առանձին, փոքր մասերը կը զննեն, մանաւանդ զանոնք, որոնք որ արուեստից ու ճարտարութեան օգուտ մ'ունին: Ըստ ինքեան հանքարանութիւնը երկրախօսութեան ճիւղ մըն է: Երկրախօսութիւնն աւելի հետաքրքիր մեկնութիւններ կամ լուսաւորութիւններ կ'ընդայէ: իսկ հանքարանութիւնը օգտակար արդիւնքներ յառաջ

կը բերէ . բայց երկրախօսութիւնը միշտ հանքարաններուն՝ իրենց հանքերը քննած ատեննին կ'առաջնորդէ :

Հանքարանութեան վրայ :

Հանքարանութիւնը (Minéralogie) կը սորվեցնէ մեզի ճանչնալ ան ամէն մարմինները, որոնցմէ որ մեր երկրին ընդերքը կաղմուած է : Աս մարմինները ՀՀա + կ'անուանուին :

Հանքերը չորս գասերու կը բաժնուին . 1 . Հողի ու Քարի տեսակներու . 2 . Աղերու, որոնք ջրոյ մէջ կը լուծուին . 3 . Այլելի մետաղակերպ չեղող նիւթերու . 4 . Մետաղակերպ նիւթերու :

Առջի գասին կը վերաբերին երկանաքարը, փանակնը, աւազաքարը, աւազը, ակատը, քաղկետեան ակատը կամ պղնձաքարը, քարնէոլը, սարդեղունդը, կայծքարը, տապարաքարը, խիճը, յասպիսը, լրջաքարը, արեւելեան գոհարները, բիւրեղները, սպաթը, անկէղ քարը կամ ասպէօթը, գաճը, կրահողն ու կրաքարը, կրասպաթը, ալապասօթը, շմաքարը :

ԵՇԻՆ-+Շ ինչ բանի գործածուիլը արդէն ծանօթ է :

Ա-Շ-Ի-Ն թափանցիկ գունաւոր կամ անդոյն քարի տեսակ մըն է . երկրիս ամէն մասսերուն մէջ կը գտնուի, ուր որ լերանց շղթաներ կան, եւ հասարակօրէն քարանձաւներու մէջ, ուր որ ջուր կը գտնուի : Ամենաթափանցիկներն ու ամենակարծրները թէ գեղեցկագոյններն են ու թէ ամենէն յարգիները : Թէ որ գունաւոր ըլլան սուտ ակն պատուականի անուն կ'առնուն, եւ աս գունաւորելը գունաւոր նիւթերու հետ հալեցընելով կ'ընեն : Մեղեսիկը (améthyste) ասոր տակ կ'երթայ :

Ա-Շ-Ի-Ն աւազէ բաղկացած է, որուն հատերը քիչ կամ շատ ամուր իրարու կուած են : Աս քարերը, շէնքի սալյատակ ընելու, ջուրը դտելու ու յեսանի (պէէէ Ռ-Ա-Ն) կը գործածուին :

Ա-Շ-Ի-Ն մեծաւ մասամբ աւազաքարերու կտորուանքներէն ու անոր փիւրելէն յառաջ կու գայ : Բայց ժամանակ անցնելով դարձեալ ասոնցմէ ուրիշ քարեր կը գոյանան : Աւազի շատ տեսակներ կայ . մէկ տեսակը ապակեգործութեան մէջ կը գործածուի, ոմանք ալ շաղախի, իսկ շատ ուրիշ տեսակներն ալ զանազան տնային վախճաններու կը գործածուին :

Ամենագեղեցիկ ա-Շ-Ի-Ն արեւելք կը գտնուի, սպիտակ ու

պիսակ։ Արեւմուտք գտնուածներն ուրիշ գոյն ունին։ Արաբիայէն եկած ակատը՝ վրան մասմուռի կամ տօսախի (tuisis չէր չէր) երակներու նման գծագիր մ'ունի։ Աս տնկոց գծագիրը՝ ակատը մետաղային հեղուկ նիւթերէ կընդունի, որոնք որ ժամանակաւ նոյնին վրայ թափանցած են։

Ք-ո-լի-ու-ու-ու-ու- ու-ու-ու- կամ Պ-ո-լ-ո-ո-ո-ու- գեղեցկութիւնը կը կայանայ, կաթի կամ մշուշակերպ գունդն վրայ, որն որ ուրիշ ակն պատուականներու վրայ մեծ պակասութիւն մըն է։ Ակատէն մատանիներ, կնիքներ եւ ուրիշ ականակապ զարդեր կը շինեն։

Ամենեւին պակասութիւն չունեցող Ք-ո-ր-ն-ե-ու- խիստ հաղուագիւտ է. այնպէս կը կարծուի որ Պարսկաստան ըլլայ բռն տեղը, որովհետեւ նոյն իսկ հոն յառաջուան ելած տեղը կամ բովը չեն գիտեր։ Հասարակ քարնէուը Հնդկաստանէն, Արաբիայէն ու Եղիպատուէն կու գայ։ Ասկից ալ ամէն տեսակ թանկագին ականակապ զարդեր կը շինեն։

Ս-ո-ր-է-լ-ո-ո- հասարակօրէն կնիք փորագրելու կը գործածեն, որովհետեւ կնքամումը վրան չի կպչիր ու աղուոր ալ կը փայլեցուի։ Աս քարին վրայ նաեւ պատկերներ ու զարդեր կը փորագրուին։ Արեւելքի սարգեղունգ կիպրոսւէն ու Եղիպատուէն կու գայ, իսկ արեւմուտքինը Բոհէմիայէն ու Շվեյչարիայէն։

Կ-ո-լ-ո-ո- անձեւ կտորներով կաւիճի մէջ կը գտնուի։

Տ-ո-ր-ո-ո- Սումադրա կղզին Հարաւային Ամերիկայի մէջ Ամազոն գետին քովերը կը գտնուի։ Ասկից ալ այլ եւ այլ զարդեր կը շինուի։ Վայրենիներն իրենց տապարը, դանակն ու նիզակներու գլուխները ասկից կը շինեն։

Կ-ո-լ-ո- տեսակ տեսակ գոյներ ունին։ Գլխաւորաբար սպիտակ տեսակները ասպակեգործութեան մէջ կը գործածուին։ Առնկ հասարակ տեսակ քարեր են։

Յ-ո-ր-է- շատ տեսակներ ունի. ամէն տեսակն ալ քիչ կամ շատ աղուոր կը յղկուի։ Ամենագեղեցիկները Հնդկաստանէն կու գան. բայց Բոհէմիայի, Սաքսոնիայի, Շվետի ու Գաղղիայի մէջ ալ կը գտնուի։ Աս քարէն ճարտարապետական զարդեր ու թանկագին կարասիքներ կը շինուի։ Յասպիսը կապոյտ է. ասոր մէկ տեսակը լրջութեանուի, որն որ առեւտուրի առարկայ մըն է։ Որովհետեւ ասոր գոյնը շատ գեղեցիկ է, ու օդին մէջն ալ չի փոխուիր, անոր համար աս քարէն փոշի մը կը շինեն, որն որ լազուարթ (outremer) անուամբ ծանօթ է։

Արեւելեան ակնպատուականներուն կարգն են տապաղիոնը, շափիղան ու կարկեհանը (rubicis)։ Երկու տեսակ ողուշ-էն կայ

արեւելեան ու արեւմտեան . առջինը շատ աւելի գեղեցիկ ու մեծագին է քան թէ երկրորդը : Իր կարծրութեան կողմանէ աշխամանդէն ետքը երրորդ կարգին մէջն է . ասիկայ Արարիայի ու Եզիսպտոսի մէջ կը գտնուի : Ը-Ք-Հ-Յ-Ն- կարկեհանէն ետքը ամենակարծր ակն պատուականն է : Բնեկուէն ու Սելլոն կղզին կու գայ : Կ-Ք-Հ-Յ-Ն- կարծրութեան կողմանէ անմիջապէս ադամանդէն ետքն է . ամենագեղեցիկները բնեկուի ու Ավայի մէջ կը գտնուին :

Ս-Դ-Ի-Ը (grenat) Գալիքութէն ու Եթովիայէն կու գայ , իսկ ամենագեղեցիկները Ասորիիէն . Յ-Ք-Բ-Յ- Արարիայէն . ազուոր կը յդկուին : Արեւելքի Զ-Դ-Ա-Կ- ակն պատուականներուն մէջէն չորրորդը . շատ գեղեցիկ կանանչ է : Արեւելեան Հնդկաստանի ու Եզիսպտոսի մէջ շատ մեծ տեսակներ կը գըտնուին . Բերուի մէջ ալ կը գտնուի . այնպէս որ երբ որ Սպանիացիք Բ-Ե-Ր-Ո-Ւ-Ն նուաճեցին , բնակիչները արտաքոյ կարգի մեծ զմբուխտի մը աստուածային պատիւ կը ցուցընէին :

Ս-Դ-Ի-Ը ալ շատ տեսակներ ունի . օրինակի աղագաւ Սիպերիայի շղզուն սպամթը , որն որ կանանչ ու գորշ է : Կոյնպէս վայրի սպամթը որն որ դարձեալ ստորին տեսակներ ունի :

Ա-Խ-Ե- Դ-Ե-Ր- կամ Ա-Դ-Ի-Ֆ- հանք մըն է , որն որ շատ տեղեր կը գտնուի : Աս առանձին յատկութիւնն ունի որ կրակի մէջ կը ճերմքինայ , առանց անկից վնաս մը կրելու : Արեւելքիք յառաջուան ատենները անով գեղեցիկ ճերմակեղէններ կը շինէին . հիմայ կ'երեւայ թէ նոյն արուեստը հին ատենուան ապակւոյ վրայ նկարչութեան արուեստին պէս կորսուած է : Կարուլու Ե . աս նիւթէն շինուած անձեռոցներ ունէր , եւ երբ որ կ'աղտոտէին , զանոնք կրակի մէջ կը նետէր մաքրելու համար , եւ ասի իրեն զրօսանք ըրած էր :

Գ-Ա-Ֆ- քարը պյուրելով յառաջ կու գայ , որուն մէջ մեծ զգուշութիւն պէտք է ընել , ապա թէ ոչ ազէկ չայրուելու ըլլայ , հաստատուն ու դիմացկուն չ'ըլլար , մանաւանդ երբ որ երկայն ատեն կենալով կը կրանայ կամ օդէն կը չորնայ : Ասիկա կարգ կարգ քարահատներու մէջ կը գտնուի :

Կ-Բ-Հ-Ն- ըսելով կ'իմացուի Լ-Ե-Ր- ու ամէն կրացած հոգերը , այս ինքն ամէն հողի տեսակները որոնցմէ կիր կը շինուին : Կ-Բ-Դ-Ե-Ր- անոնք են , որոնց գլխաւոր կացուցիչ մասը կիր է : Ասոնք հասարակօրէն ազէկ փայլունութիւն չեն ընդունիր , բաց ի Հ-Ե-Ր-Ե-Ր- որն որ շատ աղուոր կրնայ յդկուիլ . թէ պէտ իր խարիսխը կամ կացուցիչ մասը կիրէ կը բաղկանայ :

Մարմորը ծովային խեցիներու մնացորդներէն յառաջ եկած է, ինչպէս որ քանի մը մարմորի տեսակներուն մէջ որոշ կը տեսնուի, որոնց վրայ խեցիներուն հետքը չեն ճանչցուիր: Պարոսի մարմորը հիներուն շատ յարգի էր: Տեսակ մը բազաղբութիւն գրտնուած է որն որ մարմորի շատ նման է, այս ինքն ինչ-ու-ուիւ, բայց ասիկա մարմորին պէս տեւական ու դիմացկուն չէ: Կրնայնաեւ սպիտակ մարմորին ամէն կերպ արուեստական գոյն տրուիլ, տնկային ու մետաղային գոյները թափանցել տալով:

Աւագանուն պաղած կրաքար մըն է, որն որ գետնի տակ ջրով լեցուած այրերու մէջ կը գտնուի: Խալանտ կղզւոյն կրասպաթը պայծառ ու թափանցիկ է. ամէն բան կրկին ցուցընելու յատկութիւն մ'ունի, ինչ որ անոր ետեւը դրուելու ըլլայ:

Աւագանուն շմթաքարերու մէջ կը գտնուի, այս ինքն քարացած ջրոյ կաթիլներու տեսակներու մէջ, որոնք գետնի տակ քարայրներու մէջ կը գտնուի: Մարմորի պէս այնշափ գեղեցիկ չե յղկուիր, վասն զի այնշափ կարծը չէ: Ամենագեղեցիկ ալպասթրը Պարոսի ու Անտիպարոսի այրերու մէջ կը գտնուի:

Ծիւծուն ուրիշ բան չէ բայց եթէ քարացած ջուր եւ կամ ջրոյ կաթիլներ: Զուրը շատ անդամ գետնի տակ քարանձաւներու մէջ այնպիսի քարերէն կ'անցնի, որ աս քարերը ջուրի մէջ լուծուելով անոր հետ զանազան ձեւերով կը պնդանայ: Աս կերպ շմթաքարեր շատ անդամ այրերու կամարներուն վրայ ու նաեւ երբեմն գետնափորներու պատերուն վրայ կը գտնաւին:

Երկրորդ գասին կը վերաբերին հանքային աղկաղիները, աղը, պորաքսը, աւշակի աղը, բորակը, պաղեղն ու արջասպը:

Հանուուն ունուուներն ուրիշ բան չեն, բայց եթէ ունու (potasse), որն որ արուեստանոցներու մէջ շատ գործածուելուն համար ամենուն ծանօթ է: Նորբեռն օդի մէջ թթուացած աւշնան (soude) է, ասիկա խօնաւ օդին մէջ կը քայլայի:

Առ շատ տեսակներ ունի, օրինակի աղաղաւ. Աւագանուն աղաղաւ, որն որ խոշոր կտորներով բովլերու մէջ կը գտնուի եւ զորն որ համելու համար բազմաթիւ գործավարներ՝ ինչպէս Աւստրիայի մէջ կալիցիա Վիենչբայի աղահանքին՝ նոյնպէս Աիպէնպիւրկէն աղահանքներու մէջ կը զբաղին: 2. Ծաւծ-ու, որն որ ծովու ջուրը կամ արեգական եւ կամ կրակի ջերմութեամբ շոգի լուծուելով ձեռք կը բերուի: 3. Առ ունուուներն ալ կան ու 4. Առ չունուուն ալ շատ աղ կը հանուի:

Պարագան տեսակ մը աղ է, որն որ խոշոր կտորներով Պենկարպային, Հիւրմիւզ կղզին ու Մեծ թաթարաստանէն կու

դայ : Յառաջ քան ծախուելու ելելը , վրան զանազան քիմիական գործողութիւններ կ'ըլլան :

Ա-լ-ի ու Նախոլիի մօտ Բոցուոլիի ծծմբոյ այրերուն մէջ բնական կերպով աս այրերուն պատառուածներուն մէջ կը գոյանայ : Նաեւ Լոտնա հրարիսին բերանը կը ժողվուի : Արուեստական աղը յառաջագոյն Եզդիպտոսէն ու Ասորիքէն կու գար . ուր որ զանազան կենդանեաց , ու գլխաւորաբար ուղաբի թրիքէն կը հանէին . իսկ հիմայ շատ մը գործատուններ կան , մանաւանդ Գաղղիայի մէջ , ուր ասոր աղէկ տեսակը կը պատրաստուի :

Բորուի կամ Նէրուն ու բնական եղանակաւ կամ ինք իրեն շատ այնպիսի տեղեր կը գոյանայ , ուր որ օդը ազատ մուտք ունի : Բայց արուեստական բորակի գործարաններ ալ կան :

Արուեստական Պալլու գլխաւորաբար պղնձագիրներ գունաւորողները , ներկարարներն ու տարազագործները շատ կը գործածեն . նոյնպէս բժշկական արուեստին մէջ մեծապէս հարկաւոր նիւթ մըն է : Բնականը կը գտնուի , Գաղղիայի , Անդ զիայի , Իտալիայի , Շվետի , եւ այլն , բովերու մէջ : Ասոնցմէ ամենէն ազնիւր Հռոմայինն է :

Արևոտնն ալ երկու տեսակը կայ . այս ինքն բնականը , որն որ շմաբարի ձեւով երկրի տակ քարանձաւներու պատերուն վրայ ջրերէն կը գոյանայ , որոնք աս հանքէն բեղմնաւորած են : Արուեստական արջասպը , ինչպէս որ հասարակօրէն առուտուրի մէջ կը գործածուի , ձեռք կը բերուի , արջասպի հողէն նաեւ շատ անգամ ջրերէն , որոնք որ աս հանքային նիւթերէն բեղմնաւորած են : Արջասպը քանի մը արուեստներու , ճարտարութեանց ու բժշկական արուեստի մէջ կը գործածուի :

Երրորդ դասին կը վերաբերին ադամանդը , կակադը կամ կուպը . ամպրան ու սամթը :

Նորագոյն բնալոյցներուն կարծեացը համաձայն Կամաց ածխածինէ կը բաղկանայ : Ասիկա եղած մարմիններուն ամենակարծրն ու ամենափայլունն է : Յառաջագոյն ամէն ակն պատուականները Ասիայէն , Կոլքոնտայէն ու Վիզափուրէն կու գային , բայց վերջի ատենները նաեւ Պրազիլիայի մէջ ալ կը գտնուի :

Կամաց հանքային կուպը մըն է , զորն որ խաւ ի խաւ եւ բաւական խորունկ երկրին մէջ կը գտնուի : Շատ գեղեցիկ յղկուելուն համար ասկէց զինդեր , ապարանջաններ եւ ուրիշ զարդեր կը շննեն :

Ամերկան կէտին (baleine) քակորը կը համարուի որ եղած ըլլայ, բայց ստուգութիւն մը չունի: Իր անուշահոտութեան համար շատ կը վնառուի ու իւղեփեացները յաճախ կը դործածեն: Ասիկա ծովուն երեսը, կամ շատ կողմեր ծովեղերքները մեծ ու պատիկ կտորներով կը դանուի: Երբեմն մինչեւ մէկ կենդինար կշռող կտորներ ալ կ'ըլլան:

Սուբէ ռետինի նման նիւթ մըն է, զորն որ Պալդիկ ծովուն Բրուսիական ափունքը կը ժողվեն, ակատի պէս զեղեցիկ կը յդկուի: Եւ առջի ատենները արեւելքի ակն պատուականները դեռ շճանչցուած, այլ եւ այլ զարդեր շինելու կը դործածուիր:

Չորրորդ դասին կը վերաբերին, զառիկը, զինկը, ոնդիկը անագը, կապարը, երկաթը, պղինձը, արծաթը, ոսկին ու լոնուկին: Կան նաեւ ուրիշ խել մետաղներ ալ, բայց խիստ քիչ ծանօթ են ու այնչափ յաճախ ալ չեն գործածուիր:

Զուբէ զօրաւոր թոյներէն մէկն է, ու գլխաւորաբար Սաքսոնիայի մէջ զառկափարին հետ կը դանուի, որ վշետեւ շատ անգամ զառիկը անոր հետ կապուած է:

Զինէ բրուտները, ձուլողներն ու ոսկերիչները կը դործածեն: Երկրիս ամէն կողմը կը դանուի, բայց զուտ շատ քիչ: Ասիկա սպիտակ գունով մետաղ մըն է, ապակւոյ հետ հալեցուելու ըլլայ, կապոյտ գոյն կը ստանայ:

Մուտէ երկրին ընդերքին մէջ շատ խորունկ տեղեր կը դանուի: Ասոր բովլերուն մէջ գործողները երկայն չեն ապրիր: Սնդիկը գրեթէ ամէն մետաղի հետ կը կապուի, ասիկա հայիններուն ետեւի կողմը ծեփելու, ոսկին արծաթէն զտելու ատեն կը դործածեն:

Անդէ ամենակակուղ ու ամենաթեթեւ մետաղներէն մէկն է: Ամենէն ազնիւ ու ամենածանօթ բովլերը Անդզիայի, Բոհեմիայի ու Սաքսոնիայի մէջ են: Ասիկա պղինձի հետ միացընելով Անդ-Դորնաց կը շինեն: Աս կերպով զանազան կաչ կարասիր ու անօթներ կը պատրաստեն: Ճենական խեցիներու դործատուններն ու գրակօնտիկոնները (Քեէնէ) ասկից գրակօնտիկոն կամ արծնած (Քնէ) կը շինեն, ու անօթները անով կ'օծեն:

Կողործ բովլեր Անդզիայի, Գաղղիայի եւ ուրիշ շատ երկիրներ կան, հասարակօրէն ասոր հետ քիչ մը արծաթ միացած կ'ըլլայ: Զտելէն ու թերթ թերթ ձուլելէն ետեւ տանիքներու խողովակներ, եւ այլն կը շինեն: Զանազան արուեստներու մէջ ալ կապարը կը դործածուի: ասոր զբազող գործավարները յա-

ճախ ի-պորտիկին+ ըսուած տեսակ մը վշանգաւոր հիւանդութեան ենթակայ կ'ըլլան:

Երեւան՝ ոսկիէն ետքը պնդագոյնն ու անագէն ետքը թեթեւ մետաղն է: Ասիկա խիստ շատ կը գտնուի, որն որ մարդուն երջանկութիւն մըն է: որովհետեւ գրեթէ ամէն արուեստի, ճարտարութեան եւ այլն, մէջ ստէպ կը գործածուի: Երկաթի բովերը երկրին մէջ այնչափ խորունկ չեն, ոմնակ նաեւ երկրին երեսն ալ կը գտնուին: Երկաթի ժայռեր ալ կան, ինչպէս Այտրնի մօտերը ամրող լեռ մը երկաթի բով մըն է:

Մ-ՀԱՆԵ-Ը երկաթի բովերուն մէջ կը գտնուի: Երկաթը իրեն քաշելու ու միշտ դէպ ի հիւսիսային բեւեռ դառնալու յատկութիւն ունի: Պ-Ղ-Դ-Ը ուրիշ բան չէ բայց եթէ գործուած ու զտուած երկաթ:

Պ-ՀԱՆԵ-Ը ամէն կողմ կը գտնուի: Մեծ մասը Շվետէն, Տանիմարբային ու Գերմանիային կ'ելլէ: Զանազան գործիքներ չինելու շատ կը գործածուի:

Աբոյշը պղինձի ու զինկի եւ կամ պղնձի ու արուրաքարի խառնուրդ մըն է, իսկ Ա-Հ-Պ-Հ-Ա-Ն պղինձի ու անագի խառնուրդ:

Ամենամաքուր ո-դ-նէ բովերը, Հարաւային Ամերիկայի եւ ան ալ շատ ցուրտ բարձրագաւառներու մէջ կը գտնուի: Ասոր բովերուն մէջ յառաջ եկած գոլորշին, անոր մէջ զբազող գործավարներուն արտաքոյ կարգի վսասակար է:

Ո-Բ-Խ ուրիշ ամէն մետաղներէն աւելի գերազանց է, ու բովհետեւ մէկալներէն աւելի փայլունութիւն, ծանրութիւն ու պնդութիւն ունի. եւ մէկալներէն ալ աւելի տարածական է: Ասոր ամենէն աղէկ փորձը ոսկեզօծելու մէջ կը տեսնուի: Հաշուուած է, որ 2-4 լոթ (1 լոթ=5½ դրմ) ոսկեով, 58 մղոն երկայնութեամբ արծաթի թել մը կրնայ ոսկեզօծուիլ: Վրայէ վրայ դրուած 30,000 թերթ ոսկին հազիւ մէկ գիծ բարձրութիւն կու տայ, որ է ըսել մատնաշափի մը տասուերկուերրորդ մասը:

Լ-Ա-Ն-Ո-Խ (platine) գեռ նոր գտնուած մետաղ մըն է, բաւական կարծր է ու կրակի ալ շատ կը դիմանայ: Ասկից չափելու գործիքներ կը չինեն. բայց գործելլ խիստ դժուար է:

Տնկարանութեան վրայ:

Տնկարանութիւնը (botanique) կամ Տնկերու գիտութիւնը, կը սուրվեցընէ մեղի կարգաւորեալ եղանակաւ մը ամբողջ տնկերը կամ բոյսերը եւ անոնց առանձին մասերը ճանչնալ:

Տունկի մը զիխաւոր մասերն են, Արմատը, Բունը կամ Ցօղունը, Տերեւներն ու Ծաղկելը:

Աբովոց տնկի մը տակի մասն է, որն որ տունկը կը բռնէ, ու երկրէն սնունդ կ'առնու: Արմատներուն ծայրը գտնուած պղտիկ բարակ թելերն են որ խոնաւութիւնը իրենց կը քաշեն:

Կան տնկեր որ միայն տարի մը կը տեւեն, կան ալ որ երկու տարի, եւ ուրիշ շատեր ալ շատ տարիներ կը մնան: Վերջինները մշտատեւ բոյսեր կ'անուանուին:

Արմատները հողին մէջ կամ շիտակ, վերէն վար կամ զուգահեռական եւ կամ շեղ կը տարածին: Ընդհանրապէս իրենց ուղղութեանը մէջ ու էպ ի երկրիս կենդրոնը տարածուելու ճիգ կ'ընեն, բայց շատ հեղ աս ուղղութենէն կը խոտորին լաւագոյն երկիր կամ հող փնտուելու համար:

Բառաւ, Ցօղուն, կոմուն ըսելով կ'իմացուի տնկոյն ան մասը՝ որն որ ինքիրեն արմատէն գուրս հողին վրայ կը բարձրանայ ու տնկոյն մէկալ մասերը իր վրայ կը բռնէ, բայց առանց աս մասերու ալ տնկեր կան:

Բառաւ կամ Ցօղունը ընդհանրապէս փայտաւոր ու խոտեղէն ցողունի կը բաժնուի: Հասարակ խոտեղէն տնկերը փայտ չունին, եւ ծաղկելէն ու սերմ տալէն ետքը կը փճանան: Կոմուն ծաղկին ցողունն է, իսկ Ցօրեւ ցորենին, որն որ սնամէջ ու հանգուցաւոր կ'ածի: Ծառերը մէկ բռն ունին, որուն երեսը կեղեւով մը պատած է, որն որ փայտը կը պատէ:

Բունը, Ցօղունը, կոմունը հասարակօրէն շիտակ կ'ըլլայ, բայց կան նաեւ պառկած ու սողացող ցողուն ունեցող բոյսեր ալ:

Կոմուններուն մեծ մասը կը որ կ'ըլլան. բայց կը գտնուին նաեւ տափակ, երեքանկիւն, չորեքանկիւն, պտուտակաձեւ, հանգուցաւոր, ճանկաւոր, եւ այլն կոմուններ ալ:

Ոստիւը կամ ճիւղերը բռնին կամ այլ եւ այլ մասերէն յառաջ կու գան եւ կամ դիմացէ դիմաց կեցած, կամ ճառապայթաձեւ այս ինքն կը բռնէն աճած կ'ըլլան: Ոստերը կամ իւղբ (չիւղբ), տկար ու դիւրակոր ճիւղեր, որոնք իրենց մօտ եղող իրերուն վրայ կը պլուտին, կամ Քո-Մու, որոնք բռնին դուրս կը ցցուին ու կեղեւով մ'ալ ծածկուած են, եւ կամ մագիներ, որոնք կեղեւէն դուրս կ'ելլեն: Կան նաեւ թաւուտ տնկեր, որոնցմէ տնկերը արտաշնչութիւն կ'ընեն ու երբեմն մետաքսանման ու երբեմն ալ փետրանման կամ գեղմնաւոր կ'ըլլան:

Բունը կը կազմուի 1. ԱՆԻ--ՀԵ, ամենէն արտաքին բարակ մաշկէն, 2. ԽԱՀ-ՀԱՒՐԵ, կանաչ, հիւթաւոր մաշկէ մը, որն որ առջինին տակն է, 3. ԿԻԴՎԵ, որն որ շատ քովէ քով դրուած կարգերէն կը բաղկանայ ու խողովակներուն տակը կը դանուի, 4. ՓԵՐԵ, կեղեւին տակը բունին ամենէն կարծր մասէն, 5. ԾԱ--ՀԵ, փայտի կարգերուն մէջ սպնդանման մասէ, որն որ արմատէն տնկին մինչեւ վերջին ծայրը կը տարածի:

Բունը ծառին տերեւները, ծաղիկներն ու պտուղները կը վերցընէ:

Ծառերը կ'աճին, գէպ ի երկայնութիւն ու լայնութիւն տարածուելով: Դէպ ի երկայնութիւն կը տարածին երբ որ ամէն տարի նոր բողոքոջ կ'արձակեն. գէպ ի լայնութիւն, երբ որ տարւէ տարի փայտին ու կեղեւին մէջ նոր կարգեր կ'աւելնան, ոմանկը փայտէ ոմանկը ալ կեղեւէ:

Ծառերուն մէջ շատ անդամ՝ արձանագիրներ կամ օտար տեսակ մարմիններ կը գտնուին, որոնք կտրելով փայտին մէջ փորուած են: Եւ որովհետեւ փայտի կարգերը հետղիւտէ առջիններուն վրայ աճելով կ'աւելնան, անոր համար պէտք չէ զարմանալ, երբոր ծառերուն մէջ շատ անդամ՝ ոսկերներ, պատառապաղներ, խաչեր կամ արձանագիրներ կը գտնուին:

Ծառերուն մեծութիւնը երկրին ու կլիմային նայելով շատ կը փօխուին: Կաղնիները լերանց ստորատը խիստ բարձր կ'ըլլան, ասոր հակառակ մի եւ նոյն լերան դադաթը պղտիկ: Կան նաեւ ծառեր ալ, որոնք արտաքոյ կարգի շուտութեամբ կ'աճին, օրինակի աղագաւ ագաւի ծառ մը տեսնուած էր, որ երկուք ու կէս ամսուան մէջ 25 ոտք բարձրութեան հասած է, ու տրամագիծն ալ եօթը մատ աւելցած: Հնդկեղէգ կայ, որ երեք ամսուան մէջ 50 ոտք կը բարձրանայ. իսկ Արեւելեան Հնդկաստանի մէջ եղեգի տեսակներ կան, որոնք 300 ոտք ու ալ աւելի կը բարձրանան:

Նոյնպէս ծառերուն հաստութիւնն ալ տեսակ տեսակ է, ոմանկը արտաքոյ կարգի հաստութիւն կ'ունենան, զոր օրինակ Էտնա լերան վրայ սնամեջ շագանակի ծառ մը կար, որն որ այնչափ մեծ էր, որ իր խոռոչին մէջ հովիւ մ'իր հօտովը հանգիստ կրնար մոնել: Աս ծառը 150 ոտք շրջապատ ունէր:

Ցուցուած է որ կաղնիները 2-3 հարիւր տարի կ'ապրին, թէ որ աղէկ հողի մէջ տնկուած ըլլան: Չիթենին նոյնպէս 300 տարի կրնայ դիմանալ: Լիրանանու մայր ծառերը, այնչափ ծեր կ'ըլլան որ մինչեւ հիներն ալ զիրենք իբրեւ անփուտ ծառ.

կը համարէին։ Յաւականին (Baobab) շատ անգամ 435 ոտք չը ապատ կ'ունենայ եւ մինչեւ 6000 տարի կրնայ ապրիլ։

Ծառերը պատուաստելը կամ աչք բանալն հետեւեալ կերպով կ'ըլլայ. աղէկ զարգացած ու ազնուացած ծառի մը մէկ ճիւղը եւ կամ կեղեւը աչքովը մէկտեղ կ'առնուի եւ ուրիշ ծառի մը, հասարակօրէն վայրենի մատաղ ծառի մը վրայ կը պատուաստուի, կամ թէ ըսենք անոր հետ կը կապուի։ Աս պատուաստով ան վայրենի ծառին պտուղները կ'ազնուանան. այնպէս որ անկէ ետեւ ան ազնիւ ծառին պէս՝ որմէ՝ որ պատուաստուեցաւ, պտուղ կու տայ։ Պատուաստելը շատ տեսակներ ունի։

Տերեւաւը մէկ գործիքներ են, որոնց ձեռքով տուները կը շարժին ու օդ կը շնչէն։ Տերեւները զանազան ձեւեր ու դիրքեր ունին, որոնց համար ալ այլ եւ այլ անուններ կ'ընդունին։ Գլխաւոր բաժանումը երկուք է, պարզ ու բարդ։ Խնձորենին օրինակի ազագաւ պարզ տերեւներ ունի. շազանակնին բարդ կամ բազագրեալ։ Դարձեալ իրենց ձեւին համեմատ թաւոտ, ողորկ, ժանեկաւոր, ողոձաձեւ, հաւկըթաձեւ, նշտրաձեւ եւ այլն տերեւներ ալ կան։ Տերեւներն հասարակօրէն կանանչ են, լուսոյ պակսութիւնը անոնց գոյնը կամ ըստ մասին եւ կամ ամբողջ կը փոխէ։

Տունկերը տերեւներուն միջնորդութեամբն օդն ու անոր մէջ գտնուած խոնաւութիւնը կը ծծեն, եւ իրական շարժում մ'ալ ունին։ Ամէն մարդ զիտէ պատկառուկը կամ նմանին, որուն տերեւները, կ'ամփոփուին երբ որ կը շօշափուին։ Ճանձակալը կը գոցուի, եւ իր քաղցր հիւթը ուտել ուզող ճանձերը կը բռնէ, Եգիպտոսի պատկառուկն ալ այնպէս զգայուն է, որ իրեն մօտեցողին միայն ստուերէն շարժելու կը սկսի։ Տունկերէն մեծ մասը գիշեր ըլլալուն պէս իրենց ծաղկանց բաժակը կը գոցեն, զորն որ տնկոց նինջը կ'անուանեն։

Պողոբիւրունիւն կամ դրաւ ըսելով կ'իմացուի ծաղիկն իր ամէն բաներովը, որն որ պտուղ յառաջ բերելու համար կը պահանջուի։ Ուստի եւ էական մասերն են, բաժակը, ծաղկի պատկը, փոշւոյ թելերը, փոշւոյ ուղիները, կնիքը որն որ պտուղը կամ սերմը կը բովանդակէ։

Բուժոն ուրիշ բան չէ բայց եթէ հասարակօրէն կեղեւին երկնցած կանանչ մասը որն որ ծաղիկը արտաքուստ կը պատէ, ուստի եւ բաժակը, ծաղկին կամ երկայն եւ կամ կարճ ծածկոյթն է։

Ծառակի դաղկին հասարակօրէն գեղեցիկ գունաւոր արեւանման մասն է, որն որ բաժակէն անմիջապէս ետքը կու գայ ու փոշոյ անօթներն ու կնիքն իր մէջը կը պարունակէ: Միատերեւ ու բազմատերեւ ծաղկի պսակներ կան:

Փոշոյ նեւ ըսելով կ'իմացուի ծաղկի պսակին ներսիդիէն կարծ կամ երկայն երկնցած թելերը, որոնց վերի ծայրերը հունոյ դարձիր կան որոնց մէջ պտուղը բեղմնաւորող ծաղկի փոշին կայ: Փոշոյ թելերը ամէն տունկերուն մէջ հաւասար չեն: Կան տունկեր որոնց ծաղկիը ամենեւին փոշոյ թելեր չունի, ասոր հակառակ կան ալ որ փոշոյ թելեր խիստ շատ ունին:

Փոշոյ ուշները կնքոյն երկնցած մասն է, հասարակօրէն ծաղկին մէջտեղը, որուն պաշտօնն է, փոշոյ թելերէն փոշին ընդունիլ որով պտուղը կը բեղմնաւորի: Փոշոյ ուղղոյն վարի դին, որ հասարակօրէն հաստ եւ ուռածի պէս է, նէշ կ'անուանուի:

Պերճ ծաղկին արդիւքն է, որն որ անկին սերմը կը պարունակէ: Զանազան տեսակ ու ձեւով պտուղներ կան: Գլխաւոր երկու կը բաժանուի չոր ու մսուտ պտուղներ:

Աերճ, պտղոյն հասարակօրէն կտանման մասն է, որն որ ապագայ ու յառաջուանին բոլորովին նման բողբոջ մը կը պարունակէ, որմէ որ պտուղը յառաջ եկած էր:

Ծանօթ տունկերուն մեծ մասը սերմով յառաջ կու գան: բայց կան նաեւ տունկեր ալ, որոնց վրայ դեռ մինչեւ հիմայ սերմը տեսնուած չէ, կարելի է շատ պղտիկ ըլլալուն՝ եւ կամ հովէն ասդին անդին տարուելուն համար: Շատ հեղ գետերն ու ծովերը սերմերը հեռաւոր տեղեր կը տանին: Վասն զիշատ անդամ այնպիսի տեղեր տունկեր կը բուսնին, ուր որ մշակուած չեն:

Զանազան հմուտ տնկարանական յօրինուածութիւններ (système) կան, որոնցմէ թուռանըֆօրին, Ժիւսսիէօին ու Լինէսսինը կը յիշատակենք: Թուռանըֆօրեան յօրինուածութիւնը կը կայանայ կոթունին կամ յօղունին փայտաւոր ու խոտեղէն յատկութեան վրայ, տերեւներուն թուռոյն ու ծաղկի պսակին ձեւին վրայ:

Ժիւսսիէօին դրած յօրինուածութիւնը կը կայանայ սերմին բաժանական ու անբաժին ըլլալուն, պսակին, տերեւներուն թուռոյն ու փոշոյ թելերուն դրից վրայ:

Լինէսսին յօրինուածութիւնը հիմնեալ է փոշոյ թելերուն թուռոյն, անոնց յօդաւորման կերպին, միաւորման ու

բաժանման յարաբերութեանց վրայ : Աս յօրինուածութիւնը գրեթէ առհասարակ ընդունուած է :

Զանազան յօրինուածութեանց ձեռքը մեր շճանչցած տունկերուն անունները գտնել կը սորպինք . եւ ասիկակ հետեւեալ կերպով : Կ'առնունք անանկ գիրք մը, որուն մէջ մէկ յօրինուածութեան կարգաւը տունկերուն անունները կան, ու վերջէն կը սկսինք տունկ մը փնտռել իր ամէն նկարագրովը կամ բնական նշաններովը, որմէ տունկին որ կարգին տակ երթալը, սեռը, տեսակը, կերպը ու ի վախճանի անունն ալ կը սորպինք :

Տնկարանութիւնն ալ օգտակար ու զուարձալի դիտութիւններէն մէկն է : Մեծ զրօսանք կը պատճառէ անոր, որն որ իր զուարձութեան համար դաշտի վրայ կը գտնուի, եւ ի մասնաւորի բժշկաց ու դեղավաճառներու մեծապէս օգտակար, որովհետեւ խել մը տունկեր կան, որոնք մասնաւոր հիւանդութեանց իրբեւ գեղ կը ծառայեն : Ուրեմն այսպէս աս դիտութիւնը բժշկի ու դեղարարի մը անհրաժեշտ հարկաւոր է :

Բնական պատմութեան վրայ :

Բնական պատմութիւնը դիտութիւն մըն է, որ մեզի ամէն կենդանի էակաց ընդհանուր ու մասնաւոր նկարագրական նշանները, իրենց բարքն ու ազգելու եղանակը ճանչնալ կը սորպեցընէ :

Թէպէտեւ մարդը իր մարմնոյն նկատմամբ անասնոց կարգին կը վերաբերի, որուն տակ կ'երթան ամէն կենդանօւթիւն ունեցող էակները, բայց այսու ամենայնիւ իր բանականութեամբն ու գործարանաց կատարելութեամբը ուրիշ ամէն կենդանութիւն ունեցող էակներն անպէս կը գերազանցէ, որ առանձին կարգի մը տակ կը դասուի ու կենդանի արարածոց առաջին կարգը կը բռնէ :

Անասուններն այսպէս կը բաժնուին, կաթնատու կենդանիներ, թռչուններ, սողուն կամ սողացող կենդանիներ, ձկեր, թռչուատարներ, որդեր, խեցեմորթներ, սարդեր, միջատներ ու պողիպոդներ :

Մորդն ինչպէս ըսինք իր կազմութեան կողմանէ քանի մը անասուններէն ամեննեւին չի տարբերիր, միայն իր բանական է որով ուրիշ կենդանութիւն ունեցող էակներէն բոլորովին կը զանազանուի, եւ մէկալ արարածներուն վրայ վերին իշխանութիւն մ'ունի :

Մարդուն չորս գլխաւոր հասակներն են, մանկութիւն պատանեկութիւն, այրութիւն ու ծերութիւն:

Երբոր մարդս աշխարհքիս լցուը կը տեսնէ, իր գործարանաց ու զօրութեան գործածութիւնը չի կրնարի գործ դնել. իր առջի ժամանակները խել մը անասուններէն աւելի տկար ու անօդնական է, եւ ասոր համար ալ բացարձակապէս ուրիշ մարդիկներու խնամոց հարկաւորութիւն ունի: Իր ցաւն ու հարկաւորութիւնը աղաղակաւ ու լացքով կը յայտնէ, եւ ասի իր առջի զօրութիւնը բացարձելու ցոյցն է:

Ընասուններէն մեծ մասը իրենց կենդանութեան առջի օրը կզյր կ'ըլլան. իսկ ասոր հակառակ տղան անմիջապէս իր աչքերը կը բանայ, բայց իսկզբան դեռ անշարժ ու տիսուր են. երեսին գործարանները դեռ անկատար վիճակի մ.ջ է, որով կը տեսնուի թէ լցուն անոր վրայ աղդեցութիւն մը կ'ընէ: Նաեւ իր մէկաւ զգայարակները դեռ կերպաւորուած չեն:

Հազիւ քառասուն օրէն ետքը կը սկսի տղան ծիծաղիլ ու լալ. վասն զի ասկից յառաջ առանց արցունք թափելու միայն կը պոռայ. եւ գլխաւորարար ներքին զգածման ամենեւին նշան մը չիտար: Իր մարմնոյն ամեն մասերը դեռ տկար կ'ըլլան, ոչ կրնայ նստիլ եւ ոչ ալ կենալ, իր զիստն ու սրունքը դեռ ծռած են:

Կորածին տղաք շատ կը քնանան, բայց իրենց քունը ստէպ կ'ընդհատի, նաեւ յաճախ սնունդ կ'առնուն:

Տղաք ցրտին դէմ քիչ զգայուն են քան թէ ուրիշ հասակաւոր մարդիկ:

Երբոր տասուերկու տասնուհինդ ամսուան կ'ըլլան ան ատեն թոթովելու կը սկսին. ամենէն առջի ձայնը Ա է, զորն որ հասարակորէն ամենէն դիւրաւ կ'արտաքերեն:

Մինչեւ երեք տարի աղուն առողջութիւնը շատ փոփոխութեան ենթակայ է, ու մեռնելու վատանդն ալ շատ մեծ: Հետեւեալ երկու երեք տարիներուն մէջ երթալով առողջութիւնը կը հաստատուի, ու վեց, եօթը տարեկան տղայ մը աւելի հաւանականութիւն ունի ապրելու քան թէ ուրիշ հասակի մ.ջ: Տղան ասկէ ետեւ կամաց կամաց կը մեծնայ ու պատանեկութեան հասակը կը հասնի:

Մարդկային հասակին աս երկրորդ ժամանակը տասնուշորս տարուընէ կը հաշուի. վասն զի մարմինը աճման գործողութիւնը մեծաւ մասամբ կատարած կ'ըլլայ: Կան պատանիներ որոնք տասնուշորս, տասնուհինդ տարւընէ ետեւ ալ չեն աճիր.

կան ալ, որոնց աճումը մինչեւ 22 կամ 23 տարի կը տեւէ : Աս ժամանակիս մէջ հասարակօրէն մարմինը նեղ ու բարակ, սրունքներն ու ոսկրները նուռը կ'ըլլան . բայց վերջէն կամաց կամաց միսը կ'աւելնայ մկունքները (muscle) երեւան կ'ելլեն, անդամները աւելի կլորութիւն մը կ'առնուն, այնորէս որ մարդը մինչեւ իր երեսներորդ հասակը իր աճման կատարելութեանը կը հասնի :

Աղէկ կազմութիւն ունեցող մարդու մը մարմինը կլօրաձեւ քառակուսի մը պէտք է ձեւացընել . մկունքը որոշ պէտք են տեսնուիլ, գծագրութիւնը նուռը գծուած իսկ երեսին գծագրութիւնը կենդանութիւն մը պէտք է ունենալ :

Կնոջ մարմինը աւելի կլորաձեւութիւն մ'ունի . մը կունքը քիչ կ'երեւան, գծագրութիւնը աւելի կլոր կ'ըլլայ իսկ երեսին գծագրութիւնը փափուկ :

Կանայք արանցմէ կանուխ կատարեալ աճման աստիճանը կը հասնին : Հասարակօրէն կին մը 20 տարւան կատարեալ կերպաւորման աստիճանը կը հասնի . ուր որ այլը իր 30երորդ հասակին մէջ :

Այրութեան տարիքը մարդուս կենաց ամենէն գեղեցիկ ժամանակին է : Նոյն ատենը մարդու իր զօրութիւնն ու կարողութիւնը կատարելապէս ստացած կ'ըլլայ : Աս հասակին մէջ անոր վրայ Արարչին պատկերը կը տեսնուի . զլուխը կանդուն բռնած կը շրջի . իր բոլոր կազմուածքը կը ցուցընէ որ արարածոց վրայ իշխելու համար ծնած է : Իր գէմքն ու աշուքները դէպի ի երկինք ուղղուած են, ու երեսին վրայ արժանապատութեան ու մեծվայելութեան նկարագիրը դրոշմուած է : Իր երեսին վրայ ոգւյն կարողութիւնը կը փայլի, ու զործարանաց ամէն մէկն իր բնութեան ազնուութիւնը կը ցուցընէ : Աս հասակին մէջ մարդ շատ աւելի՝ կը խորհի . իր ոգին հասուն է, ու իր որոշմանցը մէջ հաստատուն : Իր ոգւյն թէ հանդարտութիւնն ու թէ անհանդարտութիւնը հայելոյ մը պէս իր երեսին վրայ կը տեսնուի, այնպէս որ իր ամէն մոլութիւնները ամենայն ճշգութեամբ ու բարակութեամբ անոր վրայ գծագրուած են : Գլխաւորաբար աշուքները աս ամէն բան հաւատարմութեամբ կը յայտնեն :

Մարդու միայն քիչ մ'ատեն աս կատարելութեան վիճակը կը վայելէ : Ասոր կը յաջորդեն կամաց կամաց տկարութիւններ, ժամանակը սակաւ առ սակաւ մարմնոյն զօրութիւնը կը բառնայ ու ծերութիւնը կը մերձենայ :

Երբոր մարմինը թէ երկայնութեան ու թէ լայնութեան իր կատարեալ մեծութեանը կը հասնի, երբոր մարմնոյն ամէն մէկ մասը պատշաճ կերպաւորութիւնը կ'ընդունի, անկէց ետքը կը սկսի կամաց կամաց մասու, եղոտ ու գէր ըլլալ: Աս կերպ աճման սկզբնաւորութիւնը միանդամայն մարդկային կատարելութեան տկարութեան սկիզբն է. որովհետեւ աս աճման վիճակին հասնելէն ետքը աճելէն ալ կը դադրի, եւ անոր տեղ միար կը սկսի աւելնալ ու պարարտանալ կամ թէ ըսենք գիրնալ, որն որ մարմինը աւելի կը նեղէ, առանց ուժովցընելու: Մարմնոյն կամաց կամաց տկարանալը իսկզբան անզգալի է, բայց այսու ամենայնիւ նշաններէն կ'երեւայ: Եթէ մեր վրայ աղէկ մտադիր ըլլալու ըլլանք եւ ինք զինքնիս չխարելու ըլլանք, աս տկարութիւնը ներքին փոփոխութիւններէն ու նշաններէն աւելի աղէկ կրնանք իմանալ. ինչու որ գործունէութիւնը կամաց կամաց կը սկսի նուազիլ, անդամները ծանրանալ վասն զի կրծիկներն ու մկունքները կը կարծրանան ու գիւրաթթէրութիւնը կը կորսնցընեն: Միանգամայն մորթը կը սկսի քաշուիլ ու խորշոմիլ, մազերը կը ձերմկնան, ակուանները կը թափին, դէմքը իր մինչեւ հիմակ ունեցած ձեւը կը կորսնցընէ, ու կռնակը կորանալու կը սկսի: Աս նշանները քառասուն տարուրնէ յառաջ արդէն կ'երեւան, ու մինչեւ վամբաներորդ տարին երթալով կ'աճին, իսկ մինչեւ եօթամասներորդ տարին աւելի կը շուտանան: Եօթամասներորդ տարիին կը սկսի ալ տկար ծերութեան վիճակը, զօրութիւնը շատ աւելի շուտ կը նուազի, այնպէս որ մարդը վերջապէս տղու մը պէս անձարակ ու անօդնական է, ու 90 կամ 100 տարեկան ըլլալուն պէս մահը մարդուս կենացը վերջ կու տայ: Աս բնական կերպով մեռնիլը, չէ թէ մինակ մարդս ու անառուններն ունին, հապա նոյն իսկ տունկերը: Ասիկակ ամէն անցաւորաց բախտն է, որմէ որ պէտք չէ վախնալ: Երբ որ մարդս խելօք ու առաքինի ապրած է, պէտք չէ մահուանէ զարհուրիլ:

Մարդկան ցեղերը իրարմէ զանազանող գլխաւոր պատճառներն են 1. Կիմնոյի զանազանութիւնը. 2. Տարրեր սնունդը կամ կերակուրը. 3. Այլ եւ այլ սովորութիւնները:

Կիմնան երկրիս վրայ եղող ազգաց զանազան գոյն ունենալուն գլխաւոր պատճառն է: Անունդը մարմնոյն կազմութեան ու ձեւին վրայ մեծ ազգեցութիւն կ'ընէ, ու գծագրութիւնն ալ ազգաց այլ եւ այլ սովորութիւններէն շատ մեծ կախում՝ ունի, որոնցմէ սմանք սովորութիւն ունին քիթը

ճղմելու, ականչներն եւ կամ արտեւանունքը կարճեցընելու կամ դարձընելու. գլուխը կամ երեսը տափակցընելու եւ այլն: Բայց ամենէն աւելի զարմանալի ու մէկայներէն տարբերող ցեղը սեւերունն է, որն որ սեւ գունով է, թանձրու կախուած պրկունքներ, տափակ քիմ ու գեղմնանման մաղեր ունի:

Առաջին անունները երկու գլխաւոր դասերու կը բաժնուին, չորրոտանիներու՝ որոնք ոչ թեւ եւ ոչ ալ լողալու թաղանթ ունին, ու լողալու թաղանթ ունեցողներու, ինչպէս ան կաթնատուները որոնք այլ եւ այլ ծովերու մէջ կը բնակին:

Առաջին դասու կաթնատու կենդանիներն ալ դարձեալ իրենց թագերուն որպիսութեան կողմանէ եօթը կարգերու կը բաժնուին:

Առաջի կարգին կը վերաբերին ան կաթնատուները, որոնք չորս ոտքի տեղ չորս ոտուըներ ունին, ինչպէս կապիկները, առիւծակապիկները եւ այլն:

Երկրորդ կարգին ան կաթնատուները՝ որոնց միայն ետեւի ոտուըները ձեռքի ձեւ ունին, ինչպէս յամրագնացները:

Երրորդ կարգին ան կաթնատուները՝ որոնց ոտքերը քաշած ատենինը կը շօշափեն, ինչպէս արջերուն, ողնիներուն, խլուրդներուն, նրբագիթ մուկերուն:

Չորրորդ կարգիններն անոնք են, որոնք ճիրաններ ունին առանց սմբակի, ինչպէս են շները, բորեանները, գայլերը, ազուէսները, կատունները, վագր, ինձ, յովազ, առիւծ, քաւ թարբէչկ մշկոյ, արիս, ժանտահոս արիս, նապաստակ, կուղը, աղբեան մուկ, մէծ մուկ, սկիւու, խողուկ եւ այլն:

Հինդերօրդ կարգիններն անոնք՝ որոնք հաստը մաշկով պատած ճիրաններ կամ երկուքէն աւելի սմբակ ունին, ինչպէս են թանձրամորթները, օրինակի աղագաւ խողը, գետաձին, փիզը, ոնգեղջիւրը եւ այլն:

Անգերօրդ կարգին կը վերաբերին երկու սմբակ ունեցողները, որոճացող կենդանիները, ինչպէս ուղուը, տաճիկ ուղուը, եղջերուն, ընձուղուը, այծը, ոչխարը, քարայծը եւ այլն:

Եօթներօրդ միասմբակները, ինչպէս ձին, էշն ու ջորին:

Երկրորդ դասու կաթնատու կենդանիններն ալ նոյնպէս երկու գլխաւոր կարգերու կը բաժնուին: Առաջի կարգի ծովային անասնոց ետեւի ոտուըները ձկան թեւերու նման են: Խակ երկրորդ կարգի ծովային անասունները ետեւի ոտուըներ չունին, ինչպէս են ամէն կէտերը:

Առջինին կը վերաբերին ծովահորիժերը, ծովաշները, ծովառիւները,

այլն :

Երկրորդին՝ գեղինը, միաժանին, կէտը, վիշապաձուկը

և այլն :

Թուշանակը երկու գլխաւոր դասերու կը բաժնուին : Առջի գասուն կը վերաբերին ան թռչունները որոնց օրունից վարի մասը փետրաւոր են, եւ որոնց մազիլները մաշկով մ'ամենեւին միացած չեն : Երկրորդ դասու թռչունոց օրունից վարի մասը լերկ է, շատ մազիլներ ունին, որոնք լայն մաշկով մ'իրարու հետ կապուած են :

Առջի գլխաւոր մասը դարձեալ երկու կարգերու կը բաժնուի : Առջի կարգի թռչունները երկու առջեւի կողմը՝ երկուք ալ ետեւի կողմը՝ մազիլներ ունին . մէկալ կարգինները՝ երեք առջեւի կողմը՝ մէկ ալ ետեւի կողմը՝ մազիլ ունին : Առջի կարգին տակ կ'երթան մազլաւոր թռչունները, ինչպէս են պապկանները, կաշաղակները, կկունները և այլն : Առնց մազիլները հաստ ու զօրաւոր են :

Երկրորդ կարգն ալ նոյնպէս չորս ստորաբաժանում ունի. առջինին կը վերաբերին յափշտակիչ թռչունները, որոնք զօրաւոր ու շատ կոր մազիլներ ունին . երկրորդին՝ ճնճղուկի տեսակ թռչունները, որոնք քիչ կոր մազիլներ ունին, ու որոնց առջեւի մատուցները ազատ են եւ կամ միայն առջեւի անդամներուն միացած . երրորդին՝ հարթուսունները, որոնց արտաքին մատուցները զրեթէ իրենց բոլոր երկայնութեամբը կապուած են . չորրորդին՝ հաւու տեսակ թռչունները, որոնց առջեւի մատուցները լայնկէկ մաշկ մ'ունին :

Առջի ստորաբաժանման տակ կ'երթան անդշները, արծիւնները, շահենները, բաղէնները, ցինները, բուերը և այլն :

Երկրորդին՝ կեռնեխները, դրախտապանները, կտաւաքաղ, խածկախիկ, ճնճղուկ, տարինոս, եկանաքաղ, սարիկ, որի թռչուսկատար, արտոյտ, գորշ մնուկան, ցախսարեկ, սոխակ, ծիծառ, յոպոս, տրոքիդոս և այլն :

Երրորդին կը վերաբերին աղկինն, լուղակ թռչուններ և այլն :

Չորրորդին՝ աղաւնիներ, հասարակ կաքաւներ, լորամարգիներ, սիրամարգներ, նկարէն հաւեր, հնդիկ հաւեր, փասիաններ և այլն :

Թռչունոց երկրորդ դասը երկու կարգերու կը բաժնուի : Առջի կարգը երկու առջեւը՝ մէկ ալ ետեւը մատուցներ ունի,

Երկրորդը Երկու, Երեք մինչեւ չորս շատ դօրաւոր մատուցներ ունի :

Առջի կարգը դարձեալ Երեք ստորին կարգերու կը բաժնուի, որոնցմէ առջինին տակ կ'երթան ջրային թռչունները, որոնց առջեւի մատուցները լայն լողարու մաշկով մ'իրարու հետ բոլորովին կապուած են. Երկրորդին՝ ան ջրային թռչունները որոնց չորս մատուցներն ալ լայն լողարու մաշկով մ'իրարու հետ կապուած են. Երրորդին կը վերաբերին ճախնային թռչունները որոնց մատուցները լայնկեկ լողարու մաշկ մ'ունին :

Առջի ստորաբաժնման կը վերաբերին բաղերը, կարապները, հողամազները եւ այլն: Երկրորդին՝ որո՞ներ, գորմորաններ, հաւալուսնները: Երրորդին՝ կոռունկներ, տառեխներ, արագիլներ, կտցարներ, քաջահաւեր, եղտիւրիկներ, արօսներ եւ այլն:

Երկրորդ կարգին տակ կ'երթան վաղող թռչունները, ինչպէս ջայլամները, հնդիկ ջայլամները եւ այլն:

Հաւկիթ ածող չորբոտանիները, Երկու դասու կը բաժնուին, այս ինքն պոչաւոր ու առանց պոչի Երկակենցազներ:

Առջինին տակ կ'երթան ծովու ու ցամաքի կրիաները, մողեզները, կոկորդիլունները, սալամանդռները, գետնատիւծները. Երկրորդին՝ գորտերը, գետնագորտերը եւ այլն:

Օյ ըսելով կիմացուի ոտք ու թեւեր չունեցող կենդանիները, որոնք ձմեռն ի բուն թմրած վիճակի մէջ կ'ըլլան. գեղեցիկ օդերը սկսած ատեն իրենց խորիս կը փոխեն ու նոր մը կը ստանան: Իրենց կենաց տեւողութիւնը ձիչց չի դիացուիր. բայց կ'երեւայ որ շատ Երկայնակեաց են: Թէ որ իրենց պոչէն կտոր մը կտրուելու ըլլայ, հասարակօրէն նորէն կ'աճի:

Օձերուն ամենէն գլխաւոր տեսակներն են իժ, լողակ օձ, հասարակ օձ, հնչաւոր օձ կամ յարամանի:

Չափու Երկու գլխաւոր դասերու կը բաժնուին 1. կը ռաքիէ փշով ձկեր, որոնց մարմնոցներին հաստատուն մասերը կը ռաճիկ են, ու 2. ոսկերաւոր ձկեր, որոնց հաստատուն մասերը ոսկը են:

Առջի դասը չորս կարգերու կը բաժնուի, որոնցմէ առջնը ոչ ականջի ծածկոյթ եւ ոչ ալ ականջի մաշկ ունի. Երկրորդը՝ ականջի ծածկոյթ չունի բայց ականջի մաշկ ունի. Երրորդը ականջի ծածկոյթ ունի բայց առանց ականջի մաշկի. չորրորդը թէ ականջի ծածկոյթ եւ թէ ականջի մաշկ ունի:

Առջի կարգին կը վերաբերին քարադիացները, ներկէսները, թմրեցուցիչ ենքեզէս, շանաձուկ. Երրորդին թառափները եւ այլն:

Չկանց երկրորդ գլխաւոր դասն ալ նոյնպէս չորս կարգերու կը բաժնուի, որոնց զանազանութիւնը դարձեալ ականջի ծածկոյթ ու ականջի մաշկ ունենալուն ու չունենալուն վրայ կը կայանայ: Ասոնց կը վերաբերին ծովածերը, միւռենէները Ենքիղէները, թրածուկը, ծովագայլը, փրփրուկը, թիւննոսը թիւնիկը:

Թահաւատու ըսելով կ'իմացուի ծովային անասունները, որոնց մարմինն ամենեւին հաստատուն մաս չունի, այլ շատ զգայուն ծածկութով մը պատած է: Թաւլատարրներէն շատերը կլորաձեւ ու կաշուն մէկ ոսդովը կը սողան, եւ անով նաեւ իրենք զիրենք մարմնոյ մը վրայ հաստատուն կը բռնեն: Մինակ քիչերը, աս մէկ ոսդէն զատ ուրիշ սով մ'ալ ունին, որն որ զապանակի պէս իրենց ցածրկելու կը ծառայէ:

Լերկ թուլատարրները, այս ինքն պատեան կամ խեցի չունեցողները, միանգամայն շատ յայտնի ու կատարեալ աչուրներ ունին, ուր որ ասոր հակառակ մէկալ թուլատարրներունք շատ անկատար են: Շատերը նաեւ տեսակ մը բերան ունին, պզտիկ ճեղքուածքի եւ կամ պատիճի ձեւով:

Պատենաւոր թուլատարրներուն պատեանը իրենց հետ մէկտեղ յառաջ կու գայ: Եւ հետեւաբար աս պատեանը միշտ կ'աճի, ներքուստ շարունակ նոր կարգեր կազմելով, որն որ ուրիշ բան չէ, բայց եթէ կենդանւոյն մորթէն շարունակ յառաջ եկող խոնաւ ու կաշուն քրտինքը, որն որ վերջէն կը չորնայ ու կը կարծրանայ եւ կ'ըլլայ իրեն պատեան:

Թուլատարրներուն մեծ մասը ծովու մէջ կ'ապրին, բայց անոյշ ջրոյ մէջ, ցամաքի վրայ խոնաւ ու շուք տեղեր ալ կը գտնուեն: Օրինակի աղագաւ լերկամորթ խղունջը, որն որ պարտէ զներու մէջ կը տեսնուի, մանաւանդ անձեւէն ետքը:

Խեցեմորթներուն ան կենդանիներն են, որոնք կարծր, դիւրաթէք ու յօդուածներով պատեան մ'ունին:

Խեցեմորթներուն աչքերը կամ շարժական ծակի մը վրայ են, ինչպէս խեցգետիններուն (ընթէտ), եւ կամ հաստատուն տեղւոյ մը վրայ են, ինչպէս նեպուկին (նէսոդ պէտէտ): Ասով խեցեմորթները երկու զատ կարգերու կը բաժնուեն:

Խեցեմորթներուն մորթը թուլատարրներուն մորթին պէս չ'աճիր, հապա երթալով կը կարծրանայ, այնպէս որ մեծցած անասունը ալ բաւական տեղ չունենալով կը հարկադրի, որոշեալ ժամանակի մէջ հին կեղեւը կամ ծածկոյթը թուղ տալու ու նոր մը ստանալու, որն որ իր մեծութեան համեմատ ըլլայ:

Խեցեմորթներէն մեծ մասը ջրոյ մէջ կ'ապրին, երբեմն անոյշ երբեմն աղի, երբեմն վազուն եւ երբեմն կեցած ջրոյ մէջ:

Գրեթէ ամէն ուրբերը կակուղ մորթ կամ մաշկ, յօդաւոր ոտուրներ եւ իրենց գլխոյն վրայ աչք մ'ունին. բաց ասկէց զոյգ մը մկրատ՝ որով կերակուրները բռնելու եւ ուտելու կը ծառայեն ու զոյգ մ'ալ կզակ ունին, որոնք շատ պատիկ են. ոմանք բերնի տեղ կնճիթ մը միայն ունին:

Սարդերէն ոմանք ցամաքի, ոմանք ալ ջրոյ մէջ կ'ապրին, ոմանք ալ զանազան կենդանեաց վրայ, որոնց վրայէն ելած հիւթէն կը սնանին:

Մէկունդէն տեսակ մը կենդանիներ են, որոնք մէկ կամ շատ անդամ կերպարանափոխ կ'ըլլան, եւ իրենց վերջի ու կատարեալ կերպարանափոխութեան վիճակին մէջ իրենց գլխոյն վրայ աչք ու զգայուն եղջիւրներ ու վեց ալ յօդաւոր ոտքեր ունին:

Զգայուն եղջիւր ըսելով կ'իմացուի միջաւոներուն գլխոյն վրայ եղջերանման երկնցած թելերը, զորոնք միջաւոները շօչափելեաց տեղ կը գործածեն: Թիթեռներն աս տեսակ զգայուն եղջիւրներ ունին:

Միջաւոները հաւկըթէ յառաջ կու գան ու վերջէն որդի կամ թրթուրի ձեւ կ'առնուն, որ իրենց վերջէն կատարեալ կերպաւորման վիճակին բոլորավին տարբեր է. դարձեալ աս որդնական վիճակին մէջ նոյն գործարանքները չունին, զորոնք որ վերջէն կը ստանան: Աս վիճակի մէջ որդ ալ կ'անուանուին. բայց հասարակօրէն աս անունը կծկածներու կու տան, որն որ որդին կամ թրթուրին առջի կերպարանափոխութիւնն է: Թորիսուրները հասարակօրէն շատ կարծ ոտքեր ունին, իսկ ուրբերը ամեննեւին չունին:

Միջաւոները իրենց առջի որդնական կամ թրթուրի վեճակը՝ կատարեալ կերպաւորման վիճակին շատ աւելի երկայն կը պահին: Աս առջի միջոց ժամանակին մէջ ստէպ մաշկերնին կը փոխեն. այս ինքն իրենց հին մաշկը կը թօղուն ու նոր մը կը զգենուն: Իրենց մաշկը փոխելով վերջի կերպարանափոխութեանը մէջ բնիսուր կ'անուանուին:

Աս թրթուրի վիճակի մէջ միջաւոները գրեթէ անկենդան կ'երեւան. բնաւ սնունդ չեն առնուր, գրեթէ ամեննեւին շարժում մը չեն ցուցըներ ու քնանալու պէս կ'երեւան: Հասարակօրէն թրթուրի մը ձեւը հաւկըթաձեւ է: Միջաւոներուն տեսակին համեմատ, կարծ կամ երկայն ատենէ ետքը. միջաւոները երկրորդ կերպարանափոխութիւն մը կ'ընեն, որով ի վախճանի բնական ու կատարեալ միջաւոներ կը կերպաւորուին:

Երկրորդ կերպարանափոխութեամբ միջատները առջննէն կերպապէս տարբեր ձեւ ու կերպարանք մը կը ստանան . որովհետեւ յառաջադոյն միայն կը սողային իսկ հիմա թեւեր ունին , որոնց միջնորդութեամբը օգի մէջ կը թռչթռչին , ծառէ ծառ , ծաղկէ ծաղիկ կը վազեն , անոնց մեղրովը սնանելու ու գրոսանալու համար :

Ուշեւը երկայնաձեւ , կակուղ մարմին մ'ունին , որն որ շեղ ծալքերով շատ մասերու բաժնուած է , որուն օգնութեամբ կրնան իրենք զիրենք երկնցընել ու կարճեցընել : Յօդաւոր ոտքեր չունին ու կերպարանափոխութիւն ամենեւին չեն ըներ : Ասոնց մինակ մէկ քանի տեսակը աչք ալ ունին :

Որդերը՝ ինչպէս ըսինք , իրենց մարմինը երկնցընելով ու քաշելով կը շարժին , այս ինքն յիշեալ ծալքերուն օգնութեամբ տեղ մը կը կպչին կը կենան ու ետքէն մէկալ մասն ալ յառաջ կը հրեն :

Որդերը՝ երբոր մաս մաս կտրուելու ալ ըլլան դարձեալ նոյն մասերը աճելով զօրութիւն կը ստանան : Օրինակի աղադաւ երբոր անոնցմէ մէկը մէջ տեղաց երկու կտրուելու ըլլայ վիրաւորուած մասը նորէն կը ռինտնայ ու կ'աճի եւ այսպէս երկու զատ զատ որդեր կ'ըլլան , որոնք կը սնանին ու կը բազմանան :

Որդերը կամ ջրոյ մէջ , կամ հողին տակ եւ կամ զանազան անասնոց մարմիններուն մէջ կ'ապրին . ոմանք ալ խողովակներու եւ կամ ուրիշ տեղեր կ'ապրին , զորոնք իրենք կը չինեն եւ ուղած ատեննին մէջը կը բնակին եւ կամ կը թողուն ուրիշ տեղ կ'երթան :

Պողեղութնէւը կակուղ , հասարակօրէն դոգող մարմին մ'ունին , առանց գլխոյ ու առանց աշաց . բայց մէկ աղեաց խողովակ մ'ունին , որուն մէկ բերանը սնունդն ընդունելու ու մէկալը աւելորդքը դուրս թափելու կը ծառայէ :

Պողեղագներէն ամէնն ալ ջրոյ մէջ կ'ապրին , ու կ'երեւայ թէ կերակուրները ծծելով իրենց աղեաց մէջ կը տանին ու այնպէս կը սնանին :

Պողեղագները կ'աճին մէկ յօդուածը կամ ճիւղը ուրիշ տեղ փոխադրելով կամ տնկելով՝ զօրն որ հաւկիթ կ'տնուանեն : Աս յօդուածներէն մեծ մասը մայր պողեղագներէն կամ ամենեւին չեն զատուիր , կամ շատ ուշ , այնպէս որ այսպէս առաջին կարգի պողեղագոդ մը պարզ պողեղագոդէ բարդ պողեղագոդ կ'ըլլայ :

Ոմանք ալ իրենց մարմնոյն առանձին կտորներուն բնական քայքայմամբը կամ լուծմամբը կ'աճին, ու այնպէս բնութիւն ունին, որ եթէ կտոր կտոր կտորներու ըլլան, նոյնչափ նոր պողիպոդներ յառաջ կու գան որչափ կտորներ որ կային:

Պողիպոդները խղիկներէ իրենց բնակարան կը շինեն, որն որ իրենց աճմամբը կը մեծնայ: Աս բնակարանները կամ քարանման են, կամ եղչերանման կամ սպնդանման կամ դոդող:

Պողիպոդներուն դասը ամենէն վերջինն է անչափ ու անբաւ կենդանի բնութեան կարգին մէջ, ու ամենէն անկատար կենդանիներն ալ, նոյն իսկ անոր ամենաստորին աստիճանին մէջ իր մէջը կը բովանդակէ:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ե .

Բնալուծութեան կամ Քիմիայի (*Chimie*) վրայ:

Քիմիան մարմիններուն ինչ տարրներէ կազմուած ըլլալը, ինչ բնութիւն ունենալը եւ ինչ եղանակաւ իրարու հետ կապուած ըլլալը ճանշնալ կը սորվեցընէ. մէկ բառով մարմնոց լուծման ու միաւորման գիտութիւնն է:

Ամէն բնական մարմինները ըստ նոր բնալուծութեան ութը հետեւեալ դասերու կը բաժնուին: 1. Պարզ մարմիններու, 2. Այրելով յառաջ եկած մարմիններու, 3. Խարիսխներու, 4. Ազերու, 5. Մետաղներու, 6. Մետաղական բաղադրութիւններու, 7. Տնկական բաղադրութիւններու, 8. Կենդանական բաղադրութիւններու:

Պարզ մարմիններ կամ բնատարրներ ըսելով կ'իմացուին Լոյսը, Զերմանիւթը, Թութուածին, Բորակածին, Զբաժին, Ածխածին, Լուսակիր, Ծածումը, Ագամանդ, Մետաղներ: Բայց աս չորսը, այսինքն ջուրը, հուրը, լոյսն ու հողը ճշդիւ առեալ, որոնք յառաջադոյն պարզ մարմիններ կը համարուէին՝ պարզ չեն, հապա բաղադրեալ, եւ ըստ հետեւորդի տարրներ չեն: Որովհետեւ անոնք պարզ տարրներ են, որոնք մինչեւ հիմա լուծուած չեն:

Լոյս անկշռելի հեղուկ մարմին մըն է, որն որ այրմամբ յառաջ կու գայ ու ձայնէ 900-000 անգամ աւելի շուտ կը տարածուի. Լոյսը թափանցիկ մարմինները կը թափանցէ ու խաւար մարմիններէն կը մղուի կամ կը մերժուի: Լոյսը այլ եւ այլ գոյներուն պատճառն է ու ձգողական զօրութեան կանոննին կը հետեւի:

Նոյնպէս Զեւսակենը անկշռելի հեղաւկ մարմին մըն է, որն որ այրումէն յառաջ կու գայ: Աս նիւթը, կամ իրմով ծագած ջերմութիւնը, շատ կամ քիչ մարմինները կը թափանցէ, անոր համար ալ մարմինները աղէկ կամ գէշ վերահաղոր մարմիններու կը բաժնուին:

Թի--նէն ըսելով կ'իմացուի ան պարզ մարմինը, որն որ համատարած օդին մէջ շնչառութեան յատուկ մասը կը կազմէ, եւ այրման կ'օգնէ, ինչու որ այրումն ուրիշ բան չէ, բայց եթէ թթուածնին այրող մարմնոյն հետ միաւորումը: Թթուածնին կազմը որն որ համատարած օդին մէկ մասը կը կազմէ, ուրիշ բան չէ բայց եթէ այրման ժամանակ թթուածնին ջերմանիւթէն բաժնուիլը: այս նկն թթուածնինը այրող մարմնոյն հետ կը միանայ՝ ջերմանիւթը կը բաժնուի կ'երթայ, որուն հետ որ յառաջադոյն միացած էր, եւ ջերմութիւն կը պատճառէր: Կրակը արծարծելու համար զուտ թթուածնին գործածուելու ըլլայ, ամենարարձր աստիճան ջերմութեան յառաջ կու գայ: Երբոր թթուածնինը զանազան մարմիններու հետ միաւորելու կամ կապուելու ըլլայ, ան մարմինները կը թթուին կամ թթու կ'ըլլան: ուսկից է որ թթուածնին (οχιγένε), բառական թարգմանութեամբ թթու ծնանող կ'ըսուի:

Բայս-նէն ալ երկրորդ տարրն է, որն որ թթուածնին հետ միաւորած համատարած օդը կը կազմէ: Կազանման վիճակի մէջ անոր մէջ կը գանուի, եւ առանձին շնչառութեան բնաւ յարմար չէ: բայց թթուածնին հետ միաւորած զուտ թթուածնին զօրութիւնը կը մեղմէ, որն որ նոյնպէս առանձին շնչառութեան յարմար չէ, եւ շուտ մը թթոքի բորբոքում կը պատճառէ:

Յա-նէն ըրոյն զիսաւոր կացուցիչ մասն է, որմէ իր անունն ալ առած է: Յըրածին կազը այրելի օդ կ'անուանուի: Իր թեթեւութեան պատճառաւ օդապարիկները լեցընելու կը գործածուի, որոնք ան ատեն համատարած օդին մէջ վեր կ'ելլեն, երբ որ աս կազով լեցուած կ'ըլլան, որոնք մեծ ծաւալի մէջ քիչ կշիռք ունին, որով հասարակ համատարած օդէն թեթեւ կ'ըլլան, եւ ըստ հետեւորդի ծանրութեան օրինաց համաձայն, դէպ ի վեր կ'ելլեն:

Անէս-նէն ածխոյն այրող ոկզրնական նիւթը կամ տարրն է, եւ միշտ թթուածնի հետ միացած կը գտնուի, որուն հետ որ յատուկ խնամութիւն մ'ունի:

Լուս-նէր բնական վիճակի մէջ զուտ չի գտնուիր, բայց բնալու ծութիւնը զինքը կրնայ զուտ վիճակի մէջ դնել: Լուսա-

կիրը հաստատուն է, թափանցիկ ու մժան մէջ կը լուսաւորէ, բայց գեղին զոյն ունի ու պաղ վիճակի մէջ կը բեկանի, բայց տաք ջրոյ մէջ ուղաւած ձեւի մէջ կը խոժուի, աս կերպով պղտիկ գրչի մեծութեամբ գաւաղաններ կը շինեն: Օդի մէջ լուսակիրը շատ գիւրաւ կը վառի անոր համար ալ գործածելու մէջ պէտք է զդուշաւոր ըլլալ:

Ծառաբեր մի միակ պարզ մարմինն է, որն որ զուտ վիճակի մէջ յաճախ կը գտնուի. շատ անգամ նաեւ երկրիս մակերեւութին կամ վերին կարգին վրայ ալ կը գտնուի: Ծածումբը կարծր է, իր յատուկ գեղին գունովը, կրակի մէջ կը հայի ու կ'այրի, տաքցուած ատեն հեղձուցիչ հոտ մը կը հանէ:

Առանք ճանչցուած մարմիններուն մէջ ամենակարծր մարմինն է, ամենասասատիկ ջերմութեամբ կ'այրի ու յօդս կը ցնդի: Նոր բնալոյժները աղամանդը զուտ ածխածին կը համարին, որովհետեւ այրելու ատեն մի եւ նոյն գործք յառաջ կը բերէ:

Կաեւ հոգածիւր պարզ մարմիններ են:

Այրելով յառաջ եկած մարմիններ ըսելով կ'իմացուին անոնք, որոնք մարմնոյ մը թթուածնին հետ միաւորելէն յառաջ կու գան, որովհետեւ աս միաւորութիւնն ուրիշ բան չէ, բայց եթէ այրման արդիւնքը: Աս մարմինները կէս թթուածներու ու թթուածներու կը բաժնուին:

Այս Բնաներու մէջ թթուածինը շատ քիչ շափով կը գտնուի. նաեւ ջուրն ալ պէտք է հաշուել, որովհետեւ ջուրն ուրիշ բան չէ բայց եթէ ջրածնին թթուածնին հետ միանալը: Երբոր ջրածին կազը այրուելու ըլլայ, ջուր յառաջ կու գայ:

Թթուածիւր թթուածնին ուրիշ խարիսխներուն (տարրներու) հետ միանալէն յառաջ կու գան: Եւ որովհետեւ աս միաւորմանց մէջ թթուածինը շատ մեծ շափով կը գտնուի, անոր համար աս մարմինները թթուածին համ մ'ունին. քանի մը գոյները կ'ապականեն ու շատերն ալ կը փոխեն:

Գլխաւոր թթուածներն են, ածխաթթու, որն որ ածխոյն այրելովը յառաջ կու գայ. լուսակրի թթու, որն որ լուսակիրին այրելէն կը գոյանայ. ծծմբոյ թթու, որն որ արջասապի իւղ կը կոչուի, ծծմբոյն այրելէն. բորակի թթու, ժանտաջուր ալ կ'ըսուի, որուն խարիսխը բորակածինն է, եւ այլն: Կան նաեւ ուրիշ թթուածներ ալ, որոնց խարիսխը մետաղ են, օրինակի աղագաւ զառիկի թթու եւ այլն:

Աղագաւ ըսելով կ'իմացուին այնպիսի տարրներն,

որոնք թթուներու հետ միանալով աղեր կը կազմեն։ Ասոնք երկու են. հողեր ու աղկաղիներ։

Հողեր անհամ, անլոյծ, չոր ու միանգամայն կակուղ մարմիններ են։ Այսու ամենայնիւ քիչ մը համ ալ ունին, կամ քիչ մը կը լուծուին ալ, բայց միայն ստորին աստիճանի։ Այսպիսի հողերն են խոհուց, որն որ խիճէն կը գոյանայ, որուն խարիսխն ալ է. դուշտէ հուց, պաղեղին գլխաւոր խարիսխը, կաւի տեսակներուն մէջ յաճախ կը գտնուի, եւ ուրիշ հողերուն խառնուրդին մէջ. +ուշտիւց, ասկէց ելած աղը, անցյլ համ մը կու տայ, վերինէ հուց, դուշտիւց ու իրահուց։

Ալուշներ ըսելով կ'իմացուի քանի մը թթուկէկ ու լուծանելի տարրները, որոնք քանի մը գոյները կը փոխեն ու կենդանական կամ գործարանաւոր մարմինները կը լուծեն։

Հինգ տեսակ աղկաղիններ կան, 1. Ծանրահող, որն որ իր անունը իրեւ յատուկ ծանրութենէն կ'առնու, 2. Տնկաղ, որն որ կրէն, փայտի մնխրէն կը պատրաստուի, 3. Աւշնան, որն որ տնկաղին շատ յատկութիւններն ունի, եւ ծովային տնկերը այրելով կը պատրաստուի, 4. Ստրոնտիոն, 5. Աւշակ, կամ ցնդող կաղի, առջի չօրս հատին հակառակ, որոնք հաստատուն կաղի կ'անուանուին, որովհետեւ աւշակը իրաք խիստ կը ցնդի։ Աւշակը ծանօթ աւշակի աղին խարիսխն է։

Առ ըսելով կ'իմացուի այնպիսի մարմինները, որոնք մէկ կամ շատ աղախարիսխներուն թթուի մը հետ միանալէն յառաջ կու գան. ասոնց թիւը խիստ շատ է։ Աս մարմինները բէրեւանալու յատկութիւն ունին, այս ինքն պաղելու ատեն, մաթեմատիկական զանազան կանոնաւոր ձեւեր կ'առնուն, աղերուն զանազանութեանը համեմատ։ Ծովու կամ եփելու աղը Աւշնանին աղաթթուին հետ միանալէն յառաջ կու գայ։ Աս աղը ութեանիստ կամ խորանարդ ձեւով կը բիւրեղանայ, եւ շատ մեծ բիւրեղներ կրնան ըլլալ թէ որ պատշաճ զգուշութիւններով պատրաստուելու ըլլան։

Աղերուն անունները թթուուներէն ու խարիսխներէն կ'առնուի։ Աւստի եւ կ'ըսուի ծծմբաթթու կաղի, որ է. այրած գաճ, կամ գաճակիր. աղբորակը, բորակաթթու տնկաղ կրնայ անուանուիլ, որովհետեւ բորակաթթուին տնկաղին հետ միանալէն կը գոյանայ։

Մետաղներուն թիւը 21 է. յառաջագոյն միայն եօթը հատ ծանօթ էր. մետաղներու եւ կէս մետաղներու, կատարեալ ու անկատար մետաղներու զանազանութիւնը հիմա չեն ըներ։

Քոսան ու մէկ մետաղներն հետեւեալներն են. Զառիկ, Աղջիքրամ, Մոլիպտէն, Քրոմ, Տիտան, Ուրանիդ, Գոոպալդ, Նիկէլ, Մանկան, Պիտմութ, Ծարրապար, Թելուր, Մնդիկ, Զինկ, Անագ, Կապար, Երկաթ, Ալյնան, Արծաթ, Ոսկի. Բլադին: Հոս ասոնք դիւրաւ ոքսիտանալու (այսինքն թթուածնի հետ միանալու) կարգաւ դրուած են, որովհետեւ թթուածինը մետաղներուն վրայ մեծ փոփոխութիւն կը պատճառէ, ինչպէս ժամանակ վրայ կը տեսնուի, որն որ ուրիշ բան չէ, բայց եթէ երկաթին ոքսիտացումը, իսկ պղինձի ժանդը պղինձի ոքսիտացումն է: Զառիկը ամենէն դիւրաւ կ'ոքսիտանայ, անոր համար ալ կարգին մէջ առ ջինն է: Զառիկը իրբեւ մետաղ, կամ զուտ զառիկ դժուարաւ կը գտնուի: Ամենէն քիչ ոքսիտացողը բլադինն է, անոր համար ալ կարգին մէջ վերջինը:

Հոնուայն կամ՝ անդորրաբունութիւնը բուլութիւնն էրկրին տակ գտնուող այլ եւ այլ մարմնոց միաւորութիւններն են, եւ կամ հանգերուն իրարու հետ միաւորութիւնը, քիչ կամ շատ զուտ վիճակի մէջ:

Տնիոյն կամ՝ հորդաբունութիւնը բուլութիւնն էր կ'ըսուին զանազան տնկային նիւթերը, որոնք միանգամայն տարրներէն կը կազմուին, ու նոյնպէս երկու, երեք եւ կամ աւելի թուով իրարու հետ միացած են, որոնցմէ ելած արդիւնքը զանազան անուններ կ'առնուն, զոր օրինակ հիւթեր, հոյզ, շաքար, թթուու, մրուր, նաշիչ, եղ, խէժ, ռետին, բաղսամովն, ներկանիւթեր այլն: Աս նիւթերուն հետ կապուած են միանցամայն խմորում եւ ուրիշ շատ քիմիական գործողութիւններ:

Ալուրանութիւն բուլութիւնն էր բաելով կ'իմացուի անասնական նիւթերը, ինչպէս արիւն, մաղձ, ոսկը եւ այլն. որոնք շատ տարրներու հետ միանալէն յառաջ կու գան, եւ լուծուելու ատեն ալ շատ աւշակ կ'ելլէ, ասկից է ան գարշելի հոտը, որն որ կը ծագի երբոր անասնական մարմին մը կը լուծուի կամ փոտելու կը սկսի: Կաեւ անասնական աշխարհը խել մը նիւթեր կը մատակարարէ քիմիական երեւոյթներու համար, ինչպէս են շնչառութիւնը, մարսողութիւնը եւ այլն. վասն զի առնք զուտ քիմիական երեւոյթներ են, վասն զի շնչելով օդը թռուերուն մէջ կը լուծուի, ինչպէս նաեւ մարսողութեամբ կերակուրները կը լուծուին. որովհ անկական սնունդները զո՞ր նք կ'ուտենք՝ արեան, մաղձի, մայ, ճարպի ու ոսկեր կը փոխուին, ինչու որ ասոնք յառաջագոյն կերուած տնկերուն մէջ իրբեւ արիւն, միս, եւ այլն չեին գտնուէր:

Ալլիդան մետաղները սոկուց փօխելու զբաջան արուեստն է : Ամէն Ալքիմիստները կամ սովորիները, որոնք աս արուեստին կը զբաղին, իրենց ստակն ու կեանքը կորանցընելով վախճանին չհասան . թէ որ խարերայ չեն եղած, որով դիւրահաւան մարդիկ ստուկէն կը հանէին :

Բնագիտութեան (Physique) վրայ :

Բնագիտութեան կամ Ֆիզիկան զիտութիւն մըն է, որն որ մեզի ամէն բնական երեւոյթներուն պատճառները կը մեկնէ :

Մարմնոց յարկութեանները կամ ընդհանուր են, այս ինքն ամէն մարմիններու հասարակ է, եւ կամ հանուսոր, որոնք մարմնոց մասնաւոր դասու մը կը պատշաճին :

Ամէն մարմնոյ ընդհանուր յատկութիւններն են, Տարածութիւն, Բաժանականութիւն, Չեւ, Ընդդիմահարութիւն, Դրակոսութիւն, Տարածականութիւն, Կուտակութիւն, Չգականութիւն, Շարժականութիւն, Ընդործութիւն : Բայց աս յատկութիւններն ալ ամէն մարմնոց վրայ զանազան աստիճանի է :

Տարածութեանը ըսելով կ'իմացուի մարմնոց ան յատկութիւնը, որն որ միջոց մը կը գրաւէ, որ երկայնութիւն, թանձրութիւն, լայնութիւն ու խորութիւն ունի : Ամէն մարմինք աս երեւ ուրաքանչեան ունին, որչափ ալ պղտիկ ըլլան :

Բարձութեանը կ'իմացուի մարմնոց ան յատկութիւնը, որուն զօրութեամբը պղտիկ մասունքներու կը բաժնուին : Ամէն մարդ կ'ըմրանէ, որ մարմին մը ինչ ու իցէ գործիքով ամենափոքր մասունքներու կրնայ բաժնուիլ, ու քանի մը մարմնոց վրայ աս փոքր մասունքներու բաժանականութեան յատկութիւնը զարմանալի աստիճան մ'ունի : ասոնց ցոյց է զանազան հասաւէտ մարմինները : Թէ որ մուշկի հունս մը խռցի մը մէջ գրաւի, որուն օդը ամէն օր նորոգուի, այսու ամենայնիւ անոր հոտը տասը տարի անտանելի է : Երկու ունկի սոկին թել շինելու գործիքով երկնցուելու կամ տարածուելու ըլլայ ան թելը կամ թերթը 67 միլիոն 676 000 մէկ զիծ երկայնութիւն ու մէկ զիծ լայնութիւն ունեցող փոքր մասունքներու կրնայ բաժնուիլ :

Չեւ ուրիշ բան չէ, բայց եթէ ամէն մարմնոց որոշեալ ձեւ մ'ունենալու յատկութիւնը : Ամէն մարմին եղը կամ սահման մը կ'ունենայ, որն որ մարմնոյն ձեւը կու տայ : Ամէն մարմին որոշեալ ձեւ մ'ունի :

Անդունակութիւնը մարմնոց ան յատկութիւնն է, որ ամէն մէկը որոշեալ տեղ մը կը բռնեն, ու մի եւ նոյն առեն ուրիշ մարմին մը իրենց տեղը բռնելու թող չեն տար, հազար կը վանեն:

Ծուռութիւնը ըսելով կ'իմացուի մարմնոց ան յատկութիւնը, որուն զօրութեամբ, իրենց ամէն մէկ մասանց մէջ, որոնցմէ որ կը բաղկանան, դատարկ միջոցներ ունին: Կան շատ մարմիններ, որոնց ծակոտիքը տեսանելի են, կան ալ որ պարզ աչօք չեն տեսնուիր: Փօրձը կը սորվեցընէ որ ամէն մարմին շատ մը ծակոտիքներ ունի:

Տուռութիւնը մարմնոց ան յատկութիւնն է, որ ջերմութեամբ կը մը ծնան: Ամսնէն աւելի աս յատկութիւնն ունեցողը ոգն է:

Խորութիւնը մարմնոց ան յատկութիւնն է, որ ցուրտէն կը քաշուին ու կը խտանան: Երբոր ջերմութիւնը՝ որ մարմնոյն առանձին մասունքները իրարմէ կը բաժնէ, կ'ընդարձակէ ու կը վանէ, պատճառը վերնալուն պէս անոնք դարձեալ կը բաշուին, կը խտանան:

Ճշշութիւնը կ'իմացուի մարմնոց ան յատկութիւնն է, որ մերենական զօրութեամբ փոքր ծաւալի մէջ կը մանեն: Եւ որովհետեւ ամէն մարմին ծակոտիէն է կամ թէ ծակոտիք ունի, այս ինքն մասունքներուն մէջ տեղը միջոց կայ, անոր համար երբոր մարմին մը ճնշուելու ըլլայ, մասունքներն աւելի եւս իրարու կը մօտիկնան: Ամէն մարմին քիչ կամ շատ կը ճնշուին, բայց ոմանք, զօր օրինակ հեղուկ մարմինները շատ քիչ կը ճնշուին:

Չշնութիւնը մարմնոց ան յատկութիւնն է, որով դարձեալ իրենց առջի վիճակը գառնալու ճիգ մը կը ցուցընեն թէ որ ճնշուելու ըլլան: Կան մարմիններ որ շատ քիչ ձգողականութիւն ունին, ասոր հակառակ կան ալ որ վերջի աստիճանի նոյնն ունին, ինչպէս են մարմնը, փղոսկրը, պողպատնեւ այլն:

Ծուռութիւնը մարմնոց ան յատկութիւնն է, որով ամէն մարմիններ մէկ տեղաց ուրիշ տեղ մը կրնան տարուիլ, թէ որ պահանջուած զօրութիւնը արուել:

Անդունակութիւնը մարմնոց ան յատկութիւնն է, որով մարմին մը դադարման վիճակին մէջ միշտ կը մնայ մինչեւ որ ուրիշ մը շարժի, նոյնպէս շարժման վիճակի մէջ է նէ չի դադրի՛ մինչեւ որ շարդելուի:

Ըստ ուրիշ բան չէ, բայց եթէ մարմնոյ մը կամ ամրողչ կամ ըստ մասին մէկ տեղաց ուրիշ տեղ փոխադրուիլը :

Առև եւ այլ տեսակ շարժումներ կան. ինչպէս բացարձակ կամ յարաբերական, պարզ ու բաղադրեալ, ուղղագիծ ու կորագիծ, ցոլացմամբ, ցայտմամբ, բեկրեկմամբ ու լուսոյ ճառագայթից բեկրեկմամբ շարժում:

Բայց չունի շարժմամբ կ'իմացուի, մարմնոյ մը տեղական ան փոփոխութիւնը, որն որ ուրիշ իր քովը գտնուող մարմնոց նկատմամբ իրական տեղական փոփոխութիւն մըն է. իսկ յուրբերական ան է, որն որ չէ թէ ամէն, հապա ումանց կամ միայն մէկ մարմնոյ յարաբերութիւն ունի:

Պարզ շարժումը ըսելով կ'իմացուի անի, որն որ մարմնոյ մը մէկ ուղղութեամբ կը տրուի, իսկ բոլոր շարժումն ան է, որն որ մարմնոյ մը, շատ ու զանազան ուղղութեամբ ազդող զօրութիւն մը մի եւ նոյն ատենի մէջ կ'ազդէ:

Ուշադիր շարժումը ուղիղ գծով տրուած շարժումն է, իսկ համար շարժումը կոր գծով եղածը:

Ցանցակ շարժումը ըսելով կ'իմացուի, մարմնոյ մը ուրիշ մարմնէ ընդունած ցոլացումը, որն որ իրեն անցաղթելի ընդդիմութիւն մը կը ցուցընէ: Իսկ բոլոր շարժումը ան է, երբ որ օրինակի աղադաւ մարմին մը կը ստիպուի իր ուղղութիւնը փոխելու, որովհետեւ հեղուկ մարմնէ մը ուրիշ զանազան խառնութիւն ունեցող ծորելի մարմին մը կը մղուի:

Զարդարութ ըսելով կ'իմացուի ան պատճառը՝ որն որ մարմնոյ մը վրայ ազդելով շարժում կը պատճառէ:

Կենունութեան զբունքների կ'իմացուի երկու ազդող զօրութիւնները, որոնցմէ մէկը մարմինը կը ստիպէ հեռանալու, ուր որ մէկալը զինքը կը ստիպէ մերձենալու, որով կոր գծով շարժում մը յառաջ կու գայ: Աս երկու զօրութիւններէն մէկը կենդրանախոյս զօրութիւն կ'անուանուի, իսկ մէկալը կենդրոնահակ:

Մարմնոյ մը չէ չը պարութիւնը կը կայանայ ան զօրութեան վրայ, որով ամէն մարմին ճիգ կը ցուցըննեն իրարու հետ միանալու:

Շարժումը ըսելով կ'իմացուի ան զօրութիւնը, որն որ ամէն մարմինները ուղիղ գծով գէպ ի երկիր ի յնալու կը ստիպէ: Աս այ ձգիւ զօրութեան մէկ արդիւնքն է:

Ճշնայ ըսելով կ'իմացուի ծանր մարմնոյ մը շարժումը,

որն որ հաստատուն կէտի մը վրայ գերձանով կամ դաւազանով մը հաստատուած իր ծանրութեամբը աղեղ մը կը գծէ : Աս կերպ մարմին մը հօհաւաէ կ'անուանուի . իսկ ան կէտը որուն վրայ որ հաստատուած է , իր շարժման կենդրոնը կը բառուի , եւ շինած աղեղին միջավայրը ճօճման կենդրոն կը կոչուի :

Ընթցած ուրիշ բան չէ բայց եթէ մարմնոյ մը հորիզոնական ուղղութեամբ նետուելէն յառաջ եկած շարժումը , որինակի աղագաւ թնդանօթներուն նետուած ու.ումբը :

Ջրալուսական (Hydrodynamique) ան գիտութիւնն է , որն որ ծորելի մարմնոց փիզիկական աղքեցութեանց ու շարժմանց հետ կը զբաղի : Ասի երկու մաս կը բաժնուի , այսինքն ջրակշռութեան ու ջրարաշխութեան :

Ջրալուսական (Hydrostatische) : ծորելի կամ կայլական մարմնոց ծանրութեանն ու աղքեցութեանը վրայ կը ճառէ :

Ծորելի մարմին ըսելով կ'իմացուի ան մարմինները , որոնց մասունքը իրարու մէջ շարժական են ու շատ քիչ յարում կամ կապ ունին իրարու հետ , օրինակի աղագաւ օդն ու ջուրը : Ծորելի մարմինները հետաքրքրական ու զարմանալի երեւոյթներ յառաջ կը բերեն :

Ծորելի մարմնոց զարմանալի երեւութից կը վերաբերի չնշած զորն որ անոնք իրարու վրայ ի գործ կը դնեն : Այսպէս օրինակի աղագաւ , ջրոյն ջրհանին մէջ վեր ելլելը , ու սնդկին ծանրաշափին ապակեայ խողովակին մէջ ըարձրանալը ձնշմամբ կը մեկնուի , զորն որ համատարած օդը սնդկին ու ջրոյն վրայ ի գործ կը դնէ , ու զինքը կը ստիպէ ջրհանին դատարկ միջոցին ու ծանրաշափին խողովակին մէջ առանց արգելքի վեր ելլել :

Անորութեական (Aéromètre) ըսելով կ'իմացուի ան ապակեայ գործիքը , որն որ գէպ ի երկայնութիւն հաւասար մասերու բաժնուած է , ու ծորելի մարմնոյ մէջ սուզելով , անոր յատուկ ծանրութիւնը կը նայ իմացուիլ :

Ջրալուսական (Hydraulique) ան գիտութիւնն է , որն որ ծորելի մարմնոց շարժմանց վրայ կը ճառէ : Աս գիտութեան հիմնական սկզբամբը կամ ջրանցքներով , կամ ջրհաններով եւ ուրիշ ջրարաշխական մեքենաներով ջրերը մէկ տեղաց ուրիշ տեղ տանելու , բերելու , բաժնելու , վեր հանելու եղանակները կամ միջոցները կը սորվուի , այլ եւ այլ վախճաններու համար :

Ջրոյն շատրուաններու (ֆլուիդ) մէջ վեր բարձրանալուն պատճառը , ջրոյն վրայ աղքող ձնշումն է , կամ ջրոյ ընդուարանը շատ բարձր կեցած ըլլալով՝ ու որմէ որ ջուրը վերէն

վար կը հոսէ ու նոյն Ճնշման ազդեցութեամբ ջուրը դարձեալ շատրուանին խողովակին մէջ կը մղէ, եւ կամ օդոյն ձգակառութենէն, որն որ ջրարաշնական մեքենաներով Ճնշուելով ջրոյն վրայ կ'ազդէ ու զանիկա վեր կը հանէ:

Հասարակ ջրհանները հետեւեալ մասունքներէ կը բաղկանան. նախ սնամէջ ջրհանի խողովակէ մը. 2, միտոցէ մը, որն որ աս խողովակին մէջ երկաթի գաւազանի մը միջնորդութեամբ վեր վար կ'ելլէ կ'ինչնէ, որուն մէկալ ծայրը դարձեալ շեղ լժակ մը հաստատուած է, որուն վրայ նոյնպէս ուղղորդ դէպի վար գաւազան մը կախուած է, որն որ ջուրը քաշողին ջուր հաննելու կը ծառայէ. 3, հորիզոնական խողովակէ մը որմէ որ ջուրը դուրս կը վազէ. 4, շատ մը փակաղակներէ: Երբոր միտոցը վեր քաշուելու ըլլայ, ջրհանին խողովակին մէջ օդէն դատարի միջոց մը կը մնայ, ջուրը տակը գտնուած փակաղակէն աս դատարի միջոցին մէջ կը մննէ, եւ որովհետեւ փակաղակները վարէն դէպի վեր կը բացուին, անոր համար ջուրը ալ ետ չի դառնար, հապա հորիզոնական խողովակէն դուրս կը վազէ:

Ջրաբաշխութիւնը կը սորվեցընէ մեզի ջուրը օդտակարապէս գործածել ու շատ արդիւնքներ յառաջ բերել: Եւ ասի իրօք կ'ընենք ամէն ջրաղացներու ու ամէն մեքենաներու ձեռքօք, որոնց անիւնները ջրով շարժման մէջ կը դրուին: Երբ որ ջրաղացին անիւնները, ջուրը մէջը մտնելով շարժում կ'ընդունին, չորս ձիու զօրութենէն աւելի զօրութեամբ մեքենաները կը դարձըննեն. եւ աս շարժումը միօրինակ ու շարունակ է:

Մէծեւանութիւնը (Mécanique) ան գիտութիւնն է, որմէզի հաստատուն մարմնոց հաւասարակշռութեան ու շարժման օրէնքները կը սորվեցընէ: Գլխաւոր երկու մասերու կը բաժնուի, այսինքն կշռականութեան (Statique), որն որ մարմնոց հաւասարակշռութեան վրայ կը խօսի ու Շարժականութեան (Dinamique), որն որ հաստատուն մարմնոց շարժման վրայ կը ճառէ:

Մէծեւան գործիք մըն է որն որ զօրութեան մը ազդեցութիւնը զանազան ուղղութեամբ կ'աւելցընէ կամ կ'ընդարձակէ:

Մէքենաներէն ոմանք պարզ են, ոմանք ալ բաղադրեալ: Եօթը պարզ մեքենաներն են Լժակ, Շախարակ, Գլանանիւ կամ Ոլորան, Ժանեկաւոր անիւ, Ծոռու երես, Պտուտակ ու Աեալ:

Լժակ շիտակ կամ կոր գաւազան մըն է, որն որ իր մէկ կէտին վրայ շարժական է: Ան հաստատուն կէտը, որուն վրայ որ լժակը կը յենու յիշութան կ'ըսուի:

Հծակին պաշտօնը մեծ բեռեր վերցրնել է, ու գլխաւորաբար քիչ զօրութեամբ մեծ գործք կամ աղքեցութիւն յառաջ բերել: Հծակը նաեւ ամէն տեսակ կշռորդներու համար կը գործածուի:

Ճ-է-ր-է-ն ուրիշ բան չէ բայց եթէ իր շրջապատին վրայ գոգաւոր կտրուած անիւ մը, որն որ իր առանցքին վրայ կը դառնայ: Աս գոգաւոր կտրուածքին վրայ չուան կ'անցուի, որուն միջնորդութեամբ բեռ մը վեր կը քաջուի կամ վար կը ձգուի:

Ճախարակը կը ծառայէ զօրութեան մ'ուրիշ ուղղութիւն տալու ու քիչ զօրութեամբ մեծ գործք կամ արդիւնք յառաջ բերելու. եւ ասի ան ժամանակ մանաւանդ կ'ըլլայ, երբ որ շատ ճախարակներ բազմածախարակ մեքենայի մը վրայ կը միացուին, որոնցմէ ոմանք հաստատուն ոմանք ալ շարժական են:

Բ-է-շ-է-ի-ո-ր-է-ս մեքենայ ըսելով կ'իմացուի ակռաներ ունեցող ճախարակի մը վրայ հաստատուած շատ մը ճախարակներ. աս ժանեկաւոր ճախարակը մէկալ ճախարակները կը բռնէ ու ինքը իր առանցքին վրայ դառնալով մէկալներն ալ կը դարձնէ: Ճախարակները կրնան կամ իրենք իրենց սեպհական առանցքն ունենալ եւ կամ ամէնը մէկանց մէկ հատին վրայ հաստատուած ըլլակներու ձեռքով եւ կամ բուն դլանին վրայ իսթուած երկայն գերաններու միջնորդութեամբ: Աս մեքենան ալ նոյնպէս մեծ գործքեր յառաջ կը բերէ, ու շէնք շինելու ատեն, նաւերու, բովերու եւ այն մէջ ստէպ կը գործածուի:

Ժ-է-ն-է-ն-է-ր Ն-է- ըսելով կ'իմացուի ան անիւները, որոնց արտափին շրջապատին վրայ ժանիքներ կամ ակռաներ կան, որոնք այնպէս իրար կը շօշափէն, որ անիւ մը ուրիշ իրեն հետ հաղորդութիւն ունեցող անիւներուն շարժում կը հաղորդէ: Հասարակօրէն գլանի մը վրայ երկու այսպիսի անիւներ կ'ըլլան, որոնցմէ մէկը՝ մէկալէն աւելի պղտիկ կ'ըլլայ, Պղտիկը շուրջուն կը կոչուի:

Օ-ս-ս- Ե-ր-է-ն ալ մեքենայ մը կրնանք անուանել, որն որ հորիզոնական սրանկիւն մը կը կաղմէ: Աս մեքենան կը գոր-

ծածուի, մեծ բեռերը գիւրաւ բեռնաւորելու կամ վար ինչ-ջեցլնելու :

ՊՐԵ-ԴԱ-ՀԱ-ՅԻ շխտակ ու խղնջաձեւ դլան մըն է : Ան մասը որուն մէջ պտուտակը կը մտնէ, և յը դրա-դա-ի կը կոչուի, եւ ասի ալ վերինին պէս համապատասխանող խղնջաձեւ պտուտակ մըն է :

ՊՄ-ՊՄ-ՊՄ կը գործածուի ինչ եւ իցէ մարմար մը վրայ զօրաւոր ճնշում մը տալու, հաստատուն բռնելու, եւ անիւի մը ակուաներուն մէջ խոթելով ու յարմարցընելով դարձնելու համար : Եւ աս վերջի գէպքին մէջ պտուտակը ԱՆ-ԴԱ-ԴԱ-Ի կը առուի :

Ա-Դ-Ա-Հ երկաթէ կամ փայտէ գործիք մըն է սուր երեսով մը, զորն որ ճնշգրի մը մէջ կը խոթեն, մարմին մը երկու մաս բաժնելու համար . մեր կտրոցները, դանակները, մլրատները, տապարներն ուրիշ բան չեն՝ բայց եթէ սեպ:

Օ-Դ-Ա-Հ Հ-Ա-Յ-Ի ըսելով կ'իմացուին ան հեղուկները, որոնք մեր համատարած օդին նման, ըստ մեծի մասին ամենեւին դոյն չունին, խիստ առածգական բայց միանդամայն ալ անտեսանելի են : Ասոնք նաեւ կազ ալ կ'ըսուին : Կաղի տեսակներ շատ կան, բայց գլխաւոր երկու են այսինքն փոփոխական ու անփոփոխական :

Անփոփոխական կաղերն անոնք են, որոնք պաղէն չեն լուծուիր կամ ջուր չեն դառնար : Խակ փոփոխականներն անոնք են, որոնք ցրտէն կը լուծուին կամ ջուր կը դառնան, զոր օրինակ ջրոյ չոդին :

Ամենէն օգտակար ու ամենէն շատ տարածուած հեղուկը մեր համատարած օդն է . ցրտէն ամենեւին չի լուծուիր, ծանր է, շատ առածգական ու անտեսանելի . մեր աշխարհքին բռլրտիքը իբրեւ օժոց մը պատած է, զոր մթնոլորտ կ'անուանեն :

Օ-Դ-Ա-Հ գործիք մըն է, որն որ մէկ կամ երկու ծծիչ ջրհաններէ (Pompe aspirante) կը կայանայ, որուն միջնորդութեամբ ամանի մը մէջէն օդը դուրս կը հանուի : Հասարակօրէն աս ամանը ապակիէ կ'ըլլայ, զորն որ Ճ-Դ-Ա-Հ-Ա- կ'անուանեն :

Օդերեւոյթներու վրայ :

Օդերեւոյթ ըսելով կ'իմացուի ան ամէն բնական երեւոյթները, որոնք երկրէն ելած գոյորշներէն յառաջ կու գան, ու մեր համատարած օդին մէջ կ'երեւան, Աս օդերեւոյթները ջրոյ, լուսոյ ու հրոյ օդերեւոյթներու կը բաժնուին, բայց մենք

Հոս հիմակու հիմա մինակ առջինէն յառաջ եկած օդերեւոյթ-ներուն վրայ պիտ'որ խօսինք . իսկ լուսոյ ու հրոյ օդերեւոյթ-ներուն վրայ՝ լուսոյ ու ելեկտրականութեան մէջ կը ճառենք :

Զրոյ օդերեւոյթներն են, Երեկոյեան ցող, Առաւոտեան ցող, Եղեամն, Մէգ, Ամպ, Անձրեւ, Չիւն ու Կարկուտ:

Երեկոյեան ցող հետեւեալ կերպով կ'ըլլայ : Արեգակը բուլոր երկիրն ու օդը կը ջերմացընէ, բայց ընդ հարիզնէն վարդանուիլը, այս ինքն ընդ (արեգակը) մառը մանելը, օդը երկրէն աւելի շուտ պաղելու կը սկսի: Երկրիս ջերմութիւնը օդին ջերմութեան հետ հաւասարիւ ուղելով, երկրէն օդին մէջ կը հսաւէ բայց, իրեն հետ ջրոյ մասունքներ ալ մէկտեղ կը տանի, որոնք վերջէն ամէն առարկաներուն վրայ կը նստին: Ասկից է որ իրիկուները ժուռ գալու ելենք, մեր զգեստները կը խոնաւնան:

Ա-----սրեւն ցող կը կայանայ ջրոյ փոքր կաթիներուն վրայ, որոնք առառուները տունկերուն վրայ կը գտնուին: Աս ցօղին մէկ մասը օդէն յառաջ կու գայ, մէկալ մասն ալ տունկերէն: Բոլոր գիշերը ջրային գոլորշիքը վեր կը բարձրանան, բայց ընդ արեւը ելելը ան ջերմացած եւ ըստ հետեւորդի հետզհետէ անօսրացած օդը չիկրնար ալ ջրոյ մասունքները վեր բռոնել, ուստի եւ այսպէս կայլակնածեւ տունկերուն վրայ կ'իջնան ու առաւոտեան ցօղը կը կազմնի: Բայց տունկերէն ալ գոլորշի կը լուծուի, եւ ասկից յառաջ եկած ցօղը շատ անգամ անոնց վրայ առասութեամբ կը նստի: Ասոր վրայ համոզուելու համար առնունք ապակիէ զանգակ մը ու իրիկունը տունկի մը վրայ անցընենք, զոր օրինակ կաղամբի վրայ, երկրորդ առառու կը տեսնենք որ զանգակին տակի կաղամբը փոքր կաթիներով ծածկուած է, ինչպէս ուրիշ տունկերը եւ զանգակը գուրսի կողմանէ իջած ցօղով ծածկուած է նէ:

Եվէ-և երկայն ու ցուրտ գիշերները կ'ըլլայ, երբ որ երկիրն ու օդը երկայն ու շատ ատեն կ'ունենան պաղելու ու ցօղը սառեցընելու: Փոքր սառած մասունքները այնպէս իրարու մօտ կեցած կ'ըլլան, որ եղեամը սպիտակ կ'երեւայ:

Մեէւ կը կազմուի, երբոր շատ առատ ջրաշոգիներ օդին մէջ բարձրանան, եւ աս ջրաշոգիները խոսանալով համաստարած օդը կը լեցընեն ու անոր թափանցիկութիւնը կը յափշտակէն: Ցած գիրք ունեցող ու խոնաւ տեղերը, ճախինները՝ գետերը եւ այլն շատ աւելի մէզի կամ մշուշի մէջ կը գտնուին քանթէ բարձր գիրք ունեցող ու չոր տեղերը, որովհետեւ առջինները իրենց բնութեամբը շատ առատ ջրաշոգիներ կը հանեն:

Ամդեռն ալ մէգէն կամ մշուշէն յառաջ կու դան, որոնք համատարած օդին մէջ բարձրանալով հովին ազգեցութեամբը խտանալու կը ստիպուին: Ամպերը զանազան բարձրութեամբ օդին մէջ կը լողան կամ կը տատանին, եւ ասի օդին այլ եւ այլ կարգերէն ալ կախում ունի, որոնց մէջ ամպերը հաւասարակշռութեան մէջ կը կենան:

Որչափ որ օդը թեթեւ է, այնչափ ալ իր կարգերը երկրէն հեռու են, ասկից յառաջ կու դայ որ օդը շատ թեթեւ ամպերը մժնոլորտին շափաւոր բարձրութեան մէջ վեր կախուած կրնայ բռնել: Խիտ ու ծանր ամպերը, որոնք շուտով անձրեւի կը փոխուին, հասարակօրէն շատ ցած կախուած կ'ըլլան:

Առջեւ-ը կը կազմուի ամպերուն խտանալէն, որոնք հովին ազգեցութեամբ կամ օդին բարակնալովը կը ստիպուին կաթիլներ կազմելու. եւ աս կաթիլները ծանր ըլլալով ու օդին մէջ լողալ չկրնալով իրրեւ անձրեւ վար կ'իջնան կամ կը տեղան: Երբոր ամպերը յանկարծ խտանալու ըլլան ու մժնոլորտին մէջ շատ բարձր ըլլան՝ ան ատեն խոշոր կաթիլներով վար կ'իջնան, որոնք շատ աւելի ծանր են ու շուտով ալ կը տեղան քան թէ բարակ անձրեւները, անոր համար ալ Տ-րուկ կ'ըսուին: Խակ թէ որ ասոր հակառակ ամպերը կամաց խտանալու ըլլան ու ջրոյ մասունքները օդին նուազ բարակ եղած ատենը իրարու քով գալով միանալու ըլլան, ան ատեն կաթիլներն ալ պզտիկ կ'ըլլան, բայց խիտ, ու կամաց ալ վար կ'իջնան ու շատ Բ-րուկ անձրեւ մը կը կազմեն:

Չե-ան ալ առատ սառուցի փոքրիկ մասունքներ են, որոնք ան ատեն կը կազմուին, երբ որ ամսով մը խտանալու ատեն կը սառի, յառաջ քան ջրոյ մասունքները կաթիլներ կազմելու ատեն ունենալու: Աս փոքրիկ ու բազմաթիւ սառուցի մասունքները, որոնք իրարու մէջ շատ միջոցներ ունին, շատ թեթեւ ձեան հատեր կամ գնդակներ կը կազմեն, որոնք լոյսը ամէն կողմ կը ցոլացնեն, ու փայլուն սպիտակ գոյն մ'ալ ունին:

Կ-ր-ի-ո-ւ անձրեւ ի կաթիլներէն կը բազկանայ, որոնք պազ օդոյ կարգերէն վար ինջած ատեն կը սառին: Ըստ ինքեան կարկտի հատերը, անձրեւ ի կաթիլներէն մեծ պէտք չէին ըլլալ, բայց երբ որ հատերը՝ իրենց ճամբուն վրայ հանդիպած ջրոյ մասունքները սառեցնելու շափ խիստ ցուրտ կ'ըլլան, եւ կամ շատ կարկտի հատերն իրարու հետ կը միանան, ան ատեն կարկուտը երբեմն ընկուզի կամ հաւկըթի շափ խոշոր կ'ըլլայ: Ըստ համար ալ միշտ կարկուտը անձրեւէն աւելի վնաս յառաջ կը բերէ, վասն

զի անձրեւը տեղացած ատեն կաթիլները այնչափ խոշոր չեն ըլլար, անոր հակառակ օդին գէմ դնելովը ու ցրուելովը անձրեւի հատերը կամ թելերը կը պղտիկնան:

Հով:

Հով՝ օդին շարժումն է, որով մթնոլորախն մէկ մասը մէկ տեղաց ուրիշ տեղ մը երբեմն փոքր եւ երբեմն մեծ արագութեամբ կը մղուի, ասով միանգամայն հովին զօրաւորութիւնն ու սաստկութիւնը կը սահմանուի: Հովերը իրենց բռնած այլ եւ այլ ուղղութեանը համեմատ զանազան անուններ կ'առնուն: Բնագէտները հովին ուստի յառաջ գալուն վրայ միաբան չեն, շատերը ասոր պատճառը օդին հաւասարակշռութեան այլայլութեանը կու տան:

Զօրս զլիսաւոր հովերն են, Հիւսիսային հով, Հարաւային հով, Արեւելեան ու Արեւմտեան հովեր, աշխարհքիս չորս կողմերէն առած:

Հիւսիսային հով հասարակօրէն ամենէն ցուրտն է, որով հետեւ սառուցեալ ծովուն ցուրտ երկիրներէն կու գայ:

Հարաւային հով ամենէն ջերմն է, ինչու որ այրեցեալ գօտուցն կողմերէն կու գայ. շատ ամպեր ալ հետը կը բերէ, վասն զի Միջերկրական ծովուն վրայէն կ'անցնի:

Արեւելեան հով ամենէն չորն է, որովհետեւ մեծ ասիական ցամաքէն կու գայ, ուր որ ծով քիչ է:

Արեւմտեան հով, ամենէն խոնաւն է, ու յաճախ անձրեւ կը բերէ, վասն զի Ատլանտեան ովկիանոսին վրայէն մեղի կու գայ:

Փանորէիս յառաջ կու գայ, երբ որ զօրաւոր հովերը խոտացած ամպերուն կը զարնուին, որոնք զօրութեամբ անոնց գէմ կը դնեն, բայց հովերէն յարձակում կրած ու ընկճած գէպ ի երկիր կը յարձակին: Ամպերու մէջ երեւցած կարմիր գոյնը կը նշանակէ որ օդը սաստիկ խոտացած է եւ ըստ հետեւորդի հով պիտօր ելլէ:

Զայնը:

Զայնը՝ հնչող մարմնոյ մը ճօճումներէն յառաջ կու գայ որոնք օդին միջարդութեամբ մեր ականջաց մէկ մաշկին այս ինքն թմբուկին կը հաղորդուին:

Զայնին տարածուելուն արագութիւնը, մանրերկրորդի մէջ 500 ոտք կը հաշուի: Փորձը կը սորվեցընէ որ աս արագու-

թիւնը միշտ հաւասարաչափ է, եւ ամենեւին հովին ուղղութեանէն ու ձայնին սաստկութենէն կախում չունի:

Աշ-քանչ հետեւեալ կերպով կը մեկնուի: Երբոր ձայնը արգելքի մը զարնուելու ըլլայ, զոր օրինակ տան մը, պատի մը, ժայռի մը եւ այլն, առ առարկայէն ձայնը ետ կը ցոլանայ, որովհետեւ օդը, որով ձայնը կը կրկնուի, շատ առաձգական է: Ասով ձայնը երկրորդ անգամ կը լսուի, եւ աս ցոլացմանէ կրկին անգամ եկած ձայնը արձագանգ կը լսուի: Երբեմն կը պատահի որ ձայնը անկեան մը կը զարնուի, եւ ցոլացմանէ կրկին անգամ յառաջ եկած ձայնը կը կատարուի, բայց շատ անգամ կը լլայ որ խօսող մարդը արձագանգը ամենեւին չի լսեր, իսկ անդին ուրիշ մը կը լսէ, առանց խօսող անձը տեսնելու: Հատ անգամ ձայնը զանազան ուղղութեամբ այնպիսի կարգ մը արգելքներու կը հանդիպի, որ անկեց շատ արձագանդներ յառաջ կու գան, որոնք երեք մինչեւ չորս անգամ եւ կամ աւելի կը լսուին:

Զուր:

Զ-ը զիսաւորաբար երեք այլ եւ այլ ձեւով մեզի կ'երեւայ. 1, հեղուկ, կայլակնաձեւ վիճակի մէջ. 2, իրբեւ շոգի. ու 3, իրբեւ սառոյց:

Մաքուր ջուրը անձաշակ, տեսանելի, թափանցիկ, անգոյն ու անհոտ նուազ առաձգական ծորելի մըն է, որն որ զրեթէ ամենեւին չի ճնշուիր ու փոքրիկ անջրպետի մէջ չի մտներ: Ջուրը խել մը բնական մարմիններուն մէջ կը մտնէ, անոնցմէ շատերը կը լսւծէ, եւ թէ տնկերուն աճման ու թէ անասնոց անհրաժեշտ հարկաւոր է:

Զուրը երկու զիսաւոր ճամբով կը ստացուի, կամ մթնոլորտէն՝ անձրեւով, ձիւնով, կարկտով եւ այլն, եւ կամ երկրին ծոցէն՝ աղբիւրներով ու ջրհորներով, որոնցմէ որ առուակները, գետերն ու հեղեղները կը գոյանան, որոնք դարձեալ ծով կը թափին:

Ազէ-ընէրը հետեւեալ կերպով կը գոյանան. անձրեւի չուրը երկրին մէջ կը թափանցէ, խոշոր ու բարակ աւաղի յատակներու վրայ կը հօսէ, ու երկրին տակ գտնուած բնական պյերու մէջ կը ժողվուի, որոնք ջուրը թող չեն տար որ ներս թափանցէ, եւ կամ թէ տեսակ մը կաւէ յատակ մ'ունին, որն որ ջուրը կը բռնէ: Ասով շատ անգամ խօշոր ջրոյ ընդունարաններ կը կազմուին: Բայց թէ որ ջուրը կակուղ յատակ

մը գտնելու ըլլայ, որով կարենայ դուրս ելել ու իրեն ճամբայ մը բանալ, ան ատեն ամէն դիմացը եկած արգելքները կը վերցնէ, ու երկրին վերին երեսը մեզի կ'երեւայ իրերւ աղբիւր:

Կան աղբիւրներ, որոնք երկայն երաշտութեան ժամանակ քիչ ջուր կու տան կամ բարորովին կը ցամքին. բայց այնպիսի աղբիւրներ ալ կան, որ երաշտութիւնը իրենց վրայ ամենեւին աղբեցութիւն չըներ, որովհետեւ ջոյն ընդունարանը՝ որմէ որ իրենք ջուր կ'ունենան, բաւական մեծ է մինչեւ երաշտութեան բովանդակ ժամանակը կընան ջուր մատակարարել:

Թէ որ ջուրը իր ծորելի վիճակէն ելլելով շոգւոյ փոխուելու ըլլայ, ան ատեն առաձգական հեղուկի մը կը փոխուի, որն որ ջերմութեան աղբեցութեամբ սաստիկ կը տարածուի, այնպէս որ աս վիճակին մէջ 1200 մինչեւ 1400 անգամ աւելի անշըրպետ կը բռնէ. քան թէ ծորելի վիճակին մէջ: Թէ որ շոգին արգելքներով տարածուելու արգելուի, կը ճգնի ան արգելքներուն յաղթել: Զբոյն աս յատկութեան վրայ հիմնեալ է շոգեշարժ մեքենաներուն շնորհիւնը:

Երբ որ ջուրը ցրտութեան բարձր աստիճանի մէջ մոնելու ըլլայ՝ կը սառի. այս ինքն անոր առանձին մասունքները իրարու հետ սերտիւ կը միանան, այնպէս որ ծորելիէն հաստատուն մարմին մը կ'ըլլայ: Ջուրը աս սառած վիճակի մէջ ալ նոյնպէս յառաջուընէ աւելի տեղ կը բռնէ, անանկ որ շատ հեղ նոյն իսկ ջրերուն ամանները կը ճամբին:

Հուր:

Հասարակօրէն հուր կամ կրակ որ կ'ըսուի ուրիշ բան չիմացուիր, բայց եթէ այրող մարմին մը, որուն մասունքը կը լուծուին ու ծուխի, բոցի ու շոգւոյ կերպարանքով վեր կ'ելլեն: Բայց ան նիւթը՝ որն որ աս այրելու գործողութիւնը յառաջ կը բերէ, իրական նիւթ մըն է, որն որ պէտք է նախ եւ յառաջ ըլլալ. թէ որ ուզուի զանի գործածել: Գրեթէ ամէն մարմինները հրոյ մէջ կը փոխուին, նոյն իսկ ոսկին կը հալի ու ադամանդը այրելով կը ցնդի:

Հատ միջոցներ կան, որոնք կը գործածուին հուր կամ կրակ յառաջ բերելու համար: 1. Հաստատուն մարմիններուն հարուածը կամ շփումը: Վայրենիները երկու կտոր փայտ իրարու շփելով կրակ յառաջ կը բերեն. քաղաքականացեալ աղբերը կայծքարը, հրացանն ու լուցափայտը կը գործածեն:

2. խմորումը, որովհետեւ ասով բարձր աստիճան ջերմութեան կը ծագի, եւ երբեմն նաեւ հրկիզութիւն ալ յառաջ կու գայ. օրինակի աղագաւ երբ որ գեռ կատարեալ չըրցած իստերը դիզուելու ըլլան: Աս կերպ խոտը կը սկսի խմորիլ, տաքնալ ու ի վախճանի վառիլ: 3. Արեգական ճառագայթները, որոնք գոգաւոր հայելոյ մէջ կը կենդրոնանան, ու աս կենդրոնացած ճառագայթից դիմացը դրուած այրելի մարմինը կը վառեն: Իսկ թէ արեգական ճառագայթները ուղաձեւ ապակւոյն ձեռքով միացընելու կամ ժողվելու ըլլանք, արտաքոյ կարգի մեծ տաքութիւն յառաջ կու գայ, մինչեւ ադամանդն ալ կրնայ այրուիլ:

Թէ որ հուրը մարել ուղուի, պէտք է նոր օդին մուտքը գոցել: Ասոր համար է որ այրող մարմինները ջոյ մէջ կ'ընկըզմեն կամ վրան ջուր կը սրսկեն, աղբով կը ծածկեն եւ այլն: Բայց թէ որ վրան քիչ ջուր թափուելու ըլլայ, ասի չէ թէ միայն կը ակը մարելու չօդներ, այլ անոր հակառակը կը ակն աւելի եւս կը սաստկանայ:

Լոյս:

Լոյս կատարեալ առաձգական հեղուկ մըն է, որուն միշնորդութեամբ որ կը տեսնենք: Բնութեան մէջ գտնուած առարկաները իրենց զանազան գունովը եւ յաճախ արտաքոյ կարդի շացուցիչ փայլունութեամբ կը նշմարենք: Բայց սակայն չենք գիտեր որ լոյսն աս աղցեցութիւնը ինչ եղանակաւ յառաջ կը բերէ, եւ ոչ ալ գիտենք որ ինչ միջոցով, անբաւ հեռաւ ուր տեղեր ալ կը կրկնապատկուի:

Լուսոյ աղցեցութեան հետ զրաղող գիտութիւններն են Տեսաբանութիւն, Ընդդիմատեսութիւնն ու Տրամատեսութիւն,

Տեսք-ն-բերք (optique) կ'իմացուի ան գիտութիւնը, որն որ ուղիղ ինկող լուսոյ աղցեցութեանց վրայ կը ճառէ, այս ինքն կը քննէ որ զանազան առարկաները լուսոյ ճառագայթներով ինչպէս կը տեսնենք որոնք որ աս առարկաներէն ուղեղ գծով մեր աչաց տակ կ'իյնան: Կամ թէ ան գիտութիւնն է, որն որ լուսոյ երեւոյթներն ու անոնց օրէնքները մեկնելու կը զրաղի:

Լուսոյ աղցեցութիւն (Cathoptrique) կը քննէ ցոլացմամբ լուսոյն եղած աղցեցութիւնները, այս ինքն լուսոյն ան աղցեցութիւնները, որոնք առարկաներուն վրայ իյնալով կը ցոլանան: Կամ թէ ցոլացման վրայ ճառող գիտութիւնն է:

Ամենէն աւելի լոյսը ցոլացընող գործիքները հայլիներն են : Չատ տեսակ հայլիներ կան . Հարթ հայլի , Ուռուցիկ հայլի Գոդաւոր հայլի : Ասկէ զատ խառն կամ բաղադրեալ հայլիներ ալ կան :

Հերթ հայլիներն անոնք են , զորոնք որ հասարակօրէն մենք կը գործածենք :

Ուստի հայլին առարկաները իրականէն շատ աւելի պղտիկ կը ցուցընէ :

Գոհուր հայլին առարկաներուն պատկերը երրեմն յառաջ երբեմն ետեւ կը ցոլացընէ , իրենց այլ եւ այլ հեռաւութեանը համաձայն : Գոգաւոր հայլին կը գործածուի նա եւ արեգական ճառագայթները այրող կէտի մը վրայ ժողվելու , անոր համար ալ այսպիսի հայլի մը ոյը հայլի ալ կ'անուանուի :

Խորհուրդ հայլիներն են գլանաձեւ ու կոնաձեւ հայլիները :

Տրուտիութիւն (Dioptrique) ան գիտութիւնն է , որն որ լուսոյ ճառագայթներուն բերբեկման ազդեցութեան հետ կը զրադի : Այս ինքն երր որ լոյսը թափանցիկ կամ հեղուկ մարմնէ մը , աս տեսակ այլ եւ այլ խտութիւն ունեցող կամ ընդդիմահար մարմնն մը կ'անցնի , անոր ճառագայթները խոտորում մը կը կրեն . ասոր ազդեցութեան վրայ կը զրադի Տրամատեսութիւնը : Կամ թէ ըսենք լուսոյ բեկրեկման վրայ ճառագայթիւնն է :

Ո՞՛ կամ Ուստի հայլիներն ըսելսվ կ'իմացուի ան ապակիները , որոնք այնպէս յղկուած են , որ մէջտեղը աւելի թանձն կամ հաստ է քան թէ եղբները : Ասոնք առարկաները կը մեծցընեն , ու լուսոյ ճառագայթները այրող կէտի մը վրայ միացընելու կը գործածուին :

Գոհուր ողունիւրն անոր հակառակ մէջտեղը բարակ են իսկ եղբները հաստը , եւ ըստ հետեւորդի խոր կամ գոգաւոր : Ասոնք առարկանները կը պղտիկցընեն ու լուսոյ ճառագայթները կը բաժնեն , փոխանակ ժողվելու :

Զանազան գոյները լուսով յառաջ կու գան :

Եօթը գլխաւոր կամ սկզբնական գոյներ կան , այսինքն , կարմիր , Նարնջի , Դեղին , կանաչ , կապոյտ , Լեղակի գոյն ու Մանուշակագոյն :

Սեւն ու ճերմակը գոյներուն թուոյն մէջ շեն առնուիր , վասն զի ըստ ինքեան սեւ գոյնը գունոց պակսութիւնն է , իսկ ճերմակը ամէն գոյներուն միանալին յառաջ կու գայ :

Երր որ լուսոյ ճառագայթ մը ապակիէ ուշադրու գի-

տուելու ըլլայ, լուսոյ ճառագայթը կը բաժնուի կամ կը բեկրեկի ու աս բեկրեկմամբ վերոյիշեալ գլխաւոր գոյները կը ցուցընէ :

Երկու շատ զարմանալի օդերեւոյթներ կան, որոնք լուսոյ ազդեցութեամբ յառաջ կու գան, այսինքն՝ Ծիրանեգօտին ու Ծիր արեգական ու լուսնի :

Ծիրանեգութիւն գեղեցիկ գունաւոր աղեղ մըն է, որն որ երկինքը կ'երեւայ, եւ որուն վրայ անձրեւ ատեն վերոյիշեալ եօթը գլխաւոր գոյները՝ արեւին հակառակ կողմը կը տեսնուին :

Ծիրանեգօտին լուսոյ երեւոյթ մըն է, որն որ լուսոյ ճառագայթից բեկրեկմամբն անձրեւի շիթերուն մէջ կը կազմուի : Եօթը գլխաւոր գոյները ըստ ամենայնի այնպէս եւ նոյն կարգաւ կ'երեւան, ինչպէս որ սղոցածին մէջն լուսոյ ճառագայթները կը տեսնուին :

Արեգական ու Լուսնոյ նէրը միգապատ ու անձրեւոտ օդերուն կը կազմուի ու որոշեալ գունաւոր պսակներ են, որոնք ստէպ արեգական ու լուսնոյ բոլորտիքը կը տեսնուին : Ասոնք ալ լուսոյ ճառագայթից բեկրեկմամբ յառաջ կու գան :

Գլխաւոր տեսարանական գործիքներն են Մարտագէտ (Polemoscopē), Լուսաւոր սենեակը, խաւարին սենեակը, Հեռադէտ կամ Դիտակ ու Մանրագէտ :

Մ-ը-ր-դ-ե-ր-ը գործիք մըն է, որով այնպիսի իրերը կը դիտուին, որոնք մեր աչքին ուղիղ գծով չեն կենար : Աս գործիքին գլխաւոր կազմիչ մասը ծուռ ուղղութեամբ հայլ մըն է :

Լ-ս-ս-ս-ս-ս-ս-ս-ս կազմած մըն է, որուն մէջ մեծ չափով ու հեռու եղող բաւական լուսաւոր առարկաները զանազան հայլիներու եւ ուռուցիկ ապակիներու միջնորդութեամբ նկարուին :

Խ-ս-ս-ս-ս-ս-ս ամէն կողմանէ գոցուած խուց մըն է պատուհանին մէկ փեղկին վրայ ծակով մը, որուն առջին ուռուցիկ ապակի մը դրուած է : Դուրսի առարկաները աս ապակւոյն միջնորդութեամբ սենեակին վարի կողմը ուռուցիկ ապակւոյն այրող կէտին վրայ գրուած սպիտակ յատակի մը վրայ կը նկարուին, թէպէտ հակառակ ձեւով՝ բայց որոշ ուռական գոյներով :

Հ-ե-ր-դ-ե-ր-ը կամ Դիտակը տեսարանական գործիք մըն է, որն որ խաղաղակներ ունի, որոնց մէջ ուռուցիկ ու գօգաւոր ապակիներ ու նաև հայլիներ, այնպիսի կերպով զետեղուած են, որ խիստ հեռաւոր առարկաներն ալ շատ որոշ կընան

տեսնուիլ: Աս տեսակ հեռագէտները աստղները զննելու կը գործածուին: Աս կերպ շինուած փոքր գործիքները, որով միայն երկրաւոր առարկանները կը զննուին, Հեռաւոր ապակի, կամ Դիխտակ կ'անուանուին:

Մ-Հ-Ե-Ռ-Ե-Շ (Microscope) տեսաբանական գործիք մընէ, որն որ քովէ քով յարմարցուած խել մը ոսպնածեւ ապակիներով շատ պղտիկ առարկաները խոշոր ցուցընելու կը ծառայէ եւ ան իրերը, որոնք պարզ եւ առանց գործիքի չեն կըրնար տեսնուիլ, որոշ աչքին առջեւ դնելու կը գործածուի:

Մագնիսի վրայ:

Մ-Հ-Ե-Ռ-Ե-Շ քար մընէ, որն որ երկաթին հետ շատ նմանութիւն ու յատկութիւն ունի աս մետաղն իրեն քաշելու, ու քիչ կամ շատ անոր վրայ կպած մնալու: Աս յատկութիւնը Մ-Հ-Ե-Ռ-Ե-Շ-ի կը կոչուի: Կան մագնիսներ, որ աս յատկութիւնը իրենց վրայ այնչափ բարձր աստիճանի է որ 50 կամ 60 ֆունտ ծանրութիւն կը վերցընեն:

Մագնիսի մը վրայ շատ զարմանալի են մանաւանդ երկու իրարու հակառակ կէտերը՝ որոնց վրայ որ իր զօրութիւնը ամենէն աւելի կ'ազգէ, եւ զորոնք է՛ բուժուածէր կ'անուանեն. ու բովչետեւ մագնիսը երբոր ազատ դրուելու ըլլայ որ ինք իրեն կարենայ շարժիլ, միշտ աս երկու կէտերը գէպ ի բեւեռ կը դարձնէ: Ուստի որովհետեւ առ բեւեռներէն ամէն մէկը միշտ մի եւ նոյն բեւեռ կը հակի՛ անոր համար դէպ ի հարաւ հակողը Հարաւային բեւեռ կը կոչուի. ու մէկալը Հիւսիսային:

Մագնիսները իրար կը քաշեն երբ որ երկու զանազան բեւեռները իրարու մօտիկցուին. զօր օրինակ երբ որ մագնիսի մը հարաւային բեւեռը մէկալին հիւսիսային բեւեռին բըռնուելու ըլլայ, եւ կամ ասոր հակառակը:

Մագնիսը իր յատկութիւնը նաեւ երկաթին ու պղպատին ալ կը հաղորդէ: Ասիկա արդէամբ ի գործ դնելու համար, երկաթը մէկ ուղղութեամբ մագնիսին վրայ կը շփեն, եւ աս գործողութիւնը որչափ աղէկ եղանակու կ'ըլլայ՝ այնչափ երկաթը շատ կամ քիչ կը մագնիսանայ: Շատ անգամ նաեւ երկաթի գաւաղան մը ուղղահայեաց գետին ձգելը բաւական կ'ըլլայ անոր թեթեւ մարմինները իրեն ձգելու յատկութիւն մը տալու: Աս տեսակ մագնիսը արուեստաւոր կը կոչուի, ուր որ անոր հակառակ առջինները ընտկան մագնիս կ'անուանուին: Արուեստաւոր մագնիսները շատ անգամ աւելի զօրութիւն ու-

նին, եւ իրենց մագնիսականութիւնը աւելի դիւրաւ կը հաղորդեն՝ քան թէ բնական մագնիսները:

Մագնիսը մեծ օգուտ ունի, ու ընկերութեան իրրեւ հայութեան ուժը կողմնացուցի մը մէջ խիստ մեծ ծառայութիւն կընէ:

Կողմաց տուփ մըն է, որուն մէջ մագնիսական ասեղը սրածայր պողպատի մը վրայ ազատ կը շարժի: Ներքին կողմը հովերուն 32 դիմերը նշանակուած են, ու շրջապատն ալ 360 աստիճաններու բաժնուած: Երբ որ աս տուփը չորս գամերու վրայ ազատ գրուելու ըլլայ, այնպէս որ ազատ կարենայ շարժիլ, միշտ հորիզոնական ուղղութեամբ կը կենայ թէպէտնաւը ուղածին պէս շարժի:

Ելեկտրականութեան վրայ:

Ելեկտրականութիւնը ըսելով կ'իմացուի քանի մը մարմիններու ան յատկութիւնը, որով՝ եթէ զիրենք աս վախճանիս դորժածել ուզուի՝ իրենց մերձեցուած թեթեւ մարմինները կը քաշեն, ետ կը մղեն, թեթեւ լուսոյ ճառագայթ կ'արձակեն, կամ փայլուն կայծեր կու տան, եւ այսպիսի մարմնոյ մը մօտիկցողին ցաւ ու զօրաւոր ցնցում կը պատճառեն, այլրելի նիւթերը՝ ոգիները ու ոգեւոր շոգիները կը վառեն:

Աս ազգեցութիւնները կ'երեւայ թէ նիւթէ մը յառաջ կու գան, որն որ ելեկտրական մարմնոյն թէ մէջն ու թէ դուրսը կը գտնուի: Աս նիւթը Ելեկտրականութեան ելեկտրականութիւն կ'անուանուի:

Կ'երեւայ թէ երկու այսպէս ելեկտրական հոսումներ կան, որոնցմէ մէկը ելեկտրական մարմիններէ կը ծնանի, իրենց մերձեցող ու ելեկտրական չեղող մարմիններու հաղորդելու համար, իսկ մէկալը ելեկտրական չեղող մարմնէ մը կու գայ, ելեկտրականութիւն ունեցողներուն հաղորդելու համար: Առջնը դրաւակ, իսկ երկրորդը ձերաւակ ելեկտրականութիւն կը կոչուի: Երբոր աս երկու հոսումները իրարու հանդիպելու ըլլան, իրարու հետ կը շփուին, կը վառին ու ելեկտրական կայծեր կ'արձակեն:

Երկու տեսակ եղանակ կամ ճամբայ կայ մարմինները ելեկտրական ընելու, կամ պարզ ձեռք, կամ անասնական եւ կամ մետաղակերպ նիւթով շփմամբ եւ կամ ելեկտրականութիւն հաղորդելով արդէն ելեկտրական մարմնոյ մը մերձեցընելով: Գրեթէ ամէն մարմին աս կամ ան եղանակաւ ելեկ-

տրականութիւն կ'ընդունի . բայց ամենէն դիւրաւ ապակիով , ծծումքով , կնքամնմով , բուրդով շփուելով : Աս մարմինները ելքիւրացութեան մարմիններ , կամ հուռարած կը կոչուին , իսկ ան մարմինները , որոնք աւելի ելեկտրականութիւն հաղորդելով եւ լեկտրական կ'ըլլան , ունիւրացութեան կամ հուռարած մարմիններ կ'ըսուին . ինչպէս ամեն մետաղակերպ մարմիններն ու ջուրը :

Մարմին մը իռեւշնել ըսելով կ'իմացուի , զինքը այնպիսի մարմնոյ մը հետ շարժման կամ դրգուման մէջ դնել , որոնք ելեկտրականութեան հաղորդուելով կամ ամենեւին եւ կամ շատ դժուարաւ ելեկտրականութիւն կ'ընդունին , որով աս կը հետեւի , որ կզղիացընել ուղղուած մարմինը իր ելեկտրական զօրութիւնը չի կրնար կորսնցընել : Աս վախճանիս գլխաւորաբար ելեկտրայարմար կամ չհաղորդող մարմինները եւ առանձինն ապակին ու մետաքսը կը գործածուի :

Մարմնոց ելեկտրականութիւնը փորձելու եւ կամ թէ ելեկտրական երեւոյթները ցուցընելու համար գործածուած գործիքներն են ։ Ապակիէ խողովակներ եւ կամ կնքամնմոյ գաւաղաններ . 2 . Գնդակներ , Ապակիէ գլաններ ու սեղաններ 'Ծծումք , կնքամնմ , զորոնք բրդեղէն կամ մետաքսեղէն լաթով մը կը շիեն : Աս տեսակ մեքենաները ելեկտրական մեքենայ կ'անուանուին : 3 . Մետաղական կամ խոնաւ նիւթեր , որոնք ելեկտրականութիւնը , ելեկտրական մարմիններէն ուրիշ տեղ կը տանին . ասոնք Հաղորդիչ կը կոչուին : 4 . Ելեկտրական կամ Լէյտեան շիշեր : 5 . Ելեկտրական մարտկոց , որն որ շատ իրարու հետ կապուած մեծ ելեկտրական շիշեր են , ու ելեկտրական հարուած յառաջ կը բերեն , որուն ձեռքով անասուններ կը մեռցընեն , մետաղէ թէլերը կրնան հալեցուիլ , եւ անոր գործածութեամբ կայծակին ու որոտման ազգեցութիւնը կը մեկնուի :

Որոտումն ու կայծակը հետեւեալ կերպով կը մեկնուի : Յառաջագոյն ըսինք որ ելեկտրական նիւթը երկու եղանակաւ յառաջ կու գայ , այսինքն շփմամբ կամ հաղորդելով : Փոթորկի մ'ատեն , որ հովն ու ամպերը ամէն ուղղութեամբ շարժման մէջ են , օդին զանազան կարգերն ալ իրարու դէմ կը մղուին : Օդը ելեկտրայարմար մարմին մըն է , որն որ շփմամբ ելեկտրականութիւն կ'ընդունի , ուստի օդին զանազան կարգերը կամ իրարու դէմ եւ կամ երկրաւոր մարմիններու հետ շփուած ատեն՝ օդն ելեկտրականութիւն կ'ընդունի ու ելեկտրական նիւ-

թը ամպերուն ալ կը հաղորդէ : Ամպերը աս կերպով շարունակ ելեկտրականութիւն ընդունելով սաստիկ ելեկտրական մարմիններ կ'ըլլան եւ ըստ ամենայնինոյն երեւոյթներն յառաջ կը բերեն, ինչպէս ուրիշ մարմինները, զորոնք որ ելեկտրական ըրած ենք : Արդ երրոր ասանկ ելեկտրական ամպ մը ուրիշ ելեկտրական չեղող ամպի մը կը զարնուի, ան ատեն ելեկտրական ամպին ելեկտրական նիւթը՝ ելեկտրական չեղող ամպին կայծակի ձեւով կ'անցնի, որով որոտում յառաջ կու գայ : Երբ որ աս շփումը շատ հեռու տեղ ըլլարու ըլլայ ան ատեն կայծակը կը տեսնենք, բայց ձայնը չենք լսեր . իսկ թէ մեղի մօտ պատահելու ըլլայ, ան ժամանակ մեծ ու զարհութելի բոմբիւն կ'ըլլայ, զորն որ որոտում կ'անուանենք, որն որ միանգամայն լերանց արձագանգէն ու մօտ ամպերէն կը սաստկանայ : Իսկ եթէ ելեկտրական ամպի մը պարպուիլը ուրիշ ամպի մը մէջ չըլլար՝ հապա երկրաւոր առարկայի մը, զոր օրինակ աշտարակի, ծառի, եւ այլն վրայ, որն որ ամպին մօտ կեցած է, ան ատեն կայծակին ճառագայթը անոր վրայ կը զարնէ, ինչպէս որ սովորաբար կ'ըսենք, ու զանիկա մեծ զօրութեամբ կը փճացընէ :

Ընթացէ. (Paratonnege) ըսելով կ'իմացուի սրածայր մետաղէ դաւաղանները զորոնք չէնպերու վրայ կը հաստատեն, որոնց մէկ ծայրն ալ երկրին հետ հաղորդութիւն ունի : Ըանթաձակին աղբեցութիւնը յայնմ կը կայանայ, որ մետաղին սուր ծայրը ելեկտրական նիւթը կամաց կամաց իրեն կը քաշէ ու երկրին մէջ կը տանի : Այսպիսի շանթաձակի մը վրայ գրտնուած ամպերը, կայծակի ձեւով չեն կրնար պարպուիլ, բայց առ որածայր մետաղը իրեն մօտ կեցող մետաղներուն վրայ աս կերպով կ'ազդէ, իսկ հեռաւոր ամպերուն վրայ ան աղբեցութիւնը չունի :

Թուբու- (Trombe) շատ հեղ բնութեան զարհութելի երեւոյթ մըն է, որն որ ստէպ մեծ կործանումներ կը պատճառէ, իսկզքան փոքրիկ ամպ մը կը կազմուի, որն որ երթարով կը մեծնայ ու վերջապէս մեծ ամպ մը կ'ըլլայ : Աս ամպը վերջէն վերէն դէպ ի վար եւ կամ վարէն դէպ ի վեր կ'երկըննայ ու սիւն մը կը կազմէ, որուն մէջ ծովուն շնելն ու մւնչելը կը լսուի : Աս սիւնէն կայծակներ կ'արձակին ու շատ հեղ նաեւ կը զարնէ ալ . դարձեալ նոյնը յաճախ անձրեւ ու կարկուտ կը տեղացընէ, նաւերը կը խորտակէ, ծառերը արմատաքի կը խլէ . ու տուները եւ դիսաւորաբար ինչ որ առջին կ'ելլէ ամէնն ալ կը քանդէ կը կործանէ : Կաւավարները վատանգը աղէկ գիտ-

նալով աս թաթառէն փախչելու ու տեղ մապաւինելու կը նային. իսկ եթէ փախչելու տեղի չկայ նէ ան ատեն անոր դէմ թնդանօթ կ'արձակեն որ զանիկա ցրուեն, յառաջ քան անոր մերձենալը:

Աս երեւութին պատճառը ելեկտրականութիւնն է. որովհետեւ, ինչպէս որ ըսինք, ելեկտրական մարմինները իրենցմէ շատ հեռու չեղող թեթեւ մարմինները իրենց կը քաշեն: Աւստի երբ որ ելեկտրական ամպ մը ծովուն բաւական մօտ կու դայ, ծովուն ջուրն իրեն կը ձգէ, որն որ շուտ մը կը բարձրանայ ու ջրի մասունքները կը թողու որ վեր ելեն, որով ջրաշոգւոյն սիւնը կը կաղմուի: Եթէ ջուրը բաւական բարձրացած կ'ըլլայ կամ թէ ամնը բաւական ինչած կ'ըլլայ, ան ատեն ամպը կայծակնացայտ կը պարպուի, ու կայծակը մօտաւոր առարկաներուն կը զարնէ: Եւ որովհետեւ աս թաթառը բնութեան մէջ մեծ յեղափոխութիւն յառաջ կը բերէ, զարմանալու բան չէ՝ որ մի եւ նոյն ատեն զօրաւոր փոթորիկ, անձրեւ, կարկուտ, եւ այլն, ալ մէկտեղ կ'ըլլան եւ կամ անոր ետեւէն կը պատահին:

Սլացող աստղներ:

ԱԼՅԱՆ ՊԱՐԱՆԻ ուրիշ բան չեն, բայց եթէ պղտիկ ամպեր, որոնք ամէն տեսակ վառելի գոլորշիքներ կամ արտաշընչութիւններ իրենց մէջ ընդունած են, որոնք ետքէն իրենք իրենցմէ կը վառին: Եւ որովհետեւ աս բորբոքումը կամաց կ'ըլլայ, անոր համար աս սլացող աստղները մժնոլորտին մէջ թռչող ոռումբերու կամ գունդերու պէս կ'երեւան: Ծատ անդամ կրակը օդին մէջ կը մարի, բայց այրող նիւթը մինչեւ երկրիս երեսը կը հասնի, եւ ինկած տեղը՝ սպիտակ նիւթ մը կը գտնուի, որն որ սոսլնձի պէս կպչուն է:

Երկրաշարժի վրայ:

Երկրաշարժը քիչ կամ շատ զօրաւոր սասանութիւն մըն է, որն որ ծծմբային ու կարային արտաշնչութիւններէ յանկարծական բորբոքմամբ մը յառաջ կու դայ, որոնք երկրիս տակ գտնուած՝ մակերեւոյթէն ոչինչ հեռու պյերու մէջ կը ժողվուին: Հարաւային երկիրներու մէջ երկրաշարժը շատ յաճախ է:

Բնախոյզները կը համարին որ երկրաշարժին գլխաւոր պատճառը օդն ու ջուրն են, որն որ շատ հաւանական է: Ասիկա աղէկ իմանալու համար, պէտք է դիտնալ, որ երկրին

մակերեւոյթը կեղեւի մը պէս է, որուն տակը շատ մը այրեր ու ծամբաներ կան, որոնք մեծ քանակութեամբ ջուր ու օդ կրնան բովանդակել : Աւստի երբ որ օդը ջերմութեամբ յանկարծ բորբոքելով բարակնալու ըլլայ ու ջուրը շոգւոյ փոխուելու ըլլայ, ան ատեն ասոնք երկրին վերին երեսը ելլելու բռնութեամբ ճամբայ մը կը փնտռեն, որով բնականապէս ան զօրաւոր սասանութիւններն յառաջ պէտք է որ դան, որոնց երկրաշարժ անուն կու տանք :

ՀՐԵԲՈՎ ըսելով կ'իմացուի հուր արձակող լեռները : Աս լեռներուն ներսի դին անդադար տեսակ մը այրելի նիւթեր կ'եռան, կ'եփին ու կ'այրին, անոր համար իրենց բերնէն՝ որն որ իւրաքանչ կը կոչուի, թանձր ծուխ ու բոց վեր կ'ելլեն : Իրենց ներսի դիէն արձակած քարերն, ամիւնն ու Լավան, քաղաքներուն ու պտղաբեր երկիրներուն մեծ աւել ու կործանում կը պատճառեն : Շատ հրաբուզն լեռներ կան, բայց ամենէն երեւելիներն են, Ետնա՝ Ամերիկայի մէջ, Աւսուվ՝ Կարոլինի մէջ, ու Հերլա՝ Խալանա կղզւոյն վրայ :

Վառողի վրայ :

ՎԵՐՏԸ կը կայանայ չորսին երեք մաս բորակէ, չորսին կէս մաս զտուած ծծումրէ, ու չորսին կէս մաս ածուխէ : Աս ամէն երեք նիւթերը զատ զատ բարակ կը ծեծեն ու ետքէն սանդիտոռնով, զորն որ վառօդին աղացըը կը շարժէ, փայտէ սանդի մէջ իրարու հետ կը խառնեն, ու խառնած ատեն ամէնը մէկանց ատեն ատեն կը թրջեն : Բորակը փոշուոյն զօրութիւն կու տայ, ինչու որ ինք շատ չոր ու կարծր է, ու վառուած ատեն խիստ կը տարածի ու ամէն բան դուրս կը մղէ : Ծծումրը բոլոր խառնուրդը կը վառէ :

Վառօդին գլխաւոր ազդեցութիւնը փակուած օդէն յառաջ կու դայ, որն որ փոշուոյն կամ վառօդին ամէն մէկ հատին միջոցներուն մէջ կը գտնուի : Օդին ճնշումը եւ նոյնին վերջէն ընդարձակիլ լցուած հրացանին ազդեցութիւնը յառաջ կը բերէ : Այս ինքն նախ եւ յառաջ հրացանը կամ թնդանօժը գաւազանով լեցընելու ատեն օդը կը ճնշուի, ու երկրսրդ վառօդին վառուելու ատենը յանկարծ սաստիկ կ'ընդարձակի : Աս է աւասիկ վառօդին ան ստէպ զարմացուած ազդեցութիւնը : Երբ որ վառօդը կը վառուի, հրացանին կամ թնդանօժին ներսի ճնշուած օդն աւելի եւս կը ճնշուի, որով այնպիսի զօրաւոր ձգտում մը յառաջ կու դայ՝ որ ճնշուած օդը իրեն

ճամբայ բացած ատեն՝ հրացանին կամ թնդանօժին մէջ վառուած բորակն անըմքոնելի արագութեամբ կը մղէ :

Հրացանին ու թնդանօժին հեռու տանելը անկից է՝ որ վառօդը երկայն խողովակին մէջ աւելի երկայն վառ կը մնայ , եւ որչափ որ թնդանօժի մը մէջ վառօդին վառուիլը կամ բորբոքիլը երկայն կը տեւէ , այնչափ ալ ազդեցութիւնը մնձ է , եւ ըստ հետեւորդի ալ գնդակները հեռու կը մղուին :

Թնդանօժի մը կրակ տալէն վերջը լսուած որոտքոստ ձայնը անկից յառաջ կու գայ՝ որ վառօդը վառուելով , օդն ու շոգին արտաքոյ կարգի կ'ընդարձակին , ու մէկէն դուրսի օդին հետ կը զարնուին ու կը հրեն : Ուստի եւ այսպէս իրարու զարնուելէն ետքը ետ մղուած օդը նորէն կ'ընդարձակի , ու օդին ան կարգին հետ՝ որմէ որ բաժնուած էր՝ նորէն միանալու ճգնելու ատեն՝ գարձեալ օդին առջի բաժնուած կարգին հետ կը զարնուի , եւ այսպէս օդին ան ճօճումը յառաջ կու դայ , որմէ որոտքոստ ձայնը կը ծագի :

Հրաբուեստութեան մէջ Հը-րէ-նէ-րէ բարձր վեր կ'ելլէն , որովհետեւ պատճին մէջ վառօդը հաւասարապէս ամէն կողմ ճնշում՝ կը գտնէ . բայց որովհետեւ պատճին մէկ ծայրը գոց ու մէկ ծայրը բաց է , բաց ծայրէն օդը դուրս ելլելով գոց կողման վրայ եղած ճնշման հաւասարակշռութիւնը կը կորսուի . կամ թէ ըսենք բաց կողմէն օդը դուրս ելլելով՝ ան կողմը շիկրնար ճնշում ընել , որով միւս գոց ծայրին վրայ եղած ճնշումը զհրատիկը գէպ ի յառաջ կը մղէ : Հրատիկին ուզուած ուզութիւնը տալու համար , անոր վրայ թեթեւ փայտէ գաւազան կամ եղէդ կը կապէն , որն որ հասարակօրէն հրատիկին պատճէն երկայն կ'ըլլայ , եւ օդին ճնշումը հաւասարակշիռ կը բռնէ , որով ուզիղ գծով վեր կ'ելլէ :

Գեղեցիկ ու շողշողուն աստղները , որոնք հրատիկներուն մէջ կը տեսնուին , ուրիշ բան չեն , բայց եթէ հաստատուն գնդակներ , ածուխով , ծծումբով ու բորակով խառնուած : Հրատիկին վրայ կեցած գնդակները ամենէն վերջը կրակ կ'առնուն . բորակը ծծմբով վառուելէն ետեւ ամէն կողմ կը նետուի , ու լուսին ճօճում մը կը հազորդէ , որն որ անով փայլութիւն մը կը ստանայ , որ աստեղ մը շատ նման է :

Աստեղագիտութեան վրայ :

Ա-ս-տ-ր-է-լ-է-ր-է-ն-է աստեղաց շարժումն ու դառնալը ճանչնալ կը սորվեցընէ , որոնց թիւն ու դիրքն արդէն տիեզե-

բագրութենէն գիտենք : Ասոր սկիզբը Քաղդեացւոց պարտական ենք :

Աստեղաց շարժման վրայ շատ կարծիքներ կան : Երկու ծանօթ յօրինաւորութիւնները (systeme) Պրո-Հռոմական և Կո-Ռուսական են :

Պրո-Հռոմական կը համարի որ երկիրը տիեզերաց մէջ տեղ անշարժ կեցած է, որուն բոլորափառ աստղները կը դառնան ու զանիկա կը լուսաւորեն : Աս յօրինաւորութիւնը աստեղաց վրայ անըմբունելի արագութիւն մը կ'ենթադրէ . որովհետեւ աստղներն առ եղանակաւ կը հարկադրին մէկ մանրերկրորդի մէջ 300 միլիոն մղոն ճամբայ ընել :

Կո-Ռուսական ասոր հակառակ կը դնէ, որ երկիրը իր առանցքին վրայ կը դառնայ, եւ ան ալ 24 ժամու մէջ, որովցորեկ ու գիշեր կ'ըլլայ : Աս յօրինաւորութիւնը այնպիսի անըմբունելի արագութիւն չ'ենթադրեր աստեղաց երկրիս բոլորտիքը դառնալու համար : Դարձեալ Կոպեռնիկոս կը համարի որ արեգակը մեր մոլորակաց յօրինաւորութեան միջին կէտին վրայ կը գտնուի, երկիրը արեգական բոլորտիքը մէկ տարւան մէջ մէկ ճամփով կը դառնայ, զորն որ Ծէր Լուսական կ'անուանեն : Աս յօրինաւորութեամբ կրնայ ամէն աստեղադիտական խնդիրները լուծուիլ, զորոնք ոլոգոմէսոի յօրինաւորութեամբ՝ յագեցուցիչ կերպով լուծել անկարելի է : Աւերջապէս Կոպեռնիկոս կ'ըսէ, թէ լուսինը արեգական բոլորտիքը ճամփով մը կը դառնայ, եւ երկրին արեգական բոլորտիքը տարւան մը մէջ ըրած ճամփուն կ'ընկերանայ . իսկ ուրիշ մոլորակները իրենց արրանեակներով նոյնպէս արեգական բոլորտիքը կը դառնան, մէկը կործ, մէկը երկայն տաենուան մէջ . մնացած երկնից անըլքպէտութիւնը հաստատուն աստղները կը բռնեն :

Մեր ժամանակոււան Աստեղագէտները կոպեռնիկան յօրինաւորութիւնը Քէբէլլին ու Կո-Ռուսական քանի մը փոփոխութիւններովը իրեւեւ ուղիղ ընդունած են : Անոնց տեսութեան համաձայն հաստատուն աստղները, որոնք արեգակէն զանազան հեռաւորութեան մէջ կը գտնուին, եւ իրեւեւ մէջ մէկ արեգակ իրենց առանցքին վրայ կը դառնան՝ մեր արեւուն պէս մոլորակաց յօրինուածութիւն (systeme) ունին : Անտարակոյս անոնց մէջ մեր արեգակէն աւելի մեծերը պիտ' որ ըլլան, բայց մեր երկրէն ունեցած հեռաւորութիւնը շատ մեծ ըլլալուն, անոնց մեծութիւնը չ'են կրցած չափել, միայն այնչափ կրնայ կարծուիլ, որ շատ մեծ եղած պիտ' որ ըլլան :

Խաւարումներու վրայ :

Խաւարում ըստ կ'իմացուի երկնաւոր մարմնոյ մը ամբողջ կամ անկատար մթքննալը, որն որ կը պատճառի ուրիշ երկնաւոր մարմնոյ մը՝ լուսաւորող ու լուսաւորեալ մարմնոյ մէջը գալովը :

Երկու զլիսաւոր խաւարումներ կան, այսինքն արեգական ու լուսնոյ խաւարումներ : Ստոյգ է՝ մէկալ մոլորակներն ալ իրենց խաւարումն ունին, բայց չեն տեսնուիր, եւ դժուարաւ ալ կը զննուին :

Արեգական խաւարում կ'ըլլայ, երբ որ լուսինը արեգական ու երկրի մէջտեղը գայ, որովհետեւ լուսինը աս դրից մէջ արեգական ճառագայթները կամ բոլորովին եւ կամ ըստ մասին կը խափանէ ու անոր տեղ երկրին վրայ ստուեր մը կը ձգէ : Ասկից կը ծագին ամբողջական ու մասնական արեգական խաւարումը : Ամբողջական խաւարման մէջ աստղները գիշերուան պէս կը տեսնենք :

Խոկ լուսնոյ խաւարում կ'ըլլայ, երբ որ երկիրը արեգական ու լուսնոյ մէջ կու գայ . որովհետեւ նոյն ատեն երկիրն արեգական ճառագայթները կը խափանէ, որոնք լուսինը կը լուսաւորէին, եւ ասոր համար լուսնոյ վրայ ստուեր մը կը ձգէ . ինչու որ լուսինը ինք իրմէ լոյս չունի, հապա իր լոյսը, ինչպէս մեր երկիրն եւ ուրիշ մոլորակները, արեգակէն կ'առնու :

Մակընթացութեան ու տեղատուութեան վրայ :

Մակընթացութիւն ու տեղատուութիւն ըսելով կ'իմացուի մեծ ծովուն ջրոց կանոնաւոր եղանակաւ իջնալն ու բարձրանալը : Այսինքն վեց ժամ ջուրը ծովեղերը միշտ կը բարձրանայ ու ցամաքը կը ծածկէ . ասի Մուշնուցութիւն կ'ըսուի: Քանի մը բոպէ ջուրը աս բարձր գիրքի մէջ կը մնայ . ու առկէց ետքը միեւնոյն համեմատութեամբ այնպէս կը նուազի՝ որ վեց ժամու մէջ մակընթացութենէ յառաջ ունեցած վիճակին մէջ կը գտնուի . աս ալ տեղատուութիւն կը կոչուի : Աերջէն ջուրը նորէն բարձրանալու կը սկսի, այսինքն նոր մակընթացութիւն մը, եւ այլն :

Աս զարմանալի երեւոյթը՝ լուսնոյ ձգիշ զօրութեանը կու տան : Այսինքն երբ որ լուսինը իր ընթացքին մէջ ծովուն ջրոց վրայ կը կենայ, իր ձգիշ զօրութեան աղղեցութիւնը

ջրոյն մասունքներուն վրայ կ'ազգէ, որոնք կը բարձրանան ու լուսնոյն ընթացքին հետեւելով ծովեզերքին չոր մասը կը հեղեղեն, այսինքն ծովեզերքին սահմանը կ'անցնին: Երկրին ան կողմը՝ որն որ ըստ ամենայնի մէկալ կողման դիմացը կ'իյնայ, ուր որ տեղատուութիւն կ'ըլլայ, նոյնպէս տեղատուութիւն ունի, իսկ աս երկուքին մէջտեղինը մակընթացութիւն, Նոյնպէս լուսնոյ լրման կամ նոր լուսնոյ ժամանակ մակընթացութիւնն ու տեղատուութիւնը շատ աւելի զօրաւոր է, քան թէ լուսնոյ քառորդներուն. վասն զի լուսնոյ լրման ժամանակ արեգական ձգիչ զօրութիւնը լուսնոյ ձգիչ զօրութեան հետ կը միանայ, ու մէկ ուղղութեամբ կ'ազգէ. ուր որ լուսնոյ քառորդներուն աս ուղղութիւնները զանազան են, եւ ըստ հետեւորդի զօրութիւնը բաժնուած է:

Ըստ ինքեան մակընթացութիւնն ու տեղատուութիւնը լուսնոյն միջորէականին վրայ հասած ժամանակը պէտք էր սկսիլ. բայց ծովուն ալեաց ճօճալովն ու ընդդիմանալովը անոր սկսիլը շուրջ երեք ժամ կ'ուշանայ:

Գ Լ Ո Ւ Խ Փ Զ .

Ժամանակի ու անոր բաժանման վրայ:

Որովհետեւ արեգակն ան երկնաւոր մարմինն է, որն որ մեր զննութեանց ամենէն աւելի տակ կ'իյնայ, անոր համար անոր տեսանելի շարժումը կամ ընթացքը կ'առնուի ժամանակը՝ դարու, տարւան, ամառ, շաբթու, օրերու, ժամերու ու վայրկեաններու բաժնելու:

Դուք ըսելով կ'իմացուի 100 տարւան միջոց ժամանակին:

Մէկ ուրիշ տասուերկու ամսուան միջոց ժամանակի է:

Մէկ ուրիշ չորս շաբթու ու քանի մը օրեր ունի. 28 կամ 29, 30 կամ 31 օրեր:

Տասուերկու ամիսներուն անուններն են, Յունուար՝ 31 օր ունի. Փետրուար՝ 28 կամ 29 օր, հասարակ կամ նահանջ տարւոյն նայելով. Մարտ՝ 31. Ապրիլ՝ 30. Մայիս՝ 31. Յունիս՝ 30. Յուլիս՝ 31. Օգոստոս՝ 31. Սեպտեմբեր՝ 30. Հոկտեմբեր՝ 31. Նոյեմբեր՝ 30. Դեկտեմբեր՝ 31 օր:

Հասարակ տարին 365 օր ունի, իսկ ասոր հակառակ նահանջ տարին՝ չորս տարի մէջ մը եկած տարին՝ 366 օր: Այսինքն, որովհետեւ բուն տարին 365 օր 6 ժամ ունի, որն որ չորս տարւան մէջ 24 ժամ կամ օր մը կ'ընէ, անոր համար առ

օրը՝ ամէն չորս տարի մէջ մը՝ 365 օրուան վրայ կը հաշուի ու Փետրուար ամիսը 29 օր կ'ունենայ, ուր որ հասարակ տարիներու մէջ Փետրուարը 28 օր ունի:

Ը-Բ-Ի-Ց եօթը իբրարու յաջորդող օր ունի:

Աստեղագիտական օր ըսելով կ'իմացուի արեւուն երելէն մինչեւ երկրորդ օրուան արեւուն ելլելը եղած ժամանակը: Քաղաքական օրը 24 ժամ ունի:

Ծարթուն օրերուն անուններն են, Միաշաբաթ կամ Կիրակի, Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Վեցշաբթի կամ Ուրբաթ, Ծարբաթ:

Ամէն ազգ շաբաթը կիրակիով չ'սկսիր քրիստոնէից պէս. Հրեայք շաբաթը օրը, իսկ Տաճիկք՝ Ուրբաթը օրը կը տօնեն:

Քաղաքական օրը բուն օրուան ու գիշերուան կը բաժնուի: Կոյնապէս օրն ալ առտու, կէսօր, իրիկուն ու կէս գիշերուան կը բաժնուի:

Քաղաքական օր ըսելով կ'իմացուի արեգական ելլելէն մինչեւ մարը մտնելը եղած ժամանակը. իսկ չէլլէ՝ արեգական մարը մտնելէն մինչեւ արեգական ժագիլը կամ ելլելը:

Արշակունյաց ըսելով կ'իմացուի արեգական ժագելէն յառաջ տարածուած լոյսը. իսկ Վեհապէս՝ արեգական մտնելէն վերջը եղած լոյսը:

Օրը հասարակօրէն 12 ժամ՝ իսկ գիշերը Կոյնապէս 12 ժամ՝ կը հաշուի:

Բայց գիշերն ու ցորեկը միշտ հաւասար չեն, տարւոյն եղանակներուն համեմատ՝ երբեմն ցորեկները երբեմն ալ գիշերները երկայն կամ կարծ կը լլան:

Մէկ ժամը 60 վայրկենի ու մէկ վայրկեանն ալ 60 մանր-երկրորդի կը բաժնուի:

Տ-Ր-Ռ-Յ Է-Ղ-Ա-Խ-Ի ըսելով կ'իմացուի տարւոյն չորս մասի բաժնումը՝ ջերմութեան ու ցրտութեան համեմատ:

Տարւոյն չորս եղանակներն են, Գարուն, Ամառ, Աշուն ու Զմեռ: Աս՝ տարւոյն եղանակներէն ամէն մէկն երեք ամիս կը տեւէ:

Գարունը կը սկսի Մարտի 21ին, Ամառը Յունիսի 21ին կամ 22ին. Աշունը Սեպտեմբերի 22ին կամ 23ին, Զմեռը Դեկտեմբերի 22ին կամ 23ին:

Գէլլէ-հ-հ-հ- ըսելով կ'իմացուի տարւոյն ան ժամանակը, որուն մէջ ցորեկն ու գիշերը հաւասար երկայն են: Ասիկա տարին երկու անդամ՝ կը պատահի՝ գարնանամու տրին ու աշնանամու տրին:

Աւելացնեց կ'ըսուի տարւոյն ան ժամանակը՝ ուր օրերը իրենց ամենէն երկայն եւ կամ ամենէն կարծ աստիճանը կը հասնին, ու անկէց ետքը քիչ մը ատեն հաւասար անփոփխ կը մնան, Երկու արեւադարձը կան, մէկը ամառը՝ մէկն ալ ձմեռը։ Ամարուան արեւադարձը ամենէն երկայն օրերուն, իսկ աշնան արեւադարձը ամենէն կարծ օրերուն կը սկսի։ Արեւադարձը անոր համար կ'ըսուին, որովհետեւ արեգակը՝ երբոր դէպ ի հիւսիս եւ հարաւ ըրած ճամբուն մէջ ծիր խաւարմանին ամենաբարձր կէտը կը հասնի, շուտ մը անոր հակառակ կողմը դարձած կ'երեւայ։ Եւ երբոր դէպ ի հիւսիսը արձրանալով յառաջ կ'երթաց ու իր կատարեալ բարձրութեան կը հասնի, անկէց ետքը դէպ ի հարաւ վար իշնալու կը սկսի։

Ամենէն երկայն օրն ու ըստ հետեւորդի ամենէն կարծ դիշերը ամարուան արեւադարձից ժամանակն է։ ամենէն կարծ օրն եւ ըստ հետեւորդի ամենէն երկայն գիշերը ձմեռուան արեւադարձից ժամանակն է։

Բայց աս փոփօխութիւններն երկրին ամէն ըեւեռոներուն մէջ նոյն չէ, հապա զանազան մաթեմատիկական կլիմաններուն համեմատ այլ եւ այլ։ Կան երկիրներ՝ ուր դիշերն ու ցորեկը հաւասար են, կան երկիրներ ալ՝ ուր ամառը մէկ ժամ դիշեր ունին. իսկ ըեւեռոներուն քով վեց ամիս միօրինակ ցորեկ, վեց ամիս ալ դիշեր է։

Ըստ առաջին ժամանակի ըսելով կ'իմացուի ամարուան ամենաջերմ օրերը, Յուլիսի 21էն մինչեւ Աեպտեմբերի 1։ Աս անունը ան աստեղէն կ'առնու, որն որ մեծ շուն կամ շնիկ աստեղ անուամբ ծանօթ է, որովհետեւ աս աստղը նոյն ժամանակը այնպէս արեգական մօտ կ'ելլէ ու կը մտնէ, որ անոր ճառագյուղներովը կը ծածկուի ու անտեսանելի կ'ըլլայ։

Հռոմայեցիք իրենց տարւան ամիսներուն մէջ ուրիշ կարգ ունէին։ Իսկզբան աս ամիսները 10 հատ էին, վերջերը երկու ամիս ալ վրան աւելցուցին. բայց իրենց տարին միշտ Մարտ ամսով կը սկսէին։

Հին օրացոյցը կարդի գնողներն եղան Յառաւ Կիւր Քրիստոսէն 46 տարի յառաջ, ու Գրիգոր Ժ. քահանայապէտը 1582ին Քրիստոսէն ետքը։

Ուշադրութ ըսելով կ'իմացուի չորս իրարու յաջորդող տարիներուն միջոց ժամանակին։ Հին Յոյները Աղիմպիադով իրենց տարիները կը հաշուէին, որովհետեւ ամէն շորս տարի մէջ մը ոլեզարդնեսի Եղիս գաւառին մէջ Աղիմպիա կամ Աղիւմպիա

բառած ձորին վրաց պղլ եւ պղլ խաղերով մեծ տօն կը կատարէին : Աս ոչ հոգեայն խռովը (Ուշահոգ-քնչը) Հերակղէս (Hercule) ի պատիւ Արամազդայ հաստատած կը համարուի :

Յոհանիս կըսուի 100, 50, 25ամեաց հանդէսը այս նկան ամէն 100, 50, 25 տարի կը կնուող տօնը, ի յիշատակ աշխարհապատմական , Երեւելի դէպքերու :

Ըստիուն ըսելով կ'իմացուի հնգետասանամեաց միջոց ժամանակին : Աս անունը կամ բացատրութիւնը Հոռմայեցւոց օրացուցին մէջ կը գործածուի :

Ժամանակագրութեան վրայ :

Ժամանակագրութեանը կամ ժամանակագրութեանը (Chronologie) ան զիտութիւնն է, որն որ մեզի պղլ եւ պղլ պատմականօրէն ծանօթ եղած դէպքերը ժամանակին համաձայն՝ որուն մէջ որ պատահեցան՝ զանազան կարդ կարդ ժամանակի միջոցներու (կամ տարիներու) բաժնել կը սորվեցընել, որ ժառականութիւն կը կոչուի, որն որ երեւելի դէպքէ մը կը սկսի . եւ ասոր սկիզբը Գլուխ ժամանակի (époque) կամ Շրջան (période) կը կոչուի :

Պատմութիւնը նախ եւ յառաջ կը բաժնուի հին ու նոր պատմութեան : Հին պատմութիւն ըսելով կ'իմացուի Քրիստոսէն յառաջ պատահած ամէն երեւելի դէպքերը . իսկ Կոյր պատմութիւնը ասոր հակառակ Քրիստոսէն ետքը պատահածները :

Հին պատմութիւնը վեց Դարագլուխներու (Շրջաններու) կը բաժնուի .

Ա . Աշխարհքիս ստեղծմանէ մինչեւ ջրհեղեղ . կամ 4004 Ք . Յ . մինչեւ 2348 Ք . Յ . 1656 տարւան ժառականութիւն կամ ժամանակի միջոց :

Բ . Ջրհեղեղէն մինչեւ Արքահամու կոչումը . կամ 2348էն մինչեւ 1921 Ք . Յ . 427 տարւան միջոց ժամանակի :

Գ . Արքահամու կոչումէն մինչեւ Մովսէսի օրէնսդրութիւնը . կամ 1921էն մինչեւ 1491 Ք . Յ . 430 տարւան միջոց ժամանակի .

Դ . Մովսէսի օրէնսդրութենէն մինչեւ Սողոմոննեան տաճարիննաւակատիքը . կամ 1491էն մինչեւ 1005 Ք . Յ . 486 տարւան միջոց ժամանակի :

Ե . Շրջանը երկու փոքր շրջաններու (période) կը բաժնուի . որոնցմէ

ա . Առզումնեան տաճարին նաւակատիրէն մինչեւ Խորայելի թագաւորութեան կործանումը . կամ 1005էն մինչեւ 718 . Ք . Յ . կը հասնի :

բ . Խորայելի թագաւորութեան կործանումէն մինչեւ Բաբելոնի գերութեան վերջը . կամ 718էն մինչեւ 536 . Ք . Յ . 182 տարւան միջոց ժամանակի :

շ . Ծրջանը նոյնպէս կը բաժնուի երեք փոքր շրջաններու . որոնցմէ :

ա . Բաբելոնի գերութիւնը լմբնայէն մինչեւ Աղեքսանդր Մեծին Երուսաղէմ գալը . կամ 536էն մինչեւ 332 . Ք . Յ . 204 տարւան միջոց ժամանակի :

բ . Աղեքսանդր Մեծին Երուսաղէմ գալէն մինչեւ Հրեից հալածումը Անտիոքոսէն , կամ 332էն մինչեւ 170 . Ք . Յ . 162 տարւան միջոց ժամանակի :

գ . Անտիոքոսի մինչեւ Քրիստոսի ծննդը՝ կամ աշխարհքի ստեղծման 4004 տարին կ'երթայ . այսինքն 170էն . Ք . Յ . մինչեւ 1 . 170 տարւան միջոց ժամանակի :

Դոր պատմութիւնը ինը Ծրջաններու կը բաժնուի :

Ա . Քրիստոսի ծննդենէն մինչեւ Կոստանդիանոս Մեծին դարձը , կամ 1էն մինչեւ 312 . Ք . Ե . 312 տարւան միջոց ժամանակի :

Բ . Կոստոֆիկին մլրտուելէն մինչեւ Մահոմետին փախուստը , կամ 312էն մինչեւ 496 . Ք . Ե . 184 տարւան միջոց ժամանակի :

Գ . Կոստոֆիկին մլրտուելէն մինչեւ 622 . Ք . Ե . 426 տարւան միջոց ժամանակի :

Դ . Մահոմետին փախուստէն մինչեւ Կարոլոս Մեծին պսակուիլը , կամ 622էն մինչեւ 800 . Ք . Ե . 178 տարւան միջոց ժամանակի :

Ե . Կարոլոս Մեծին պսակուելէն մինչեւ առջի խաչակիքը . կամ 800էն մինչեւ 1099 . 299 տարւան միջոց ժամանակի ,

Զ . Առջի խաչակիքէն մինչեւ Ա . Լուդովիկոսին մահը . կամ 1099էն մինչեւ 1270 . 174 տարւան միջոց ժամանակի :

Է . Առջի լուգիկոսին մահուընէ մինչեւ մեծ հերծուածին վերջը . կամ 1270էն մինչեւ 1417 . 147 տարւան միջոց ժամանակի :

Ը . Մեծ հերծուածին լմբնայէն մինչեւ Հենրիկոս Պ . Ին աղանդէն հրաժարումը . կամ 1417էն մինչեւ 1593 . 176 տարւան միջոց ժամանակի :

Թ . Հենրիկոս Պ . Ին աղանդէն հրաժարումէն մինչեւ Ե-

կեղեցւոյ խաղաղութիւնը ոլիսս Էջին ժամանակիը . կամ 1593էն մինչեւ 1802 . 209 տարւան միջոց ժամանակի :

Աս շրջաններուն ճիշդ գիտութիւնը կամ ծանօթութիւնը ժամանակագրութեան մէջ սխալելէն զգուշանալ կը սորվեցընէ :

Ժամանակագրութեան մէջ ժամանակին նկատմամբ սխալին է , ու շրջաններու մէջ փոփոխութիւն ընելն է , այս ինքն երբ որ պատմական դէպք մը այնպիսի տարւոյ մը կամ դարու մը կ'ընծայուի , որուն մէջ նոյնը ամենեւին պատահած չէ . օրինակի աղագաւ թէ որ մէկը կարծէ որ կեսար Աղեքսանդր Մեծէն յառաջ էր , կամ կամ Մահոմետ ու կարողս Մեծ ժամանակակից եղած ըլլան :

Դուք ըսելով կ'իմացուի ընդհանրապէս 100 տարւան միջոց ժամանակին : Ի մասնաւորի աս անուամբ Քրիստոսի թուականութեան դարերը կ'իմացուին : Ուստի եւ ԺԵ . դար ըսելու ըլլանք կ'իմացուի 1401էն մինչեւ 1500 : ԺԹ . դարը 1801ին սկսած է :

Ժամանակագրութեան ըսելով կ'իմացուի ան զարմանալի կամ երեւելի դէպքը՝ որմէ որ ամէն մէկ ազգ իր թուականութիւնը (տարիններու շարքը) կը սկսի : Ամէն մէկ ազգ գրեթէ իր սեպհական թուականութիւնն ունէր , անոր համար ալ զրեթէ այնչափ թուականութիւն կայ , որչափ որ հին ազգ կայ նէ :

Աս թուականութեանց մէջ երեւելիներն են :

1 . Աղեմպիադներու թուականութիւնը , զորն որ Յոյնք կը գործածէին : Իր անունը սղիմպիական խաղերէն առած է , որոնք ամէն չորս տարի մէյ մը Պեղոպսնեսի մէջ կը տօնուէին : Ուստի եւ չորս ամբողջ տարինները մէկ Աղեմպիադ կը կազմէ : Առջինը կը սկսի 776էն Ք . Յ .

2 . Հռոմ քաղքին շնութեան թուականութիւնը , որն որ 753էն Ք . Յ . կը սկսի , ու Հռոմայեցիք կը գործածէին : Երբոր մէկը կ'ուզէ Յունաց ու Հռոմայեցւոց հեղինակները աղէկ հասկընալ , պէտք է աս երկու թուականութիւնները ճիշդ գիտնալ :

3 . Հիճրէթ , Տաճկաց թուականութիւնը , 622 Յուլ . 16 Ք . Ե . կը սկսի , որ ժամանակը Մահոմետ փախաւ :

4 . Աշխարհքիս արարչութեան թուականութիւնը , զորն որ նորագոյն ժամանակիրները առ հասարակ կը գործածէն : Ուստի եւ աշխարհքս 5865 տարւընէ ի վեր կայ , թէ որ աշ-

Խարհնքիս արարշութեան և տարին՝ Քրիստոսի ծննդենէն 4004
տարի առաջ դնելու ըլլանկը:

5. Քրիստոսի ծննդեան տարին: Ասիկա ամենէն անուա-
նի ու առ հասարակ ընդունուած թուականութիւնն է: Ամէն
քրիստոնեայ ազգերը աս թուականութիւնը կը գործածեն:

Գ Լ Ո Ւ Խ Փ Ե .

Աշխարհագրութեան վրայ:

Աշխարհագրութիւնը մեր բնակած երկրին երեսը գտնուած
րաներուն ստորագրութիւնն ու ուսութիւնն է:

Աշխարհագրութիւնն երեք գլխաւոր մաս կը բաժնուի,
Ուսութիւնն առ համական էլ բնական:

Առ ուսումը գիւրաւ սորմելու համար, աշխարհքիս վրայի
բաները թղթի վրայ կը նկարեն, որն որ ընդհանուր անուամբ
Աւետինոց կ'ըսուի, աս ալ զանազան անուններ ունի. Գունդ,
երբոր երկրիս բնական ձեւին համաձայն կոր կը շնուրի. իսկ
երբոր շիտակ թղթի վրայ կը նկարուի, նոյնպէս զանազան անուն-
ներ կ'առնու, կիւնինու. Մասնաւոց, Արևու եւ այլն:

Աշխարհացոյց թղթերուն վրայ շատ ընդհանուր գիտե-
լիք կան.

Ա. Աշխարհքս չորս կողմին ունի. Արեւելք, Արեւադրու-
հետեւ եւ Հորու: Արեւուն ելած կողմը միշտ Արեւելք կ'ըսուի,
անոր հակառակ դիմացի կողմն Արեւադրու: Արեւելք շիտակ
երեսդ դարձուցած ժամանակդ աջ ձեռքիդ կողմը Հորու է.
իսկ ձախ ձեռքիդ կողմը՝ Հետեւ: — Աշխարհացոյց թղթոց
վրայ ալ միշտ աս չորս կողմերը կը գտնուին, թուղթը շիտակ
բռնուած ժամանակ՝ միշտ աջ կողմդ Արեւելք կ'իյնաց, ձախ
ձեռքիդ կողմն Արեւադրու, վերի դին Հետեւ ու թղթին վարի
դին Հորու:

Բ. Բոլոր երկիրս երկու բանէ կազմուած է՝ Հողէ ու ջրէ.
անոր համար աշխարհացուցին վրայ ալ աս գլխաւոր բաժանումը
կայ: Առ. հասարակ չնկարուած ու բաց կեցած տեղերը ջուր
է, որն որ 'Ծ-Ն' կը կոչուի. իսկ բարձր մասերն՝ որոնք նկարուած
ու գոյներով ջրէն զատուած են՝ հող է ու երիք կ'ըսուի: 'Ծ-Շ'
ու Երիքը զանազան բաժանում ունին:

Գ. Ամէն կողմանէ ծովը պատած տեղերը Կուռէ կ'ըսուի,
Եթէ շատ կղղիներ քովկերով ժողկած ըլլան՝ Արէնիւլուն:

կ'ըսուի . իսկ ասոր հակառակ ամէն կողմէն հողով պատաժ ջրերը լիք կը կոչուին ու հանդարտ կը կենան : Երկրիս վրայ շատ մեծ ու պատիկ վազուն ջրեր կան ու առ հասարակ Դիտ կ'ըսուին , ասոնցմէ շատերը լեռներէն կ'ելլեն ու մեծ մասը ծով կը թափին : Թու որ երկու գետ իրարու հետ արուեստով միացուին ու կապուին ջրուց կ'ըսուի , որն որ առուտուրի դիւրութեան համար կը շինուի : Լեռները երկրիս վրայ չափէ դուրս բարձրացած քարակյաներ են ու մինակ կեցած ատեն Դորւ լիւ կ'ըսուին . իսկ քովէ քով շարուած եւ երկայն տեղ բռնող լեռները Գոտէ կամ Շնորհ երանց կը կոչուին :

Ծովու եւ ցամաքի բաժանումը :

Բոլոր երկրիս մէկ մասը հող է ու երկու մասը ջուր է :

Ա. Երկերը հինգ գլխաւոր մաս կը բաժնուի . Եւրոպ . Աւստրիա . Աւստրիա եւ Աստրալիա : — Ասոնք երկու գլխաւոր ընդարձակ երկրի կը բաժնուին , ուր որ առանց նաւի կրնայ պարտցուիլ ու կ'ըսուին Ցամա + Երիք . Ասիա . Աֆրիկէ եւ Եւրոպա առաջին ցամաք երկիրն է , որն որ Հին աշխարհ + ալ կ'ըսուի :

Ամերիկա երկրորդ ցամաք երկիրն է ու Կոր Աշխարհ + կը կոչուի :

Բ. Ծառ կամ Ուշեանս կ'ըսուի ան ընդարձակ աղի ջուրն որն որ աշխարհքիս մեծ մասին երեսը կը ծածկէ : — Ովկիանոսան ալ նոյնպէս հինգ գլխաւոր մաս կը բաժնուի , Խուզավան . Արևոտեան . Հնդկաց Ուշեանս . Հիսուսային եւ Հորանային առաջեւու չալ :

Աս ամէն մէկ գլխաւոր ովկիանոսաներն ալ ուրիշ զատ բաժանումներ ունին , որոնք զանազան անուններ կ'առնուն եւ վերի հինգ ովկիանոսաներուն մէկուն մէջ կ'իյնան :

Ե Ւ Ր Ո Պ Ա

Ընդհանուր տեղեկութիւնք . — Երկիր :

Ա. Եւրոպայի ցամաք երկիրը 16 գլխաւոր մաս կը բաժնուի : Աս մասերէն չորսը հիւսիսային կողմն է , եօթը մէջ տեղերը կ'իյնայ ու հինգ հատն ալ հարաւային կողմն է :

Հիւսիսային կողմն եղող մասերն են ,

1. Բարիտանեան կղզիք , մայրաքաղաքը՝ Լոնտոն .

2. Դանիա կամ Տանիմարքա , „ Քոփիկենհակէն .

3. Ականդինաւիա (Շուէտ ու

Նորուեկիա) . „ Աթոքհոլմ .

4. Առուսիա , մայրաքաղաքը՝ Փեթերսպուրկ :
 Միջին կողմն ինկող մասերն են .
5. Գաղղիա , մայրաքաղաքը՝ Փարիզ .
6. Բեղդիա , „ Պրիստիլ .
7. Հոլանտիա , „ Համել .
8. Հելուետիա , „ Պեռն , Լուցեռն , Աէնֆ .
9. Աւստրիա , „ Վիեննա .
10. Բրուսիա , „ Պերլին .
11. Գերմանիայի մնացեալ մասին երեւելիք քաղաքներն են՝ Համագուրկ , Հաննովէր , Տրեզելն , Շմուլ-կարլժ , Միւնիսեն , եւ այլն :
- Հարաւային կողմի երկիրներն են ,
12. Փորթուկալ , մայրաքաղաքը՝ Լիսոսապոն .
13. Սպանիա , „ Մատրիտ .
14. Խոտալիա , գլխաւոր քաղաքներն են՝ Թուրքին , Միւան Ֆիորենցա , Հռոմ , Կաֆոլի եւ այլն :
15. Տաճկաստան , մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիս .
17. Յունաստան , „ Աթէնք :

Ծոփ:

Բ . Եւրոպայի քովերն ու մէջերը գտնուող ծովերը 14 հատ են , որոնց երեք հատը մեծ ու մնացածը փոքր են : — Երեք մեծ ծովերն են՝ Հիւսիսային սառուցեալ ովկիանոս , Ատլանտեան ովկիանոս ու Միջերկրական ծով :

Հիւսիսային կողմերն են ,

1. Սպիտակ ծով . 2. Պալթիկ կամ Արեւելեան ծով .
 3. Հիւսիսային կամ Գերմանական ծով . 4. Իրլանտայի ծով :

Հարաւային կողմերն են ,

5. Ադրիական ծով . 6. Յոնիական ծով . 7. Արբիակեղագոս . 8. Մարմարա . 9. Սեւ ծով . 10. Ազախու ծով :

Գ . Կեչուշ կ'ըսուի ծովին ան նեղ ու երկայն մասը՝ որն որ երկու զանազան անուն ունեցող ծովերն իրարու հետ կը միացընէ : — Երկու կղզիներուն մէջ տեղը եղող ծովն ալ նեղուց կը կոչուի :

Հիւսիսային կողմի գլխաւոր նեղուցներն են ,

1. Վայկազ , 2. Աքակերաք , 3. Քամթթեկալժ , 4. Առնտա , 5. Մեծ Պէլժ , 6. Փոքր Պէլժ , 7. Քալէի սնցը :

Հարաւային կողմի գլխաւոր նեղուցներն են ,

8. Կիսպալթար, 9. Պանիփիակիոսի անցքը, 10. Մեսսինայի Փարոսը, 11. Տարտանէլ (Չանագ գալէսի), 12. Առափորոս, 13. Եշնի գալէ:

Դ. Ծուշեցաց ծովուն դէպ ի երկիր ներս գացած մասին անունն է: Բոլոր երկրիս բոլորտիքը ասանկ ծովածոցներէ կը բաղկանայ, որոնք եթէ փոքր ըլլան խոր ծովու կը կոչուին:

Եւրոպայի գլխաւոր ծովածոցերն են,

1. Պոթնեան ծովածոց, 2. Ջինեան ծոց, 3. Սուխտէրուէ, 4. Կապրանիայի ծովածոց, 5. Շենովայի ծոց, 6. Թարենթոյի ծոց, 7. Լեփանթոյի ծոց, 8. Աելանիքի ծովածոց:

Ե. Կռչ կ'ըսուին ան երկիրներն՝ որոնք ամէն կողմաննէ ջրով պատած են: Եթէ շատ կղղիներ քովէ քով ժողված ըլլան՝ խոր իշխաց կամ Արքիութշին կ'ըսուին:

Ասուցեալ ովկիանոսին մէջ գլխաւորներն են,

1. Ծփիցպէրկ, 2. Կոպէլ, 3. Կոթլանտ, 4. Աէլանտ, 5. Ֆիւնէն: Ատլանտան ծովու մէջ են,

1. Խալանտ, 2. Մէծ Բրիտանիա, 3. Իրլանտա, 4. Ջարէսրեան կղղիք, 5. Ծեթլանտան կք., 6. Օրբատեան կք., 7. Հեպրիտեան կք.:

Միջներկրական ծովու մէջ նշանաւորներն են,

1. Քորսիքա, 2. Սարտենիա, 3. Աիկիլիա, 4. Ֆորմենթեա, 5. Մայորքա, 6. Մենորքա, 7. Իլլա, 8. Լիքարեան կք., 9. Մալթա:

Արքիութշագոսի մէջ են.

1. Լեմսոս, 2. Աքիրոս, 3. Կեկրոփոնթէ, 4. Ալամիս, 5. Թասոս, 6. Խմնքոս, 7. Կիլլանտեան կք., 8. Քանտիա (Արետէ), 9. Ջերիկոյ:

Յոնիական ծովու մէջն են,

1. Քորֆու, 2. Փարսոս, 3. Անթա Մաւրա, 4. Իթաքա, 5. Քեփալոնիա, 6. Զանթա:

Զ. Ցամանական կամ Թիրուշնչ կ'ըսուին ան ցամաք երկիրներն՝ որոնք շատ կողմաննէ ծովով պատած են, ու միայն մէկ կողմաննէ ցամաք երկրի հետ միացած են: Եւրոպայի մէջ 6 դրխաւոր թերակղղիք կան, որոնց երեքը մեծ ու երեքը փոքր են:

1. Ծուշտ եւ Ասուեկիա մէկտեղ, որուն Ականդինաւեան ցամաքակղղի ալ կ'ըսեն: 2. Սպանիա եւ Փորթուկալ մէկտեղ,

որն որ Խպերական ցամաքակղզի կ'ըսուի : 3 . Խտալիա : 4 . Եռութշլանտ, Տանիմարքայի մէջ : 5 . Մորէա կամ Պեղոպոնէսոս, Յունաստանի մէջ : 6 . Խըրըմ, Ռուսիայի հարաւային կողմը :

7 . Գլուխ կամ Հրանուդան կ'ըսուին ան երկրին ծայրերն՝ որոնք ծովու մէջ երկրնցած են ու սուր ծայրով մը կը վերջանան : Գլխաւոր Գլուխներն են,

1 . Գլուխ հիւսիսոյ, Ծուետի մէջ : 2 . Ֆինիսթերէ, Սպանիայի մէջ : 3 . Ար . Վինկենտիոս, Փորթուկալի մէջ : 4 . Թրուֆալկար, Սպանիայի մէջ : 5 . Ափարթիվենժոյ, Սարտենիա կղզւոյն մէջ : 6 . Փասսարոյ, Սիկիլիայի մէջ : 7 . Մաթափան, Պեղոպոնէսոսի մէջ :

8 . Եւրոպայի Լէտոնց գլխաւոր գօտիները կամ շղթաներն են.

1 . Սկանստինաւեան գօտի, Ծուետի եւ Նորուեկիայի մէջ : 2 . Ուրալ, Ռուսիայի արեւելեան սահմանը . 3 . Կաւկասեան գօտի, Սեւ ծովուն եւ կասպից ծովուն մէջ տեղը . 4 . Պալքան, Տաճկաստանի մէջ . 5 . Քարփաթեան շղթայ, Աւստրիայի մէջ . 6 . Ալպեան լերինք, Խտալիայի, Գաղղիայի, Հելլուետիայի եւ Աւստրիայի մէջ . 7 . Ապենինեան լերինք, Խտալիայի ցամաքակղզւոյն վրայ . 8 . Պիւռենեան շղթայ, Սպանիայի եւ Գաղղիայի մէջ տեղը . 9 . Խպերեան լերինք, Սպանիայի մէջ տարածուած են :

Թ . Հրանուդան կ'ըսուին ան լեռներն՝ որոնց բերնէն կրակ, մուխ եւ հալած նիւթեր կ'ելլեն կամ կը վազեն : Եւրոպայի մէջ երեք գլխաւոր հրաբուզն լերինք կան . 1 . Հեքլա, Խոյանտ կրղղւոյն մէջ . 2 . Վեսուվ, Նափոլիի տէրութեան մէջ, եւ 3 . Ետնա, Սիկիլիա կղզւոյն մէջ :

Ժ . Լէտոնց մէջ, Եւրոպայի արեւելեան սահմանին վրայ կ'իյնայ կասպից ծով ըսուած լիճն, որն որ աշխարհքիս ամենէն մեծ լիճն է, Ուրիշ շատ մեծամեծ լճեր ալ կան,

Լատոկա, Օնեկա, Փէյփուզ, Խլմէն, Ռուսիայի մէջ, Վեննէր, Վեթթէր, Մելար, Ծուետի մէջ, Հելլուետիայի մէջ կան, Նէօչաթէլի, Կենֆի, Լուցեռնի, Ցիւրիհի լճերը, Պոտէն եւ Լուկանոյ, Խտալիայի մէջ կան, Լակոյ Մաճճիորէ, Կարտա, Քոմոյ, եւ այլն : Աւստրիայի մէջ, Նայսիակէլ եւ Փլաթթէն :

Աս լճերէն ոմանք այնպէս մեծ են՝ որ իրենց մէջ վտակնա եւ գետ ալ կ'ընդունին, ոմանց մէջ ալ մեծ գետ կը մըտնէ, բայց ուրիշ կողմանէ դուրս կ'ելլէ :

Ժ. Գլուխ կ'ըսուին ան վազուն ջրերն՝ որոնք իրենց մէջ

շատ փոակներ ընդունելէն ետեւ, ուղղակի ծով կը թափին .
մեծ գետերու մէջ շատ քիչերը կան՝ որ լիճ մը կը թափին, ինչ-
պէս է վոլկա գետը:

Եւրոպայի բոլորտիքը գտնուող ծովերուն մէջ շատ մեծ
ու փոքր գետեր կը մտնեն:

Սպիտակ ծովը կը թափին՝ Տվինա, Օնեկա, Մեզէն,

Արեւելեան ծովը կը վաղեն՝ Թառանէա, Կեւա, Տիւնա,
Նիմին, Վայքուլ (Վիսթուլա), Օտեռ:

Հիւսիսային ծովը կը մտնեն՝ Էլակ, Վեզէր, Ռինոս,
Շելտէ, Թայրմզ:

Լա Մանշ կամ Քալէի անցքը կը վաղէ՝ Աւն:

Ատլանտեան օվկիանոսը կը մտնեն՝ Աեվեռն, Լուար, Կա-
րոն, Մինիոյ, Տոյիրոյ (Տոււերոյ), Թայոյ, Կատիանա, Կատալ-
քիվիր:

Միջերկրական ծովը կը թափին՝ Էվրոպ, Ուոն, Առնոյ,
Տիրերիս:

Ագրիական ծովը կը մտնեն՝ Փոյ, Ատիճէ:

Սեւ ծովը կը վաղեն՝ Դանուր, Տնիեսթէր, Տնիէֆեր:

Ազախու ծովը կը մտնէ՝ Տոն կամ Տոնաւիս:

Կասպից ծովը կամ լիճը կը թափին՝ Վոլկա, Ուրալ:

Աս գետերէն ամենէն մեծ ու երկայն են Վոլկա, Դա-
նուր, Տնիէֆեր, Ուենոս, եւ այլն: Մեծ գետերէն զատ կան շատ
ուրիշ գետեր ու մեծամեծ վտակներ ալ, որոնցմէ շատերը վերո-
յիշեալ գետերուն մէջ կը թափին, ինչպէս, Թայոյ,
Սաւա, Թիջինոյ, Մայն, Ինն, եւ այլն:

Երկրիս տարածութիւնն ու բնակչաց թիւը :

Ա. Երկրիս տարածութիւնը աշխարհագրական մղոնով
կը շափուի, որն որ հասարակօրէն երկու ժաման ճամբայ է :
Ցամաք երկրին ամէն մէկ փոքր մասերն եւ գաւառները չափե-
լով ու գումար ընելով ամէն մէկ տէրութեան տարածութիւնը
կ'իմացուի: Աս տէրութեանց տարածութիւններն ալ գումար
ընելով՝ երկրիս ամէն մէկ գլխաւոր մասին ընդհանուր տարա-
ծութիւնը կ'իմանանք. բայց որովհետեւ ամէն տեղ ճշդիւ չենք
կրնար չափել եւ շատ երկիրներուն եւ կղզեաց տարածութիւնն
ըստ բաւականին ծանօթ չէ, անոր համար երկրիս գլխաւոր մա-
սանց շափն ալ ճշդիւ չենք կրնար գիտնալ, ուստի եւ շատ
աշխարհագրաց հաշիւներն իրարմէ կը տարբերին:

Գ. Երմանացւոց քանի մը աշխարհագիրք պյսպէս կը դնեն :	
Եւրոպա	180.000
Ասիա	800.000
Ավրիկէ	530.000
Ամերիկա	730.000
Աւստրալիա	180.000

Բ. Երկրիս բնակչաց թիւը տարածութենէն աւելի անստոյդ է, անոր համար ճիշդ հաշխար չիկրնար գիտցուիլ: Զանազան կարծեաց մէջ ամենէն հաւանականը կ'երեւայ 900 միլիոնէն մինչեւ 1000 միլիոն գնողներուն կարծիքը: Արդ բոլոր երկրիս բնակիչքը 1000 միլիոն սեպելով՝ պյսպէս կրնանք բաժնել.

Եւրոպայի մէջ 250.000.000 (լուս ճիշդ հաշուի 275.000.000.)

Ասիայի մէջ 550.000.000.

Ավրիկէի մէջ 150.000.000.

Ամերիկայի մէջ 48.000.000.

Աւստրալիայի մէջ 2.000.000:

Մարդկան գանազան բաժանումները:

Գ. Մարդիկ թէ կերպարանքով ու թէ մարմնոյ կաղմանաձբով իրարմէ կը զանազանուին. բայց զիսաւոր բաժանմանց նայելով՝ սովորաբար հինգ ցեղ կը բաժնուին.

1. Կաւկասեան կամ սպիտակ ցեղ

2. Մանկոյեան „ գեղին „

3. Ամերիկեան „ սլղնձագոյն „

4. Մալայեան „ ձիթենագոյն „

5. Եթովպական „ սեւ „

Դ. Մարդուս զիսաւոր մէկ բաժանումն ալ լեզուաց տարբերութենէն կ'առնուի: Թէպէտ ասոր համար ճիշդ բաժանում մը չկայ, բայց զիսաւոր տարբերութիւններն ասոնք են.

1. Աեմական. Քաղդեերէն, Երբայեցերէն, Արարերէն, Ասորերէն: 2. Յափեթական կամ Հնդիկ-գերմանական, Յունարէն, Լատիներէն, Հայերէն, Պարսկերէն, Ալաւերէն: 3. Կաւկասեան լեզուներ: 4. Ակիւթական կամ Թիւրքերէն, Թաթարերէն: 5. Ֆիննան կամ Ուրալեան: 6. Ախերեան: 7. Ասմոյետեան: 8. Քուրիկեան: 9. Ճափոնական: 10. Ճենական: 11. Թիգեթեան: 12. Մալայեան: 13. Ավրիկեան լեզուներ: 14. Ամերիկեան լեզուներ:

Բոլոր աշխարհքիս վրայ ճանչցուած լեզուներուն դումարը

2000ի կը հասնի, թէ գլխաւոր կամ մայր լեզու ըլլան եւ թէ գաւառական :

Գլխաւոր լեզուներն երկրիս մասանց բաժանելով՝ աս համեմատութիւնը կ'ելլէ :

Ասիայի	մէջ	153	լեզու
Եւրոպայի	"	53	"
Աֆրիկէի	"	115	"
Աւստրալիայի	"	117	"
Ամերիկայի	"	422	"
			860 լեզուներ .

Ասոնք գլխաւոր լեզուներն են. իսկ գաւառական լեզուները հաւականաբար 5000ի կը հասնին. Գաւառական լեզուներուի մի եւ նոյն լեզուին զանազան տեսակ արտարբերուելուն տարբերութիւնները :

Եւ Ուրիշ գլխաւոր բաժանում մ'ալ կրօնի տարբերութիւններէն կը կազմուի :

Երկրիս ընակչաց թիւը 1000 միլիոն սեպելով՝ կրօնի գրլիսաւոր բաժանումներն ալ հետեւեալ կերպով կրնայ կարծուիլ, որն որ թէպէտ ստուգիւ ճիշդ չէ, բայց հաւանական կը նայ սեպուիլ :

Քրիստոնէութիւն 330.000.000, որ է

Ուղղափառ կաթող.	եկեղեցին	190.000.000
Արեւելեան կամ Յունաց եկեղեցին		70.000.000
Բողոքական եկեղեցին		70.000.000
Հրէից բոլոր աղանդները մէկտեղ		5.000.000
Մահմետականութիւն		110.000.000
Պրահմայականութիւն		80.000.000
Պուտտապի բոլոր աղանդները		250.000.000
Տարրապաշտից կրօնները		115.000.000
Մնացած զանազան աղանդները, ինչպէս են կոնֆուկիոսի, Աինթոյի, եւ այլն,		110.000.000
		1.000.000.000

Աս ամէն աղանդները զանազան բաժանումներ ունին, միայն կաթուղիկէ Հռովմէական եկեղեցին մի եւ նոյն վարդապէտութիւնն ունի ամէն տեղ, անոր համար ալ ամենէն բազմաթիւ կրօնն է. աշխարհքիս բոլոր բնակչաց հետ համեմատելով՝ հինգ մարդուն մէկը Ուղղափառ է :

Եւրոպայի տէրութեանց բաժանումը :

Հետևող էնդուստրիական գոլիք :

Ա. Բրիտանական կղզիք . 5720^{1/2} քռ. . մշ. 28^{1/2} միլիոն բնակիչ :

Բրիտանական տէրութիւնը չորս գլխաւոր մաս կը բաժնուի .

1. Անգղիա, մայրաքաղաքը Լոնտոն՝ Թայրմղ գետին քով 2 միլիոն բնակչով : Մէկալ գլխաւոր քաղաքներն են՝ Լիվրփուլ, Մէնչեսթըր, Թիրմինկէմ, Էօլը, Պրիսթըր, Օքսֆըրտ, եւ այլն :

2. Ակովտիա, մայրաքաղ. Խոբնազուրկ 160.000 բնակ : Գլխաւոր քաղ. Խպըրտին, Ալեսկոյ, եւ այլն :

3. Իրլանտիա, մայրաքաղ. Տէօպին 285.000 բնակչով : Գլխաւոր քաղաքներն են՝ Լիմիք, Քորք :

4. Կղղիներ, զար օրինակ Շեթլենտ, Օրքատեան կք., Հելկուլանտ, Մալթա, Յոնիական կղզիք : Ճիպրալթար քաղաքն ալ՝ որն որ համանուն նեղուցին քովն է՝ Անգղիացւոց կը վերաբերի :

Բ. Տանիմարքա կամ Դանիա . 2861 քռ. . մշ. 2.536.000 բնակիչ :

Աս թագաւորութիւնը երկը մաս կը բաժնուի .

1. Եռութլանտ, գլխաւոր քաղաքներ, Ալպորպ, Վիպորկ, Շեղուիկի :

2. Գերմանիայի դաշնակցութեան մասերը, այսինքն Հոլշտայն եւ Լաւենպուրկ :

3. Կղղիներ. Սէլանտ, որուն մէջն է տէրութեան մայրաքաղաքը Քոփինչակ 144.000 բն. : Ֆիւնէն, Ֆարէորեան կք. եւ Խալանտ, որուն մայրաքաղաքն է Ռայքեավիք :

Գ. Սկանտինաւեան թէրակղզի . 13.804 քռ. . մշ. , 5.100.000 բնակիչ :

Աս տէրութիւնն երկու իրարու հետ միացած թագաւորութիւններէ կը կազմուի, որոնց անուններն են Շուէտ եւ Նորուեկիա : Բոլոր տէրութեան եւ մասնաւորապէս Շուէտի մասին մայրաքաղաքն է Աթոքհոլմ. 100.000 բն. : Խակ Նորուեկիայի մայրաքաղաքն է Քրիսթիանա :

Դ. Ռուսիա, Կայսրութիւն . 98.830 քռ. . մշ. 62 միլիոն բնակիչ :

Ռուսի Եւրոպայի մասը զանազան փոքր կուսակալութեանց կը բաժնուի : Գլխաւոր բաժանումներն են՝ Մէծ Ռուստան, Փոքր Ռուսաստան, Կաւկասեան գաւառք, Պոլոնիա

կամ Աեհաստան, հարաւային Ռուսաստան, արեւմտեան Ռուսաստան, եւ այլն։ Ասոնց ամէն մէկն ալ զանազան գաւառներ կը բաժնուին։

Բոլոր կայսրութեան մայրաքաղաքն է Պետրոպուրդ 532.000 բն։ Նեւա գետին քով։ Մէկալ երեւելի քաղաքներն են Մոսկաւ, տէրութեան հին մայրաքաղաքը, Օտեսսա, Քիէվ, Արխանկէլ, Աժտէրիսան, Քամինեց, Վարչաւ, եւ այլն։

Ե-բողոքի մէջն մասին ուշադիրները։

Ե. Գաղղիա, կայսրութիւն. 10.000 քռ. մդ. 36.040.000 բնակիչ։

Մայրաքաղաքը Փարիզ՝ Սէն գետին քով 1.600.000 բն։ Մէկալ երեւելի քաղաքներն են՝ Լիոն, Ոթրասպուր, Պորտոյ, Ռուան, Մարսէլլ, Օրլէան, Ռէնս, Աւինեօն, Կանթ, Թուլոն։ Քորսիքա կղղուցն վրայ Այաչչիոյ։

Զ. Բեղդիա, Թագաւորութիւն. 536^{1/2} քռ. մդ. 4.590.000 բնակիչ։

Մայրաքաղաքը Պրիւսուէլ 252.000 բն։ Մէկալ երեւելի քաղաքներն են՝ Ընվէր, Կանտ (Կէնթ), Լիէժ կամ Լիոթթի, Օսթէնտէ, եւ այլն։

Է. Հոլլանտա, Թագաւորութիւն. 640 քռ. մդ. 3.434.000 բնակիչ։

Մայրաքաղաքը Հաակ 68.000 բն։ Երեւելի քաղաքներն են Ամսթերտամ, 251.000 բն., Ոսթթերտամ, Ութթեհթ, եւ այլն։

Ը. Հելուետիա, հասարակապետական դաշնակցութիւնն 720 քռ. մդ. Երկիր ու 2.400.000 բնակիչ ունի։

Աս դաշնակցութիւնը 22 փոքր հասարակապետութիւններէ կը կազմուի։ Գլխաւոր քաղաքներն երեք հատ են, Պեռն, Լուցեռն, ու Ցիւրիչ։ Մէկալ երեւելի քաղաքներն են՝ Կէնֆ, Կէօշաթէլ, Պազէլ, եւ այլն։

Թթ. Աւստրիա, կայսրութիւն. 11.738 քռ. մդ. Երկիր ու 35.100.000 բնակիչ ունի։

Աս կայսրութիւնը զանազան հին թագաւորութիւններէ, գաւառներէ, եւ այլն, կը կազմուի, որոնց աննուններն են,

Ա. 1. Աւստրիայի արքիդասութիւն։ 2. Բոհեմիա։ 3. Մորավիա։ 4. Սիլեզիա։ 5. Աթիրիա կամ Շմայերմարք։ 6. Կլիերիա։ 7. Թիրոլ։ Ասոնք ամէնն ալ Գերմանիայի դաշնակցութեան մէջն են։

Բ. Գերմանիային դուրս մնացած գաւառներն են՝ 8.
Մաճառ-աստան՝ 9. Լալիցիա՝ 10. Պուլքովինա՝ 11. Առտեալ
կամ Թրանսիլվանիա՝ 12. Զինուորական սահմանադրութիւն՝ 13.
Խռուադաստան՝ 14. Սլավոնիա՝ 15. Դաղմատիա եւ 16.
Լոմպարտեան-Վենետիկ:

Բոլոր կայսրութեան մայրաքաղաքն է Վիեննա՝ Դանուբ
գետին քով՝ 500.000 բն.։ Մէկալ երեւելի քաղաքներն են՝
Փրակ, Պրիեն, Թեշէն, Կրաց, Լայպախ, Ինսպրուք. աս քա-
ղաքներն առջի կարգի կը վերաբերին։

Երկրորդին կը վերաբերին Փէշթ, Փրեզպուրկ, Լեմպէրկ,
Քրաքաւ, Չերնովից, Հերմանշթատ, Պաշպալով, Կեռլա, Ա-
կրամ, Էսսէկ, Շարա, Վենետիկ, Վերոնա, Մանժովա,
եւ այլն։

Ժ. Գերմանիայի դաշնակցութիւն. 11.472 քռ. մշ.
Երկիր ու 41.823.750 բնակիչ ունի։

Աս գաշնակցութեան մէջ շատ մեծ ու փոքր տէրու-
թիւններ կը գտնուին, այսինքն, Աւստրիայի գերմանական գաւ-
առները. Բրուսիայի թագաւորութեան մեծ մասը. Սաքսո-
նիայի, Հաննովերի, Պավիէրայի, Վիերթեմպերիկի թագաւորու-
թիւնները. Պատրնի, Օլտեմպուրկի, Մերլենպուրկի, Վայմարի,
Հեսսեն-Տարմշթատի մեծ դքսութիւնները, եւ այլն։

Բրուսիայի մայրաքաղաքն է՝ Պէրլին 410.000 բն., մէկալ
մեծ քաղաքներն են՝ Պրեզլաւ, Տանցիկ, Մականպուրկ, Քոլո-
նիա, Թրիէր, եւ այլն։

Պավիէրայի մայրաքաղաքն է՝ Միւնիեն, մէկալ երեւելի
քաղաքներն են՝ Աւկոպուրկ, Ռեկենսպուրկ, Նիւռնպէրկ,
Շփայէր, եւ այլն։

Սաքսոնիայի մայրաքաղաքն է՝ Տրեզտէն, մէկալ քա-
ղաքներն են՝ Լայֆցիկ (Լիրիցքա), Ֆրայպէրկ, եւ այլն։

Վիերթեմպերիկի մայրաքաղաքն է՝ Շմութկարթ։

Հաննովերի մայրաքաղաքն է՝ Հաննովէր։

Պատենի մեծ դքսութեան մայրաքաղաքն է՝ Քարլսրու-
է, մէկալ քաղաքներն են՝ Մանհայմ, Վերթհայմ, Քոսթանց,
եւ այլն։

Գերմանիայի մէկալ երեւելի քաղաքներն են, Մայնց
(Մոդունտիա), Վորմս, Վայմար, Համպուրկ, Պրեմէն, Լիւ-
պէք եւ Գրանքֆուրթ. աս վերջին չորս քաղաքներն աղատ հա-
սարակապետութիւններ են։

Հարաբեկին իսպէտ ու բանակը :

ԺԱ. · Փորթուկալ, Թագավորութիւն. 1714 քռ. · մզ. · 4
միլիոն բնակիչ :

Մայրաքաղաքը, Լիսսապոն 280.000 բն., մէկալ երեւելի
քաղաքներն են՝ Օփորթոյ, Քոյիմզըրա, Թաւիրա:

ԺԲ. · Ապանիա, Թագավորութիւն. 8447 քռ. · մզ. · 12 մի-
լիոն բնակիչ :

Աս թագավորութիւններէ ու գաւառներէ կը բաղկա-
նայ, Նոր ու հին Քամթիլիա, Քաթալոնիա, Կաւարրա, Լէոն,
Կրանատա, եւ այլն: Մայրաքաղաքն է Մատրիտ 206.000
բնակիչով: Մէկալ գլխաւոր քաղաքներն են՝ Պարսելոնա,
Սեվիլյա, Վալենսիա, Կրանատա, Անժեակոյ, Քորտովա,
Մալակա, Քատիկ, Քարթաղենա, եւ այլն:

ԺԳ. · Խտալիա. 5798 քռ. · մզ. · 24.812.000 բնակիչ :

Խտալիա զանազան տէրութիւններ կը բաժնուի,

1. Սարտենիայի թագավորութիւն. մայրաքաղ. Թոուրին.
երեւելի քաղաքներ են՝ Միլան, Ճենովա եւ այլն:

2. Նափոլիի թագավորութիւն. մայրաքաղ. Նափոլի, Ե-
րեւելի քաղաքներ են՝ Փալերմոյ, Սալեռոյ, Թարանթոյ, Քա-
թանիա, Սիրակուզա, եւ այլն:

3. Հռոմայի տէրութիւն. մայրաքաղ. Հռոմ. մէկալ
քաղաքներն են՝ Չիվիթավերքիա, Անդոնա, Պոլոնիա, Ֆերրա-
րա, Լորեթոյ:

4. Թոուկանայի մեծ դքսութիւն. մայրաքաղ. Ֆիորենցա.
երեւելի քաղաքներն են՝ Փիզա, Լիվոնյ, եւ այլն:

5. Փարմա, դքսութիւն. մայրաքաղ. Փարմա:

6. Մոտենա, դքսութիւն. մայրաքաղ. Մոտենա:

7. Ա. Մարինոյի հասարակագետութիւն:

8. Լոմպարտիա-Վենետիկ, տես Աւոտրիայի մէջ:

ԺԴ. · Տաճկաստան, Կայսրութիւն. 9832 քռ. · մզ. · 12^{1/2},
միլիոն բնակիչ :

Աս տէրութիւնը զանազան գաւառներ կը բաժնուի:

1. Մոլտավիա, մայրաքաղաքը Եալ:

2. Վալաքիա, " Պուքըլէ :

3. Սերպիա, " Պելկրաս :

4. Պուլկարիա, " Սովիա :

5. Թեսաղիա, " Լարիսաս :

6. Պասնիա, " Պոսնա Աէրայ:

7. Ալպանիա, մայրաքաղաքը Եանինա:
8. Մակեդոնիա, „ Սելանիք:
9. Կղզիք, „ Քանտիա, Լեմսոս, Քաս-թրոյ, եւ այլն:
10. Բումելիք, „ Կոստանդնուպոլիս,
- որն որ, բոլոր տէրութեան մայրաքաղաքն է, ու 1 միլիոնի չափ բնակիչ ունի: Մէկալ երեւելիք քաղաքներն են՝ Ադրիանուպո-լիս (Էտիրնէ), Ֆիլիպպէ, Կալաց, Բուսանք, Վարնա, եւ այլն:

ԺԵ. Յունաստան, Թագաւորութիւն. 898½ քռ. մշ. 1.000.000 բնակիչ:

Աս թագաւորութիւնն երկու գլխաւոր մաս ունի, այս-ինքն Պեղոպոնիսոս (Մորէա) եւ Լիվատիա: — Մայրաքաղաքն է Ամֆէնք. մէկալ գլխաւոր քաղաքներն ու կղզիներն են՝ Նաւ-փիա, Փամբաս, Մոթոն, Նաւարին, Կորնթոս, Սպարտա (Միսթրա): Սիրա կղզնն, Եւպէա կամ Նեկրոփոնթէ, Սալա-միս, Էկինա, եւ այլն:

Ա Ս Ի Ա

Ա. Ծովել եւ ծովածոց:

Ասիա չորս գլխաւոր ծովեր ունի. 1. Հիւսիսային սառու-ցեալ ծով: 2. Խաղաղական ովկիանոս: 3. Հնդկաց ովկիանոս: 4. Միջերկրական ծով: Ասոնցմէ զատ կան ուրիշ փոքր ծովեր կամ խորշեր ալ, այսինքն Սեւ ծով, Մարմարա ծով, Աբբի-պեղագոս, Կասպից ծով, Պարսից ծոց, Օմանի ծոց, Պենկա-լսի խորշ, Զինաց ծով, Ճափոնի ծով, Օնոցքի ծով, Քամ-չամքայի կամ Պերսիկեան ծով, եւ այլն:

Բ. Նեղուց, — Պոսփորոս, որն որ Սեւ ծովը Մարմարայ ծովուն հետ կը միացընէ. Տարտանելիք (Զանագ գալէսի), որն որ Մարմարայ ծովն Արքիպեղագոսին հետ կը կապէ: Պապ-իւլ - Մանտէպ, որն որ Կարմիր ծովն Արարացւոց ծովուն հետ կը միացընէ: Որմուզ, որն որ Պարսից ծոցն Արարացւոց ծովուն հետ կը միացընէ: Մալաքքա, որն որ համանուն ցամնքակղզին Սումամիթրայէն կը բաժնէ: Պերրինկ, որն որ հիւսիսային սա-ռուցեալ ծովը Խաղաղական ովկիանոսին հետ կը կապէ:

Գ. Կղզի, — Միջերկրական ծովուն մէջ են, Քիոս (Սագրզ), Սամոս (Սուսամ), Հռոդոս ու Կիարոս:

Պարսից ծովին մէջ կան, Պահրէյն, Որմուզ (Հիւրմիւզ):

Արարացւոց ծովուն մէջն են Լաքէտիվեան ու Մալտի-
վեան կը . :

Հնդկաց ովկիանոսին մէջ կը գտնուին Սէյլան, Անտա-
մանեան եւ Նիբոպարեան կը . :

Չինաց ծովուն մէջ կան Փիլիպպեան կը . , Հայնան, Ֆոր-
մեղա, եւ այլն :

Խաղաղական ովկիանոսին մէջն են Ճափոնի կը . , Ալէու-
թեան կը . , եւ այլն :

Դ. Թերակղղիք կամ Ցամաքակղղիք . — Ասիայի մէջ չորս
մեծ թերակղղի ու երեք փոքր թերակղղի կան : Մեծ թերա-
կղղիներն են, փոքր Ասիա (Անատոլու), Արարիա, Արեւելեան եւ
Արեւմտեան Հնդկաստան : Փոքրներն են՝ Մալաքա, Ասիայի
ցամաքին ամենէն հարաւային ծայրը, Քորէա, Չինաց երկրի մէջ,
ու Քամչաթքա՝ Օխոցքի ծովին արեւելեան դին :

Ե. Հրուանդան կամ Գլուխ . — Պապա պուռնու, Տաճ-
կաց Ասիայի մէջ : Քոմորին, Հնդկաստանի մէջ : Ուռմանիա, Մա-
լաքայի ծայրը : Քամպոնա, Քամպոնային հարաւային ծայրը,
եւ այլն :

Զ. Լերինք . — Կաւկասեան լերինք, Աեւ ծովու ու
Կասպից ծովու մէջ : Աւրալու լերինք, Առուսի Եւրոպպի եւ
Ախպերիայի մէջ : Մեծ ու փոքր Ալթայի, Չինաց երկրին հիւ-
սիսային սահմանները : Հիմալայայ լերինք, Հնդկաստանի եւ Թի-
պեթի մէջ տեղ : Հինտուքուհ, Մուղ տաղը, Տալայի, Ազատ
Թաաթարստանի մէջ : Տաւրոսի, Լիբանանու լերինք, Արարատ
լեռը, Տաճկի Ասիայի մէջ : Աինա, Արարիայի մէջ, եւ այլն :

Է. Լճեր . — Պայքալ, Սիպերիայի մէջ : Վան (Աղթա-
մար), Սեւան, Մեռեալ ծով ու Տիբերիայ ծով, Տաճկի Ա-
սիայի մէջ : Արալու լիճ, Ազատ Թաաթարստանի մէջ : Պալիսաշ,
Փալթէ, Թառնկթինկ, Ճենաստանի մէջ : Որմիա, Պարսկաս-
տանի մէջ :

Ը. Գետեր . — Օպ, Եւնիսկյաք, Լենա, Ինտիբերքա,
Քոլիմա, Հիւսիսային սառուցեալ ծովը կը թափին : Ամուր,
Օխոցքի ծովը կը մտնէ : Հոանկյ, Քեանկ, Քամպոնա, Մե-
նամ, Չինաց ծովը կը մտնեն : Իրաւատափի, Պրամափութքա,
Քանգէս, Պենկալայի ծոցը կը թափին : Ինդոս, Արարացւոց ծովը
կը մտնէ : Տիգրիս եւ Եփրատ մէկտեղ՝ Կասպից ծովը կը թափին :
Ճորսիս, Ալիս (Գրզը ըրմագ), Իրիս (Ելշիլ ըրմագ), Աեւ ծով
կը մտնեն : Յորդանան, Մեռեալ ծովը կը մտնէ :

թա . Բողոք Ասիայի ընդարձակ երկիրը 10 դիմաւոր մաս կամ աշխարհական կը բաժնուի :

1 . Ռուսի Ասիա — Սիպիրիա , 280-000 քո . մղ . , եւ 2¹/₂ միլիոն բն . : Գլխաւոր քաղաքներն են՝ Թուպովով , Թումանյան , Տրփիսիս (Թիֆլիս) , եւ այլն :

2 . Տաճկի Ասիա , 24-000 քո . մղ . , 10 միլիոն բնակիչ ունի եւ հինգ դիմաւոր նահանգ կը բաժնուի .

ա . Հայաստան . բ . Ասորեստան . գ . Միջագետք . դ . Ասորիք . ե . Փոքր Ասիա կամ Անատոլիա : Գլխաւոր քաղաքներն են՝ Կարին (Երզիրում) , Վան (Շամիրամակերտ) , Տիգրանակերտ (Տիարապէրիր) , Պաղտատ , Պարա , Եղեսիա (Ուրիշ) , Դամասկոս (Շամ) , Բերիա (Հալէպ) , Երուսաղեմ , Զմիւռնիա (Իզմիր) , Քէօթահիա , Պուրսա , Կեսարիա (Քայսերի) , Տրապիզոն , Ամանոն , եւ այլն :

3 . Պարսկաստան , Թագաւորութիւն . 22-700 քո . մղ . 11¹/₂ միլիոն բնակիչ : Մայրաքաղաքը՝ Թեհերան . մէկալ դիմաւոր քաղաքներն են՝ Արահան , Ջուղա , Բէշթ , Դավթէժ , Քաղջին , Ամիրապատ , Քրմանշահ , Շիրազ , եւ այլն :

4 . Արարիա . (այլ եւ այլ փոքր տէրութիւններ .) 47-000 քո . մղ . 12 միլիոն բնակիչ : Գլխաւոր քաղաքներն են՝ Մեքքէ , Մետինէ , Մոքա , Ճիստիկ : Ատէն , (Անգղ . տակ ,) եւ այլն :

5 . Ավղանիստան (Քաղուլիստան) , Խանութիւն . 12-000 քո . մղ . 10 միլիոն բնակիչ : Մայրաքաղաք՝ Քաղուլ . մէկալ երեւելի քաղաքներն են՝ Հերաթ , Տուշաք , Ճելալապատ , Պալիս , եւ այլն :

6 . Պեղուճիսթան , Խանութիւն . 6-500 քո . մղ . 2 միլիոն բնակիչ : Գլխաւոր քաղաքներն են՝ Քելաթ , Ախնաւան , Կունտաւա , Պեղա , Զուհրի , եւ այլն :

7 . Ազատ Թամթարստան (Թուրքաստան) , Խանութիւն . 32-000 քո . մղ . 7 միլիոն բնակիչ : Գլխաւոր քաղաքներն են՝ Պուխարա , Խիզլա , Ասմարիսանթ , Աւրէննա , Թաշքէնտ , եւ այլն :

8 . Հնդկաստան . 125-000 քո . մղ . 200 միլիոն բնակիչ : Երկու դիմաւոր մաս կը բաժնուի , Գանգէս գետին ասդիի դինու Գանգէսին անդիի գին : Աս երկրին գլխաւոր ու ծաղկած մասն Անդղիացւոց ձեռքն է : Գանգէսին ասդիի գին եղող մասին դիմաւոր քաղաքներն են՝ Կալկաթա , Մատրաս , Պոմպայ , Կռա (Փորթուկայի տակ) , Տելլի , Պինարէս , Ալլահապատ , Միրզափուր , Լուքնով , եւ այլն :

Գանգէսին անդիի դիսւ մասին դիմաւոր քաղաքներն են՝

Փեկու, Մարմարան, Սիսմ, Ախնկափուր, Պանկքոք, Այշկուն, Հուէ (Փուչուան), Քէչոյ, Եւ այլն:

9. **Ճենաստան կամ Զինաց երկիր,** Կայսրութիւն.
280.000 քռ. մլ. 280 միլիոն բնակիչ: Աս ընդարձակ կայսրութիւնը շատ գաւառներու կը բաժնուի, որոնք են բուն Զինաց երկիր, Մանչուրիա, Մզուլիստան (Մոնկոլստան), փոքր Պունարա, Թրիպէթ, Քորէա, Եւ այլն: — Մայրաքաղաքն է Փեքինկ 2 միլիոն բնակչով: Մէկալ երեւելի քաղաքներն են՝ Քանթոն, Կանքին, Մաքաոյ (Փորթուկալի տակ), Եւ այլն:

10. **Ճափոն,** Կայսրութիւն. 12.570 քռ. մլ., 25 միլիոն բնակիչ: Աս տէրութիւնը չորս մեծ եւ շատ փոքր կղղիներէ կաղմուած է: Մայրաքաղաքն է Եէտոոյ $1\frac{1}{2}$ միլիոն բնակչով: Կանքասաքի, ծովեղերեայ քաղաք է, որուն նաւահանգիստն Եւ բոպացիք կրնան մտնել:

Ա. Փ Բ Ի Կ Ե

Ա. **Շոովերու ծովածոցեր.** — Ափրիկէ երեք մեծ ծովերու մէջ՝ կիյնայ, որոնք զինքը գրեթէ ամէն կողմանէ կը պատեն. այսինքն Միջերկրական ծով, Ատլանտիկան ովկիանոս ու Հնդկաց ովկիանոս: Խսկ ծովածոցերը՝ նոյնպէս երեք հատ են, այսինքն՝ Քապէսի (կամ Սիւրատեան) ծովածոց, Արարացւոց ծովածոց կամ Կարմիր ծով, Եւ Կուինէայի ծովածոց:

Բ. **Կղղի.** — Ափրիկէի բոլորտիքը գտնուած դիմաւոր կղղիներն են՝ Ազորեան կք. (Փորթուկալաց տակ), Քանարեան կք. (Սպան.), Գալարի գլուոյ կղղիք Եւ Մատէյրա (Փորթ.), Ա. Հեղինէ, Համբարձում (Անդղ.), Մատակապար, Մաքարենեան կք. Եւ Սորոթարա (Անդղ.), Եւ այլն:

Գ. **Հրուանդան.** — Սէռթա՝ Ճիպրալթարի դիմաց, Պոյատոր, Ազիտակ գլուխ, Եւ Դալարի գլուխ՝ համանուն կղղեաց դիմացը. Լոփէզ՝ հասարակածին մօտ. Գլուխ բարեյուաոյ՝ Ափրիկէի հարաւային ծայրը. Կարտաֆուի՝ Սոքոթարա կը դւոյն դիմացը:

Դ. **Լերինք.** — Ատլասի լերինք՝ Ափրիկէի հիւսիսային եղեղքը, Քոնկ լերինք Եւ Լուսնի լերինք՝ Ափրիկէի մէջ տեղերը. Լուփաթա լերինք՝ Քափրաստանի մէջ:

Ե. **Լճեր.** — Լաւտիյէ (Լովետիյէ) Քապէսի ծովածոցին մօտ. Մերիս լիճ՝ Եգիպտոսի մէջ, Չատ Եւ Տիպովի լճեր՝ միջին Ափրիկէի մէջ, Մարաւի Եւ Քուֆնա լճերը՝ հարաւային կողմնը:

Զ. Գետեր. — միջերկրական ծով կը թափի Աեղոս, որն որ Լուսնի լեռներէն կը բղսի : Ատլանտեան ովկիանոս կը մըտնեն՝ Սենեկալ, Կամպիա, Զահիրէ կամ Քոնկոյ, Քոանցան Օրանժ : Հնդկաց ովկիանոս կը վազէ Զամպեսէ :

Է. Ափրիկէ երեք գլխաւոր կողմեր կընայ բաժնութիւն այսինքն Հիւսիսային, Միջին եւ Հարաւային :

Հիւսիսային կողմը կ'իյնան Բարբարոսաց Երկիրներն, որոնք դարձեալ գաւառ կամ տէրութիւն կը բաժնութիւն,

1. Մաւրիտանիա (Մաղրբա, Մարոքբոյ) . Կայսրութիւն : Գլխաւոր քաղաքներն են Մաղրբա, Ֆէս :

2. Ալճիրի (Ճեզայիր), մայրաքաղաք՝ Ալճիէրի . գլխաւոր քաղաքներն են՝ Քոստանդինէ, Օրան, եւ այլն : Աս երկրին տէրը Գաղղիացիք են :

3. Թոունիդ եւ

4. Թարապլուդ՝ իրենց համանուն քաղաքներով . Երկու դաւառներն ալ Տաճկաստանի հարկատու են :

5. Եգիպտոս, մայրաքաղաք՝ Քահիրէ : Գլխաւոր քաղաքներն են՝ Ազերասանդրիա, Տամիէթ, Թերէ, Սուէզ : Աս ծաղկած երկրը Տաճկի կայսրութեան հպատակ է :

6. Ալահարա անապատն, որուն մէջ մեծամեծ ցեղեր կան, Պիլէտիւ Ճէրիտ, Թիփգոլուս, Պուռնու, Ֆեսսան, Տարփուր, եւ այլն :

Միջին Ափրիկէի մէջ կան,

7. Աենեկամպիա . գլխաւոր քաղաքներն են՝ Ա. Լույի (Գաղղիացւոց), Պէթէօրսթ (Անդլ.), եւ այլն :

8. Հիւսիսային կամ վերին կուինէա . Երեւելի քաղաքներն են՝ Քումասսի, Ապոմէյ, Պէնին : Աս երկրին ափունքը զանազան անուններ ունին, զոր օրինակ Սիէրբա Լէսնա, Պէղպեղի, Ժանեաց, Ռոկւոյ, եւ Գերեաց ափունք :

9. Ասւտան, որն որ զանազան իրարմէ անկախ ցեղերու կը բաժնուի, ինչպէս Եարիպա, Պորկու, Պոռնու, Թիմզուքթու, եւ այլն :

10. Նուպիա . գլխաւոր քաղաքներն են՝ Տոնկոլա, Շենտի, Աենաար, Օպէյտ, եւ այլն :

11. Ապիսինիա (Հապէշիստան) . աս երկիրն ալ շատ տէրութիւններու կամ դաւառներու կը բաժնուի, զոր օրինակ, Թիկրէ, Կոնտար՝ համանուն մայրաքաղաքավ, Շոա, Ամհարա, եւ այլն :

12. Աւան կամ Ասմաւիս :

13. Հարաւային կամ Ստորին կուինէայի մէջ կան լուանկոյ, Քոնկոյ, Անկոլա, Պենկուելա, եւ այլն:

Հարաւային Ագրիկէի մէջ կ'իյնան,

14. Քափլանտ, մայրապաղապ՝ Քափսթատ:

15. Հոթթենթոթք:

16. Քափրաստան:

17. Սոֆալա, գլխաւոր քաղաք՝ Սոֆալա (Փորթուկալցոց տակ):

18. Մոզամպիք, աս ծովեղեղին մեծ մասը Փորթուկալցոց տակն է. գլխաւոր քաղաք՝ Մոզամպիք (Փորթ.):

19. Մոնոմնթափա, գլխաւոր քաղաքներն են՝ Սէնէ, Ցումպէ:

20. Զանկեպար, գլխաւոր քաղաք՝ Մէլինտէ:

21. Կղզիք. — Մատակապար, բ. Մասքարենեան կը., և Աէլելեան եւ Ամբանթեան կը:

Ա Մ Ե Ր Ի Կ Ա

Ա. Շոռվ. — Ամերիկա երեք գլխաւոր մեծ ծովերէ բռլորուած է, որոնք են՝ Հիւսիսային սառուցեալ ծով, Ատլանտեան ովկիանոս եւ Խաղաղական ովկիանոս:

Բ. Նեղուց. — Պերինկինեղուց՝ Ասիայի եւ Ամերիկայի մէջ տեղ. Տեղիզի նեղուց, Հուտսոնի նեղուց, Պարրոյի նեղուց, Մակելանի նեղուց:

Գ. Շոռվածոց. — Հիւսիսային Ամերիկայի մէջ կան Հուտսոնի ծոց, Պարրինեան ծոց, Ա. Լաւրենտիոսի ծոց, Մէքսիկոյի խորշ, Օնտուրասի ծոց, Քալիֆոռնիայի ծոց:

Հարաւային Ամերիկայի մէջ են՝ Տարիէնու ու Մարտքայիպոյ ծոցեր՝ Քարայիպեան ծովուն մէջ:

Դ. Կղզի. — Կրէօնլանտ՝ հիւս. սառուցեալ ծովին մէջ: Պերմուտեան, Լուքայեան, մեծ եւ փոքր Անտիլեան կը. Ատլանտեան ովկիանոսին մէջ: Նոր Գէորգիա, Ֆալքլէնտի կը., Երկիր հրոյ ու հարաւային Շեթլէնտ՝ հարաւային ովկիանոսին մէջ:

Ե. Ցամաքակղզի. — Լապրատոր, Նոր Ակովտիա՝ Անդղիացւոց Ամերիկայի մէջ: Ֆլորիտա, Միացեալ նահանգաց հարաւային կողմը. Քալիֆոռնիա եւ Եռոքաթան, Մէքսիկոյի մէջ: Ալչաքա, Ռուսի Ամերիկայի մէջ:

Զ. Լերինք. — Քորտիլլեան կամ Անտեան լերինք, որոնք հիւս. Ամերիկային մինչեւ հարաւային Ամերիկա կը տարածուին: Ասոնց վրայ շատ հրաբուղին լեռներ ալ կան: Սորա-

թա եւ Զիմպորասասոյ՝ հար. Ամերիկայի խիստ բարձր լեռներն են։ Ափալախեան կամ Ալեկանեան լերինք, որոնք Միացեալ նահանգաց մէջ տարածուած են։

Լ. Լիճ. — Հիւսիսային Ամերիկայի մէջ կան՝ Մեծ արջու լիճ, Վիննիփէկ, Վերին լիճ, Միզիկան, Հուրոն, Էրիէ, Օնթարիոն եւ Կիբարակա։

Հարաւային Ամերիկայի մէջն են՝ Մարաքայիպոյ, Թիթիկակա, Լաւրիբողա։

Ը. Գետ. — Հիւսիսային Ամերիկայի մէջն են՝ Մաքքենցիէ (Հիւս. սառ. ծով). Սիվեռն, Կելսըն (Հուտսոննի ծոց). Ա. Լաւրենտիոս (Ատլանտ. ովկ.). Միսսիսիփիի, որն որ իր մէջն կ'ընդունի Միսսուրի, Ռիոյ տէլ Կորիթէ, եւ այլն, ու Մեքսիկոյի ծոցը կը մտնէ. Քոլումբիա եւ Քոլորատոյ (Խաղ. ովկ.)։

Հարաւային Ամերիկայի մէջն են, Մարանեոն կամ Ամազոն, որն որ աշխարհքիս ամենէն մեծ գետն է, Օրինոքոյ, Ա. Փրանկիսկոս, Փարանեա, Փարակա եւ Ուրուկա գետերէն կը կազմուի։ Ասոնք ամէնն ալ Ատլանտեան ովկիանոս կը մտնեն։

Թ. Ամերիկա երկու գլխաւոր մաս կը բաժնուի, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկա. առջինին մէջ կան,

1. Ռուսի Ամերիկա, որուն գլխաւոր տեղն է Կոր Արխանկէլ։

2. Կրէօնլանտ, որուն գլխաւոր տեղն է Ֆրիտրիքսչապ։

3. Անգղիացւոց Ամերիկա. գլխաւոր քաղաքներն են՝ Քեպէր, Եորք, Հոլիֆէքս, եւ այլն։

4. Հիւսիսային միաբանեալ Կահանդք. մայրաքաղաք՝ Ուաշինգտոն. գլխաւոր քաղաքներն են՝ Ֆիլատելֆիա, Կիւ Եորք, Պոսթըն, Կոր Օրլէան, Ա. Ֆրանչիսկոս՝ Կոր Քալիֆոռնիայի մէջ, եւ այլն։

5. Մեքսիքոյի գաշնակցութիւն. մայրաքաղաք՝ Մեքսիքոյ. գլխաւոր քաղաքներն են՝ Ակրա Քրուզ, Փուելլա։

6. Կաթիմալա կամ միջին Ամերիկա, համանուն մայրաքաղաքով։

Հարաւային Ամերիկայի մէջը կան,

7. Կոր Կրանատա, հասարակապետութիւն. մայրաքաղաք՝ Սանթա Ֆէտէ Պոկոթա. գլխաւոր քաղաքներն են՝ Քարթաղենա, Փանամա, Թունիս, եւ այլն։

8. Անեղուելա, հասարակապետութիւն. մայրաքաղաք՝

Քարբաքաս . գլխաւոր քաղաքներն են՝ Քումանա , Քորոյ , Պար-
քիզիսնիթոյ , եւ այլն :

9 . Եքատոր , հասարակապետութիւն . մայրաքաղաք՝ Քի-
թոյ . գլխաւոր քաղաքներն են՝ Թափունկա , Պաէզա , եւ այլն :

10 . Փերու , հասարակապետութիւն . մայրաքաղաքն է
Լիմա . գլխաւոր քաղաքներն են՝ Փասրոյ (Աերոյ տէ Փասրոյ) ,
որն որ ծովու երեսէն 14.278 ոտք բարձր է . Թիրուխիլեոյ , Հա-
մանկա , Գունոյ , եւ այլն :

11 . Պալիվիա , հասարակապետութիւն . մայրաքաղաք՝ Չու-
քիզաքա . գլխաւոր քաղաքներն են՝ Փոթողի , Աինթի , Լա Փաղ ,
Քոչավամշա , եւ այլն :

12 . Չիէ , հասարակապետութիւն . մայրաքաղաք՝ Անթ-
եակոյ . գլխաւոր քաղաքներն են՝ Վարդիարայիղոյ , Քոքիմազոյ ,
Քոնսեփսիոն , եւ այլն :

13 . Լա Փլաթա , հասարակապետութիւն . մայրաքաղաք՝
Պուենոս Այերէս . գլխաւոր քաղաքներն են՝ Թոուքուման ,
Սալթա , Մենտողա , եւ այլն :

14 . Փարակայ , հասարակապետութիւն . մայրաքաղաք՝
Ասունսիոն :

15 . Ռւրուկայ , հասարակապետութիւն . մայրաքաղաք՝
Մոնթեվիտէոյ :

16 . Պրադիլիա , Կայսրութիւն . մայրաքաղաք՝ Ռիոյ տէ
Ժանէյրոյ . գլխաւոր քաղաքներն են՝ Սան Փաւլոյ . Փորթոյ Ալ-
լեկրէ , Պայեա , Սերժիփէ , Փեռնամպուքոյ , Պելէմ կամ Փա-
րա , եւ այլն :

17 . Կուայանա , ասիկայ երեք մաս կը բաժնուի , ու ե-
րեք տէրութեանց՝ Անդիացւոց , Հոլլանտացւոց եւ Գաղղիաց-
ւոց իշխանութեան տակն է :

18 . Փաթակոնիա . ասոր մեծ մասն անբնակ է :

19 . Արեւմտեան Հնկաստան կամ Կղզիք , այսինքն Մեծ
Անտիկանք , (Գուպա , Ճամայիգա , Հայթի ու Փորթորիկոյ .)
Փաքր Անտիկանք . Պահամաս կք . , եւ այլն :

20 . Հրոյ երկիր . Ֆալքենտի կք . , եւ հարաւային բեւե-
սին կղզիներ :

Ա Վ Կ Ի Ա Կ Ն Ի Ա Կամ Ա Կ Ս Բ Ա Լ Ի Ա

Աւստրալիա՝ չորս գլխաւոր մաս կրնանք բաժնել . այս-
ինքն - . Ասիական կղզիք , զորն որ աշխարհագիրներէն ոմանք

Ասիայի մասին մէջ կը դնեն ու կը ստորագրեն, բ. Հաստատուն կամ ցամաք երկիր Աւստրալիայի, չ. Մեծ կղզիներ եւ անոնց կից ըլլող քանի մը կղզեաց խռոմքերը, եւ դ. Հարաւային ծագու կղզեաց խռոմքերը :

Ասիական կղզեաց տակ կը վերաբերին,

1. Մեծ Սունտայեան կղզիք, այսինքն Սումաթրա, որուն մէկ մասը Հոլլանտային է եւ մէկալ մասը անկախ։ Ճաւա, Նոյնպէս Հոլլանտացւոց տակ, գլխաւոր քաղաքն է Պաթաւիա։ Պառնէոյ, ասոր մէկ մասն ալ Հոլլանտացւոց տակն է։ Սելեպեան կը .:

2. Փոքր Սունտայեան կղզիք, այսինքն, Պալի, Սումպաւա, Սումպա կամ Չինտանա, Գլորէս, Թիմոր, Օմայ, եւ այլն :

3. Մոլուքեան կղզիք, այսինքն Ճիլոլոյ, Ամպոյինա, Սերամ, Պուրոյ, Պանտա կը ., եւ այլն :

4. Փիլիպեան կղզիք, այսինքն Մանիլիա, գլխաւոր քաղաք՝ Լուսոն։ Մակինտանա կամ Մինտանայ. Պիսայեան կշ., գլխաւոր քաղաք՝ Լյոթէ. Փունայ, եւ այլն. ասոնք ամէնն ալ Սպանիացւոց տակն են :

5. Սուլու կղզիք, այսինքն Սուլու, Փալաւան կամ Փարակոա, եւ այլն :

Հաստատուն կամ ցամաք երկիր կամ Աւստրալիա, կամ Նոր Հոլլանտիա. տարածութիւնը 150-000 քռ. մզ. 400-000 ընակչով։ Աս մեծ ցամաքին ծովեզրը միայն մեզի ծանօթ է, որուն վրայ բազմաթիւ գաղթականութիւններ հաստատուած են Անգղիացիներէն, այսինքն

6. Նոր հարաւային Ուալէս, մայրաքաղաք՝ Սիտնի, Փորթ Ֆիլիփ կամ Երջանիկ Աւստրալիա, նա եւ վիկտորիա. գլխաւոր քաղաք՝ Մելպոն։ Հարաւային Աւստրալիա, գլխաւոր քաղաք՝ Ատէլայս։ Արեւմտեան Աւստրալիա, գլխաւոր քաղաք՝ Փըրթ։ Հիւսիսային Աւստրալիա։

Մեծ կղզիներու եւ անոնց խռոմքին տակ են,

7. Ֆանտիմեննեան կը ., գլխաւոր քաղաքն է Հոպարթըն :

8. Նոր Սելանտ կը ., 178 քռ. մզ. երկիրով ու 130-000 ընակչով :

9. Նոր Կուինէա կամ Փաֆուսիա :

10. Նոր Պրիթանիա, այսինքն Նոր Իրլանտա, Նոր Հաննովէր, Շոտլանդիանեան կղ. ., Լուիզիանա, Բրասէլ, եւ այլն :

11. Նոր Գլորգիա կամ Սողոմոնի կը .:

12. Նոր Հեպիտեան կը ..

13. Նոր Քայետոնիա :

Հարաւային ծովու կղզեաց խումբին մէջն են,

14. Զատկի կը ..

15. Ստորին կղզիք կամ Փաւմութու :

16. Մարքեղաս տէ Մենտողա, կամ Մենտանեա Արքեպեղագոս, որն որ նոյնպէս Ռւաշինկթըն կը . կամ Նուքա հիփա ալ կը կոչուի : Ասոնք Գաղղիացւոց իշխանութեան տակ կը համարուին :

17. Ընկերութեան կը . կամ Թաւհիթի :

18. Բարեկամութեան կղզիք կամ Թառնկա :

19. Նաւորդաց կղզիք կամ Աամուա :

20. Ֆիճի կղզիք կամ Վիթի :

21. Քարոլինեան Արքեպեղագոս կամ Փելէվ կղզիք :

22. Մարշալ կղզիք կամ Ռատաք եւ Ռալիք : Կիլպերթայ խումբ կամ Թարաւա :

23. Մարիանեան կամ Գողոց (Լատրոնէ) կղզիք, (Սպանիացւոց տակ) :

24. Սանտուիչ կղզիք կամ Հաւայի : Ասոնց գլխաւորնէ Հաւայի կղզին :

Գ Լ Ո Ւ Խ Փ Բ .

Պատմութեան վրայ :

Պատմութիւն ըսելով կ'իմանանք աշխարհքիս վրայ պատահած նշանաւոր դիպաց հաւատարիմ ստորագրութիւնը ժամանակադրական կարգաւ :

Պատմութեան օգուտը յայնմ կը կայանայ որ՝ անցած դացած բաներէն՝ ապագային նկատմամբ մեզի համար կարող ըլլանք վարդապետութիւն մը հանել :

Պատմութիւնը կը բաժնուի Հին, Միջին եւ Նոր պատմութեան : Հին պատմութիւնն աշխարհքիս ստեղծմանէ կը սկսի ու մինչեւ ազգաց արշաւանքը կ'երթայ . միջին պատմութիւնը մինչեւ բողդպականութիւնը, եւ նորը՝ մինչեւ մեր ժամանակները կը հասնի :

Պատմութիւնը կրնանք միանգամայն երկու մեծ գլխաւոր հասուածներու բաժնել, այսինքն Հին պատմութիւն՝ մինչեւ Քրիստոսի ծնունդ, եւ Նորագոյն՝ Քրիստոսի ծննդենէն մինչեւ մեր ժամանակը : Ան պատմութիւնն՝ որն որ մեզի սուրբ գիրքը կ'աւանդէ՝ Սուրբ կամ Նուիրական պատմութիւն կը կոչուի :

Ա.

Նուիրական գատմութիւն :

Սուրբ գլուխ գիտենք՝ որ միայն մէկ Աստուած կայ եւ նոյնն ի յաւիտենից է, եւ թէ աշխարհքա անոր ձեռաց գործքն է։ Աստուած աշխարհքա՝ ըստ սուրբ զբոց՝ վեց օրուան մէջ ստեղծեց։ Վեցերորդ օրուան վերջը ստեղծեց Աստուած զմարդն ըստ պատկերի եւ ըստ նմանութեան իւրոյ եւ փչեց անոր անմահական հոգի մը։ Անուանեց զինքն Ագամ եւ տուաւ անոր ընկեր մը Եւա։

Աստուած առջի մարդկան բնակութեան տեղ տուաւ դրախտ մը, որն որ գեղեցիկ պարտէղ մըն էր շատ ծառերով, որսնք անուշահամ պտուղներ կը բերէին։ Եւ առջի մարդկան հնազանդութիւնը փորձելու համար՝ Աստուած արգիլեց անոնց որ գիտութեան բարւոյ եւ չարի ծառին պտղէն չուտեն։ Օձէն խարուած մեր նախահարքը՝ արգելեալ պտղէն կերան եւ ասոր համար պատժուելով՝ դրախտէն աքսորուեցան։ Նոյն ժամանակ ծանուց իրենց Աստուած որմահկանացու պիտի ըլլան եւ իրենց գործած մեղքին շարունակութիւնն՝ եկող սերունդին վրայ պիտի անցնի. ասոր համար առջի մեղքը սկզբնական՝ ժառանգական մեղք կը կոչուի։ Բայց միանդամայն իր անշափ ողորմութեան ցոյց մը տալու համար խոստացաւ Աստուած՝ որ անոր զաւկէն փրկիչն եւ մարդկութեան ազատիչը պիտի ելլէ, որուն ձեռագ սատանային տէրութիւնը պիտի իյնայ։ Առ փրկիչը կամ Մեսիան տէրն մեր Յիսուս Քրիստոս է։

Մարդիկ քանի որ կը բազմանային՝ կ'ապականէին։ Կայէն Ադամայ որդին՝ իր եղբայրն Աբէլ մեռցուց։ Աստուած փոխանակ Աբէլի ուրիշ որդի մը չնորհէց Ադամայ Սէթ անուն։ Քանի որ Սէթ եւ անոր ազգատօհմը կայէնի ապականեալ որդւոց հետ չէին խառնուեր, առափինութիւն եւ աստուածալաշտութիւն իրենց մէջ կը ծաղկէր, ինչպէս նա եւ ծշմարիտ Աստուծոյ պաշտօնն ալ իրենց մէջ չէր պակսեր։ Բայց երբօր իրենց յաջորդներն իրարու հետ խառնուեցան, ապականութիւնը բոլոր մարդկութեան վրայ այնպէս տարածեցաւ՝ որ Աստուած վերջապէս որոշեց ապականեալ մարդիկն ընդհանուր ջրհեղեղով մը երկրէս վերցընել։ Միայն Նոյ իր ընտանեքն ասկից ազատ մընաց, որուն Աստուած հրամայեց որ մեծ նաւ (տապան) մը շինէ, ուր ինք իրեններով միատեղ պիտի մտներ եւ համատարած

ջրհեղեղէ պիտի փրկուեր : Ջքերն ամենէն բարձր լեռները ծածկելէն եւ ըստ հետեւորդի ըսլոր մարդիկը բնաջինջ ընելէն ետեւ , հեղեղները դադրեցան եւ Նոյ տարիէ մը ետեւ տապանէն կրցաւ ելեւ : Նոյայ առջի գործքն եղաւ Աստուծոյ սեղան մը կազմել եւ առ զարմանալի աղատութեան համար անոր զոհ մը մատուցանել :

Ջքհեղեղն ետեւ մարդիկ սկսան նորէն բաղմանալ . ինչու որ Նոյ ունէր երեք որդիկ' Սեմ , Քամ եւ Յարէթ , որոնք ապագայ աղբաց նահապետներ եղան : Մարդկան աղբը նորէն նոր մնորութեան մէջ ինկաւ , այսինքն կռապաշտութիւն ընելու սկսաւ : Ուստի ճշմարիտ Աստուծոյ յիշատակն եւ պաշտօնը նորոգելու համար որոշեց Աստուծած բարեպաշտ Աբրահամը իրեն կանչելու , որն որ Սեմէն սերած էր : Անոր հետ դաշն մը դրաւ՝ թրփատութիւնը , եւ խոստացաւ անոր իր յաջորդաց աւետեաց երկիրը տալու , որն որ Քանաան , Յուդա , Պաղեստին կը կոչուի : Նոյնպէս նորոգեց Աստուծած իր խոստումն՝ որ Աբրահամու աղբատոհմէն մարդկան աղբին փրկիչն եւ աղատիչը պիտի ծնանի :

Աստուծած կրկնեց նոյն դաշը , զորն որ Աբրահամու հետ դրած էր , անոր որդւոյն իսահակին եւ անոր Յակովը թոռնին հետ , զորն որ Խորայէլ անուանեց : Աբրահամ , իսահակ եւ Յակովը Պաղեստին երկրին մէջ կ'ապրէին , եւ հօն իրենց հօտերը կ'արածէին : Աստուծած անոնց գործքը կ'օրհնէր , որովհետեւ զինքը կը պաշտէին եւ անոր երկրպագութիւն կ'ընէին . Նոյնպէս դրացի իշխաններէն ու ժողովուրդներէն կը յարգուէին : Յակովը տասուերկու որդի ունեցաւ , որոնք երկոտասան նահապետք , այսինքն Խորայէլացւոց աղբին աղբապետները կը կոչուին : Ասոնց յաջորդները Խորայէլի երկոտասան աղբերը կազմեցին : Խորայէլացիք նոյնպէս Եբրայեցիք ալ կը կոչուին , որ Օտարական կը նշանակէ :

Սովուն պատճառաւ Յակովը իր որդիկներով միատեղ ստիպուեցաւ Քանաան թօղուլ եւ ցորենաշատ Եգիպտոսի մէջ ապաստան մը վնտուել , ուր արդէն իր որդիկներէն մէկը Յովսէփ իբրեւ թագաւորին փոխանորդը կը տիրէր : Յակովը արդէն շատ ժամանակէ ի վեր զՅովսէփ իբրեւ կորսուած լացած էր , բայց Աստուծած զինքը պահեց զարմանալի կերպով մը : Յակովը իր աղբատոհմով միատեղ Եգիպտոսի մէջ հաստատուեցաւ եւ իր մահուան անկօղնոյն մէջ իր որդիկն առանձին առանձին օրհնեց : Անոնց մէջէն ամենէն հռչակաւորը Յուդան

եղաւ, ու անոր անուամբը Պաղեստին՝ Յուդայի երկիր անուանեցաւ: Յակովը զՅուդա օր Հնելու ատեն գուշակեց անոր իր որդւոց փառքն եւ զրուցեց որ անոր ցեղէն Մեսիան պիտի ելլէ:

Յակովայ ազգատոհմը կամաց կամաց Եգիպտոսի մէջ աճեցաւ ու ազգ մ'եղաւ, որն որ Աստուծոյ պաշտօնին մէջ հաւատարիմ մնաց, ուր ասոր հակառակ Եգիպտացիք խորին կռապաշտութեան մէջ թաղուած էին: Ժամանակ անցնելէն ետեւ Եգիպտոս ուրիշ թագաւոր մը նստեցաւ, որն որ Յովեփայ բրած ծառայութիւնները մնացած էր, մանաւանդ թէ ինքն եւ իր ժողովուրդն ալ Յուդայի ազգին վրայ նախանձիլ սկսան եւ ջանացին զիրենք բնաֆինջ ընել: Բայց Աստուած այլազգ որոշած էր, եւ Մովսեսին ձեռք անլուր նշաններով ազատեց իր ընտրեալ ժողովուրդը: Եգիպտոսի վրայ պէսպէս վշտեր եկան հասան, գետոց ջրերն արեան փոխուեցան, գորտեր տանց մէջ կը վիտային, զանազան ճանձեր Եգիպտացինները չարչարեցին, մահ տարածամ տիրեց, ժողովրդեան մէջ բորոտութիւն ինկաւ, կարկուտը հունձըն ապականեց, որուն մնացորդները մարախիր լափեց. բոլոր Եգիպտոսի մէջ մթութիւն տիրեց, եւ վերջապէս խրկեց Աստուած մահու հրեշտակն, որն որ Եգիպտոսի ամէն առջիննեկները թագաւորին որդիէն սկսեալ մինչեւ ստորին գերւոյն որդին մեռցուց: Ասոր վրայ կակղացաւ Փարաւոն ու հրամայեց որ Խորայէլացիք հեռանան: Մովսեսին առաջնորդութեամբ Խորայէլացիք կարմիր ծովէն անցան, որն որ անոնց առջեւ բացուեցաւ: Բայց հաղիւ թէ անդիի կողմն անցած էին, տեսան որ Եգիպտոսացիք իրենց թագաւորովը սկսան զիրենք հալածել: Փարաւոն իր զօրքերով միատեղ կարմիր ծովուն ալեաց մէջ մոտաւ ու խղզուեցաւ:

Խորայէլացիք քառասուն տարի անապատի մէջ շրջեցան, Աստուած իրենց միշտ պաշտօպան կեցաւ. երկինքէն մանանայ ցողեց զիրենք կերակրելու համար, ժայռերն անուշ ջուր կը ըղնէին Մովսեսին գաւազանին հարուածէն: Աստուած ինքնին երեւցաւ Մովսեսին Սինա լեբան վրայ, ուր որոտմամբ եւ կայծակներով երկու քարեղէն տախտակաց վրայ փորուած տան պատուիրանները տուաւ անոր: Նոյնպէս հազորդեց Աստուած Մովսեսին ան օրէնքներն որսոց համեմատ Խորայէլացիք քանանու երկրին մէջ պիտի վարուէին մինչեւ Մեսիային գալուստը:

Մովսէս Խորայէլի օրէնսդիրը բերաւ զիրենք մինչեւ աւետեաց երկրին սահմանը. Յեսու զիրենք ներս մացուց եւ երկուտասան ցեղից մէջ երկիրը բաժնեց: Դաւիթ առաջինն եղաւ:

որ երկիրը բոլորովին նուածեց եւ յետոյ ստացած թագաւորութիւնն իր յաջորդաց ժառանգեցուց : Դաւիթ Յուդայի ցեղէն էր, ուսկից Յակովաց պատգամին համեմատ Մեսիան պիտի ծնանէր : Իր սաղմոնաց մէջ Դաւիթ խոստացեալ Մեսիան կ'երգէ : Իր որդին Սողոմոնն Երուսաղեմայ փառաւոր տաճարը շինեց, որն որ քրիստոնէական եկեղեցւոյ նշանակ էր :

Աւերջի ժամանակները Սողոմոնն Աստուծմէ հեռացաւ եւ ասոր պատիժ՝ իր թագաւորութիւնը իր որդւոյն Ռոբովամին ատենը երկու բաժնուեցաւ : Երկոտասաան ցեղին տասը՝ տաճարէն եւ Դաւիթայ ազգատոհմին հաղորդութենէն բաժնուեցան . Յերոբովամ՝ աս բաժանման գլուխ կեցաւ : Աւ ասկից ետեւ ան մասն՝ որն որ Դաւիթի տան հաւատարիմ մնաց՝ Յուդայի թագաւորութիւն կոչուեցաւ, իսկ մէկալ մասն՝ որուն մէջ տասը ցեղ կային . Խորայելի թագաւորութիւն ըսուեցաւ . աս վերջինը 100 տարի յառաջ կործանեցաւ : Սազմանասար բոլոր Խորայելացւոց ազգը գերութեան վարեց : Ի վերջոյ Յուդայի թագաւորութեան վրայ ալ Աստուծոյ պատիժը հասաւ, որոնք կրկին եւ կրկին անգամ Աստուծոյ պաշտօնէն հեռացած էին : Նաբուքոդոնոսոր Երուսաղէմը կործանեց, տաճարն այրեց ու բռլը ժողովուրդը բարելոնական գերութեան տարաւ :

Եօթանասուն տարւան գերութենէն ետեւ Հրեայք հրաման ընդունեցան իրենց հայրենիքը դառնալու : Երուսաղեմնորէն շինուեցաւ եւ տաճարը հնոյն փլատակներէն նորէն կառուցուեցաւ : Եզրաս եւ Նեեմի աս գործքիս գլուխ կեցան Աիւրոս Պարսից թագաւորին հրամանաւ : Աս ժամանակս եւ ասկից ետեւ շատ հարիւրաւոր տարիններ՝ Աստուծ հոգելից մարգարէներ իրկեց, որոնք ժողովուրդը կաւապաշտութենէ կը զգուշացընէին եւ Աստուծոյ պաշտօնին մէջ կը հաստատէին : Նոյն մարդարէները՝ նոր մերձաւոր տէրութիւն մը եւ մեր փրկչին Յիսուսի Քրիստոսի շարչարանկները կ'աւետէին, որուն դալըստեան ժողովուրդն անհամբերութեամբ կը սպասէր :

Աշխարհքս արդէն 4000 տարւոյ շափ կեցած էր եւ դեռ միշտ մարդիկ ճշմարիտ Աստուծոյ գիտութեան եւ իրենց բարձրագոյն վախճանին խորին տղիտութեան մէջն էին, ի բաց առեալ Յուդայի փաքք ժողովուրդը : Աւերջապէս եկաւ հասաւ ան ժամանակը՝ որուն մէջ Աստուծ խրկեց իր Որդին, որպէս զի սորվեցընէ մարդ կան իրենց բարձրագոյն վախճանը : Աշխարհքիս փրկիչը ծնաւ. ի Մարեմայ սուրբ կուսէն Քեթղէնէմ քաղքին մէջ : Աստ հին օրինաց թրիտեցաւ, եւ անուանեցաւ Յիսուս, որ ըսել-

է փրկիչ : Այսպէս աճեցաւ մանուկն Յիսուս հնազանդ ըլլալով
իր ծնողաց՝ Մարեմայ եւ Յովենիայ, որն որ Յիսուսին մնուցիչն
էր : Երեսուն տարւան եղած ատեն Յովիչաննէս մկրտչէն Յորդա-
նան գետին մէջ մկրտեցաւ . ասկից ետեւ Հրէատանի մէջ սկսաւ
քարոզութիւն ընել, այսինքն աւետարաննել եւ մեղաց թողու-
թիւն եւ յաւիտենական կեանք խոստանալ անոնց՝ որոնք իրեն
կը հաւտան եւ ըստ կանոնաց նոր օրինաց՝ զորն որ հաստատեց՝
ապրիլ կ'ուղեն : Քրիստոս իր եկեղեցւոյն հիմ դնելու համար
ընարեց իրեն երկոտասան առաքեալներ եւ տառնց գլուխ դետ-
րոս առաքեալը դրաւ :

Հրէից քահանայապետաց եւ օրէնսդիտաց նախանձն ու
ատելութիւնը Քրիստոսի վրայ գրգռեցաւ, ինչու որ Քրիստոս
զանոնք սխալ վարդապետութեանց եւ կեղծաւորութեան հա-
մար կը յանդիմաննէր : Ի վերջոյ Գողդոմժայ լերան վրայ Երու-
սաղեմին մօտ երկու շարագրործաց մէջ տեղը զինքը խաչին վրայ
հանեցին : Հրեայք զՔրիստոս իր չարչարանաց ատեն նախատելէն
չդադրեցան, եւ երրոր ծարաւէն տանջուած ջուր կը խնդրէր,
քացախ եւ լեղի տուին անոր բերանը : Սաղմոնին եւ մարդա-
րէութեանց մէջ իր վրայ գրածները կատարուեցան : Յիսուս
մեռաւ մարդկութեան համար խաչին վրայ . իր մարմինը գերեզ-
ման գրուեցաւ, գնաց ի դժոխս, ուսկից արդարոց հոգիներն ա-
զատեց, որոնք իր գալստեան կը սպասէին : Երրորդ օրը յարեաւ
ի մեռելոց եւ իր աշակերտաց երեւցաւ, որոնք գժուարաւ հաւ-
տացին անոր յարութեան : Տեսան զինքը, անոր վէքերը շօշա-
փեցին իրենց մատերով, վերջապէս համազուեցան : Յիսուս ի-
րենց քով մնաց գեռ քառասուն օր, եւ շատ բան անոնց հա-
զորդեց եւ վերջէն իր երկոտասան առաքեալներն աշխարհքիս
չորս կողմը խրկեց, որ աւետարանը ամէն տեղ քարոզէն : Իրենց
խոստացաւ որ մինչեւ ի վախճան աշխարհի իրենց եւ իրենց յա-
ջորդաց հետ պիտի մնայ, եւ անոնց աչքին առջեւ համբարձաւ
յերկինս, ուր ընդ աշմէ Հօր կը նստի . իրեն տրուեցաւ ամենայն
իշխանութիւն երկնից եւ երկրի վրայ :

Ցարութէնէն յիսուն օր ետեւ պենտեկոստէին կիրակին
Յիսուս ժողված առաքելոց վրայ սուրբ Հոգին՝ զորն որ անոնց
խոստացած էր՝ իրկեց : Ասկից ետեւ առաքեալք Քրիստոսի
յարութիւնը, ու մեղաց թողութիւն յանուն Յիսուսի որն որ
մարդկան համար արիւն թափած էր, աշխարհքիս չորս կողմը
քարոզելու սկսան : Քիչ ժամանսակի մէջ Աւետարանն ամէն
տեղ ծանօթ եղաւ եւ առաքեալք իրենց խօսածները մարտի-

րոսական մահուամբ կը կնքէին : Ներոն կայսրը՝ որն որ բռնաւորաց մէջ ամենէն դաժանն ու անգութն էր՝ նորածին եկեղեցւոյ առաջին հալածին եղաւ : Հուօվմ քաղքի մէջ Պիետրոս եւ Պաւղոս առաքեալները դլխատել տուաւ : Քրիստոնէից առջի հալածմունքէն Հրեայք որոնք հռոմէական պետութիւնը քրիստոնէից վրայ գրգռած էին եւ առաքեալներն անոնց մատնած էին, Հուօմայեցւոց իշխանութենէն ապստամբեցան : Տիտոս Երուսաղէմ կործանեց տաճարը հրոյ ճարակ եղաւ եւ Հրէից մեծ մասը սրով եւ սովով մեռան

Եկեղեցին երեքհարիւր տարի կռապաշտութեան եւ անոր պաշտօնէից հետ կռուեցաւ . պարապ տեղ բոլոր աշխարհք միաբանեցաւ ընդդէմ քրիստոնէութեան . առաքելոց եւ մարտիրոսաց սրբութիւնը բարի օրինակ էր, որով աղքերը ի հաւատու Քրիստոսի կը դառնային :

Աստուած ընտրեց Կոստանդիանոս կայսրն իր Եկեղեցին հաստատելու համար . կայսրն եւ իր ժողովուրդը գարձաւ ի քրիստոնէութիւն : Երկրիս թագաւորներն այնուհետեւ նոր կրօնին պաշտպան էին, եւ ինչպէս որ հին մարդարէք գուշակած էին՝ Քրիստոսի Եկեղեցին սկսաւ աշխարհքիս չորս կողմը տարածուիլ : Թէպէտ եւ ժամանակ ժամանակ մոլորութիւններ իր մէջէն ելան, ինչպէս որ Քրիստոս եւ առաքեալք յառաջադրյն գուշակած էին, ի վերայ այսր ամենայնի ասոնք աւելի սուրբ հաւատքը հաստատելու ծառայեցին : Իր սուրբ վարդապետութենէն եւ խորհրդոց մատակարարութենէն՝ ամէն անգամ Քրիստոսի Եկեղեցւոց մէջ նոր սուրբեր կ'ելնէն . ըստ մեծի մասին աշխարհքիս անծանօթ կը մնան, թէպէտ եւ ամէն դարսու մէջ ելած են յայտնի սուրբեր ալ, որոնց սրբութեան անհակառակելի ապացոյցներ կան :

Բ.

Արտաքին պատմութիւն :

ՀԱՅԻ

Հայոց երկիրն ու աղջը իրաւամբք Աղքաց պատմութեան մէջ ամենէն հիներուն քովը առաջին կարգը կը դասուի : Հայատանին՝ մարդկութեան առաջին ընակութեան տեղը, ու ջրհեղեղէն ետքն ալ նոյնպէս առաջին կայսանն ըլլալը՝ կրնանք ըսել՝ որ տարակուսի տակ չիյնար : Հոս Նոյի Յարեթ որդւոյն զաւ-

կըներուն մէկէն՝ թարգոմէն յառաջ եկաւ Հայկ՝ Հայոց նախահայրն ու նահապետը, որուն անուամբն ազգը Հոյ, ու երկիրը՝ Հոյուստան, Հոյոց ունուհ ըսուեցաւ բուն աղքային լեզուաւ: Հայկ պատերազմաւ իր թշնամեաց, առանձինն Բելայ (Աերբովդայ) յաղթելէն ետքը՝ իր տէրութիւնը Հայաստանի մէջ հաստատեց (իրը 2300 տարի Քրիստոսէ յառաջ), ուր իր զաւկըները որդւոց որդի իշխանցին որոնց մէջ ամենէն աւելի համբաւաւոր եղաւ իր վեցերորդ յաջորդը Արամ, որուն անուամբն օտար աղքը Հայոց աղքը՝ Արմենի ու Հայաստանը Արմենի կ'անուանեն: Հայկայ ետքի յաջորդները՝ Պարոյրէն սկսած (Քրիստոսէ վեց՝ ըստ ունանց ութ դար առաջ,) թագաւոր անուամբ տիրեցին Հայաստանի մէջ: Ասոնց մէջ շատ անուանի եղաւ Տիգրան Ա. որմէ ետքը Հայաստան մինչեւ Վահէ՛ ութը հայկազուն թագաւորներ ալ ունեցաւ, ու Մեծին Աղեքսանդրի ատենը (330 Ք. Ա.) Հայաստանին աս ուստի կամ Հոյուստան Հոյուստանին վերջ եղաւ: — Երկու հարիւր տարիի մօտ Աղեքսանդրի յաջորդներուն վերին իշխանութեան տակ քանի մը կուսակալք ու թագաւորք տիրելէն ետեւ, Պարմեւաց Արշակ Զ. թագաւորը (իրը 150 Ք. Ա.) իր եղբայրը Վաղարշակ Հայաստանի վրայ ինքնագլուխ թագաւոր դրաւ, ուսկից սկսաւ Հայոց Երիբորդ կամ Արշակունց Հոյուստանի, որ տեւեց իրը 580 տարի եւ վերջացաւ յամի Տեառն իրը 428: Արշակունեաց թագաւորներուն մէջ նշանաւոր են՝ Վաղարշակ Ա. Տիգրան Բ., Արգար, Արտաշէս Գ. (Բ.). Խոսրով Ա., Ա. Տրդատ (Բ.), ու Վահամշապուհ: — Արշակունեաց իշխանութիւնը վերջանալէն ետքը՝ Հայաստան 450 տարիէն աւելի՝ ատեն մը Յունաց ու Պարսից վերին իշխանութեան տակ, ատեն մ'ալ Արաբացւոց կամ Հադարացւոց տակ երբեմն ազգային իշխաններէն, երբեմն ալ օտար իշխաններէն կամ ոստիկաններէն կը կառավարուէր: Անկից ետքը՝ յամի Տեառն 885 Բագրատունի նախարարներուն ցեղէն Աշոտ իշխանը թագաւոր ըլլալով՝ Հայաստանի Երրորդ Հոյուստանին Բագրատունց անուամբ սկսաւ, որ տեւեց իրը 200 տարի (885էն մինչեւ 1079 Ք. Ե.): — Ասոնցմէ ետքը սկսան իրենց ցեղակից ըլլող Ռուբենեան իշխանները Հայաստանի մէջ տիրել, իսկզբան առանց թագաւորի անուան ու ետքը իրբեւ թագաւոր, յամի 1198ին Լեւոն Բ.էն սկսեալ. որոնց իշխանութիւնը, որ է Հայաստանի տիրողաց Երրորդ ու Արքէն Հոյուստանին Բագրատունց անուամբ՝ իրը 200 (300) տարի քեց, ու յամի 1375ին, կամ ճշդիւ՝ 1393ին վերջին Լեւոն Զ. թագաւորին մահուամբը վեր-

ջացաւ։ Ասկից ետեւ Հայաստան սեպհական թագաւոր չունեցաւ։ մաս մաս բաժնուելով այլ եւ այլ դրացի ազգաց իշխանութեան տակ մինչեւ հիմայ կը կառավարուի։

Ե Գ Ի Պ Ա Ա

Մեմս կամ Մեսրոպիմ՝ Քամին որդին Եգիպտոսի առաջին թագաւոր կը համարուի, որ ջրհեղեղէն գրեթէ հարիւր տարի ետեւ Եգիպտոսի թագաւոր եղաւ։ Ասկից ետեւ Եգիպտոս բազմաթիւ փոքր տէրութեանց բաժնուեցաւ, մինչեւ որ Փարաւոններուն տակ նորէն մէկ տէրութեան միացաւ։ Աս Փարաւոններուն ատեն Յովսէփ Յակովը որդին Եգիպտոսը սովէն ազատեց։ Երրոր Եգիպտացիք Խորայէլը հալածել ուղեցին, կարմիր ծովուն ալեւաց մէջ իրենց Փարաւոն թագաւորովը միատեղ խեղդուեցան։ Ասկից ետեւ հռչակաւոր Սեսոստրիս աշխարհական Եգիպտոսի վրայ թագաւորեց։ Ասոր յաջորդները մեզի ծանօթ են ան պատերազմներէն, զորոնք Հրէից հետ կ'ընէին, երրոր Աստուած զիրենք իրենց անհնազանդութեան համար պատժել կ'ուզէր։ Ա երջէն Կամրիւսէս Պարսից թագաւորն Եգիպտոսի տիրեց։ Մեծն Ազեքսանդր Պարսից ձեռքէն նորէն Եգիպտոս առաւ։ Իրմէ ետեւ Պատղուեանց հարստութիւնն Եգիպտոսի վրայ իշխեց։ Հռոմայեցիք զանոնք մերժեցին Քրիստոսի ծննդենէն երեսուն տարի յառաջ։ Քրիստոսի ծննդենէն ետեւ եօթներորդ դարուն Սարակինոսք տիրեցին։ անոնց յաջորդեցին Մամելուքը եւ վերջապէս բոլոր Եգիպտոս Տաճկաց ձեռքն ինկաւ, որոնք մինչեւ հիմայ հոս կը տիրեն։

ԸՆՈՐԵՍՏԸՆՆԵՒ ԵՒ ԲԵԲԵԼԵՑԻՔ

Աս երկու տէրութիւնք Եգիպտոսին հետ մի եւ նոյն ժամանակ կանգնուեցան։ Առջինին եղաւ հիմնադիր Ասուր Նոյայ թռուներէն մէկը, իսկ երկրորդին՝ Ներբռովթ, որն որ առջի աշխարհականներէն մէկը կը համարուի։ Ասուրէն ետեւ Նինոս տիրեց, որն որ Բաբելոն Ասորեստանի հետ միացուց։ Ասոր ամուսինը՝ համբաւաւոր Սեմիրամիսկամ Շամիրամը՝ Բաբելոն քաղաքը շննցուց։ Ասկից ետեւ եկած յաջորդներէն մէկ քանին չենք գիտեր մինչեւ Սարդանարաղ վերջի թագաւորն, որն որ 770 տարի Քրիստոսի ծննդենէն առաջ գահէն վար առնուեցաւ։ Աս մեծ տէրութեան կործանումէն ետեւ երեք նոր թագաւորութիւնները ելան, Կոր Ասորեստանի, Բաբելոնի եւ Մարաց թագաւորութիւնները։

Նոր Ասորեստանի թագաւորները քիչ մը ետքը Բարելոնի վրայ տիրեցին, աս տէրութեան շատ թագաւորները քիչ շատ մեզի ծանօթ են, զոր օրինակ Ասղմանասար, որն որ Խորայէլացւոց թագաւորութիւնը կործանեց, Սենեքերիմ, որն որ հայ-հոյութեան համար Աստուծոյ պատիժը դտաւ . Նարուքոդոնո-սոր Ա . որուն Հազարփեռնէս զօրապետը Բետիղուայի առջին Յուդիթէն սպանուեցաւ : Ամենէն աւելի համբաւաւորն եղաւ Նարուքոդոնոսոր Բ . կամ մեծ, որն որ հին Ասորեստանի մայ-րաքաղաքը՝ Նինուէ կործանելն ետեւ իր ամթոռը Բարելոն փո-խադրեց, եւ Աստուծոյ ձեռքը խարազան եղաւ Խորայէլի ան-հնազանդ որդիքը պատճելու համար : Ասոր թոռնին՝ անաստուած Բազգաստարին ատենն աս հզօր թագաւորութիւնը կիւրոսէն Պարսից թագաւորէն կործանեցաւ 536ին Քրիստոսի ծննդենէն յառաջ :

ՄԵՐՔ ԵՒ ՊԵՐՍԻԿՔ

Անտէրընչութեան վախճան մը տալու համար Մարք ի-
ւենց մէջ առանձին թագաւորներ կ'ընտրէին, մինչեւ որ կիւրոս զիրենք Պարսից տէրութեան հետ միացուց :

Պարսիք արդէն Աբրահամու ատեն թագաւորութիւն մըն
էր, բայց աննշանաւոր դարերէն ետեւ կիւրոսին ձեռքը համ-
բաւաւոր տէրութեանց կարգը մտաւ : Աս իշխանը բոլոր Պար-
սից երկիրը նուաձեց եւ իր յաջորդները Յունաց հետ կը պա-
տերազմէին : Կամաց կամաց Պարսից թագաւորներն իրենք զի-
րենք փափկութեան տալով տէրութիւնը մերձաւոր կործանման
հասուցին, մինչեւ որ մեծն Աղեքսանդրի տակ բոյորովին նուա-
ձեցան 332ին Քրիստոսի ծննդենէն յառաջ : Աս հռչակաւոր
աշխարհակալէն ետեւ Սելեւկեանց հարատութիւնը հոսկ'իշխէր,
որն որ միանգամայն Ասորւոց ալ կը տիրէր : Ասոնց ետեւէն
Պարթեւք եկան, որմնք իշխեցին մինչեւ 226 ամ Քրիստոսի
ծննդենէն ետեւ : Պարթեւներէն ետքը Պարսիկք նորէն տէրու-
թիւն մը հաստատեցին . ասկից ետեւ Արակինոսաց ձեռքը ին-
կաւ Պարսկաստան, վերջէն Թաթարաց ձեռքը, մինչեւ վերջա-
պէս 1523ին Խոմայէլ Սօֆիներու հարատութիւնը կանգնեց :

Յ Ա Խ Ն Ե Ս Ս Տ Ա Ն

Զկայ երկիր մը աշխարհքիս վրայ, ուսկից այնչափ իմաս-
տուններ, քաղաքագէտներ, զօրապետներ եւ առ հասարակ այն-
չափ նշանաւոր մարդիկ ելած ըլլան, ինչպէս հին Յունատաւ-

նէն : Սպարտա եւ Աթէնք երկու հասարակապետութիւններն իրենց քաջութեամբ եւ ղինուորական արօւեստիւ զամէնը գերազանցեցին : Արդէն 1209ին Քրիստոսի ծննդէնէն յառաջ Յոյնք համբաւաւոր Տրովա կործաննցին : Հետեւեալ դարուց մէջ ընդդիմացան Պարսից հզօր թագաւորներուն, որոնց կործանումն ալ բերին : Պարսից իյնալէն ետեւ Յոյնք իրենց մէջ անմիաբան ըլլալով՝ իրենց գլխաւոր զօրութիւնը կորսընցուցին : Սպարտա եւ Աթէնք իրարու հետ կը մրցէին գլխաւոր իշխանութեան համար, մինչեւ վերջապէս ներքին գժտութիւններէն տկարացած, Մակեդոնացւոց թագաւորներուն Փիլիպոսի եւ մեծին Աղեքոսանդրի՝ աւար եղան :

Աս երկու իշխանաց յաջորդները հետզհետէ Յունաստանի վրայ ունեցած իշխանութիւնը կորսընցուցին, եւ Պերսէոսի անոնց վերջին թագաւորին ատենը Մակեդոնիա Հռոմայեցւոց գաւառ մ'եղաւ : Յունաստան ասկից ետեւ անկախութեան ստուեր մը ընդունեցաւ, բայց դարձեալ զեղծանելով աս անկախութեամբ՝ 146ին Քրիստոսէ յառաջ բոլորովին Հռոմայեցւոց տէրութեան բախտին մասնակից եղաւ մինչեւ տասնուհիննգերորդ դար, ուր աս՝ երբեմն բարգաւաճ՝ տէրութիւնը Տաճկաց ձեռքն ինկաւ : Միայն իր մէկ մասը ետքի ատենները Տաճկաց իշխանութեան տակէն ելլելով զատթագաւորութիւն մը եղաւ :

Կ Ը Բ Ք Ե Գ Ո Ւ

Կարքեդոն 888ին Քրիստոսէ յառաջ Դիդոյ դշխոյէն շինուեցաւ եւ իր ծագկեալ վաճառականութեամբը հզօր հասարակապետութիւն մը եղաւ : Իր նաւատորմիջները ծովերուն կ'իշխէին եւ քանի մը դարուց մէջ Կարքեդոն իր փառքն արեւմուտքի մէջ հաստատուն պահեց : “Նախանձու եւ փառաց համար Հռոմայ հետ միշտ թշնամութեան մէջն էր, որն որ իր կողմանէ ոչ նախանձորդ մը եւ ոչ վերին տէր մը կրնար վերցընել : Երկու հասարակապետութիւնը իրարու հետ կը պատերազմէին, մանաւանդ երեք գլխաւոր պունիկեան երկարատեւ պատերազմաց ատեն : Առջի երկու պատերազմաց մէջ Կարքեդոն Հռոմայ իշխանութիւնը կշեռքի մէջ կը բռնէր, բայց երրորդ պունիկեան պատերազմը Կարքեդոնի կործանումն աճապարեց, որ եւ (146. Ք. Յ.) Հռոմայեցիներէն կործանեցաւ :

Հ Մ Ա Վ Մ

Հռոմայ տիեզերական քաղաքը՝ 703ին Քրիստոսէ յառաջ

շինուեցաւ Հռոմուլոսէն, որն որ Տրովայի իշխանէն Ենէասէն սերած էր: Աս իշխանը նոյն քաղքին կործանումէն ետեւ Իտալիա ապաւինեցաւ ու հոն տէրութիւն մը հաստատեց: Եօմը թագաւոր Հռոմի մէջ յաջորդելէն ետեւ՝ վերջինը մերժուեցաւ եւ Հռոմ անկից ետեւ հասարակապետութիւն մ'եղաւ երկու հիւպատներու տակ, որոնք ամէն տարի կ'ընտրուէին: Աս պատերազմասէր հասարակապետութիւնը հետղչետէ բոլոր հին աշխարհքին տիրեց, բայց գրեթէ 500 տարի հարկաւոր եղաւ մինչեւ որ շրջակայ ժողովուրդներն իր լուծին տակ բերաւ: Իտալիայի վրայ բոլորովին տիրելէն ետեւ՝ իր զէնքերը կարքեդոնին վրայ դարձուց, յաղթեց, խոնարհեցուց եւ վերջապէս բոլորովին կործանեց: Աս յաղթութենէն ետեւ Հռոմացւոց հզօր զինուց արգելք դնող չկար. իրենց աշխարհակալութիւնը տարածեցին մինչեւ Սպանիա, Գալլիա, Գերմանիա մէկ կողմանէ. Յունաստան, Եգիպտոս, Ասորիք, Փոքր Ասիա ու մինչեւ Եփրատ գետին անդին մէկալ կողմանէ: Աս հսկայ տէրութեան ներսերը կամաց կամաց խմորում սկսաւ: Մարիս եւ Սիղղա, Կեսար եւ Պամպէոս, Աւգոստոս եւ Անտոնիոս, իրարու հետ յամառութեամբ կը կռուէին: Վերջապէս Աւգոստոս յաղթող եղաւ եւ՝ կայսր տիտղոսով՝ գոռող Հռոմայեցիներն անկոպար իշխանութեան լուծին տակ դրաւ անժամանակ՝ երբոր իրենք մինչեւ նոյն ատենները ծանօթ եղած աշխարհքն իրենց լուծին տակ նուաճած էին (30. Ք. Յ.):

Աւգոստոսի յաջորդներէն ոմանք քրիստոնէութեան անդութ հալածիչ եղան, սմանք անձոռնի մոլութեանց մէջ ինկան. պատմութիւնը մեջի Ներսն մը, Տիրերիսս մը, Պալիդուլա մը, Դոմիտիանոս մը անջինջ կնքով խարած է: Կային նոյնպէս պատուական կայսրներ ալ. զոր օրինակ Վեսպիանոս, Տիտոս, Տրայանոս, Մարկոս Աւրելիոս, եւ այլն: Գահը շատ անգամ արեամբ կը շաղէին, շատերը միայն սպանութեամբ նոյնը կ'ելլէին, եւ ասոր համար ալ նոյն կերպով իրենց կատարածը կը գտնէին: Վերջապէս եկաւ մեծն կոստանդիիանոս, որն որ տէրութեան վէրքերը բուժեց, եւ քրիստոնէութեան կրօնը տէրութեան կրօն ըրաւ 312ին Քրիստոսի թուահամարին: Թէոդոսիոս իր նախորդին սկսած գործքն ի գլուխ հանեց. իր մեռնելէն ետեւ տէրութիւնն արեւելեան եւ արեւմտեան կայսրութեան բաժնուեցաւ: Առաջ արեւմտեան կայսրութիւնը բարըարոս ժողովուրդներէն ընկճեցաւ, որով Եւրոպան նոր կերպարանք մը առաւ, նոր տէրութիւններ կանգնուեցան շուրջ 474ին:

Արեւելքան կայսրութիւնն աւելի երկարատեւ կեանք ունցաւ . բայց մէկ կողմանէ Սարակինոսաց՝ մէկալ կողմանէ բազմաթիւ բարբարոսաց արշաւանքներէն նեղուելով՝ որոնք գեղեցիկ գեղեցիկ գաւառները տակաւ առ տակաւ կը յափշտակէին . Տաճկաց բուռն յարձակման չկրցաւ դիմանալ . Տաճիկը 1453ին կոստանդնուպոլիս առին եւ ասանկով արեւելքան կայսրութեան վերջին հարուածը տուին :

Ը Բ Ե Բ Ի Ը

Աս մեծ երկիրն, որն որ Արքահամեւ եւ Հագարայ Խոմայէլ որդւոյն զաւակները բռնած էին, իր անկախութիւնը մինչեւ մեծին Աղեքսանդրի ժամանակը պահեց : Անոր մահուընէ ետեւ Արարիա նորէն ոտք ելաւ, մինչեւ որ ուրիշ Ասիայի աղդաց նման Հռոմայեցւոց ձեռքն ինկաւ 63ին Քրիստոսի ծննդենէն յառաջ : Հռոմայեցիք տիրեցին մինչեւ Մահոմէտ, որն որ իր հայրենիքն ապստամբութեան գրգռեց (622) ու նոր վարդապետութեան կամ կրօնի մը հիմնադիր եղաւ, զորն որ բռնական միջոցներով տարածեց : Խալիֆայք՝ ասոր յաջորդներն իր սկսած աշխարհակալութիւնները տարածեցին եւ Պարսից տէրութիւնը կործանեցին, Յունաց կայսրութիւնը խախտեցին, Ավրիկէի աշխարհակալեցին, Սպանիան իրենց իշխանութեան տակ առին եւ մինչեւ Գաղղիա ոտք կոխեցին : Բայց կամաց կամաց աս ժողովրդեան իշխանութիւնն ալ կոտրեցաւ եւ 1258ին Տաճիկը արարացւոց իշխանութեան վախճան տուին :

Տ Ե Ճ Ի Կ Ք կամ Օ Ս Մ Ը Ն Ե Ա Ն Ք

Տաճկաց կամ Օսմանեանց սկիզբը Մեծ Թաթարստանէն, կամ Ոքսոս (Գէհան=Ահա կամ Ուշ=Դէրեւ) ու Եաքսարդէս (Սէհան=Սէր Դէրեւ) գետերուն մէջի երկիրէն է, ուսկից երեքտասաներորդ դարուն սկիզբները (1224) Ալեկյան Շահ անուամբ իշխան մը 50.000 մարդիկներով կամ զօրքով (որոնց նախնիքը երեք դար առաջ մահմէտականութիւնն ընդունած էին), յառաջացաւ դէպ ի արեւմուեան Ասիա ու մինչեւ Հայաստան եկաւ : Ինք մեռնելէն ետքն իր որդւոց մէկը՝ Էրդողրուլ անուամբ՝ նոյն դարուն մէջները իր քաջութեամբը Փոքր Ասիայի շատ տեղերուն տէր ըլլալով մինչեւ Քիւթահիէ (Կուտինա) հասաւ : Աս ալ մեռնելէն ետքն իր քառասուն տարեկան երէց որդին Օհան (1298) իրեն յաջորդեց ու իր հօրը աշխարհակալութիւններն քանի մը տարւան մէջ յառաջ
14*

տանելով՝ այն հզօր պետութիւնը կանգնեց, որն որ՝ ինչպէս նա եւ յառաջադոյն թիւ-քու ըսուած աղջը՝ աշխարհակալն անու-ամբը Օռևանեւն տէրութիւն ու ժողովուրդ ըսուեցաւ: Իր յա-ջորդները որդւոց որդի իր կանգնած պետութիւնը նոր աշխար-հակալութիւններով ընդարձակեցին. մինչեւ իր վեցերորդ յա-ջորդը Սուլդան Մէհմետ Բ. (1451—1481.) Յունաց կամ Բիւզանդեան պետութեան մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս իր բոլոր սահմաններովը (1453ին) նուածելով ու առնելով, ուստի եւ Արեւելեան կայսրութեան վերջ ընելով, այն ընդարձակա-ծաւալ պետութիւնը Եւրոպայի, Ասիայի ու Աֆրիկէի մէջ հաստատեց, որն որ միօրինակ մեծնալով ու զօրանալով մինչեւ գրեթէ ութեւտասներորդ դարուն սկիզբները՝ իր բարձրու-թեան ու ամրութեան մէջ հաստատ մնաց: Եւ թէպէտ ետ-քի դարերուն մէջ իր նախկին ընդարձակութենէն շատ բան կորսունցընելով՝ հիմակ իր սկզբնական աշաւորութիւնն ու մեծութիւնը նուաղած է, բայց միշտ մեծ տէրութեանց կար-դը սեպուելու տեղ, ուժ ու նշանաւորութիւն ունի:

Գ Ե Ր Մ Ը Ն Ի Ը

Հին Գերմանիայի մէկ մասը Հռոմայեցիք նուածած էին: Արեւմտեան կայսրութեան կործանման ատենները 474ին արդէն բարբարոս ազգերէն ողողեցաւ, որոնք հօս իրենց հաստատուն ընակութեան տեղի ըրին: Մեծն կարուս աս երկրին մեծ մասը նուածեց եւ 800ին իրբեւ արեւմտեան կայսր օծուեցաւ: Կամաց կամաց աս երկիրը գերմանացի իշխանաց ձեռք ինկաւ եւ ի մաս-նաւորի երեքտասաններորդ դարէն սկսեալ գրեթէ անընդհատ Աւստրիայի տնէն կայսրներ Գերմանիայի վերին տէրերն էին:

Գերմանիան իսկզբանէ հետէ մեծ ու փոքր իշխանութեանց բաժնուած էր: Նշանաւոր իշխաններն էին կայսրների կո-չուած դքսերն, որոնց թիւը մինչեւ ութը հասած էր. ասոնք ի-րաւունք ունէին Գերմանիայի կայսր ընտրելու: — Աւստրիայէն ետեւ Բրուսախայի տէրութիւնը կու գայ, որն որ տաննեւու-թերորդ դարուն մէջ թագաւորութեան անուն ստացաւ: Հի-մայ Գերմանիայի տէրութեանց պատգամաւորները Ֆրանքֆուրթ-քաղքին մէջ Գերմանացւոց գործքերը խորհրդակցարար կ'ո-րոշեն:

Գ Ե Ր Մ Ը Ն Ի Ը

Ռուսք կամ Մոսկվը երկայն ատեն աննշանաւոր աղջ մըն էին եւ ըստ մեծի մասին թաթարաց իշխանութեան տակ:

Տասնեւութերորդ դարուն սկիզբները մնձն գլետրոս իր ժողովուրդը մեծամեծ ջանկերով բարբարոսական վիճակէն հանեց, եւ ասոր համար իրաւամբ հիմակուան Ռուսիայի իշխանութեան հիմադիր կրնայ կոչուիլ:

Պ Ա Լ Ա 'Ն Ի Ը

Պոլոնիա (Նախնեաց՝ Սկիւթիան կամ Արմատիան) մետասաներորդ դարէն սկսեալ սեպհական թագաւորներ ունէր . բայց որովհետեւ աս տէրութեան մէջ թագաւորութիւնը ժառանգական չէր, հապա ընտրական, անոր համար տէրութեան մէջ գժտութիւն պակաս չէր, անանկ որ դրայի տէրութեանց առիթ տուաւ որ զմնաքը բաժնեն . եւ իրոք ալ տասնեւութերորդ դարուն վերջերը նոյնը բաժնեցին :

Ջ Ա Խ Է Տ

Չուետի պատմութիւնը գրեթէ մինչեւ չորեքտասաներորդ դարուն վերջը մթօւթեան մէջ է . նոյն ատենները դեռ Կորուեկիայի եւ Դանիայի հետ միայն մէկ թագաւորութիւն էր : 1523ին քաջ կուստաւ Ավգուստին առաջնորդութեամբ Չուետի Դանիայի լուծէն ազատեցան եւ անկից ետեւ անկախ տէրութիւն մնացին : Ասոր յաջորդները Չուետի գահը նստեցան մինչեւ Պետատոթ՝ Գաղղիայի զօրաւարներէն մէկը, որն որ ազդէն թագաւոր ընտրուեցաւ . ասոր յաջորդները մինչեւ հիմայ կը տիրեն :

Գ Ե Ն Ի Ը

Դանիացի՝ կիմբրացւոց անուամբ մինչեւ խոալիա արշաւած են, եւ Հռոմ իր դեռ փառաւորութեան ատեն անոնց-մէ կը դողար: Աեցերորդ դարուն մէջ Կորման անուամբ Անգղիա արշաւանք ընելով երկիրը կ'ապականէին, եւ հետեւեալ դարուց մէջ մինչեւ ցմետասաներորդ դար Գաղղիայի մէջ ալ մեծ ապականութիւններ բրած են: Վերջապէս Դանիայի թագաւորները իրենց ժողովուրդն աս արշաւանքներէն կրցան ետ կեցընել: 1397ին Չուետ եւ Կորուեկիա՝ Դանիայի հետմիացան, բայց երբոր Չուետ Դանիայէն 1523ին բաժնուեցաւ՝ երկու ազդաց մէջ ատելութիւն մը մտաւ, որն որ արիւնալից պատերազմաց պատճառ եղաւ: Հիմայ աս ատելութեան բոցը մարած է:

ՄԻԱՑԵՍԼ ՍՏՈՐԻՆ ԳԸՒՅԹՔ

Փրանկք աս գաւառները քրիստոսի ծննդենէն ետեւ Հռոմայեցւոց ձեռքէն յափշտակեցին։ Մեծն կարողոսի տկար յաջորդաց ժամանակներն աս գաւառաց կուսակալներն անկախ եղան։ 1478ին ստորին գաւառք Աւստրիայի տան ինկան։ Հարիւր տարի ետեւ աս գաւառներէն եօթն ապստամբեցան եւ Օրանիայի տան իշխանաց պաշտպանութեամբը միացեալ նահանգաց հասարակապետութիւն մը կազմեցին։ Ընդարձակ վաճառականութեամբ աս հասարակապետութիւնը շատ բարդաւաճեցաւ, բայց ութեւտասներորդ դարուն կէսէն ետեւ իյնալու սկսաւ։ Գաղղիայի մեծ յեղափոխութեան պատերազմացը մէջ իր անկախութիւնը կորսընցուց, եւ յետոյ Հոլլանտայի թագաւորութիւն անուամբ Գաղղիացւոց ազդեցութեան տակ մնաց։ Հիմայ հիւսիսային գաւառները Հոլլանտայի թագաւորութիւնը՝ իսկ հարաւայինները Բեղդիայի թագաւորութիւնը կը կազմեն։ Աս բաժանումը 1830ին եղաւ՝ երբոր Բեղդիացիք Հոլլանտային զատուեցան։

ԵԿԱՂԻԾ ՍԿԱՎՏԻԾ ԵՒ ԻՐԼԱՆՑԱԾ

Անդիան (Հնոց Բրիտանիան) Յուլիոս կեսարնուածեց։ Քրիստոսի ծննդենէն 400 տարի ետեւ Հռոմէական տկարացած պետութիւնն ալ չկրցաւ աս աշխարհակալութիւնը հաստատուն պահէլ։ Բրիտոք իրենք իրենց մնալով եւ Պիկտերէն ու Ակովտիացիներէն շարունակ նեղուելով՝ Անգելսաքսերը օգնութեան կանչեցին, որոնք եկան եւ նոյն իսկ Բրիտանացիները նուաճեցին եւ երկիրն եօթը թագաւորութեանց բաժնեցին, որոնք 801ին մէկ թագաւորութեան միացան։ Մետասաներորդ դարուն սկիզբները Դանիացիք Բրիտանիա արշաւեցին. ասկից քիչ մը եսքը Գուլիելմոս աշխարհակալը Նորմանտիայի դուքսն Անդիայի տիրեց։ Անդիային Փլանթակենիթ տան անցաւ, որն որ մինչեւ 1485ին Անդիայի վրայ իշխեց, եւ նոյն տարին արիւնալից պատերազմաց մէջ, զորոնք Եորք եւ Լանքասթըրը գերդաստանաց նախանձայութիւնը գրգռած էր՝ բնաջինջ եղաւ։ Աս քաղաքային պատերազմներէն ետեւ թուտոր գերդաստանն Անդիայի գահը նստեցաւ, յետոյ Աթուարթեանց տունն եւ վերջապէս Հաննովերի զարթն, որն որ մինչեւ հիմայ Անդիայի աթոռին վրայ է։

Սկսած Հռոմայեցիք չկրցան տիրել։ Քրիստոսի ծննդենէն ետեւ առջի ութը կամ ինը դարուց մէջ Ակովտիա-

ցիք յաճախ յարձակումներ կ'ընէին Անդղիայի վրայ, եւ երկայն ատենէ ի վեր իրենց սեպհական թագաւորներն ունեին։ Տասնութեամբներորդ դարուն սկիզբները Սթուարթեանց գերդաստանն Անդղիայի ամժուլ ժառանգեց եւ 1707էն սկսեալ աս երկու թագաւորութիւնք ի մի տէրութիւն ձուլեցան։

Իրլանտա նոյնպէս երկայն ատեն իր սեպհական թագաւորներն ունէր, որոնք իրենց մէջ երկիրը կը բաժնէին։ Ներքին խռովութիւնները տէրութիւնը տկարացուցին եւ առիթ տուին որ Անդղիացիք 1172ին կզգին իրենց լուծին տակ նուածեն։

ՍՊԸՆԻԸ

Հռոմայեցիք աս երկիրը կարքեդոնացւոց ձեռքէն առին։ 412ին Քրիստոսի ծննդենէն ետեւ նոյնը կորսընցուցին Աբեւմտեան Գթաց ձգելով, որոնք հոս հզօր թագաւորութիւն մը կանգնեցին, որ մինչեւ 714 ծաղկեցաւ։ Նոյն տարին Արարացւոց կամ Սարակինոսաց արշաւանքն եղաւ, որոնք Մաւրիանիտ նուածելէն ետեւ Սպանիայի վրայ զեղան ու ամբողջ երկիրը գրաւեցին։ Քանի մը Գոթացի ցեղեր իրենց իշխաններով Ասթուրիայի լեռներն ապաւինեցան, ուր քաջ Փելայոյ թագաւորին առաջնորդութեամբ Սարակինոսները մերժեցին ու Ասթուրիայի թագաւորութիւնը կանգնեցին։ Ասոր յաջորդները միշտ նոր աշխարհակալութիւններ կ'ընէին, անանկ որ հետզետէ քրիստոնեայ թագաւորութիւններ կանգնուեցան, զոր օրինակ Լէոնի, Նաւարրայի, Արրակոնիայի եւ Քասթիլիայի մէջ։ Աս իսկզբան զատեալ թագաւորութիւնները Փերդինանդ Ուղղափառ Քասթիլիայի թագաւորը մէկ հզօր տէրութեան միացուց, որն որ վերջապէս 1492ին կրանատա առնելով Արարացւոց վերջին հարուածը տուաւ եւ բոլոր Սպանիան իր իշխանութեան տակ առաւ։ Վերջէն աս թագաւորութիւնն Աւատրիայի տան ինկաւ, յետոյ Պուրպոն գերդաստանին անցաւ, որն որ մինչեւ հիմայ Սպանիայի գահը կը նստի։

ՓՈՐԹՈՒԿԱԼ

Փորթուկալ՝ Սպանիայի պէս՝ Արեւմտեան Գթաց մեծ տէրութեան մէկ մասն էր եւ ուժերորդ դարուն սկիզբները Սպանիայի նման Արարացիներէն նուածեցաւ։ Հենրիկոս Գաղղիայի իշխաննը Քասթիլիայի թագաւորին օդնութեան գալով՝ Սարակինոսները Փորթուկալէն մերժեց եւ հօն 1094ին նոր թագաւորութիւն մը կանգնեց։ Ասոր յաջորդները մինչեւ 1580

տիրեցին, բայց երբոր վերջին թագաւորն առանց յաջորդի մեռաւ՝ Սպանիայի հետ միացաւ։ Մինչեւ 1640 Փորթուկալ Սպանիայի իշխանութեան տակ մնաց, բայց նոյն տարին զիրականցա գերգաստանն, որն որ հին Փորթուկալի թագաւորներէն սերած էր, կառավարութիւնը ձեռք առնելով մինչեւ հիմայնոյն աժտուք կը պահէ։

Ի Տ Ա Լ Ի Յ

Խտալիա երրեմն բոլոր աշխարհքիս տիրելէն ետեւ 474ին Քրիստոսի ծննդենէն ետեւ Հերուլեանց աւար եղաւ, որոնք վերջէն Արեւելեան Գթաց տեղի տալու ստիպուեցան, ասոնց՝ ետքէն Լոնկորարտք յաջորդեցին։ Մեծն Կարողոս Լոնկորարտերը նուաճեց եւ 800ին Քրիստոսէն ետքը արեւմտեան կայսրութիւնը նորէն հաստատեց։ Ասոր յաջորդներն իր սկսած դորձքը չկըցան յառաջ տանիլ, անանկ որ իրենց կառավարութեան ատեն Խտալիա բազմաթիւ փոքր տէրութեանց բաժնուեցաւ, որոնք իրենց անկախութիւնը պահեցին եւ որոնցներքին գժտութիւններն արիւնալից պատերազմաց առիթ տուին։ Ասոնց մէջ գլխաւոր տէրութիւններն էին

Ա. Նէապոլսոյ թագաւորութիւնը. ասիկայ Նորմանք 1154ին Յունաց եւ Սարակինոսաց ձեռքէն առին եւ Ալիկիլեան անոր հետ միացուցին։ 1263ին Նէապոլսոյ թագք Կարողոս Ընժու դքսին անցաւ, որն որ Ս. Լուդովիկոսին եղբայրն էր։ Ասոր յաջորդները 1450ին թագք կորսընցուցին եւ Արրակոնիայի թագաւորաց անցաւ, որոնք զանիկայ Սպանիայի հետ միացուցին. բայց ութեւտաօներորդ դարուն մէջերը Նէապոլիս Սպանիայէն բաժնուեցաւ, եւ հիմայ անկախ թագաւորութիւն մըն է։

Բ. Վ ենետիկի հասարակապետութիւնը. ասոր սկիզբն եղան Վենետիկի ծոցին քով եղող ընակիչներն, որոնք 450ին Վատիլայի առաջնորդութեամբ յարձակաղ բարբարոս Հոնաց ձեռքէն փախչերու համարնոյն ծոյցին մէջ եղած կղզիներն ապաւինեցան, եւ ասանկով հիմակուան Վենետիկի հիմը դրին։ Ասիյառաջագոյն մեծն կարողոսի վերին իշխանութիւնը ճանչցաւ, բայց յետոյ անկախ եղաւ եւ իր ընակչաց քաջութեամբն, արուեստներով եւ վաճառականութեամբ այնչափ անուն հանեց՝ որ երկոտասաներորդ եւ երեքտասաններորդ դարուն մէջ Եւրոպայի գլխաւոր ծովական զօրութիւնն եղաւ։ Վմբրիկայի գտնուելովն եւ արեւելեան Հնդկաստանի բացուելովը վաճառականութեան եւ նաւագնացութեան ուրիշ դուռ մը բացուեցաւ, ասով Վենետիկ

իր առաջուան մեծութենէ կամաց կամաց իյնալ սկսաւ, անանկ որ վերջէն Դաղղիացւոց աւար եղաւ եւ հիմայ Աւստրիայի կայսրութեան մէկ մասն է :

Գ. Գենուա՝ Անիբրազէն կործանեցաւ, Հռոմայեցւոցմէն նորէն շինուեցաւ, դարձեալ կործանեցաւ եւ վերջէն նորէն մեծն կարոլոսէն կանգնուեցաւ, Երրորդ անգամ տասներորդ դարու մէջ Սարակինոսք կործանեցին, բայց իր փլատակաց վրայ նորէն շինուեցաւ եւ անկից ետեւ ծաղկեալ հասարակապետութիւններէն մէկն եղաւ, որն որ մինչեւ հինգետասաններորդ դար Վենեսարիկի հետ կը միցէր, բայց անկից ետեւ ներքին գժութեանց պատճառաւ տկարացաւ ու մերձաւոր ազգաց աւար եղաւ: Համայ Սարտինիայի թագաւորութեան մէկ մասն է :

Դ. Միլան՝ վերջին դարերու մէջ միշտ կուռոյ առիթ մընէր եւ Խտալական պատերազմաց մեծ մասը ասոր համար էին: Միլան քաղաքն արդէն 600 տարի Քրիստոսի ծննդենէն յառաջ Գաղղիացիք շինած էին, եւ մինչեւ տասներորդ դար ուրիշ Խտալական գաւառաց բախտին հաղորդ եղաւ, որ ժամանակ հոստեղացի կուսակալք իրենք զիրենք անկախ հրատարակեցին եւ իրեւ դուքս իշխուեցին: Աս դքսերը Գաղղիական տան հետ փռփոխակի ամուսնութիւններ ընելով առիթ տուին որ Գաղղիան Գերմանիայի հետ ասոր ստացուածին վրայ պատերազմի, որն որ Միլանի ժառանգութեան վրայ Գաղղիայինէն աւելի մեծացն իրաւունք ունէր: Վերջապէս Միլանական գաւառները 1536էն սկսեալ Աւստրիայի տան եւ ի մասնաւորի Սպանիական գծին ձեռքը մնացին: 1706ին Գերմանական գծին անցաւ, եւ հիմայ 1859էն սկսեալ Սարտինիայի մէկ մասը կը համարուի:

Ե. Թուսքանա՝ մեծն կարոլոսի կանգնած տէրութեան տակաւ առ տակաւ տկարանալը ձեռք առնելով գերմանական լուծէն ինք զինքն աղատեց: Երեքտասաններորդ դարուն սկիզբները Փլորենտիայի, Փիզայի, եւ Սիէնայի հասարակապետութիւնը շատ զարգացաւ, մինչեւ որ ներքին գրժութեանց պատճառաւ տկարանալով՝ հասարակապետութեանց սովորական բախտին հանդիպեցաւ եւ իր աղատութիւնը կորսընցուց: Մետիչի գերդաստանը 1531ին Փլորենտիայի վերին իշխանութիւնն իրեն առնելով եւ վերջէն Փիզայի եւ Սիէնայի հասարակապետութիւններն իրեն հետ միացընելով հիմակուան Թուսքանային հիմը գրին: Մետիչեանց պատօւական ձիրքերը Թուսքանային փառքը մինչեւ 1737 պահեցին. նոյն տարին Մե-

տիչեանց վերջինն առանց ժառանգի մեռնելով մեծ դքսութիւնն Աւտորիայի ինկաւ : Թասքանա, Միլան եւ Վենետիկ քիչ մը ժամանակ խտալիայի թագաւորութիւն մը կազմվեցին : որն որ Գաղղիայի ազգեցութեան տակ էր : 1815ին Թասքանա իրբեւ մեծ դքսութիւն նորէն հաստատուեցաւ . Միլան եւ Վենետիկ Աւտորիային ինկան իրբեւ Լոմպարտեան—Վենետիկան թագաւորութիւն :

Զ . Սավոյա՞նին ժամանակներն Ալլորը որդաց տեղն էր , եւ
ինչպէս Եւրոպայի մեծ մասն ինքն ալ նախ Հռոմայեցւոց՝ վեր-
ջէն ուրիշ բարբարոսաց աւար եղաւ : Մէծն Լարովսէն ետեւ
տեղացի իշխաններ տիրեցին , որոնք մետասաներորդ գարուն մէջ
Փիէմննթ Սաւոյայի հետ միացուցին : 1718ին թագաւորական
տիտղոսի հետ առին միանդամայն Սարտինիա կզզին , որն որ
Սպանիացւոց ձեռքն էր : Տասնուններորդ գարուն սկիզբները
Գաղղիացիք զՍավոյա եւ զՓիէմննթ յափշտակեցին , բայց վեր-
ջէն Սավոյայի հարստութիւնն իր գաւառներն ընդունելէն ե-
տեւ գենուա քաղաքը գաւառովն առաւ : Հիմայ 1859էն սկը-
սեալ Սավոյայի Հարստութեան կամ արքունի ցեղին որրոցը
Գաղղիացւոց ձեռքը յանձնուեցաւ :

Է . Քահանայապետական գաւառները կամ Քահանայապետին աշխարհական ստացուածները՝ պարզեւերէն կազմուած են , զորոնք Քահանայապետք Փիփինէն եւ մեծն կարողաւէն ընդունեցան : Հետեւեալ դարուց մէջ պէսպէս քաղաքական խռովութեանց եւ Հռոմայ խեռ բնակչաց պատճառաւ Քահանայապետք Հռոմ թող տալու ստիպուեցան եւ իրենց գահն Ավինիոն փօխադրեցին , ուր 70 տարի մնացին : Տասնութեցերորդ դարուն սկիզբներն իրենց գաւառաց բռնաւորները մերժելէն ետեւ նորէն Հռոմ դարձան եւ ամրող ստացուածները խաղաղութեամբ կը քարէին մինչեւ աս նոր ժամանակներս :

Գաղղիայի մեծ յեղափոխութեան ատեն քահանայապետական գաւառները Գաղղիացւոցմէ յափշտակուեցան . 1813էն սկսեալ նոյն գաւառները նորէն ետ տրուեցան :

• 6 L 0 b b S b U

Հին Հելլուետիա Հռոմայեցւոց իշխանութենէն հինգերորդ դարուն մէջերը Պուրկունտիայի իշխանաց՝ և տքը Գաղղիացւոց ձեռքն անցաւ : Մեծն Կարոլոսի մահուրնէ ետեւ երբորտէրութիւնը բաժնուեցաւ՝ Հելլուետիա գերմանական մասին ինկաւ, բայց 1307ին ապստամբեցաւ ու հասարակապետութիւն

մ'եղաւ : Հիմակուան Հելուետիան 22 իրարմէ անկախ հասարակագետութիւններէ կազմուած է, որոնք հասարակաց պաշտպանութեան համար իրարու հետ դաշնակցած են :

Գ Ա Զ Ա Կ Ա

Դաղղիա Յուլիոս կեսարէն (50 տարի Քրիստոսէ յառաջ) նուաճուեցաւ եւ մինչեւ 420 Հումայուցոց նահանգ մնաց, որ ժամանակ Փարամնունտ՝ Փրանկաց թագաւորը Ուենոսէն անցնելով Գաղղիա մտաւ, բայց մերժուեցաւ : Քանի մը տարի ետեւ Մերովէոս առջինին յաջորդներէն մէկը քանի մը հիւսիսային գաւառները նուաճեց, բայց ամենէն աւելի Քլոտուիկ Փրանկաց առջի քրիստոնեայ թագաւորը Գաղղիա կատարեալ աշխարհակալեց : Քլոտուիկին մեռնելէն ետեւ նոյն տէրութիւնը իր որդիքն իրենց մէջ բաժնեցին, ասով քաղաքային պատերազմաց, սպանութեանց եւ ամէն տեսակ ապականութեանց դուռ բացուեցաւ, մինչեւ որ Մերովինկեան հարստութիւնը 752ին բոլորովին բնաջինջ եղաւ :

Փիփին կարծահասակ աթոռն ելելով երկրորդ հարստութեան սկիզբն եղաւ . ասոր որդին կարողոս մեծ իր իշխանութիւնը գրեթէ բոլոր Եւրոպայի վրայ տարածեց ու արեւմտեան կայսրութիւնը հաստատեց : Ասոր բազմաթիւ գաւառներն իր տկար յաջորդաց ատեն ներքին գժառութեամբ խռովեալ՝ հետզհետէ փոքր իշխանաց աւար եղան, որոնք իրենց վերին իշխանին միայն առերեւոյթ հպատակութիւն կը ցուցընէին, բայց իրօք իրենց իշխանութիւնը հաստատուն պահելու կը ջանային : Ասով աւատային իշխանութեանց սկիզբն եղաւ : Լուգովիկոս Լուգով, որն որ ծոյլ (Fainéant) կը կոչուէր, կարողինկեանց հարստութիւնը կամ մեծին կարողոսին յաջորդները սպառեցան 987ին :

Հուկոյ Քափէթ Գաղղիայի գահն ելելով Քափէթեանց երրորդ հարստութիւնը սկսաւ : Աս իշխանն՝ ինչպէս ասոր քանի մը անմիջական յաջորդներն ալ իրենք զիրենք ամէն կերպով թագաւորական գահին արժանի ցուցուցին : Փիփիպոս Աւգոստոս իր փառաւոր ձրիւքն ու մեծամեծ գործքերով զամենքը գերազանցեց : Ասոր որդին Լուգովիկոս Բ. Ս. Լուգովիկոսին հայրն է, աս ետքինը Գաղղիայի մեծ թագաւորներէն եւ երեստասներորդ դարուն քաջ զօրաւարներէն մէկն եղաւ :

Փիփիպոս Վալուայի կառավարութեան ատենը 1350ին Անդզիայի եւ Գաղղիայի արիւնալից պատերազմները սկսան, ո-

ըսնք Գաղղիան կործանման վերջի ծայրը հասցուցին։ Երկու հարիւր տարւան խռովութիւններէն ու պատերազմներէն ետեւ Անդղիացիք յաղթուելով Գաղղիայէն հեռացան, մանաւանդ Օրլէանի օրիսրդին դիւցազնական քաջութեամբը։

Հետեւեալ թագաւորները Կարոլոս Ա., Լուգովիկոս Ժի. Փրանկիսկոս Ա., շատ ջանացին Խոտալիայի տիրել, բայց ի զուր։ Աս պատերազմներէն ետեւ կրօնի պատերազմներ սկսան։ Հենրիկոս Դ. բողոքականութիւնը թող տալով Գաղղիայի աթոռն ելաւ 1593ին. ասոր կառավարութեան ատեն Գաղղիա խաղաղութիւն ունեցաւ։ Լուգովիկոս Ժի. քիչ մը ատեն բախտիւ պատերազմեցաւ Գերմանիայի հետ։ Լուգովիկոս Ժի. Գաղղիան մնձ փառաց հասուց։ Լուգովիկոս Ժի. ատեն Գաղղիայի մէջ բարուց ապականութիւն եւ անկրօնութիւն շատ տարածեցաւ։ Անպիտան սկզբունքները տիրեցին մինչեւ որ առ հասարակ խռովութիւն ելլելով ան զարհուրելի յեղափոխութիւնը ծնաւ, որն որ բոլոր Եւրոպան դզբդեցուց։

Գ Լ Ո Ւ Թ Թ Յ .

Դիցաբանութիւն։

Դիցաբանութիւն ըսելով կ'իմանանք Յունաց եւ Հռոմայեցոց, ինչպէս նա եւ ուրիշ աղքաց անստոյգ պատմութիւններն, առասպելներն ու զրյացները, զորոնք նոյն ազգերն ի պատիւ իրենց իշխանաց, երեւելի արանց եւ համբաւաւոր կանաց շինած կամ ստեղծած են։ Աս զրուցաց մէկ մասը պատմական է, միայն նոյն ժողովուգոց արտաքոյ կարգի կամ շափազանց բաներու հաւտարու միտումը զանոնք առասպելի մեւէ մէջ խոթած է։ Մէկալ մասն այլասացութիւններ են, կամ բարոյական ծշմարտութեանց եւ ընական յատկութեանց նկարագիրները։ Իսկ ոմանք բոլորովին բանաստեղծից գիւտերն են։

Յունաց առասպելաց համեմատ ամենէն հնագոյն աստուածութիւններն են Ավկիան եւ Գիշեր. ասոնցմէ Երկինք՝ Ուրանոս, Երկիր՝ Գէա ելան, եւ ասոնց միաւորութենէն ելան Կրօնոս (Սատուրնոս) կամ ժամանակ, Ուէա կամ Կիրեղէ։

Պատգամը՝ կրօնոսին յայտնած էր՝ որ իր օրդին զինքը գահէն վար պիտի առնու. ասոր համար Կիրեղէին ամէն ծնած որդիքները կ'առնուր կ'ուտէր։ Զանիկայ արգելելու համար Ալիբեղէ Արամազդին, Պասիդանին, Պղուտանին, Հերային ու

Դեմքարելին տեղը՝ Արոնոսին լավագլ փաթթուած քարեր կլլե-
լու տուաւ :

Երբոր ժամանակ անցնելէն ետեւ Արամազդ երեւան ե-
լաւ, Արոնոս ջանաց զինքը մէջտեղէն վերցընել, բայց փորձը
չյաջողելով ստիպեցաւ Խտալիա Յանոսի քով փախէլու, ո-
րուն մշակութիւն եւ ժամանակի բաժանում սորվեցուց :

Արոնոս կը նկարուի իր ալեւոր ծեր մը, որուն մէկ
ձեռքը մանդաղ եւ մէկալը՝ աւազի ժամացոյց տրուած է, ցու-
ցընելու համար որ ժամանակն ամենայն ինչ կը կտրէ կ'ուտէ .
եւ ինք առանց ընդհատութեան կը վաղէ կ'անցնի :

Ուէա կամ Աիրեղէ՛ բերդածեւ թագով պատեալ կնիկ
մը կը նկարուի, առիւծներէն քաշուող կառքի մը վրայ
նստած :

Արամազդ :

Արովչետեւ Ուէա՝ Արամազդայ մայրը կը փախնար որ
Արոնոս՝ մանկան ձայնը չլաւ, անոր համար զինքը Կրետու կըզ-
զւոյն վրայ ըլլող Խտան լերան վրայ այրի մը մէջ մեծցընեւ-
տուաւ, եւ Կորիւբանտերուն յանձննեց որ անոր որրոցին առջեւ
շարունակ շառաչուկ հանեն : Հոս Արամազդ այծի կաթով
սնաւ . ըստ այլ զրուցաց՝ Ամազթէա յաւերժահարսը զինքը
դիեցուց :

Արամազդայ առջի գործքերէն մէկն եղաւ Արոնոս վար
առնուլ . եւ ձեռքը բերած իշխանութիւնը եղբարցը հետ բաժ-
նեց, Պասիդոնին ջրոց՝ ու Պղուտոնին դժոխոց իշխանութիւնը
տուաւ, իսկ երկնից իշխանութիւնն իրեն պահեց : Ինքն Աս-
տուածոց եւ մարդկան հայր կ'անուանուի :

Իր հօրեղբօրը՝ Տիտանին յաջորդները Հսկայք՝ ուզեցին
զԱրամազդ կործանել . ասոնցմէ ոմանիք հարիւր թեւ եւ յի-
սուն գլուխ ունեին եւ ամէնն ալ այնպէս յաղթանդամ էին
որ կը կարծէին թէ ոչ ոք կրնայ իրենց գէմ կենալ ու յաղ-
թել : Ասոնք Ասաւ եւ Պեղիսն լեռներն իրարու վրայ դիզեցին
ու ահագին ժայռի կտորներ գէպ ի երկինք կը նետէին . բայց
Արամազդ իր եղբարցն ու իր գսաերը Աթենասին գաշնակցու-
թեամբը զիրենք կայծակներով խորսակեց : Աս հսկայից գը-
խաւորներն էին Տիւփոն, Բիարեւս եւ Ենգեղատոս :

Գրեթէ ամէն աստուածք, կիսաստուածք կամ գիւ-
ցազունք Արամազդէն իրենց սկիզբն ու փառքը առած են : Իր

բազմապտուիկ արկածից մէջ Արամազդ շատ անդամ ուրիշներուն կերպարանքն առած է, կերպարանափոխ եղած է, կամ արթունները խարելու եւ կամ վստահները մոլորեցնելու համար :

Արամազդ՝ մեծավայելուչ տեսքով՝ փառաւոր մօրուօք ու թաճաճահեր զլսով՝ եւ թագով պատկեր մարդ մը կը նկարուի, կայծականց խուրձը ձեռքը եւ քովը նստած արծիւ մը: Հեթանոսք իրեն զլխաւորաբար ցուլ կը զոհէին. կաղնին եւ ոփին իրեն նուրիրական ծառերն են:

Հերայ:

Հերայ՝ Արամազդայ ամուսինն է. ասոր զաւակներն են՝ Հերէ՝ պատանեկութեան աստուածուհին, Եփեստոս՝ հրոյ ու Արէս պատերազմի աստուածները:

Հերայի պակսութիւններն էին հպարտութիւն եւնախանձ, որով Լատոնան, Ակմենէն ու Սեմլէն հալածեց. Յով՝ արջասի կամ կովի ու Կալիստոյ՝ արջու կերպարանափոխ ըրաւ. Աժամաքս գերդաստանը ընդդայից՝ դժոփիքի կատաղներու (Էսրից) ձեռոք հալածել տուաւ. Հերակղեսին վրայ դրուած տարժաննելի գործոց սկզբնապատճառն ինքն եղաւ. Տրովացւոց վշտերը տասը տարի աւելի երկրնցուց, եւ նոյն քաղաքը վերջէն իսպառ ալ կործանեց:

Իր նկարագիրը սիրամարդ է. սիրամարդին տուախն աշքերը Արգոսի աչքերն են: Երբեմն ալ կը նկարուի գլուխը թագով եւ ձեռքը թագաւորական գաւաղանով:

Պոսիդոն:

Պոսիդոն՝ Արամազդայ եղբայրն է. անկից ջրոց վրայ եշխանութիւն ընդունած է: Ասի՝ Արամազդայ եւ հսկայից մէջ եղած պատերազմին ատենն անոր մեծ ծառայութիւն ըրաւ. բայց երբոր անոր դէմ զԱպողոն պաշտպանել ուզեց՝ երկուքն ալ երկինքէն աքսորուեցան:

Ապողոն իր աքսորանաց ատեն Ադմետին հօտերը կ'արածէր, եւ Պոսիդոնին հետ Տրովայի պատերը շինեց, բայց երբոր Լաոմեդոն իրենց խոստացած վարձքը վլացաւ. Պոսիդոն ծովու խուզվեալ ալիքներէն հրէշ մը հանեց, որն որ Լաոմեդոնին աղջիկը պիտի կլլէր. բայց Հերակղէս իր քաջութեամբն աղջիկը հրէշին ձեռքէն աղատեց:

Պոսիդոնին ամսւսինն՝ Ամփիտրիտէ կը կոչուէր, որմէն
Պոսիդոն շատ զաւակներ ունեցաւ:

Պոսիդոնին ձեռքը երեքժանի մը կը տրուի. իր գլուխը
եղէ գներով եւ կնիւնով բոլորեալ է. կառքը խոշոր խեցի մըն
է, որն որ ծովային ձիեր կամ Տրիտոնը կը քաշեն: Ասոր նուի-
րական էին ցուլ եւ ձի:

Դեմետրէ:

Դեմետրէ՝ Արամազդայ ու Հերայի քոյրը՝ մշակութեան
եւ հնձոց աստուածուչի է: Պղուտոն սանդարամետաց աս-
տուածն ասոր Պրոսերպինա աղջիկը Սիկիլիայի դաշտավայրե-
րուն վրայ յափշտակեց: Զասի գտնելու համար Դեմետրէ բո-
լոր աշխարհիս վրայ լրջեցաւ. իր ճանապարհորդութեան ատեն
Տրիատղոմէսս առիթ ունեցաւ ասոր կեանքն աղատելու, որուն
վարձք՝ Դեմետրէ իրեն մշակութեան գործիքները գործածել
սորվեցուց: Դեմետրէ իրը վայելուչ կնիկ մը կը նկարուի, գլուխը
հասկէ պսակաւ բոլորեալ. մէկ ձեռքը մանգաղ, մէկալ ձեռքը
ցորենի խուրձ մը:

Հերմէս:

Հերմէս՝ Արամազդայ եւ Մայայի՝ Ատլասի գուստընե-
րէն մէկուն որդին էր: Ասի աստուածոց պատգամարեր էր, Ա-
րամազդայ յանձնարարութիւնները կը կատարէր եւ Ողիմպոսի
վրայ ըլլալու ժողովին՝ աստուածները կը հրաւիրէր կը ժողվէր.
Նոյնպէս վաճառականութեան եւ ճանապարհորդաց, ինչպէս
նա եւ ճարտարախօսութեան աստուած էր. քնարի գտիչ ինքը
կը համարուի: Մեռելոց ոգիներն ինքը կը յուղարկէր ի դժոխու:
Գողերն ալ զինքը կը պաշտէին, ինչու որ Ագմետին հօտերը
գողցողն ինքն էր:

Ասոր պատկերն է թեւաւորեալ գաւազան՝ որուն վրայ
երկու օձ փաթթուած են, եւ թեւաւորեալ դլխարկ եւ սո-
քեր, որոնք ամենն ալ արագութեան նկարագիրներն են:

Եստիա:

Կերեւայ թէ Ռաս, Ռէա, Կիրեղէ, որն որ Արոնոսին
ամուսինն եւ աստուածոց մայրն է՝ Եստիային հետ մի եւ նոյն
15*

աստուածութիւնն ըլլայ . բայց հասարակօրէն Խստիա ըսելով հրոյ աստուածուհին կիմացուի . եւ կը նկարուի մէկ ձեռքը լսագտեր մը եւ մէկալ ձեռքը խունկերով լեցուն աման մը , զորն որ նուիրական հուրին վրայ կը թափէ :

Հռոմայեցւոց քով ասոր սեղանին վրայ անշէջ հուր կը վառուէր , զորն որ Աւստաղեան (Եստեան) կուսանք կը պահանէին : Թէ որ նոյն կուսանք յանցանք մը կամ իրենց պաշտօնին մէջ զանցառութիւն մ'ընէին , խիստ կը պատժուէին եւ շատ անդամ կենդանի կենդանի պատի մէջ կը հիւսուէին :

Արէս :

Արէս՝ Հերայի որդին՝ պատերազմի աստուած էր : Ասի սաղաւարտով եւ ձեռքը նիզակ մը , եւ երբեմն նա եւ պատերազմի կառաց վրայ նստած կը նկարուի , բայց միշտ այնպիսի դրիւք կը ներկայացուի՞ որ արեան եւ պատերազմի ծարաւ ու նեցողի դէմք ունենալը յայտնի կ'ըլլայ :

Հռոմայեցիք՝ որոնք ազգաց մէջ ամենէն պատերազմասէրն էին , աս աստուածին մասնաւոր պաշտօն կ'ընէին : Ասոր քուրմըն երբեմն իր տօնը կատարած ատեն պատերազմական կաքաւ մը կ'ընէին ու նիզակներով վահանին վրայ կը զարնէին :

Ափրողիտէ կամ Աստղիկ :

Ափրողիտէ ծովու փրփուրէն ծնած ըլլալուն՝ աս (Ափրողիտէ) մականունն առաւ , որ փրփրածին կը նշանակէ : Ասի գեղեցկութեան աստուածուհի է : Ողիմազոս երեւցած ատեն ամէն աստուածները զինքը կնութեան առնուլ կ'ուզէին : Արամազդ զինքն իր կաղ որդւոյն Ասուկանին տուաւ , որուն Ափրողիտէ այնչափ չհաճեցաւ , եւ անոր համար անոր հետ անհաւատարմութեամբ ապրեցաւ :

Աս աստուածուհին իրը գեղեցիկ երիտասարդ կնիկ մը կը նկարուի , որուն մէջքէն հուշակաւոր՝ գեղ ու վայելլութիւն տուող՝ գոտին կապուած է : Չեռքքը բռնած է ինձոր մը , զորն որ երբեմն Պարիզէն գեղեցկութեան վարձք ընդունած էր : Իր կառքը խեցի մըն է , որուն կամ աղաւնիներ կամ կարապներ լծուած են :

Եփեստոս :

Եփեստոս՝ Արամազդայ ու Հերայի որդի էր . բայց Արամազդ անոր ծնանելուն պէս զինքն այնպէս տգեղ դտաւ՝ որ

սուբով զարկաւ ու Ողիմպոսէն երկիր նետեց : Աս անկումէն Եփեստոսին սրունքը կոտրեցաւ եւ միշտ կաղ թեաց :

Խսկղբան՝ ժողված դից անուշ գինին ինք կը մատուռակէր . բայց երբոր դիք զինքը աս վիճակի մէջ տեսնելով ծիծաղեցան , Արամազդ մատուռակի պաշտօնը գեղեցիկ Հերէին յանձնեց : Եփեստոս ասկից ետեւ Արամազդայ համար կայծակներ ու Արէսի կամ դիւցազանց համար զէնք շինելու կը պարուպէր :

Ասի սալի մը վրայ կոթընած՝ ձեռքը մուրճ մը բռնած ու գլուխը գլխարկով մը կը նկարուի :

Աթենաս :

Աթենաս (Միներուա , Պալլաս) իմաստութեան եւ արուեստնց աստուածուհի ու Արամազդայ դուստր է , եւ իրքեւ զինեալ կոյս մը Արամազդայ գլխուն մէջէն ելաւ՝ երբոր Եփեստոս հօրը հրամանին համեմատ տապարով մը Արամազդայ գլուխը ձեղքեց :

Արաքնէ ասոր հետ ասղնագործի մը վրայ մրցելու ժողովաւ . զայրացած աստուածուհին իր յաջողակ հակառակորդը սարդի մը կերպարանափոխ ըրաւ : Նոյնպէս Պոսիդոնին հետ ալ կոռուեցաւ՝ կեկրոպսին շինած քաղքին դրուելու անուան վրայ : Արամազդ միջնորդ մանելով որոշեց՝ որ քաղաքն ան աստուածութեան անունն առնու՝ որն որ ամենէն աւելի պիտանի բան մը յառաջ կը բերէ : Ասոր վրայ Պոսիդոն իր երեքժանին երկրի վրայ զարնելով՝ յանկարծ ձի մը երեւցուց . Աթենաս ալ ասոր հակառակ ձիթենի մը յառաջ բերաւ , որն որ խաղաղութեան պատկեր է , եւ ասանկով յաղթանակը կանգնեց : Այսպէս նոյն քաղաքն իր անուամբ կոչուեցաւ Աթէնք :

Աթենաս իր փառաւոր սպառազինեալ կնիկ մը կը նրկարուի , ձեռքը նիզակ մը ու Եգիս (վահան) կամ լանջապանակ մը բռնած , որուն վրայ նկարուած է Մեդուզայի գլուխը : Բութռչունն ու ձիթենին իրեն նուիրական են :

Ապոլոն :

Ապոլոն (Փերսոս) ցորեկուան եւ արեւու Աստուածը՝ Լատոնային որդին , Մուսայից հայրն ու Պիւթոն օձին յաղթազն է :

Արամազդ իր հայրն է , որն որ զլատոնան Լիւկիացւոց

գեղացիներուն նախատինկներէն պաշտպանելու համար զիրենք գորտերու կերպարանափոխ ըրաւ եւ զԼատոնան իր երկու Ապողոն եւ Անահիտ զաւկըներովը Դիելոս կղղին փոխադրեց :

Ապողոնին զանազան սեպչական անուններ կամ մականուններ կը արուին, որոնք իր բազմատեսակ գործքերէն եւ պաշտօններէն առնուած են, ինչու որ ինք արեւու լուսաւոր կառքը կը վարէր, Պառնասի վրայ Մուղայից գահերէց էր, բանաստեղծներուն աշխոյժ կու տար, ճարտարախոսից պերճախօսութիւն կը շնորհէր, Դեղփիսի տաճարին մէջ Պիւթիայ քըրմուհւոյն ձեռք պատգամներ կու տար, ու նոյն Դեղփիսի մէջ Պիւթոն օձը մեռցընելով երկիրը զարհուրելի պատուհաններէն ազատեց :

Ապողոն լուսաւոր արեւու կառաց վրայ նստած կը նկարուի, զորն որ չորս ճաճանչազարդ երիւարներ կը քաշէն, այսինքն Էսոս, Պիւթոս, Էտոն եւ Փլետոն : Տարւոյն չորս եղանակներն իր չորս կողմն առած են, եւ Արշալոյսը (Աւրորա) իր առջեւէն կ'երթայ : Շատ անգամ ալ կանգուն գրից մէջ կը նկարուի՝ ձեռքը քնար մը բռնած, գլուխը թագ մը եւ կունակը կապարճ մը :

Անահիտ :

Անահիտ (Արտեմիս) Ապողոնին քոյրն որսորդութեան աստուածուհի է, իբրեւ Փերէ՛ գիշերոյ, իբրեւ Հեկատէ դժոխոց կամ սանդարամետի աստուածուհի կը կոչուի :

Ասի՞ ուսը կապարճով, ձեռքն աղեղով եւ գլուխն աճող լուսնով մը իբր որսորդուհի մը կը նկարուի, կամ նա եւ կառքի մը վրայ նստած կը քաշուի, ու աս կառքին եղջերուներ յծուած են :

Դիոնիսոս=Սպանդարամետ :

Դիոնիսոս (Բակքոս), որ նա եւ Սպանդարամետ կ'ըսուի, Արամազդայ եւ Աեմելէի՝ կադմոսի դստեր որդին էր : Աեմելէ անգամ մը Արամազդէն ինսդրեց որ իբրեւ Ողիմազոսի տէր իր առջեւ ամենայն փառաւորութեամբ երեւնայ : Ասոր հետեւութիւնն ան եղաւ՝ որ Աեմելէ իր պալատովը մէկտեղ պյրեցաւ . Արամազդ զԴիոնիսոս ազատեց՝ զանիկայ իր սրունքին մէջ պահելով :

Հերմես նորածին Դիոնիսոսը Նիկա յաւերժահարսին

տարաւ, որն որ վերջէն բազմաստեղք (Hyades) աստեղատան փսխուեցաւ: Դիսնիսոս պատերազմաց մէջ երեւելի եղաւ, իր աշխարհակարւթիւնները մինչեւ Հնդկաստան տարածեց: Հըսկայից պատերազմին մէջ Արամազդայ օգնեց, մարդկան այգեդործութիւն սորվեցուց, ու Արփադնէին հետ ամուսնացաւ, զորն որ թեղէսս Նաբսոս կղզւյն վրայ թռող տուած էր:

Դիսնիսոս իբրեւ գեղեցիկ մանուկ կամ երիտասարդ մը կը նկարուի, որն որ բաղեղիւ եւ որթատերեւով պսակեալ է, վագրի մորթ մը ուսէն կախուած է եւ ձեռքն իրեն յատուկ ըլլող նիզակը (Thyrsse) կը բռնէ: Յովազառիւծներ իր կառաց լծուած են, կամ իր ոտքին տակ պառկած են:

Ծնորհք կամ Քարիտալյք:

Քարիտալյք կամ Ծնորհք կը կոչուին Ագլոյա, Թալիա եւ Եւփրոսինէ երեք քոյրերը: Ասոնք Դիսնիսոսին ու Ափրոդիտէին դաւատրներն են:

Երսս կամ Կուպիտոյ:

Երսս (Կուպիտոյ, Ամիր՝) սիրոյ չաստուածը Ափրոդիտէին ու Արեսին սրգին էր: Արամազդ զինքը չարած ճկութեան համար Ողիմպոսէն մերժեց ու անտառաց մէջ աքսորեց, ուր Երսս իր նետերը մարդկան եւ անտանոց վրայ նետելու կը փորձէր:

Ասիկայ իբրեւ գեղեցիկ տղայ մը կը նկարուի, շատ անդամ կապուած աշքերով, ուսը՝ կապարճ եւ ձեռքն աղեղ մը. երբեմն ալ ձեռքը վառուած ջահ մը: Ի մասնաւորի Ափրոսի Աիթերոն քաղքին մէջ պաշտօն կ'ընդունէր:

Ամփիիտրիտէ:

Ամփիիտրիտէ՝ Ովկիանին եւ Դորիսին դաւատրն է. ծովուաստուածուհի կը համարուի. եւ շատ զաւակներ ունեցաւ, որոնք Տրիտոնք կը կոչուին, ու Տրիտոններէն կամ ծովածիերէն քաշուող խեցւոյ մը վրայ կայնած կը նկարուի:

Պղուտոն:

Պղուտոնն սանդարամետի կամ դժոխոց տէր է, ուր մեռելոց սգիները Հերմեսէն կը տարուին, որպէս զի կամ իրենց մեղաց համար Տարտարոսի մէջ չարչարուին եւ կամ իրենց առաքինութեանց վարձքն առնելով՝ Եղիւսիսին մէջ յաւիտենական ուրախութեանց մասնակից ըլլան:

Ասոր սեւ ցուլ մը կամ սեւ ոչխարներ կը զոհուէին։ Գլխուն վրայ ունի երկաթէ թագ մը, իսկ ձեռքքը՝ երեքժանի կամ թագաւորական գաւազան։ դաժան եւ զարհութելի դիմոք ու խիտ մօրուօք կը նկարուի։ իր քովը նստած է երեքզբլինան դժոխոց շունը կամ կերպերոս։

Բելլոնա

Պատերազմի աստուածուհին՝ Փորկիւսի եւ Աետոյի գուստըն է։ Ասոր քուրմերն իր տօնը կատարած ատենինին իրարու վրայ սրերով կը յարձակէին եւ շատ անդամ՝ արիւն ալ կը թափուէր։

Բելլոնա կը նկարուի իրբեւ սպառազինեալ կին մը, ձեռքը ջահ մը կամ կայծակներ բռնած։

Հերակղէս

Արամազդայ եւ Ակմենէսի սրգի էր։ Հերայի նախանձայութութիւնն եւ արթնութիւնը Հերակղեսին ծնունդը շկրցաւ արգելել։ Երկու օձ խրկեց որ մանուկը սրբոցին մէջ խրդգեն, բայց Հերակղէս իր զօրաւոր բաղուկներովը զանոնք մեռցուց եւ անով ցըսուց որ դից զաւակ է։

Երկայն ատեն Հերայի նենդաւոր հնարքներուն դէմ կռուեցաւ։ իր խորթ եղբօրմէն Եւրիսթէսուն տասուերկու ծանր յանձնարարութիւններ ընդունեցաւ, որոնք հասարակօրէն Հերակղեսի երկոտասան գործքերը կը կոչուին ու յաջողութեամբ կատարեց։ Ասոնցմէ զատ ուրիշ դիւցազնական քաջութիւններ ալ բրած է։

Հերակղեսին տասուերկու գործքերն են՝

1. ‘Նեմէեան առիւծը մեռցուց՝ ’Նեմէայի անտառի մէջ, եւ առանկով Միկենասին տէրութիւնը աս գաղանէն աղատեց։

2. Լեռնայի Հերքան կամ ջրային օձը սասակեցուց, որն որ նոյն քաղքին ճահճին մէջ կը գտնուէր։ Ասի եօթը գլուխ ունէր, որոնք առանձին կտրուելու տաեն անմիջապէս նորէն կ'ամէին։ Հերակղէս շատ աշխատելէն ետեւ գլուխները բռնէն մէկ հարուածով կտրելով անասունը սատկեցուց։

3. Երիմանթեան կինճը նուածեց, որուն անհնարին մեծութեան ու մարմացն զօրութեան չնայելով՝ ողջ բռնեց եւ իր խորթ եղբօրը Եւրիսթէսին բերաւ։

4. Ոսկի եղջիւներով եւ պղնձէ սոտքերով եղջերուն

բռնեց, որն որ Անահտայ նուիրուած էր ու միայն ետեւէն վազելով կրնար բռնուիլ:

5. Աթիմիալեան ճահճին բաղմաթիւ թռչունները նետերով զարկաւ:

6. Աւգիասին ախոռը մաքրեց՝ Ալփէոս գետին ընթացքը դէպի ի նոյն ախոռը դարձընելով:

7. Կրետեան ցուլը նուաճեց, զորն որ Պասիդոն մարաթօննեան դաշտավայրին վրայ թռող տուած էր:

8. Դիտունեղեսին ձիերը գողցաւ, զորոնք Դիտունեղէս մարդու մասով կը կերակրէր, ու զինքը զԴիտունեղէս նոյն ձիերուն կերակուր տուաւ:

9. Ամազոնաց եւ անսնց Հիպողլետա թագուհեց:

10. Սպանիայի Գերիսն թագաւորին, որն որ երեք մարմնով զարհութելի հակայ մըն էր, եզերը գողցաւ ու Սպանիայէն Յունաստան բերաւ:

11. Հեսպերիդեան պարտեզէն ոսկի խնձորը յափշտակեց, զորն որ հարիւրգլիսեան վիշապ մը կը պահպանէր, ու նոյն վիշապը լախտի (Բօդուն) հարուածներով մեռցուց:

12. Կերպերոս շունը սանդարամետէն դուրս հանեց: Հերակղէս երկու անգամ սանդարամետին այցելութեան զնաց, մէջ մը իր թեղէս բարեկամին հետ՝ Երիսթէոսին դրած յանձնարարութիւնը կատարելու, այսինքն զկերպերոս դուրս հանելու համար, ու երկրորդ անգամ՝ Ալկեստէ թագուհին դուրս բերելու համար, որն որ իր Ագմէտ ամուսնոյն համար ինք զինքը մահուան մատնած էր:

Երբոր Նեսսոս Կենտաւրոսը՝ Հերակղէսին Դեյանիրա ամուսինը յափշտակեց, Հերակղէս ետեւէն հասաւ եւ Լեռնայի Հիդրային թիւնաւոր արեան մէջ թաթխուած նետով վիրաւորեց: Նեսսոս անհնարին տաննջանկաներով հոգին փչեց, բայց մեռնելէն յառաջ դիեյանիրա համացուց՝ որ ի նշան հաշտութեան՝ Հերակղեսին իր արեան մէջ թաթխուած զգեստ մը տայ: Հազիւ թէ Հերակղէս աս զգեստը հագաւ՝ Հիդրայի թունին աղդեցութիւնը վրան զգաց, Կատաղութենէն իտալերան վրայ խարոցի մը շնուեց ու ինք զինքն այրեց: Արամազդ զինքն Ողիմպոս շաստուածներուն կարգին մէջ առաւ ու երիտասարդութեան աստուածու հին Հերէ իրեն կնութեան տուաւ:

Հերակղէս՝ իրը զօրաւոր եւ յաղթանդամ մարդ մը կը նկարուի լախտի մը վրայ յեցած, ուսէն վար կախուած է:

Նեմէեան առիւծին մորթն ու ձեռքը բռնած է Հետպերիտեանց
ինձորը :

ՊՈՄՈՒԱ

Աշնան եւ պտղոց աստուածուհին է, ասոր համար ալ
կը նկարուի կնկան կերպարանքով, ու իր չորս կողմը պտղող-
ներով լեցուն կողովներ դրուած են :

ՊԱՆ

Դաշտաց աստուածներուն մէջ առաջինն էր, եւ ըստ ո-
մանց ընդհանուր ընութեան նկարագիր էր, ինչու որ յունարէն
Պան (παν) համբէն՝ ահանց ինչ կը նշանակէ :

Ասի Արամազդայ կամ Հերմէսի որդի կը համարուի :
Տգեղ, թաւոս, այծի ոտքերով ու եղջիւլներով մարդ մը կը
նկարուի :

ՓԼՈՐԱ

Ծաղկանց աստուածուհին եւ Զեփիւրին ամուսինն է .
ասոր համար իրը ծաղկեայ պսակներով եւ չորս կողմը ծաղկե-
ներով բոլորեալ կնիկ մը կը նկարուի :

ՄՈՒՍԱՅՔ :

Մուսայք ինը քոյրեր՝ Արամազդ եւ Մնեմոսինէի՝ այսինքն
յիշողութեան աստուածուհոյն գուստրներն են : Ամէն ոգւոյ
յատկութիւններն ասոնց տրուած են, Պառնաս լերան եւ Հի-
պոկրէնէի մէջ Պեննեսոս գետին ափանց վրայ կը բնակէին

Ասոնց անուններն են՝ Կղիոյ, Թաղիա, Մեղպոմնէ, Եւ-
տերպէ, Տերպսիկորէ, Երասոյ, Պողիհիմնիա, Ուրանիա ու
Լաղիոպէ :

Կղիոյ՝ պատմութեան Մուսայ է . մեծ դիւցազանց փառքն
ասոր գործքն էր . իր գլուխը դափնիով պսակուած է, ձեռքն
անմահութեան մատեանը կը բռնէ :

Թաղիա՝ կատակերգութեան Մուսայ է . ասի ձեռքը
ծիծաղերեսդիմակ մը՝ կատակերգութեաննկարագիրը՝ կը բռնէ .
Ճակատը բաղեղով պսակուած է :

Մեղպոմնէ՝ ողբերգութեան Մուսայ՝ ձեռքը դաշցն մը
կը բռնէ . ասի դիւցազնական ցաւոց նկարագիր է, ու ստփորի
մը վրայ կը յենու :

Եւտերպէ՛ երգոց եւ տուարածական բանաստեղծութեան եան Մուսայ է . կրկին սրինդ մը ձեռքը կը բռնէ :

Տերպսիլորէ՛ պարուց Մուսայ է . քնար մը զարնելով ու կարաւելով կը նկարուի :

Երատոյ՝ քնարերգական բանաստեղծութեան Մուսայ է . ձեռքը քնար եւ ջահ մ'ունի :

Պողիհիմնիս , ճարտարախօսութեան Մուսայ է . ոմնիք զինքը քնարի հնարող կը համարին . վերարկուաւ մը ծածկուած է :

Ուրանիս՝ աստղաբաշխութեան Մուսայ է , աստղներէ կաղմուած պատկաւ բոլորեալ է եւ կարկնով մը երկնազնդին պէսպէս կողմերը կը չափէ :

Կաղիոպէ՛ դիւցաղնական բանաստեղծութեան Մուսայ է , ձեռքը շեփոր (ը-ը-ն-ն) մը կը բռնէ եւ զինուց խուրձի մը վրայ կը յենու :

Ապողն Մուսայից պարագլուին է , անոնց երգին քնար կը զարնէ . ասոր վրայ վերը խօսեցանք :

Եսկուզապ

Ապողոնին եւ կորոնիս յաւերժահարսին որդին է . Ապողոն կորոնիսին վրայ կասկածելով՝ զինքն ագուաւի կերպարանափոխ ըրաւ , եւ մանուռի Եսկուզապը Քիրոն կենտաւրոսին յանձնեց , որն որ զանիկայ տնկաբանութեան մէջ կը թեց . եւ տնկոց ամէն յատկութիւններն , ինչպէս նա եւ բժշկութեան ամէն գաղտնիքներն՝ անոր յայտնեց . ասով Եսկուզապ անմահ եղաւ :

Եսկուզապ՝ իրը երկայն մօրուօք ծեր մը կը նկարուի . դաւազանի մը վրայ յեցած , որուն վրայ օձ մը փաթթուած է :

Պրոսերպինա

Արամազդայ եւ Գեմեարէի գուստը էր : Իր մօրը հետ Սիկլիպայի մէջ կ'ապրէր , մինչեւ որ Պղուտոն զինքը յափշտակեց եւ սանդարամետի իշխանուհի ըրաւ : Գեմեարէ պարապ տեղ ձեռքը ջահ մը բռնած իր գուստը կը փնտուէր՝ բոլոր աշխարհքիս վրայ շրջելով : Վերջապէս անոր բնակութեան տեղն իմացաւ եւ Արամազդէն ինդրեց՝ որ վը ժիննդրութիւն ընէ : Արամազդ խոստացաւ իրեն որ դուստրը նորէն տեղը կը դարձընէ թէ որ սանդարամետ մտնելէն ետեւ Պրոսերպինա բան մը չէ կերած .

բայց որովհետեւ Եսկուղապին շատախօսութենէն իմացուեցաւ՝ որ նուան քանի մը հատեր կերած է, անոր համար Դեմետրէ ստիպուեցաւ հաւանիլ՝ որ դուստրը տարւան կէսը Պղուտոնին եւ մէկալ կէսը մօրը քով կենայ:

Եւողոս

Հովերռն աստուածն է, որոնց ամէնն ալ Թրակիայի մէջ այրի մը մէջ գոցեց արգելեց՝ որ ուղած ատենը զանոնիք գուրս թողու:

Գլխաւոր հովերն են՝ Բորէաս կամ հիւսիսային հով, Զեփիւր կամ արեւմտեան սիւք, Եւրոս կամ արեւելեան հով եւ Աւստեր կամ հարաւային հով:

Եւողոս՝ իբր յարգելի ծերունի մը ձեռքը թագաւորական գաւազանով ամպերու վրայ նստած կը նկարուի, շատ անգամ ալ՝ այրի մը բերանը կեցած, ուսկից հովերը իբր ուռած այտերով թեւաւորեալ գլուխներ դուրս կ'ելլեն:

Հերէ

Արամազդայ ու Հերայի դուստր էր, որոնք զինքը մշտընջենաւոր երիտասարդութեան աստուածուհի ըրին, ու իրեն՝ Խփեստոսին տեղը՝ աստուածոց մատուակի պաշտօնը յանձնեցին:

Երբոր օր մը Հերէ իր պաշտօնին զբագելով ու աճապարելով գետին ինկաւ, ալ ան օրուընէ ետեւ չուզեց մատուուակութեան պաշտօնը կատարել: Արամազդ անոր տեղը գեղեցիկ Գանիմէդն ընտրեց եւ Հերէ Հերակղեսին հետ ամուսնացուց:

Հերէ իբր գեղեցիկ ծաղիկներով բոլորեալ եւ թեթեւ հագուած աղջիկ մը կը նկարուի, որն որ մէկ ձեռքը բաժակ մը ու մէկալ ձեռքը նեկտարով (դից զինւով) լեցուն դորակ մը կը բռնէ:

Մորփէոս

Քնոյ եւ երազի աստուած է, որն որ մարդկան գիշերական հանգիստ ու այլ եւ այլ երազներ կը չնորհէ, երբեմն անհաճոյ եւ երբեմն զուարձալի կերպով զիրենք զրոսեցընելով:

Մորփէոս քուն մտած եւ խաշխաշի տերեւներով պակուած կը նկարուի. երբեմն նա եւ թիթռան թեւերով, որուն չորս կողմը բուեր կը թռչըտին:

Տիւքէ=Բախտ

Եշրջանկութեան աստուածուհին՝ Ովկիանին դուստրն է, ու ամէն վլտաց եւ ուրախութեանց աղբիւր կը համարուի:

Ասիկայ՝ աչքերը կապուած եւ ձեռքը ամաղթեղջիւրով (առատութեան եղջիւրով) կը նկարուի. իր գլխոյն քօղը հովերէն ծածանուած կը տեմնուի, ու ինք մէկ սովոր՝ թեւաւորեալ գունդ կամ անիւ մը կը դարձընէ:

Մոմիս

Ողիմզոսին ծաղրածուն եւ ուրախութեանց աստուածը՝ Քնոյ ու Գիշերի որդին է. միանգամայն պարսաւաղիտութեան աստուած է: Կը զրուցուի՝ որ Աթենասայ, Պոսիդոնի ու Եփեսոսի գործքերը դատելու ատենն՝ ամենուն վրայ պարսաւելու բան մը կը գտնէր: Զուարթ երեսով, մէկ ձեռքը՝ ծաղրածուի գաւազանը, մէկալ ձեռքը՝ դիմակ մը բռնած կը նկարուի: Գլխուն վրայ բոժոժաւոր գլխարկ մը ունի:

Յուշկապարիկը

Զըոյ յաւէրժահարսերն ու Աքելոս գետին աղջիկներն են: Սիկիլայի ծովեզերք կը բնակէին. իրենցմէ երեք նշանաւորները՝ Պարթենոպէ, Լիդիա եւ Թելլսիոպէ կը կոչուին: Ասոնց գլուխին եւ մարմնոյն վերի մասը կնկան կերպարանքով է, իսկ վարի մասը ձկան ձեւով ու պոչով: Իրենց գեղեցիկ ձայնովը անզգոյշ նաւորդները կը մոլորեցընէին եւ վտանգաւոր տեղեր կը տանէին, ուր խեղճերը նաւարեկ կ'ըլլային:

Հարպոկրատէս

Առութեան աստուած է, իզիսին եւ Ողիրիսին որդին: Ասի իբրեւ տղայ կամ գեղեցիկ երիտասարդ մը՝ մատը բերնին առջեւ դրած կը նկարուի: Եղիպտական արձաններուն վրայ ձեռքը խարազան մ'ալ կը տրուի:

Պարիկը

Երեք քորք՝ ու Երերոսի եւ Գիշերոյ դուստրներն էին: Իրենց անսւններն են՝ Կղոթոյ, Ղաքեսիս եւ Ատրոպոս:

Ասոնց ձեռքն էր մարդկան բախտը, Կղոթոյ ծննդեան վրայ կը հսկէր՝ աղէկատը (Էօրեւէ) կամ իլիկը ձեռքը բռնելով. Ղաքեսիս մարդկան կենաց օրերուն թելը կը մանէր եւ Ատրոպոս մահը հասած ատեն գերձաներ մկրատով կը կտրէր:

Աիսաստուածք կամ Դիւցազունք :

Աիսաստուածք կը ըստեին ան դիւցազունք՝ որոնք աստուածէ կամ աստուածուհիէ մը սերած են : Մահուընէ ետեւ իրենց դիւցազնական դործոց համար Ողիմզոս կը դրուէին : Ասանկ դիւցազուններէն մէկն է Հերակլէ :

Կաստոր եւ Պոլլուքս

Լետային որդիքն ու Ազիտեմնեստրայի եւ Հեղինէի եղբարքն են : Արամազդ միայն Պոլլուքսին եւ Հեղինէին հայրն է, բայց երկու եղբարք իրար շատ սիրելնուն համար՝ Կաստորին ալ Ողիմզոսին մէջ տեղ մը տուաւ աս պայմանաւ՝ որ անոնց ամէն մէկը հոն վեց ամիս փոփոխակի կարենայ կենաւ :

Բելլերոփոն :

Բելլորոփոն իր Բելլերոս եղբայրը սպաննելուն համար կորնթոսէն փախչելու ստիպուելով՝ Յորադէս Ախեկիայի թագաւորին քով գնաց ապաւինեցաւ . ասիկայ ալ զԲելլերոփոն կորսընցընել ուղելով՝ իրեն յանձնեց՝ որ անուանի պայիկ (վարդապայ քաղ, եղջերուաքաղ = Chimère) ըստած ահագին վիշապը սպաննէ : Ասի՝ ահրելի անասուն մըն էր՝ առիւծի գիւով, այժի մարմնով ու օձի պոչով՝ բերնէն կրակ կը ժայլթքէր, ու բուրը Ախեկիայի երկիրը կ'ապականէր : Ըստ ստոյգ պատմութեան՝ Ախեկիայի մէջ լեռ մը կար Գիմերա (Chimère) անունով, ուսկից երբեմն բոցեր կ'ելլէին . նոյնպէս նոյն լերան վրայ առիւծներ կային . լերան մէկ կողմն արօտի տեղուանք այժեր կ'արածէին, իսկ լերան ստորոտը շատ մը օձեր եւ ուրիշ երկակենցաղներ կը դտնուէին : Գուցէ լերան աս յատկութիւնները բանաստեղծից նիւթ տուած ըլլան եղջերուաքաղ, պայիկ, եւ աղին, անուամբ առասպեկեալ կենդանի մը հնարելու .

Առդ Աթենաս Բելլորոփոնին Պեգասոս ըստուղ թեւաւորեալ ձին տուաւ, որուն օգնութեամբը կրցաւ վիշապին յաղթել : Ասկից ետեւ Ամազոնաց դէմ պատերազմեցաւ եւ անոնց յաղթեց : Բայց երբոր օր մը Պեգասոսի վրայ նստած շատ բարձրացաւ, պիծակ մը ձին խայլթեց ու կատղեցուց . դիւցազնը ինք զինքը չկրնալով հաստատուն բռնել ինկաւ ու կտոր կտոր եղաւ :

Յասոն

Թեսաղիայի Եսոն թագաւորին որդին էր, որն որ անոր կրթութիւնն ու ինամակալութիւնը Պեղիասին յանձնեց :

Բայց որովհետեւ Պիեղիս առած իշխանութիւնը չէր ուղեր օրինաւոր ժառանգին թողուլ, դրդուց զՅասոն որ Կողքիս երթայ համբաւաւոր ունի հեղճ առնելու համար, գիտնալով որ հոն գացողն ալ ետ չէր դառնար:

Աս սոկի գեղման սկիզբն ու պատմութիւնը ասանկ էր: Աստուածներն Եւողոսի որդւոյն Ամամասին խոյ մը պարզեւցին, որուն բուրդն սոկեղէն էր: Փրիւքսոս Ամամասին որդին իր մօրուին կատաղութենէն ազատելու համար իր Հերլէ քրոջը հետ խոյին վրայ նստելով ծովերէն անցաւ ու վերջապէս Կողքիս հասաւ, խոյը Արամազդայ զոհեց, իսկ սոկի գեղմն Ետէս թագաւորին պարզեւեց. նոյն թագաւորն ալ գեղմը Արէս աստուածին նուիրեց ու կատաղի վիշապ մը անոր պահպանութեան դրաւ:

Նոյն ժամանակուան հռչակաւոր դիւցազունք Յասոնին արշաւանաց մասնակից եղան, եւ աս առթով առջի նաւը շինուեցաւ, որն որ Արդոյ կոչուեցաւ, եւ ասոր համար նոյն նաւով գացող դիւցազունք Արգոնաւորդք ըսուեցան: Աս երկայն ճանապարհորդութեան մէջ շատ դէպքեր ունեցան: Յասոն մոդական ըմպելիքով մը, զորն որ Մեղէա վշուկն իրեն տուած էր, զվեշապը նուածեց: Բայց աս գործքը կատարելէն ետքը Յասոն իր Մեղէա ազատիչը թողուց ու Կորնթոսի թագաւորին կրեւսա գստեր հետ ամուսնացաւ:

Պերսէոս:

Արամազդայ ու Արդիացւոց Ակրիսիոս թագաւորին դըստերը Դանակէի ուղին է, զորն որ իր պապը (Ակրիսիոս) մօրը հետ մէկտեղ ծովու ալեաց մատնեց: Պողիդեկտէս Սերիփէ կղզւոյն թագաւորը երկուքն ալ ծովէն հանեց, բայց քանի մը տարիէն ետքը զՊերսէոսը քովէն հեռացընել ուղելով՝ յանձնեց իրեն՝ որ Մեդուզային գլուխը կտրէ, որն որ Գորգոնեան ըսուած կանանց մէկն էր, ու երկիրը կ'աւերէր: Աս երեք քոյրերը (Գորգոնք) միայն մէկ աչք ունէին, ու ով որ իրենց կը նայէր՝ ժայռի կը փոխէին: Պերսէոս ան բոպէն՝ երբոր մէկ քոյրը նոյն աչքը միւս քրոջը կու ատար՝ յարմար ատեն համարելով՝ Մեդուզային գլուխը կտրեց եւ իր վահանին վրայ կախեց:

Ետքէն ասվահանով զԱտլաս, որն որ զինք չուզեց հիւրընկալել՝ ժայռի մը փոխեց. զԱնդրոմեդա ծովային հրեշի մը ձեռքէն ազատեց, նոյն հրէշը ժայռի մը դարձընելով:

Թեսէոս

Աթենքի թագաւորին՝ Եղեսոսին որդին էր. Հայրն իրեն յանձնեց որ հայրենիքն անարդ հարկէն ազատէ, զորն որ կրետէի Մինոս թագաւորին տալու պարտաւորուած էր. այսինքն ամէն տարի եօթը երիտասարդ եւ նոյնչափ աղջիկ կրետէ խրկելու, ուր Մինստաւորոսին կերակուր կը լսային: Թեսէոս գերձանի կծիկի մը միջնորդութեամբ, զորն որ Արիադնէ Մինոսին դուստրն իրեն տուած էր, կրցաւ Լարիւրինթոսին մէջէն ելլէլ, ուր զՄինստաւորոս սպաննած էր:

Հերակղէս զթեսէոս իր բարեկամն ու զինուց ընկերը սանդարամետէն ազատեց, ուր ինք իր Պիրիթոյոս բարեկամին հետ իջած էր զՊրասերպինա ազատելու համար: Նոյնպէս Հերակղէս թեսէոսին օգնեց Ամազոնաց Հիպաղղիտէ թագուհւոյն հետ ամուսնանալու, որուն որդին Հեպաղղիտոս թեսէոսին առջի կնոջմէն Փեդրայէն շատ բան կրեց:

Կադմոս

Փիւնիկաստանի Ագենոր թագաւորին որդին ու Եւրոպային եղայրն է: Ըստ առասպելաց՝ պատգամը կադմոսին հրամայեց ան տեղը քաղաք մը շինել, ուր որ զինքն եզ մը տանելու ըլլայ: Աս պատգամին համեմատ Բէռվլիայի մէջ թերէ քաղքին հիմը դրաւ, բայց նոյն շինութեան ատենը իր ընկերները կատաղի վիշապի մը զոհ եղան: Ասոր վրայ Աթենսաս զինքն իր պաշտպանութեան տակ առաւ ու իրեն օգնեց նոյն վիշապը մեռցնելու: Նոյն աստուածուհւոյն խորհրդովը վիշապին ակռաները հանեց ու հողի վրայ ցանեց, ուսկից բազմաթիւ պատերազմողներ ելան, որոնք իրարու հետ կռւռ ելու սկսան, մինչեւ որ միայն հինգ հոգի մնացին: Աս մնացած հինգ պատերազմողներուն օգնութեամբը կադմոս քաղքին շինութիւնը դլուխ հանեց: — Յոյնք կը համարին՝ որ կադմոս աղփարետին կամ նշանագրերու գտին ըլլայ:

Տրովադայի (Դղիոնի) պաշարումը:

Տրովադացւոց Արիամոս թագաւորին Պարիս որդւոյն Յունաց Հեղինէ իշխանուհին յափշտակելն աս արիւնալից պատերազմին առիթ եղաւ: Բոլոր Յունաստան Հերայէն ու Աթենսաէն գրգռուած՝ աս նախատանաց վրէժը հանելու համար ոտք ելաւ: Ահաւոր բանակ մը կազմեցին ու Տրովադա նաւեցին:

Ասարշաւանքին մէջ Յունաց գլխաւորքն ու դիւցազունքն էին. Ազամեմնոն Միկենէի թագաւորը, որն որ բոլոր յունական բանակին գլխաւոր առաջնորդն էր, Մենելաւոս, Աքիլլէս, Երկու Այաքսը, Նեստոր, Իգոմենէոս, Ոգեսեւս, Դիոմեդէս, Փիլոկաէտ, Պատրոկլոս, ու Պիւրս Աքիլլեսին որդին:

Տրովադացւոց առաջնորդներն էին, Հեկտոր, Պարիս, Դէիփորս ու Հեղենոս, Պրիամոս թագաւորին որդիքը, Ենէսա, Մեմնոն, Սարպեգոն, Հռեսոս ու Պենտելիսէա՝ Ամազոնաց թագուհին: Յունաց մէջ Աքիլլէս՝ իսկ Տրովացւոց մէջ Հեկտոր ամենէն քաջն էին: Աքիլլէս թեատիսին որդին զշեկտոր սպաննեց, բայց ինքն ալ Պարիսէն նետուած նետէ մը մահացու. վէրք մ'ընդունեցաւ գարշապարին վրայ, որն որ իր բռվանդակ մարմնոյն վրայ մէկ հատիկ վիրաւորելի տեղն էր: — Տրովադայի պաշարումը տասը տարի տեւեց, առաջնորդաց մեծ մասն առ երկայնժամանակեայ պատերազմին մէջ ինկան: Աստուածոց մէջ միայն Արամազդ առ պատերազմիս մէջ անտարբեր մնաց, զիրենք իրենց բախտին թող տալով: Ափրոդիտէ, Արէս ու Ապողոն՝ Տրովադացւոց պաշտպան էին, իսկ Հերայ, Աթենաս, Պոսիդոն ու Եփեստոս Յունաց կողմը կը բռնէին:

Յոյնք Տրովադա (Իզիոն) առնելու համար վերջապէս առ խարդախութիւնը բանեցուցին: Անսնկ ձեւացուցին՝ որ ալ պատերազմէն ձանձրացեր են ու Տրովադացիներէն աղատութեամբ երթարու հրաման խնդրեցին. բայց իրենց բանակին մէջ խոշոր փայտեղէն ձի մը թողուցին երկրին աստուածաւթեան զսչ մ'ընելու մտօք: Տրովադացիք առ հնարքէն դիւրութեամբ խարսուեցան, որովհետեւ բազմաթիւ Յոյնք իրենց կողմը փախած էին, կեզծելով՝ թէ ամէն բան լմնցած է, ու Տրովադացիք հզօրագոյն ըլլալով՝ իրենք ալ աւելի կ'ուզէին անոնց քովն ապրիլ, քան թէ Յունաստան դառնալ: Տրովադացիք քաղքին մէկ պատը վար առին, որպէս զի հսկայաձեւ ձին քաղաքը խոթեն: Բոլոր քաղաքը ուրախութենէն ինք զինքը ուտելու խմելու եւ քնոյ տուաւ: Ասոր վրայ Յունաց որոշուած նշանը տրուեցաւ. ձիուն կողերը բացուեցան եւ յիսուն սպառացէն պատերազմողք Ոդիսեւսին առաջնորդութեամբը ձիուն փորէն ելան: Յոյնք՝ որոնք քաղքէն դուրս դարանի մտած պահուըտած էին, ներս թափուեցան, քաղաքն այրեցին ու բնակչաց մեծ մասը կոտրեցին մէկ մասն ալ զերեցին:


Ազամեմնոն իր թագաւորութեան տեղը հասածին պէս՝ իր նախանձորդէն սպանուեցաւ. Մենելաւոս իր ամուսինը Հե-

զինէ գերութենէ աղատեց նորէն տառաւ . Խդոմնէսո , Փիլոկտէտ ու Աւստոր երջանկութեամբ իրէնց հայրենիքը հասան : Ողիսեւս տասը տարի ասդին անդին պտըտեցաւ , մինչեւ որ իր հայրենիքն Խթակա կղզին հասաւ :

Ողիսեւս իր ժամանակակցաց մէջ ամենէն խորամանկ եւ ճարտարարան էր : Կալիպսոյ զինքը քանի մը տարի իր կղզւոյն վրայ բռնեց : Աիրկէին մոգական հնարքներէն ու համբարուաց մոլորեցուցիչ երգերէն հազիւ պրծաւ ու մեծ վտանգաւ եւ խորամանկութեամբ Պողոփեմ Աիկղոպին ձեռքէն աղատեցաւ , որն որ իր ընկերաց մեծ մասն արդէն կերած էր : Փէաքեանց թագաւորին քով հիւրընկալութիւն դտաւ , բայց երրոր տասն-ամեայ Ճանապարհորդութենէն ետեւ վերջապէս Խթակա հասաւ , տեսաւ որ իր տունը ամբարտաւան հացկատակներով լեցուած էր , որոնք իր ինչքը կը վասնէին :

Ողիսեւս իր որդւոյն Տելմագին եւ Եւմէսո խողարածին օգնութեամբն աս ամբարտաւան անկոչ հիւրերը զարկաւ մեռցուց եւ անկից ետեւ իր կենաց ամենէն գեղեցիկ տօնը կատարեց :

Տրովադացիներէն միայն Ենէաս իր քանի մը ընկերներովը համաջինջ կործանումէն պրծաւ : Իր մօրը Ափրոդիտէին օգնութեամբը փախէլու հնարքները յաջողցընելով՝ Խտալիա գնաց : Իր Անգիսէս հօրը եւ Ապանիսո որդւոյն հետ նաւ մտաւ , Պողոփեմ Աիկղոպին եւ յուշկապարկաց հանդիպելով զանազան միջոցներով անվաս յառաջ գնաց , քիչ մը ժամանակ կարքեդոնի Դիդոյ թագուհւոյն քով բնակեցաւ , երկու անդամ Աիկիլիա անցաւ , ան կողմէրը՝ Խտալիսյի Լատինոս թագաւորին հետ դաշնակցեցաւ ու անոր Լավինիա դստերը հետ կարգուեցաւ : Ասորցեղէն յառաջ եկաւ Հռոմեուլոս՝ Հռոմը քաղքին հիմնին ու Հռոմայեցւոց գլուխը :



ՑԱՆԿ

ԳԼ. Ա.	Կրօնի վրայ	1
ԳԼ. Բ.	Գիտութեանց ու արուեստից վրայ ընդհանրապէս	3
ԳԼ. Գ.	Լեզուագիտութիւն	5
	Քերականութեան վրայ	6
	Գրի վրայ	7
	Ուղղագրութեան վրայ	8
	Արձակի վրայ	9
	Բանաստեղծութեան վրայ	9
	Ճարտարախօսութեան վրայ	10
	Տրամարանութեան վրայ	11
ԳԼ. Դ.	Աստուածաբանութեան վրայ	12
ԳԼ. Ե.	Երաւագիտութեան վրայ	12
ԳԼ. Զ.	Բժշկական գիտութեանց վրայ	13
ԳԼ. Է.	Ուսողական գիտութեանց վրայ	14
	Թուաբանութիւն	15
	Գրահաշուի վրայ	17
	Երկրաչափութեան վրայ	18
	Այլակերպական ու ամբողջական հաշիւներու վրայ	19
ԳԼ. Ը.	Գծագրութեան արուեստ	19
	Նկարչութեան վրայ	22
	Քանդակագործութեան վրայ	26
	Պղնձագրութեան ու փայտագրութեան վրայ	27
ԳԼ. Թ.	Երաժշտութեան վրայ	28
ԳԼ. Ժ.	Ճարտարապետութեան վրայ	32
	Զինուորական ճարտարապետութիւն	35
	Նաւական ճարտարապետութիւն	37
ԳԼ. Ժ.Ա.	Մարմնավարժութիւն	40
	Մարտագիտութեան վրայ	45
	Նաւարկութեան վրայ	48
	Վաճառականութեան վրայ	50

ԳԼ.	ԺԲ.	Տնտեսական երկրագործութեան վրայ	54
ԳԼ.	ԺԳ.	Թղթագործութեան վրայ	58
		Նեղագրութեան կամ՝ համառօտագրութեան վրայ	59
		Ամենագրութեան վրայ	59
		Տպագրութեան վրայ	60
		Ընթերցուածի վրայ	63
ԳԼ.	ԺԴ.	Տիեզերագրութեան վրայ	64
		Երկրախօսութեան վրայ	69
		Հանգարանութեան վրայ	70
		Տնկարանութեան վրայ	76
		Բնական պատմութեան վրայ	81
ԳԼ.	ԺԷ.	Բնալուծութեան կամ Քիմիայի վրայ	91
		Բնագիտութեան վրայ	96
		Օդերեւոյթներու վրայ	102
		Հոգ	105
		Չայն	105
		Չուր	106
		Հուր	107
		Լոյս	108
		Մագնիսի վրայ	111
		Ելեկտրականութեան վրայ	112
		Սլացող աստղներ	115
		Երկրաշարժի վրայ	115
		Վառօդի վրայ	116
		Աստեղագիտութեան վրայ	117
		Խաւարումներու վրայ	119
		Մակընթացութեան ու տեղատուութեան վրայ .	119
ԳԼ.	ԺԶ.	Ժամանակի ու անոր բաժանման վրայ	120
		Ժամանակագրութեան վրայ	123
ԳԼ.	ԺԷ.	Աշխարհագրութեան վրայ	126
		Շառվու եւ ցամաքի բաժանումը	127
		Եւրոպա	127
		Ընդհանուր տեղեկութիւնք . — Երկիր	127
		Շառվ	128
		Երկրիս տարածութիւնն ու բնակչաց թիւը .	131
		Մարդկան զանազան բաժանումները	132
		Եւրոպայի տէրութեանց բաժանումը	134
		Հիւսիսային կողմի տէրութիւնք	134

Եւրոպայի միջին մասին տէրութիւնները	135
Հարաւային կողմի տէրութիւններ	137
Ասիա	138
Ափրիկէ	141
Ամերիկա	143
Ովկիանիա կամ Աւստրալիա	145
ԳԼ. ԺԸ. Պատմութեան վրայ	147
Ա. Եռուիրական պատմութիւն	148
Բ. Արտաքին պատմութիւն	153
Հայք	153
Եգիպտոս	155
Ասորեստան եւ Բաբելոնիք	155
Մարդ եւ Պարսիկք	156
Յունաստան	156
Կարքեդոն	157
Հռոմ	157
Արարիա	159
Տաճիկք կամ Օսմանեանք	159
Գերմանիա	160
Իռուսիա	160
Պոլոնիա	161
Շուէտ	161
Դանիա	161
Միացեալ ստորին գաւառք	162
Անգղիա, Ակովոնիա եւ Իրլանտա	162
Սպանիա	163
Փորթուկալ	163
Խտաղիա	164
Հելսուետիա	166
Գաղղիա	167
ԳԼ. ԺԹ. Դիցաբանութիւն	168
Արամազդ (Դիոս=Զեւս)	169
Հերայ	170
Պասիդոն	170
Գեմետրէ	171
Հերմէս	171
Եսաիա	171
Արէս	172
Ափրոդիտէ կամ Աստղիկ	172

Երփեստոս (Առւլիկան)	177
Ամենաս	177
Ապողոն	173
Անահիտ	174
Դիմնիսոս—Սպանդարամետ	174
Ծնորչք կամ Քարիտայք	175
Երսու կամ Կուպիտոյ	175
Ամփիտրիտէ	175
Պղծուտոն	175
Բելլոնա	176
Հերակղէս	176
Պոմմնա	177
Պան	177
Փլորա	178
Մուսայք	178
Եսկուզապ	179
Օլբունրպինա	179
Եւողոս	180
Հերէ	180
Մորփէսս	181
Տիւքէ—Բախոս	181
Մոմս	181
Յուշկապարիկք	181
Հարպոկրատէս	181
Պարկք	181
Լիսաստուածք կամ Դիւցազունք	182
Լաստոր եւ Պոլլուքս	182
Պելերոփոն	182
Յասն	182
Պերսէսս	183
Թեսէսս	184
Կաղմոս	184
Տրովադայի (Խղիոնի) պաշարումը	184



